



ԱՐԴԻ

ՅՈՒՆՈՒՅՐ - ՓԵՏՐՈՒՅՐ - ՄՈՒՏ - Ph. 1-2-3 2005

✓ 2013

Սիոն

ԱՄՍԱԳԻՐ

ԿՐՈՆԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ-ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆ

ՀԹ. ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

2005
2005

ՅՈՒՆՈՒԱՐ - ՓԵՏՐՈՒԱՐ - ՄԱՐՏ
JANUARY - FEBRUARY - MARCH


Թիւ 1-2-3
No. 1-2-3

S I O N

VOL. 79

A MONTHLY OF RELIGION, LITERATURE AND PHILOLOGY
OFFICIAL PUBLICATION OF THE ARMENIAN PATRIARCHATE, JERUSALEM

Proprietor: His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem




St. James Press, Jerusalem

ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ
ԿԱթոլիկոս
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՅ
ՄԱՅՐ ԱԹՈՒ-ՍՈՒՐԲ ԷԶՄԻԱՑԻՆ



SUPREME PATRIARCH
CATHOLICOS
OF ALL ARMENIANS
MOTHER SEE OF HOLY ECHMIADZIN



ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՌԱՅ ՅԻՍՈՒԽ ՔՐԻՍՏՈՍԻ,
ՈՂՈՐՍՈՒԹԵԱՄԲ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ԿԱՍՕՔ ԱՉԳԻՍ
ԵՊԻՍԿՈՊՈՍՊԵՏ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՅ,
ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԴԱՍԱԶԳԱԿԱՆ ԱՆԱՄԵԾԱՐ ԱԹՈՈՈՅ ԱՐԱՐԱՏԵԱՆ
ԱՊԱՔԵԼԱԿԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻՆ ՄՐԲՈՅ ԿԱԹՈՂԻԿԵ ԷՋՄԻԱԾԻՆ
ՔՐԻՍՏՈՍԱՄԱՆԴ ՄԻՐՈՅ ՈՂՋՈՅՆ ԵՒ ՕՐՅՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՍՊԵՏԱԿԱՆ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԿԻՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ. ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆ ՀԱՅՈՅ
ՄՐԲՈՅ ԵՐՈՒՍԱԼԻՄԱՅ ԵՒ ԿՈՍՏԱՆԴՈՒՊՈԼԻՅԱՅ.
ԱՐՁԵՊԻՍԿՈՊՈՍԱՅ, ԵՊԻՍԿՈՊՈՍԱՅ. ՎԱՐՈՎՊԵՏԱՅ. ՔԱՐԱՍԱՅԻՅ ԵՒ ՍԱՐԿԱՒՍԳԱՅ.
ԹԵՍԱԿԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՅ, ԹԵՍԱԿԱՆ ԵՒ ՀԱՍԱՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՃՐՈՈՅ ԵՒ
ՊԱՇՏՈՆԵՒՅ ԵՒ ՄԻՐԵՑԵԱԼ ՀԱՍԱՅՆ ՀԱՄԱՏԱՅԵԱԼ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ ՀԱՅՈՅ

«Յիշեաց զմեզ Տեր և օրինեաց զմեզ»
(Սղմ. ճժգ. 12):

Միրելի բարեպաշտ ժողովուրդ հայոց

Ընորին Աստուծոյ և երկնային ողորմութիւնը այցելեցին ազգիս և Յայաստան աշխարհիս Յայ Գրերի երևելի գիտով, որի 1600-ամեակը տօնախնճելու շնորհընկալներն ենք այսօր: Աղօքք բարձրացնենք երկինք, քանզի «Յիշեց մեզ Տերն ու օրինեց մեզ», պարգևելով անձինք պատկանոր, «որք զարդարեցին տնօրինաբար գինաստ անեղին, հաստատելով յերկրի գգիր կենդանի»:

Պայծառ ու պանծալի են յիշատակները, որ պիտի ոգեկոչենք:

16 դար հեռուից մեր հոգու առջև պարզությ է հայոց կեանքի այն երջանիկ օրը, երբ Մաշտոց Կարդապետը վերադառնում էր Վաղարշապատ՝ հայերենի նորագիւտ Տառերը սեղմած սրտին՝ Յայաստանի համար, իր ազգի համար ցաւացոյ սրտին: Յեռաւոր ճանկորորդութիւնից ուրախ էր վերադառնում. Աստուած ունկնդիր էր եղել նրա անդադրում աղօքքներին և օրինել էր նրա տքնածան աշխատանքը, օրինել էր նրա առաքելութիւնը: «Այք» և «Քե՝» սկիզբն Արարիչ ու վերջը՝ Քրիստոս իմաստով ծնունդ էր առել 36 նշանագիր այբբենաշարը, որպեսզի հայ ժողովուրդը նայրենի լեզուով ընթերցի Աստուածաշունչը, «և բոլոր մարդկանց հասնի քրիստոսաբեր փրկութիւնը»: Ճանաչելի լինեն իմաստութիւն և խրատ, իմանալի՝ հանճարների խօսքը:

ճանապարհի կայաններն անցնում էր յուսառատ, քանզի գիտեր, որ հայրենի երկրում սպասում են իրեն՝ ընդունելու իր ջանքերի արգասիքը: Մովսես անգամ այնպես ուրախ չէր, ասում է Մաշտոցի աշակերտ ու վարքագիր Կորիւնը, որովհետև երբ բազուկներին առած աստուածագիր տախտակները, իջաւ Սինա լեռից. ժողովուրդը ուսկեծոյ կուրքի էր երկրապագում: Մինչ Մաշտոցին անհամբերութեամբ սպասում էին Սահակ Պարք Կաթողիկոսը, Վահաճապուհ Թագաւորը, նախարարագունդ աւագանին, աշխարհահոգ դասը եկեղեցականաց, ու երբ լսեցին, նախարարագունդ աւագանին, աշխարհահոգ դասը եկեղեցականաց, ու երբ լսեցին, թէ նօտեցել է մայրաքաղաքին, ժողովորդի բազմութեամբ ելան ընդառաջ: Եւ Արաքսի շրերը ականատես եղան հանդիպման խնդութեանը, օրինութեան երգերին, փառաբանական ու գոհաբանական աղօքքներին:

Աստուծոյ անանց խօսքը լսելի դարձնելու համար սկզբնաւորությ հայերէն դպրութիւնը: Յայոց աշխարհի բոլոր գաւառներում թագաւորի հոգածութեամբ և Յայրապետի խնամքով բացուեցին դպրոցներ, կրթուեցին մանուկներ, ազատազուն բանակը, և ժողովուրդն ինքը գալիս էր դեպի «աստուածային գիտութեան բացուած աղբիւրը»: Մաշտոցեան տառերը դարձան կենդանագիր խօսքի ծառայութեան մատուուակներ, «հայաբարբառ, հայրենախոս դարձան օրենսուսոյց Մովսես» մարգարեական գնդի հետ և առաջադէմ Պողոսը բոլոր առաքելական գնդով, Քրիստոսի աշխարհակեցոյց Աւետարանի հետ միասին»: Ու բացուեցին հոգու անսպառ Վտակները, աշակերտները ուսուցիչներ դարձան, թարգմանիչներ, մեկնիչներ, շարականագիր, պատմիչ ու իմաստասէր: Իմանալի լոյսի կամարով միաւորությ Յայոց բաժանուած հողը ու երկատուած ազգային կեանքը: Աստուծոյ խօսքը յարդարեց ու զարդարեց հոգիները, հայրենի մեր երկրում ապրեցրեց փրկութեան յոյսն ու յարութեան հաւատը: Տեր օրինեց իր ժառանգութիւնը, որը իրենց վկայութեան կեանքով վաստակել էին Տիրոց սուրբ առաքեալները և առաքելապատիւ հաւատի մեր հայր՝ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչը: Արդարև, «Յիշեց մեզ Տերն ու օրինեց մեզ»: Յայաստանի համար դժուարին ժամանակում տէրեր եղան ազգին և առաջնորդ հաւատարին հոգևորական ու աշխարհական իշխանաւորները մեր. «որք զօրութեամբ Յօր իմաստութեան էին անեղի հաստատեցին զարու սրբոյն Գրիգորի՝ թարգմանութեամբ նշանագրութեան»:

Սահակ-Մեսրոպեան դպրոցի օրինեալ սերունդը կերտեց 5-րդ դարը հայոց պատմութեան՝ մտքի ու հոգու զարթօնքով պայծառ ու հանճարագործ, նուիրումով ու հաւատարմութեամբ յաղթական և նահատակութեամբ լուսազգեստ: Յոզեպ կրթածը հոգի կրթեց: Մեր պատմութեան յետազայ բոլոր դարերն առաջնորդեց հայ մշակոյրի ոսկէ հունձքի սերունդը՝ Քրիստոսասէր ու հայրենապաշտ, ազնուահոգի, լուսաւորեալ ու մտաւորական այն սերունդը, որը փորձութեան ժամին չվարանց կեանքով պաշտպանել հաւատն ու հայրենին: Յայրեր ու որդիներ, ովքեր անցողիկի մէջ յաւիտենականի ճանաչումով, մեր Տիրոց սրբազնասուրը անունը իրենց շուրբերին, անցան ճանապարհը Աւարայրից Նուարսակ: «Յիշեց մեզ Տերն ու օրինեց մեզ», շնորհելով դար երկունքների, դար երրոսացումի, երբ քչերի համեմատ առաքինի գտնուեցին շատերը, «որք զերկրաւոր մեծու թիւն փառաց խաւար կոչեցին, ապաւինելով ի յոս անմահ փեսային՝ անճառ բանին արժանի եղեն»: «Յիշեց մեզ Տերն ու օրինեց մեզ»: Շողաց արեւ Շաւարշանի դաշտից վեր և առյաւտու միաւորեց հայոց Յաւատն ու Յայրենիքը: Յայաստանի հողը պաշտպանուած եղաւ, թէ ոտնակոխ, կանգուն եղաւ հայոց պետականութիւնը, թէ կործանուած, երեսունվեց տառերով, Գրով կենդանի միշտ պաշտպանուած մնաց հայ հոգին. քանզի Մաշտոցեան նշանագրերը մագաղաքին շարուելով, հոգիներում էին գրի առել մեր ժողովրդի գոյութեան իմաստն ու խորհուրդը:

Մաշտոցեան Գրով անմահացել է մեծաքանչ հայոց լեզուն, ու ոսկեհունց արմատից բարձր բարձրացել է կանաչազարդ ծառը հայ մշակոյրի, որոնցով ընդմիշտ մէկ ու միասնական է աշխարհասփիւր ազգս հայոց, իր քրիստոնեական ինքնութեամբ, իր հաւատաւոր, ստեղծող ու առաջադիմութեան ձգտող հոգևոր ներաշխարհով: 16 դար ինչ որ ստեղծել է մեր ժողովուրդը, այնտեղ ներկայ են հայերէնի առաջին ուսուցիչները՝ Սուրբ Սահակ ու Սուրբ Մաշտոց մեր մեծ ու երանելի Վարդապետները, ու քանի դեռ անճար է նրանց լուսեղեն յիշատակը և հայ գրերի ոգեղեն խորհուրդը, պիտի ապրեն ու գործեն՝ աստուածային խաւարացիր լոյսի ու անհուն զանձերի բաշխումով շարունակելով կրթել միտք անյաղը և հոգի ազատ ու հաւատարին:


Սիրելի ժողովուրդ հայոց, սրտիդ սեղմած պահպանիր Մաշտոցեան գիրը մեր հարազատ, և միշտ նուիրական պիտի մնան մեր Հայրենիքն ու Սուրբ Եկեղեցին: Սիրիր մեր մայրենին, ու պիտի գովերգութեն փառքերը նախնեաց, շնորհը ծաղկի, տեսիլը ազնիւ ու մաքուր և զգտումը վսեմ՝ հայրենեաց կեանքում: Լուսաւոր ու պայծառ պահիր հայոց դպրոցը, և մեր զաւակների հետ յաւերժի մասին պիտի գրուցեն Ազատն Արարատ, Մայր Արաքս ու Մայր Տաճար, որ ընդմիշտ յիշում են այն երջանիկ օրերի խնդութիւնը, երբ պատուական մեր ուսուցիչները հայերէն հնչող Աստուծոյ խօսքով երանելի, ցանկալի ու սքանչելի դարձուցին Հայոց աշխարհը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից յորդոր ենք կարդում մեր Նուիրապետական Աթոռներին, թեմակալ առաջնորդներին, ուխտապահ հոգևոր դասին և հանայն հաւատաւոր մեր ժողովրդին՝ Հայաստանում և Սփիւթի մեր գաղթօջախներում 2005 թուականին համազգային հանդիսութեամբ ու շուրջով տօնել Հայ Գրերի աստուածօրինեալ Գիտի պանձալի յիշատակները: Աշխարհի չորս ծագերում թող մեր խնդագին հոգու աղօթքը բարձրանայ երկինք, քանզի «Յիշեց մեզ Տերն ու օրինեց մեզ» պարգևելով անձինք պատառակատոր, «որք զարդարեցին տնօրինաբար զինաստ անեղին. հաստատելով յերկրի զգիր կենդանի»:

Թող Աստուծոյ խաղաղ ու արդար հայեացը շողարձակի հայոց կեանքին՝ ազատ ու վերածնուող մեր Հայրենիքում և Հայ Սփիւթի բոլոր կողմներում:

Էջման Սուրբ Սեղանի առջև աղօթք ենք բարձրացնում երկինք՝ հայցով, որ Աստուած, բարեխօսութեամբ լուսաբնակ մեր բարգմանից վարդապետների, շնորհ և առաւել շնորհ բաշխի հաւատաւոր մեր ժողովրդին, որպեսզի յարատն լինեն սեր և նուիրումը առ Հայրենին ու մեր Սուրբ Եկեղեցին, և աներեք մեր հաւատը, որ «Տերը բարութիւն պիտի գործի, իսկ մեր երկիրն իր պտուղը պիտի տայ» (Սղմ. ԶԴ : 13):

«Ծնորիք, ողորմութիւն, խաղաղութիւն Աստուծոյ ի Յօրէ և ի Տեառն Յիսուս Քրիստոս Որդույն Յօր, ծշմարտութեամբ և սիրով եղիցին ընդ Զեզ»: Ամէն:



ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱՅՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Տուալ Կոնդակս ի 29-ն Յունուարի
յամի Տեառն 2005 և ի բուին Հայոց ՌԱԾՈ
ի Մայրավան Սրբոյ Էջմիածնի
ընդ համարաւ 283

ԾԱՑՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐք
ԿԱթոլիկոս
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
ՄԱՅՐ ԱԹՈՒ-ՍՈՒՐԲ ԷՇՄԻԱԾԻՆ



SUPREME PATRIARCH
CATHOLICOS
OF ALL ARMENIANS
MOTHER SEE OF HOLY ECHMIADZIN

ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՌԱՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ,
ՈՂՈՐՄՈՒԹԵԱՄԲ ԱՄՏՈՒԾՈՅ ԵՒ ԿԱՄՈՔԻ ԱԶԳԻՍ
ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ԵՒ ԿԱԹՈՒԿՈՍ ՄՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ,
ԾԱՑՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐք ՅԱՄԱԶԳԱԿԱՆ ՆԱԽԱՄԵԾԱՐ ԱԹՈՈՅՅ ԱՐԱՐԱՏԵԱՆ
ԱՌԱՐԵԼԱԿԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՄՐԲՈՅ ԿԱԹՈՒՂԻԿԵ ԷՇՄԻԱԾԻՆ

ՔՐԻՍՏՈՍԱՒԱՆ ՍԻՐՈՅ ՈՂՁՈՅՆ ԵՒ ՕՐԴՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ
ՄԵԾԻ ՏԱՍՆ ԿԻԼԵԿԻՈՅ ԿԱԹՈՒԿՈՍՈՒԹԵԱՆ, ՊԱՏՐԻԱՐքՈՒԹԵԱՆ ՀԱՅՈՑ
ՄՐԲՈՅ ԵՐՈՒՍԱՂԻՄԱՅ ԵՒ ԿՈՍՏԱՆԴՈՒՊՈԼՍՈՅ,
ԱՐԵՊԻՍԿՈՊՈՍԱՅ, ԵՊԻՍԿՈՊՈՍԱՅ, ՎԱՐԴԱՊԵՏԱՅ, ՔԱՐԱՆԱՅԻՑ ԵՒ ՍԱՐԿԱՒԱԳԱՅ,
ԹԵՍԱԿԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՅ, ԹԵՍԱԿԱՆ ԵՒ ՅԱՍՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՃՐՈՅՈՅ ԵՒ
ՊԱՇՏՈՆԻՑ ԵՒ ՍԻՐԵՑԵԱՆ ՅԱՍՅՆ ՅԱԽՏԱՑԵԱՄ ԺՈՂՈՎՐԴԵԱՄ ՀԱՅՈՑ

«Զի ինձ կեանք Քրիստոս է»
(Փհ. Ա 21):

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ.

Հայոց հաւատի վեմ Մայր Առող Սուրբ Էջմիածնից, որ ունենք պարզ մեզ երկնային ամենառատ շնորհով և օրինութեամբ, գոհութեան աղօքը ու փառաբանութիւն ենք մատուցում Բարերար Աստծուն այսօր, երբ 90-ամեայ յիշատակութեան առջև Հայոց Մեծ Եղեռնի. ի Հայաստան և ի Սփիհիոս վերածնուած ժողովրդով համարձակածայն կարող ենք կրկնել առաքեալի խօսքը. «Զի ինձ կեանք Քրիստոս է»:

Արդարեւ. Քեզ ապաւինողը ամօթով չմնաց. Տեր, քանզի Դու ես Յարուցեալ, և քո խօսքը՝ կենդանի ու կենդանարար ու յաւիտենական: Քեզ գիտենք իբրև ծշմարտութիւն, սեր և ողորմութիւն՝ Արարիչ ու Ամենախնամ, Ողորմած ու Փրկագործ. Քեզ գիտենք իբրև Ամոցիչ ու Առաջնորդող պահապան գօրութիւն: Մեր հայրերից այսպէս ուսանեցինք՝ փառաւորելով Քեզ՝ Միաձին Որդուդ, Յօրը և Սուրբ Յոգուն:

Քրիստոսի հետ յարութեան յոյսով, մահուան դէմ կեանքի յաղթութեան հաւատով ապրեց ու ստեղծեց մեր ժողովուրդը: Ղարերի մէջ բազում աւերներ ու հողմեր տեսաւ, բազմից գերեզման իջաւ, բայց Քրիստոսին յուսացեալ՝ հաւատաց իր հոգու լոյսին, իր փրկութեանն ու վերածննդին: Միշտ հաւատաց և իր պատմութեամբ ու իր բողած ժառանգութեամբ վկայեց, որ յարուցեալ է Քրիստոս, և յարուցեալ է Քրիստոսին հաւատացողը: Այս հաւատով վերապրեցինք մեր պատմութեան ամենամեծ ողբերգութիւնը՝ մեր ժողովոդի ցեղասպանութիւնը Օսմանեան Թուրքիայում:

Առաջին համաշխարհային պատերազմի թոհ ու թոհի մէջ երիտթուրքական իշխանութիւնները ժամանակը պատեհ նկատեցին՝ աւարտին հասցնելու հայութեան բնաջնջման թուրքական պետութեան որդեգրած քաղաքականութիւնը և ընդմիշտ լուծելու հայկական հարցը: Արևմտեան Հայաստանում՝ մեր Յայրենիքի մեծագոյն հատուածի վրայ և կայսրութեան հայաշատ այլ բնակավայրերուն իրականացուեցին անգեն հայ բնակչութեան կազմակերպուած ջարդեր: Մեր ժողովուրդը մահուան եր դատապարտուել միայն հայ և քրիստոնեայ լինելու համար, քանզի հայ մնալ ու

քրիստոնեայ, նշանակում էր շարունակել լինել բնիկ ու տոհմիկ ժողովուրդը Յայաստան երկրի:

1915 թուականին աւերն էր թագաւորում, սարսափն ու մահը՝ հայոց բնակավայրերում: Փլուում էր տունը հայի գլխին. այրուում էր հողը իր նշակի ոտքի տակ, ակօսը գերեզման էր դառնում, եկեղեցին՝ անբարբար յուշարձան: Եփրատի ափերից մինչև Արաքսի հովիտներ, Աև ծովից մինչև Միջերկրական՝ ձորերը լցուեցին հայ մարդկանց դիակներով. գետերը՝ արիւնով: Թալանուած ու տաճահար անգեն ժողովուրդը՝ կին, մանուկ ու ծեր քչուեցին անջուր անապատ, և նրանց վերջին աղօթքի ու նկնդիրը եղաւ տօթակեզ քամին: Անլուր ջարդերին զոհ գնաց մեկ ու կես միլիոն հայութիւն, որը հողագործ էր, արհեստաւոր, կառուցող շինարար,

վաճառական, բժիշկ ու գիտնական:

20-րդ լուսաւորեալ դարը եղենով սկսուեց մեր ժողովորդի համար, որ նոր ժամանակներում յոյս ուներ գտնել անձի ապահովութիւն, մարդկային իրաւունքի պաշտպանութիւն և խաղաղ կեանք: Այս էր Յայկական հարցի բովանդակութիւնը: Սահմանադրական իրաւունքներից խօսող երիտթուրքական իշխանութիւնները ամեն բան հաշուարկել էին՝ չկայ ժողովուրդ, չկայ Յայկական հարց, չկայ ժառանգորդ. չկայ պահանջատեր: Զարահենար ծրագրի հեղինակները վստահ էին, որ խսպառ պիտի բնաջնջուի հայութիւնը, երկու-երկիր ցրուելով՝ անյիշատակ ու անհետ պիտի վերանայ պատմութեան ասպարեզից: Ամեն բան հաշուարկել էին, բայց ոչ՝ Աստուծոյ նախախնամութիւնը և Աստծուն յուսացեալ ժողովորդի ապրելու և արարելու կամքն ու գորութիւնը:

Նոյն ջարդարարների արշաւաճքներին դիմակայելով՝ ընդդեմ նահու խիզախումով հերոսացած՝ փրկուեց Արևելեան Յայաստանի փոքրիկ հողակտորը, որի վրայ հաստատուեց հայոց նոր պետականութիւնը: Մեր ազատ երկրի դրօշի ներքոյ Ծիծենակաբերդի բարձունքում Արարատահայեաց վեր է յառնել Մեծ եղենի յուշակոթողը, որտեղ լուսեղին զօրաց գնդերով հոգիներն են երկրի վրայ ներ հողը սրբացրած և երկնքում Աստուած փառաբանող մեր նահատակների և որտեղ ծեղք-ծեղքի, սիրտ-սրտի միասին է ազգս հայոց: Յաւրժատես այս բարձունքին մեր ցաւն ու արդար ցասումը զօրութիւն դարձաւ և ծնունդ առաւ Արցախեան յադրանակոյ ոգին:

Փառք քեզ, ժողովուրդ սիրելի, որ չերկնչեցիր նահուան քրքից: Խաչը ուսած անցար Գողգոթայի ճանապարհներով և յարութիւն առար յաղթանակած:

Փառք քեզ, ժողովուրդ սիրելի, որ Վերը սրտի բնաւեր տունդ վերստին կառուցեցիր Յայրենիքից հեռու և ճօտիկ բազում երկրներում և շարունակեցիր հայ մնալ ու քրիստոնեայ: Արարող հանճարով շարունակեցիր հաց ստեղծել, կառուցել, գիտութեան ու մշակոյթի բարձունքների հասնել և այսպէս ճանաչու ած ապրել:


Երիցս փառք քեզ, ժողովուրդ սիրեցեալ. «Զի ինձ կեանք Քրիստոս Ե» հաւատոց քայլեցիր դեպի քո կեանքի նոր այգաբացը. և յուսացիր իրաւունքի ու արդարութեան դարի նոր առաւտոց ու այս ճանապարհին ննացիր կանգուն ու արի:

Չենք մոռացել ու չենք կարող մոռանալ Յայոց Ցեղասպանութիւնը, մեր պատմութեան այս մեծագոյն ողբերգութիւնը: Չենք մոռացել ու չենք կարող մոռանալ աւերակուած խնկաբոյր երկիրը մեր, հայրենական սրբութիւններն ու բազմադարեայ յիշատակները: Մեզ հետ են մեր բիւրաւոր նահատակները՝ յայտնի ու անյատ անուններով: Նրանց յիշատակին առօս միասին ենք միշտ: Մեզ հետ են ի պաշտպանութիւն մեր ժողովորդի բողոքի ազնի ձայն բարձրացրած մեծ մարդասերները, որոնց շուրբերից մարդկութեան խիղճն էր խօսում Եղենի նահասպիիւ օրերին: Մեզ հետ են այս ժողովուրդները. ովքեր մարդասիրաբար ապաստան տուեցին ջարդերից փոկուած բեկորներին հայութեան:

Անցել են ժամանակները, երբ մեր հայրերը չեն կարող ոգեկոչել յիշատակը մարտիրոսացած հայորդիների, երբ միայնակ էին ազգային ողբերգութեան ու վշտի մէջ. Այսօր շատ ազգեր ու պետութիւններ ծանազում են մեր ժողովրդի հանդեպ գործուած ոճիրը՝ իբրև յանցանք մարդկութեան ու մարդկայնութեան դէմ: 20-րդ դարի առաջին ցեղասպանութիւնը պիտի ծանաչուի ու դատապարտուի ողջ աշխարհի ու նաև Թուրքիայի կողմից, այն համոզումով, որ բանութիւնները չեն կարող առաջնորդել մարդկութեան ծանապարհը: Խաղաղութիւնն ու ազատ կեանքը եղբայրութիւնը նարդկանց ու ազգերի միջև, արդարև, երազն է բոլոր ժողովուրդների

Սեծ Եղեռնի 90-ամեայ տարելիցից առիթով Սայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Սեր օրինութիւնն ու ողջոյնն ենք բերում աշխարհասպահութեան մեր ժողովորդին: Զեռք-ձեռքի ու սիրու-սրտի միասին ենք յիշատակի առջև մեր անմեղ զոհերի, ովքեր իրենց աչքերը փակեցին մեր ժողովրդի վերածնութեան, մեր Հայրենիքի ազատութեան տեսիլքով: Հաւատարիմ լինենք նրանց տեսիլքին: Որտեղ է ապրենք, փոխանցենք մեր զաւակներին Արարատի պատկերը նուիրական, Լուսաւորչի Կանթեղն անմար և հայրենի մեր հողն ու երկինքը միաւորող Սուրբ Էջմիածնի խորհուրդը յաւերժական: Որտեղ էլ ապրենք, համակ նուիրումով տու կանգնենք մեր ազգային հիծերին ու ծգտումներին: Պաշտպանենք Արցախի ազատութեան իրաւունքի, Հայոց Ցեղասպանութեան ծանաչման մեր արդար դատը: Միասնական ուժերով կառուցենք նոր կեանքը Հայաստանի ու Արցախի և հայրենի հողից առաջ աւիւնով զօրացեալ ու ծաղկուն պահպանենք Հայ Սփիւրքը: Ապրենք «Չի ինձ կեանք Քրիստոս է» Վստահութեամբ և հայատով՝ որ Աստուած համախմբելու և մեզ Արարատի փեշերին: Տերը կամեցաւ ազգիս յարութիւնը, որպեսզի յարատեի Աւետարանի լոյսով ու կեանքի սիրով աշխարհին բացուած հայի հոգին, և հայրեն աղօթքը շարունակի երկինք բարձրանալ՝ հայցելով աշխարհին խաղաղութիւն և ի մարդիկ հաճութիւն: Հաւատանք ի Քրիստոս սիրով զօրացեալ առաքինագործ հոգու շնորհներին մեր կեանքում և հայոց միացեալ ու պայծառ զալիքին:

«Հաւատատուն կացէք, զտեղի կալջիք, պնդեալ զմէօս ծեր ծշմարտութեամբ, եւ զգեցեալ զգահսն արդարութեան» (Եփես. Զ 14):



ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Տուաւ Կոնդակս ի 3-ը Փետրուարի
յամի Տեառն 2005 և ի թուին Հայոց ՈւԾԴ
ի տօնի Սրբոց Կարդանանց զօրավարացն
հազար երեսուն և վեց վկայիցն
ի Մայրավան Սրբոյ Էջմիածնի
ընդ համարաւ 285

ԾԱՅՐԱԳՈՅՑՆ ՊԱՏՐԻԱՐՔ
ԿԱթոլիկոս
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

ՄԱՅՐ ԱԹՈՒ-ՍՈՒՐԲ ԷԶՄԻԱԾԻ



SUPREME PATRIARCH
CATHOLICOS
OF ALL ARMENIANS

MOTHER SEE OF HOLY ECHMIADZIN

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՊԱՏԳԱՍԸ ՍՈՒՐԲ ԾՆՆԴԵԱՆ Ե ԱՍՏՈՒՏԱՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ

(Սուրբ Էջմիածին, 2005 թ. Յունուարի 6)

«Եւ ծանիշիք զճշմարտութիւնն
և ճշմարտութիւնն ազատեսցէ զձեզ»

(Յովհ. 8. 32):

Սիրելի ժողովուրդ

Սուրբ Ծննդեան աւետիսով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում ենք ձեզ ի Յայաստան և ի Սփիւռ և ձեզ հետ միասին փառաւորելով մեր Փրկիչ Տիրոց Անունը, Իշման Սուրբ Սեղանի առջև հնչեցնում ենք Տերունական խօսքը. «Եւ կը ճանաչէք ճշմարտութիւնը, և ճշմարտութիւնը ձեզ կազատի»:

Ճանաչել ճշմարտութիւնը: Որքան երկար է փնտրել մարդո այն՝ իին աշխարհից մինչ օրս իր փնտրութքը արտայայտելով իմաստափական մտածումներով, արուեստի ու գրականութեան կերպաւորումներով, ընկերային կեանքի վերափոխութիւնների ու բարեկարգութիւնների ծրագրերով: Մարդկութեան լաւագոյն մտքերը, ազնիւ զգութեան ու ջանքերը ուղղուել են այդ փնտրութիւն՝ ո՞րն է ճշմարտութիւնը: Մարդը փնտրել ու փնտրում է ճշմարտութիւնը իր աշխարհում, բայց աստուածային բարձունքներից է ճշմարտութիւնը պարզուել մարդկութեանը. Բերդեհեմի աստղալոյսով առաջնորդելով դեպի մսուրի մէջ ծնունդ առաջ Փրկիչ Սանուկը: Մարդացեալ Աստուածորդին է ճշմարտութիւնը, որ վկայեց Աստուծոյ անբաւ Սերը արարածներիս հանդէա: Աստծուց հեռացած մարդը բերեք չպիտի յուսար տեսնելու կամ ճանաչելու ճշմարտութիւնը, բայց Յիսուսվ ճշմարտութիւնը ինքը մեր մէջ է՝ աստուածայինը միաւորելու համար մարդկային մեր կեանքին: Իր Յայտնութեանը Յիսուս ճշմարտութեան սահմանները դուրս բերեց մարդկային կեանքի սահմանափակումներից, մարդկային չափանիշներից և տարաւ դեպի յաւիտենականը. «Ես եմ ճանապարհը և ճշմարտութիւնը և կեանքը» (Յովհ. 14. 6):

Այսօր մարգարեներն են խօսում, որ պատգամաբերը եղան փրկութեան մասին Աստուծոյ խոստումի և սպասեցին ու յուսացին Փրկչին. այսօր Մանուկ Փրկչին իրենց ընծաներն են մատուցում իմաստուն մոգերը, որ տեսան երկնքում պայծառ շողացող աստղը և ընթացան դեպի փրկութիւնն աշխարհի. այսօր հովհանները՝ երկնքի բացուած ողորմութեան առջև ձայնակից իրեշտակներին, օրինաբանում են խանձարուրի մէջ մսուրում դրուած Փրկիչ Մանկանը: Նրանք ճանաչեցին աշխարհ մտած Աստուծոյ շնորհը, որը ազատում է չարիքներ ծնող մեղքից, հեռու պահում մոլորութիւններից, պահպանում կործանարար ճանապարհներից: Ոչինչ այլ բան, մարդկային ոչ մի ստեղծագործութիւն, ծրագիր չի կարող նորոգել, վերափոխել մարդու հոգին, բայց միայն մարդկային կեանքում Աստուծոյ ներկայութեան հաւատը, որով իրականանում է հոգևոր վերածնութիւնը և բարոյական առաջադիմութիւնը մարդկութեան:

«Եւ կը ճանաչէք ճշմարտութիւնը, և ճշմարտութիւնը ծեզ կազատի» հնչում է շուրջ երկու հազար տարի, որ մարդկութեան հայեացը վեր գնայ ու տեսնի փրկութեան լոյսը և հաւատայ, որ Քրիստոսով ազատ է ինքը. հաւատայ, որ Քրիստոսով բաց է ճանապարհը դեպի ճշմարտութեան. արդարութեան ու սիրոյ աշխարհը: Յաւատն անկարու է ապացոյցների, բայց հաւատի ապացոյցը վերանորոգուող հոգին է, ճշմարտութեամբ ազատ հոգին, որը ծգտում է վերափոխել աշխարհը, առաջնորդել դեպի բարին, դեպի ճշմարիտը:

Տաճնապնդեան տիրում այսօր աշխարհի տարբեր կողմերում, մարդկութեան առջև բարձրանում են պետութիւնների ու ժողովուրդների յարաբերութիւնների հարցեր, հասարակական կեանքի վերափոխումների պահանջներ, բնական աղջ տներ և մարդկային գործունեութեան արդիւնքում ծնունդ առաջ արհաւիրքներ, ընկերային, բարոյական և բազմաթիւ այլ խնդիրներ, որոնց վճռնան համար մարդիկ փնտրում են գտնելու ծիշտ պատասխանները ու ծիշտ ճանապարհները: Սարդկային ամեն որոշում, ամեն գործունեութիւն Աստուծոյ ներկայութեան յարաբերութեամբ է, որ հաստատուում է իր արժեքի մէջ՝ բարի է, թէ չար, ընդունելի, թէ մերժելի, ժամանակաւոր ու անցողիկ է, թէ յախտենական ու անկորնչելի՝ կեանքը դեպի բարօրութիւն ու երջանկութիւն առաջնորդող: Փրկչի հետ է, որ մենք ճշմարտապես ազատ ենք և մեր քայլերով ու որոշումներով կարող ենք աշխարհում հաստատել արդարութիւնը՝ հակառակ անիրաւութեան, սերը՝ հակառակ ատելութեան ու քննամանքի, խաղաղութիւնը՝ հակառակ բռնութեան ու պատերազմի:

Սիրելի ժողովուրդ

Քրիստոսով մարդկութեանը յայտնուած ազատարար ու փրկարար ճշմարտութիւնը լուսաւորել է մեր ժողովորդի անցեալի ճանապարհը ու պիտի լուսաւորի մեր ներկան ու գալիքը: ճանաչեցինք ճշմարտութիւնը, որը կերտեց ստեղծարար, հանճարածնունդ ոգին մեր մշակոյթի, կերտեց մեր պատմութիւնն առաջնորդող վերածննդի ոգին: Ստեղծեցինք կեանքի սիրով, ապրելու հաւատով, ապրեցինք ու նահատակութեցինք Քրիստոսի ազատ ժողովուրդ ու երկիր լինելու ծգտումով: Յողմերից հալածուած՝ ուր էլ սփռութեցինք, մեր հոգնոր երկնքում բարձր ու անմար շողաց բերդեհեմի աստղալոյսով վառուած Լուսաւորչի Կանթեղը, որ անստուեր լոյսով պահպանեց մեզ միասնական ու ամբողջական, պահպանեց յոյսերը մեր ժողովորդի՝ խաղաղ ու հաշտ աշխարհի և իր միացեալ կեանքի ու պայծառ գալիքի:

Աստուածատես ազատ հոգու շնորհներով են ծնունդ առել Մաշտոցեան ոսկեղենիկ մեր գրերը, որոնց 1600-ամեակը պիտի տօնախմբենք այս տարի՝ ոգեկոչելով Աստուածաշունչ Մատեանի հայերեն թարգմանութեան ու Սահակ-Մեսրոպեան կրթութեան ու լուսաւորութեան սուրբ յիշատակները: 90-ամեայ տարելիցն ենք նշելու նաև Մեծ Եղեռնի՝ հաստատելով մեր հաւատարմութիւնը անթիւ մեր նահատակների հաւատքին, հայոց նոր կեանքի նրանց տեսիլքին: Մեր անմեղ գոհերի յիշատակի ոգեկոչումով վերստին պիտի ինչեցնենք հրաւերը Տեղապանութեան ճանաչման՝ յանուն բռնութիւններից ազատ, արդար աշխարհի: Փառք Տիրոջը, Յայաստանի անկախութիւնը և Արցախի ազատագրութիւնը յոյսի դրներն են բացել արդարութեան յաղթանակի, հայրենի հողում մեր ժողովորդի ապահով կեանքի ու արարումների, որոնք պիտի լինեն ի Քրիստոս մեր հաւատի նոր վկայութիւններ: Յայաստանում, Արցախում և աշխարհի բոլոր կողմերում մեր ժողովուրդը այսօր զարթեալ հաւատով մարմնաւորում է ստեղծագործ կեանքի իր դարաւոր երազները ու պիտի շարունակի իր աւանդը բերել պետութիւնների ու ժողովուրդների խաղաղասեր ջանքերին:

Սիրելի ժողովուրդ հայոց, Բերդեկեմի աստղն այսօր առաջնորդում է մեզ դեպի մսուրը Փրկչի, ուր յաւիտենականը ծնունդ առաւ, անպարփակելին պարփակուեց, անհնանալին ազատարար ճանաչուեց: Չվարանենք ծշմարտութիւնը ճանաչելու, բարին գործելու, միմեանց ծառայելու, Քրիստոսին ծառայելու: Մի կողմ թողնենք այն ամենը, ինչ պիտի խանգարի մեզ յետևելու Նրա լոյս ընթացքին, Նրա ազատարար ընթացքին: Ազատութիւնը այն նեծագոյն շնորհն է, որի մեջ պիտի պտուղներ տան մեր յոյսերն ու ծգտումները՝ կառուցելու խաղաղ ու բարօր կեանք, ազատ հասարակութիւն: Մեր Յայրենիքի ազատութիւնը ոչ միայն պիտի պաշտպանենք, այլև ազատութիւն դարձնենք իրաքանչիւրիս համար: Ազատութիւնը բարու մեր ընտրութիւնն է, որը նաև պայքար է չարի դեմ: Քրիստոսասէր, ծշմարտասէր մեր գործերով պիտի մեր հողից վերացուեն աղքատութեան և օրինազանցութեան չարիքը, մեր իրականութիւնից դուրս մղուեն անտարբերութիւնն ու անհանդուրժողութիւնը և հաստատուեն ծշմարիտ մարդասիրութեան բարիքները: Մեր եղբայրութեան մեջ, մեր արդարութեան մեջ, մեր սիրոյ մեջ է, որ պիտի յաջողուեն մեր ծրագրերն ու գործերը՝ ուղղուած մեր Յայրենիքի շինութեանն ու զօրացմանը, ընկերային կեանքի վերափոխութեանը, Սփիլոքում ազգային կեանքի պահպանութեանն ու զարթօնքին, մեր զաւակների կրթութեանը, մեր մշակոյթի զարգացմանը և մեր ժողովոյի բոլոր իղձերի իրականացմանը:

Փրկչի օրինութիւնն է իջնում աշխարհին: Աստուածակառոյց Սուրբ Եջմիածնից, մեր Տիրոջ և Փրկչի Եջման Սուրբ Սեղանից Սուրբ Ծննդեան աւետիսն ենք յոյում և Յայրապետական Մեր սիրն ու օրինութիւնը՝ ի սիմեոս աշխարհի հաւատաւոր համայն մեր ժողովրդին: Ողջոյն ենք յոյում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նուիրապետութեան Արոնների Գահակալներին՝ Ն.Ս.Օ. Տ.Տ. Արան Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կարողիկոսին, Երուսաղմի Յայոց Պատրիարք Ամենապատի Տ. Թորգոն Արքեպիսկոպոս Մանուկեանին, Կոստանդնուպոլսի Յայոց Պատրիարք Ամենապատի Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆեանին, Յայ Եկեղեցու ուխտապահ ու նուիրեալ ողջ հոգևոր դասին:

Աստուածայայտնութեան օրիներգութիւնը Մեր շուրբերին, սիրով ի Քրիստոսու ողջունում ենք մեր քոյ Եկեղեցիների հոգևոր պետերին և Տիրախնամ նրանց հօտին:

Յայրապետական օրինութեամբ Սուրբ Ծննդեան Մեր բարեմաղթութիւններն ենք բերում Յայաստանի Յանրապետութեան Նախագահ Տիար Ռոբերտ Քոչարեանին, Լեռնային Ղարաբաղի Յանրապետութեան Նախագահ Տիար Արկադի Ղուկասեանին, հայոց ողջ պետական աւագանուն, Յայաստանում հաւատարմագրուած դիւանագիտական առաքելութիւնների դեկավարներին ու միջազգային կազմակերպութիւնների բոլոր ներկայացուցիչներին:

Ծունդ դնենք Մանուկ Յիսուսի սնարի առջև և հայցենք, որ Աստուծոյ ներկայութեամբ վերանորգուող հոգին նաև մերը լինի և դեպի բարին ու ծշմարիտը առաջնորդուող կեանքը նաև մեր կեանքը լինի Մայր Յայրենիքում և Սփիլոքում: Աղօթենք միասնաբար, որ Բարեգութն Աստուած Սուրբ Յոգու միխթարութեամբ սփոփի Յեռաւոր Արևելքի Երկրներում բնական աղետից տուժած հազարաւոր մարդկանց սրտերը և իր անբաւ ողորմութեամբ հանգստութիւն շնորհի գոհուածների հոգիներին: Թող Երկնառաք խաղաղութիւնը հաստատուի համայն աշխարհում, ի մասնաւորի այսօր պատերազմի վտանգների մեջ ապրող ժողովուրդների կեանքում, և թող աստուածատես ճանապարհները առաջնորդեն մարդկութեան ընթացքները դեպի հաշտութեան, արդարութեան ու Եղբայրութեան եզերքներ, դեպի աւելի ու աւելի բարօր, առաջազնաց ու Երջանիկ կեանք, դեպի փրկութիւն և յաւիտենութիւն:

Սիրեցեալ Ժողովուրդ Հայոց Որ յԵրուաղեմ,
Եւ ի Յորդանան, ի Հայաստան,
Եւ ի Սփիւս տարացրուեալ:

Փառք կուտանք Աստուծոյ, որ այս տարի ես արժանի եղանի համախմբուելու Քրիստոսի Ծննդեան Սուրբ Տաճարին մէջ եւ Մսուրին շուրջ, եւ Երուսաղեմի Սրբոց Յակոբեանց Միարանութեան եւ մեր Ժողովուրդի հաւատաւոր զաւակներուն հետ, կը մատուցանենք Ճրագալոյցի եւ Ծննդեան մեր երեք Սուրբ Պատարագները, եւ կը կատարենք Հայաստանեայց Առաքելական եւ Ռւղղափառ մեր Եկեղեցւոյ պաշտամունքները, համաձայն Սուրբ Երկրի սրբավայրերուն մէջ հաստատուած դարաւոր մեր առանձնաշնորհումներուն եւ հայկական աւանդութեանց:

Կ'աղօթենք որ մեր Նուիրապետական Աթոռներուն հովանիին ներքեւ Ամենայն Հայոց Հայրապետութեան՝ Նորին Ս. Օծութիւն Տ. Տ. Գարեգին Բ. Սրբազնագոյն Կաթողիկոսով. եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Հայրապետութեան՝ Նորին Ս. Օծութիւն Տ. Տ. Արամ Ա. Վեհափառ Կաթողիկոսով. եւ Կոստանդնուպոլսյ Պատրիարքութեան՝ Ամենապատի Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութափեան Սրբազն Պատրիարքով—, մեր Ժողովուրդին Քրիստոնէական հաւատքը եւ աւանդոյթները կենսաւորուին, աշխուժացնելով մեր հայրենի Երկրին եւ ի տարաշխարհս ցրիւ եղած զաւակներուն հաստահիմն միասնութիւնը, եւ բազմաշնորհ յառաջընթաց իրագործումները, նաևապարհ հարելով դեպի Հայաստան աշխարհի մէջ տարածուած ուխտատեղիներ, եւ առաջնորդելով դեպի Սուրբ Երկրի Քրիստոսակոյ Սրբազն վայրերու ուխտագնացութիւն:

*

* *

Անցեալ տարի, այս ժամին, մեր ցաւը կը յայտնինք որ բաղաբական պայմաններուն եւ կացութեանց հետեւանքով, Պաղեստինեան Իշխանութեան Նախագահ Եասսըր Արաֆաթ, անձնապէս պիտի չը կարենար ներկայ գտնուիլ Քրիստոսի Ծնունդը աւետող կէս-գիշերային այս արարողութեան:

Իր մաղթանքն էր որ Ժողովուրդներ կարենան համերաշխօրեն միասին գոյակցիլ եւ գոյատեւել, ապահովութեան, արդարութեան եւ խաղաղութեան երաշխիներով:

Մինչեւ իսկ անակնկալ իր մահով Բարիգի մլ.ջ, 2004 նոյեմբեր 11ին, Եասսըր Արաֆաթ, իրեն յաջորդող իր գործակիցներուն եւ Պաղեստինեան Ժողովուրդի ղեկավարներուն, նոյն կտակն էր որ կը փոխանցըլը:

Փառք կուտանք Աստուծոյ որ Պաղեստինեան Ժողովուրդը իրադադ եւ օրինական կանոնաւորութեամբ, Պաղեստինեան Իշխանութեան Նախագահ ընտրեց իր նուիրեալ անդամներէն Տիար Մահմուտ Ապաս Ապու Մազլւը:

Կ'աղօթենք որ Աստուծուած օգնէ իրեն, իր առաքելութեան մլ.ջ, որպէս զի իր գործակիցներուն հետ միասին, առաջնորդէ Պաղեստինեան Ժողովուրդը դեպի իրագործումը իրենց ազգային ճգտումներուն, այս շրջանին մլ.ջ հաստատելով խաղաղ գոյակցութիւն, արդարութիւն, ապահովութիւն, եւ բարօրութիւն:

*

* *

Վատահ ենք որ բոլոր Ժողովուրդներուն ՝-իսլամ, Հրեայ, եւ Քրիստոնեայ Ժողովուրդներուն-՝ ամենաշնորհ եւ սրտագին մաղթանքն է, որ ազգերու պետութեանց ղեկավարները, աստուծային իմաստութեամբ առաջնորդուին,

խաղաղութիւն եւ արդարութիւն ապահովելով մարդկութեան, անոր համերաշխ կենցաղին եւ բաղաքակիրք յառաջդիմութեան:

Դժբախտաբար սակայն, ներկայ ժամանակներու յառաջադէմ նկատուած ազգեր, բացայայտօրէն մրցումի ելած են իրարու դէմ, զիրար կործանոյ ամէնէն ահաւոր ոազմամիջոցները հնարելով, եւ առանց խղճահարութեան զանոնք ի գործ դնելով, յանուն ապահովութեան եւ ինքնապաշտպանութեան:

Եւ բաղաքներ հիմնայատակ կը կործանուին, եւ բազմութիւններ կարծես սպանեանոց կ'առաջնորդուին:

Այսպիսի կացութեան մը մէջ է աշխարհ ներկայիս:

Եւ ցնցելու համար կարծրացած խղճանութեան մարդկութեան, բնութիւնն է յանկարծ որ կ'ոռոտայ, իր զայրոյթին մէջ կործանելով ծովեզերեայ բաղաքներ եւ անոնց բնակիչները:

Եւ կարծես երկնային եւ նախախնամական ազդարարութիւն մըն էր որ կը տրուէր մարդկութեան, երբ Հնդկաստանի հարաւային կղզիներէն, Սրի Լանկային դէպի Խնտոննիզիա, Թայլանտ եւ Մալեզիա, ովկէանոսի ջուրերը, երկրաշարժի պոռթկումով քարուքանդ կ'ընէին եւ կը կործանէին տասնըմէկ կղզիներու բաղաքները: Խսկ անպաշտպան միլիոնաւոր բնակիչներ, եւ նոր Տարուան եւ Սուրբ Ծնունդի իրենց արձակուրդը վայելող զրուաշըրջիկներ, հարիւր հազարներով ջրամոյն կը մահանային:

Եւ ամբողջ մարդկութիւնը, հեռուստատեսիլի միջոցաւ, վայրկեանը վայրկեանին կը հետեւէր եւ իր աշխովը կը տեսնէր ահաւորութիւնը կործանարար այդ աղէտին:

Քրիստոսի ներկայութիւնը պէտք էր, խաղաղեցնելու համար փոթորկու ովկէանոսը:

Եւ ի՞նչ հրաշք: Տակաւին երեկ, զիրար կործանելու պատրաստ ազգեր, անմիջական օգնութեան ձեռք կ'երկարեն, մեղմացնելու համար հոգեկան եւ ֆիզիքական տառապանքը, ահաւոր այդ աղէտէն վերապրողներուն եւ սովամահներուն:

Երանի, Աստուածաշունչի ոգիով, նոր մարգարէներ յայտնուին ամէն ազգի մէջ, յիշեցնելու համար ժողովուրդներուն եւ իրենց զեկավարներուն, որ կործանարար միջոցներով եւ արարքներով՝ խաղաղութիւն, ապահովութիւն եւ արդարութիւն ապահովելը, Տիեզերքի Արարիչին կամքը չէ:

*

* *

Հայ ժողովուրդի պատմութիւնը վկաներէն մէկն է այս նշմարտութեան:

Հայ ժողովուրդը, իր գոյութեան պատմութեան ընթացքին, բազմիցս ենթարկուած է Փիզիքական բռնի ուժերով պարտադրուած կոտորածներու:

Մեր օրերուն, կը յուսայինք որ 1915-ին ծրագրուած եւ գործադրուած Հայկական ցեղասպանութիւնը, արդարադատ դատաստանի մը վնիոնով, վերջինը պիտի ըլլար, մարդկային պատմութեան տարեգրութեանց մէջ: Մինչդեռ, կարգ մը պիտութիւններ, բաղաքական շահադիտումներով, տակաւին կը ջանան անտեսել պատմական իրողութիւնները, այդպէսով բաշակը հանդիսանալով եւ առիթ տալով նորանոր եւ ծրագրեալ ցեղասպանութեանց:

Եւ հետեւարար, այս տարի, Հայ ժողովուրդը, իր նահատակներուն 90 ամեակը պիտի սգահանդէս տօնախմբէ, մէկ կողմէ փառք տալով Աստուծոյ, մեր նահատակ հայրերուն հաւատարմութեանը համար, հանդէպ իրենց Քրիստոնէական հաւատքին եւ աւանդութիւններուն, իրենց մշակոյթին եւ հայրենի տունին, նոյն ատեն պահանջելով եւ ակնկալելով որ արդարութեան ձայնը նամբան բանայ դէպի ժողովուրդներու հաշտ եւ խաղաղ համագործակցութիւն եւ բաղաքակիրք յառաջդիմութիւն:

*
* *

Նոյն հաւատարմութեան հոգիին արձագանքն է կոչը "ՄԵԵՒ Պիտի' Ապրինք" քերթուածին:

ՄԵՆՔ ՊԻՏԻ' ԱՊՐԻՆՔ

Աղօթելու ծնրադիր
Եկած եմ կրկին
Սլացիկ շուքին
Կուռ յուշարձանին:
Գանկեր, դիակներ
Կը բրգանան, կը հալին:

Վկայ՝ Արարատն,
Որ աչք է անտուն,
Ու սիրտ ըսպասուն,
Ու պանդուխտ անքուն:

Ու մի օր՝ պիտի'
Արարատն խօսի':
Այդ օրուան համար
Մենք պիտի ապրինք:

Ու մեր նահատակ
Հայրերն ու մայրեր
Հողին տակ թաղուած
Հունտերուն նըման
Կեանքի պիտի գան,
Զի այդ հաւատեռվ
Զը վարանեցան
Նայիլ աչքերուն,
Ոստինին, մահուան:

«Զի մահ իմացեալ
Սնմահութիւն է,»

Կտակ թողուցին
Սերունդէ սերունդ,
Հայրերն մեր հզօր,
Մայրերն մեր կամշոտ,
Ապարանքի մէջ
Թէ անապատի
Աւագներուն հետ
Անող զաւակաց:

«Վախցէք մի՛ միայն՝
Թէ ունիք ոսոխ
Հոգին սպաննող:»

Պատգամն այս հզօր
Կախեցին յուռութք
Սրտի ու մտքի
Դրան կամարէն:

Ու մինչեւ այսօր
Զէ ծընած ոսոխն
Հոգին սպաննող
Հայ սերունդներուն:

Արարատն մի օր՝
Պիտի խօսի գո՛ն:
Այդ օրուան համար՝
Մենք պիտի ապրինք:

«Զի մահ իմացեալ
Սնմահութիւն է,»

1984

ՇԷՆ-ՄԱՀ

Այս հոգին, Քրիստոսի ժարողած սիրոյ եւ հաւատարմութեան հոգին է: Որ Հայ ժողովուրդի կեանքին ուղղութիւնը որոշեց 301 թուականին, առաջին ժողովուրդը դառնալով պատմութեան մէջ, Քրիստոնեութիւնը պետական կրօնի ընդունող եւ յայտարարող:

Իսկ 404 թուականին, Հայաստանեայց Եկեղեցւոյ ծոցին մէջ, հայերէն լեզուի Այրութենի տառերը ձեւաւորուեցան, եւ կարելի եղաւ Աստուծոյ խօսքը, ամբողջ "Խստուածաշունչը" հայերէնի թարգմանելով, հայերէնով լսել, ու կարդալ, եւ աղօթել:

Ու ծաղկեցաւ Քրիստոնեայ Հայաստանի մշակոյթը իր բոլոր արուեստներուն մէջ, երգերով, շարականներով, գրականութեամբ, երաժշտութեամբ, ճար-

տարավետութեամբ, նկարչութեամբ, եւ Հայ Քրիստոնեայ Ուղղափառ Եկեղեց-ոյ աւանդութիւններով:

Այս տարի պիտի տօնենք 1600 ամեակը Հայ Այբուրենի տառերու գիւտին և ձեւաւորման, համաձայն Սուրբ Մեսրոպ Մաշտոցի տեսիլքին:

*

* *

Մայորենք որ ժողովուրդներ, եւ ազգերու դեկավարներ յստակօրէն եւ ինտենդականորէն լսեն, Աստուծոյ Կամքը եւ Աստուծոյ Սէրը յայտարարող իրեշտակներու պատգամը.- “Փառք ի բարձունս Աստուծոյ. եւ յերկիր խաղաղութիւն. ի մարդիկ հանութիւն:” Որպէս զի երախտագէտ հոգիով, երկրագունութիւնի ժողովուրդները ապրին եւ բարգաւաճին, իբրեւ զաւակները նոյն երկնաւոր Հօր ընտանիքին, որուն օրինութեամբ միայն կարելի է հաստատել՝ խաղաղութիւն, ապահովութիւն, արդարութիւն, եւ Համայնական Սէր:

*

* *

Մեզի, Քրիստոնեաներուն համար, Յիսուս Քրիստոսի Ծննւնդը եւ Աստուծայայտութիւնը մարմնացումն է Աստուծոյ ա'յդ Կամքին, մարդկութեան պատմութեան մեջ: Ինչպէս նաև Աստուծոյ Յաւիտենական եւ Համայնական Սիրոյն ապացոյցն է՝ հանդէպ մարդկութեան եւ իր արարչագործութեան:

Ես արդարեւ, մենք այս հոգիով է որ զիրար կ'ողջունենք, եւ աշխարհ ինչ կացութեան մեջ ալ գտնուի, մենք կը յայտարարենք, եւ միշտ պիտի յայտարարենք.-

-“Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ.”

-“Օրինեալ է Յայտնութիւնն Քրիստոսի:”

Թ.Ա.Մ.

*Beloved children of the Armenian Apostolic Orthodox Church, dwelling in the Motherland Armenia, and dispersed in the Diaspora;
 -Dear members of the Universal Church of Christ;
 -and faithful children of the Creator God of the Universe.*

Glory to God in the highest, the compassionate and merciful, for granting us the privilege and the opportunity to worship in this holy place, and to greet you from the Grotto of the Holy Manger, in the city of Bethlehem, the birthplace of our Lord and Saviour Jesus Christ.

We pray that under the aegis of our hierarchical Sees, His Holiness Karekin II, the Catholicos and Supreme Patriarch of All Armenians, and His Holiness Aram I, the Catholicos of the Great House of Cilicia, and His Beatitude Archbishop Mesrob Mutafian, the Patriarch of Constantinople, our nation's faith shall be consolidated, and their traditions shall be revived, unifying our nation's children all over the world, and paving their way to pilgrimages to Armenia and to the Holy Shrines in the Holy Land.

Last year, at this hour, we expressed our regrets that because of the political conditions the President of the Palestinian Authority, Mr. Yasser Arafat, of the blessed memory, was unable to be present with us at this midnight service of the Birth of Jesus Christ. Mr. Arafat expressed his wish for peoples to be able to harmoniously live together and to co-exist with assurances of safety, justice and peace.

Even by his unexpected death in Paris, on November 11th 2004, Mr. Arafat was transmitting the same wish, to his co-workers and the leaders of the Palestinian people.

We thank God that the Palestinian people, in an orderly manner, peacefully elected one of its devoted members, Mr. Mahmoud Abbas, as the President of the Palestinian Authority. We pray God to help him, together with his co-workers, in his mission to guide the Palestinian people towards the fulfillment of their aspirations, by establishing peaceful co-existence in the region, with justice, security and prosperity.

We are confident that it is the sincere and heartfelt wish of all peoples – Moslem, Jewish and Christian – that the leaders of nations and governments be guided by the Divine wisdom, to secure peace and justice to all mankind, to realize the harmonious co-existence among nations, and to promote the advancement of the economical, social, cultural and artistic state-of-living.

However, unfortunately, we witness that at the present times the advanced nations are in competition with each other, in inventing horrific and destructive means of self-defense. And cities are totally demolished, and multitudes are slaughtered. It is paradoxical and ironical that to shake the callousness of the conscience of mankind, nature had to raise its voice and suddenly roar and attack the sea-shore cities and their inhabitants.

It was a heavenly and providential warning, given to human society, when in the Southern Islands of India from Sri-Lanka to Indonesia, Thailand and Malaysia, the waters of ocean, together with the outburst of earthquakes, destroyed the cities of eleven islands.

Hundred thousands of the unprotected residents, and of the vacationers who were enjoying their New Year and Christmas Season, lost their lives and perished by the monstrous destructive waves of the ocean.

The whole world, through the Television, was witnessing and experiencing the horrors of that disaster, minute by minute.

Only the presence of Jesus Christ could pacify the tempestuous ocean.

And what a miracle! Nations who were ready to destroy each other, immediately cooperated to extend their helping hand, in order to console the survivors and to minimize the spiritual, psychological and physical distress and misery of that terrifying disaster.

We sincerely pray and wish that new prophets shall be revealed among all nations, to remind their leaders that it is not the will of Almighty God to secure peace, justice and security through destructive means.

*
* *

The history of the Armenian people is one of the witnesses of this truth.

The Armenian nation during the history of its existence has several times been forcibly subjected to massacres.

We were hopeful that, by the verdict of an unbiased trial, the genocide perpetrated against the Armenian Nation in 1915, would be the last in the annals of the history of mankind. However, some states, prompted by personal interests, continue to overlook historical facts, thus encouraging the perpetuation of further genocides.

Consequently, this year, the Armenian nation will be commemorating the 90th Anniversary of the Armenian Genocide, to glorify God for the faithfulness of our martyred ancestors towards their Christian faith and traditions and culture, and at the same time, demanding and expecting that the voice of justice shall pave the way towards a peaceful cooperation to a civilized progress.

The poem "We Shall Survive", echoes the same spirit of faithfulness.-

WE WILL SURVIVE

Once more have I halted
To kneel, contemplate and to pray
By the slender shadow
Of the oft-frequented monument.
Skulls toppling over corpses
Taper into a pyramid
All merging into each other.

Our witness is Ararat,
Turned into all eyes in exile
An ever waiting-patient heart
An ever watching emigrant.

The day will come
When Ararat will speak up
For the sake of that day
We will survive.

And our martyred
Fathers and mothers
Like numerous seeds
Slumbering in the earth
Will sprout to life;
For bolstered by that faith
They did not stagger
To challenge the glare
Of their adversary, death.

"Death of the martyr
Is immortality."
Was transmitted as a legacy
From generation to generation
By our sturdy fathers
Our strong-willed mothers,
To their growing children



138 - 2025

Born in residences
Or over the sand-grains
Of the wilderness.

"Fear thou only
When thou hast an enemy
That will stab thee
In the spirit."
This powerful message
They hung like amulets
Over the arcs
Of our souls and minds.

And unto this very day
No adversary is born
That dare stab the spirit
Of Armenian generations.

One day Ararat
Will rumble out loud;
For that very day
We will survive.

Translated by A.K.

SHEN-MAH

This spirit is Christ's spirit that He preached of Love and faithfulness, that decided the path of the Armenian nation in the year 301, when it became the first nation in the history of mankind to officially embrace and declare Christianity, as State-Religion.

Whereas in the year 404, the letters of the Armenian Alphabet took shape in the lap of the Armenian Church, and it became possible to hear, read and pray in Armenian after translating God's word – the entire Holy Bible, into Armenian.

Thus, the culture of Christian Armenia flourished in all its arts, songs, prayers, hymnology, literature, music, architecture, painting, and the spiritual traditions of the Christian, Armenian Orthodox Church.

We shall celebrate this year the 1600th anniversary of the invention, or discovery of the shaping of the Armenian Alphabet, in accordance with the vision of Saint Mesrob-Mashdotz.

We pray that peoples and leaders of nations, clearly and diligently listen to the message of the angels, who declared the will and the love of God, by proclaiming:

"Glory to God in the Highest, Peace on Earth, and good will among mankind", so that peoples of the Universe may live and prosper in grateful spirit, as the children of the same Family of the Heavenly Father, by whose blessings only, it would be possible to establish permanent peace, security, justice, and Universal Love.

For us, Christians, the Birth and Revelation (Epiphany) of our Lord Jesus Christ, is the embodiment and the presence of God's Will in the history of the Universe. It is at the same time the evidence of Almighty God's eternal and universal love towards mankind and His Creation.

It is indeed in this spirit that we greet each other, and in whatever state the world might be, we do proclaim, and shall always announce:

-Christ is Born and Revealed."
-Blessed is the Revelation of Christ."

ABP. TORKOM MANOOGIAN
Armenian Patriarch of Jerusalem

T.A.M.

ԿՐՈՆԱԿԱՆ

ԺՈՒԺԿԱԼՈՒԹԻՒՆ ԵՒ ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ

(Բ. Կիրակի Յիսմակաց)

(Ա. Թես. Դ. 1-11)

Իրաւամբ Առաքեալը իր մտածումին մէջ այնքան սերտին կը միացնէ այս երկու առաքինութիւնները, որոնք մարդկային կեանքին եւ բնաւորութեան մէջ ալ տնկակից են արդէն իրարու:

Ժուժկալ անձինք միայն աշխատասէր են իսկապէս, վասն զի առաջին հանգրուանը՝ ուր շուայտ եւ ցոփ կենցաղը կ'առաջնորդէ մարդը, ծուլութիւնն է:

Հոգիին ինչպէս եւ մարմինին ոյժը, կ'ըսէ Պոսիւէ, պտուղն է ժուժկալութեան: Անով է որ մարդ իր մէջ կը ստեղծէ պիրկ բայց ժաղցը գօրութիւն մը, որով կ'իշխէ հոգիին բոլոր բարի բերումներուն եւ յախուռն ու անկարգ հակումներուն վրայ, ու այդպէս տէր կ'ըլլայ իր անձին:

Ինչզինին տէր է արդարեւ նաև միայն, որ կրնայ սանձ դնել իր հանոյներուն եւ կիրքերուն, եւ չըողուր որ իր մէջ հոգեկան կեանքը բարձրացնող ազնուագոյն յոյզերը ստորագաստին պղտոր եւ գոեհիկ միտումներու: Մին' ամենէն կարեւոր յատկանիշներէն, որոնցմով պէտք է --- ուշագրաւօրէն զանազանուելով հերանոսականէն --- քնորոշուի բրիստոնին բարոյական կեանքը, պէտք է լինի ոչ միայն այդ վիճակը, իբրեւ կեանքի առհասարակ քնականոն եւ աստուածահանոյ պայման մը, այլ մանաւանդ այդ ուղղութեամբ օրրասորէ աւելի յառաջադէմ աստիճանով շեշտուած այս ճկումը, որ Քրիստոսով մեզի աւանդուած սկզբունքներուն եւ պատուէրներուն խորհրդածութեամբը՝ ամէն վայրկեան աւելի պայծառօրէն պիտի յիշեցնէ մեզի թէ ի՞նչ է Աստուծոյ կամքը:

Երէ բրիստոնին կարենայ այսպէս

աննկատ դատումով եւ զգաստ սրտով լսել իր հաւատքին ճայնը, պիտի հասկնայ իսկոյն թէ ընտանեկան բարոյականի ամենէն էական պայմաններէն, անոր ամենէն հիմնական ամրութիւններէն մին է սրբութիւնը, ժուժկալութեան ամենէն ողջախոհ ձեւը, որով մարդ կարող կ'ըլլայ ինքզինքը հեռու պահել խառնագնաց գարշութիւններէ, բոյլ չտալով որ իր անձին եւ տան պատիւը արատաւորուի ինկած բարքի տոփու թաթաւումներով:

Աստուծոյ ըմբռնումն է ճշմարիտ բարոյականին սկիզբը. այդ է զլիխաւոր պատճառը որ բարոյականութենէ զուրկ է կենցաղը հեթանոսարար ապրողներուն, վասն զի Աստուծոյ նկատմամբ անոնց ունեցած ծանօթութիւնը մոայլ եւ խուլ է ամպի պէս. եւ այդ իսկ պատճառաւ է դարձեալ որ պէտք է բարձր լինի բարոյականը ճշմարիտ ֆրիսոններուն, որոնց զգացումն ու գիտակցութիւնը այնքան լուսաւորուած են այդ մասին:

Սեռական ցանկութեան անսանձ յանախանքը ոչ միայն փիզիքապէս եւ հոգեպէս կը ժանդէ ենթակային անձը, այլ նաև լափիշ հետամտութիւններով աւերում կը սփոռէ դէս ու դէն, կործանելով ուրիշներուն եւս կեանքն ու պատիւը: Անոնք որ այդ ուղղութեան վրայ կը լարեն իրենց կեանքին գիծը, կ'անարգեն ոչ միայն մարդը՝ իրենց անձերուն մէջ, այլ նոյն ինքն զԱստուած, որ ստեղծած է զմեզ ոչ թէ որպէս զի պղծագործ զառածումներուն բայց յայելի հոգւոյն տանարը, որ մեր մարմինն է, այլ որպէս զի ապրինք սրբութեան մէջ, վայելելով արարչութեան խորհուդին օրհնութիւնը:

Որքան արդար է այս մասին Աստուծոյ կամքը, որոնց զգացումն ունինք

ամէնքս մեր խղճին խորը՝ ազդեցութեամբ Ա. Հոգւոյն, նոյնական խիստ եւ խոր է նաև հակառակին համար իր վրէժինդրութիւնը, որ ինքնին այսինքն բնականօրէն ի յայտ կու գայ յառաջ եկած մարմնական եւ հոգեկան փլուզումներուն մէջ, երբ կ'անտեսնեն կամ կ'ոտնակոխնենք իր կամքը:

Ըստեցաւ վերեւ թէ ժուժկալ անձինք մանաւանդ աշխատասէր են: Նոյնական նիշդ պիտի ըլլար իր շրջեալ ձեւին մէջ կարդալ այս նախադասութիւնը, մտածելու համար թէ աշխատասէր անձերը ամենէն աւելի ընդունակ են ժուժկալ կեանքի: Արդարեւ, ինչպէս ըստւած է, աշխատասիրութիւնը մենէ կը հեռացնէ երեք չարի ները. ճանձրոյթը, կարօտութիւնը, բայց մանաւանդ մոլութիւնները: Դատարկապորտ մարդը բաց դուռն է, ուր անարգել կը մտնեն չարագործները:

Ոչինչ պէտք է ընդունիլ, հարկ է ստանալ ամէն բան: Նիւթական ինչք, բարոյական յառաջացում, մտաւորական զարգացում, եւ ինչ որ կրնայ առաւելութիւն մը բերել մեզի, այդ ամէնը պէտք է առնենք նիզի մը կամ արժէի մը փոխարինութեամբ միայն: Խսկապէս քրիստոնէական է այս սկզբունքը, որ կնուած է Առաքելական մեծ պատգամով. «Որ ոչն գործիցէ, կերիցէ մի»: Ով որ իր միտքը կը վարժեցնէ այդ կերպով խորիելու, եւ իր խիղճը՝ չշեղելու բնաւ այս բարոյական ուղղութեանէն, շուտով կը վայելէ նիւթական կամ տնտեսական անկախութեան բերկրանքը: Անիկա, ինչ դիրքի վրայ ալ գտնուի, չարհամարեկը բնաւ, եւ ընդհակառակն պատուաբեր

միայն կը նկատէ իրեն համար իր անձնական տինումներով՝ իր քրտինքին գինովը իր ապրուստը ու հանգիստը շահելու ողջմտութիւնը:

Ու այդպիսիներն են ընդհանրապէս որ կ'աշխատին միշտ գոհ, եւ կ'ապրին երշանիկ, վասն զի հանդարտ է իրենց խղնմտանքը, զոր չվրդովեր ոչ մէկ թիծ կամ խէք, վասն զի որեւէ ուրիշէ աւելի իրենք են մանաւանդ որ գիտեն թէ Աստուծոյ օրինութեան եւ իրենց շանքին միայն կը պարտին իրենց ստացուածքը, թէ «իրենցն է հացը որ կը խշչայ իրենց հասկերուն մէջ», ու իրենք չեն երբեք յոյլ ժառանգործները «մեռելներով աղբուած մեծ դաշտերու»:

Դիտուած է թէ աշխատութեան նկատմամբ այդ պարկեշտ ըմբռնումն ունեցող եւ կեանքի զգացումը երանաւաւուած այդ քաղցրութեամբ նաշակող մարդիկ են որ աւելի բարեգութ կը լինին այլոց հանդէպ, քան անոնին որ, դիպուածին այս կամ այն քմայժէն նպաստաւորուած, իրապէս եւ իրաւապէս աւելի պարտաւոր էին թերեւս իրենց բնական ժառանգակիցները նկատել նակատագիրէն հալածուած դժբախտները:

Այս, որովհետեւ իր անձին հոգեկան եւ մարմնական կառավարութեանը տիրացած եւ այդ կերպով կանոնաւորուած իր իմացական եւ ֆիզիքական ոյժերով բարոյական եւ նիւթական անկախութեան հասած մարդուն սիրտը, զուարը եւ հզօր, առաքինութեան զանձարան մըն է, ու անոր մէջ ամենէն մեծարժեք զոհարներէն մին՝ ընկերին սէրը, կամ. Առաքեալին բառով. եղբայրասիրութիւնը:

ԽԱԶՎԵՐԱՅ

«Այլ ինձ քաւ լիցի պարծել, բայց միայն ի Խաչն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, որով ինձ աշխարհն ի խաչ ելեալ է, եւ ես՝ աշխարհի»:

(Գաղատացիս. Զ:24)

Խաչվերացի տօնն է այսօր, եւ իւրաքանչիւր Խաչի տօն կրնայ խթան մը հանդիսանալ մէն մի Քրիստոնեայի մտքին եւ ուղեղին, հարց տալու թէ իրապէս ի՞նչ կը ճշանակէ Խաչը մեզի համար:

Ամէն բանէ առաջ, անիրաժեշտ է որ մենի միշտ մեր ենթագիտակցութեան մէջ ունենանի թէ Խաչը խորհրդանիշն է խոնարհութեան եւ անուրացութեան: Աստուածոդրին՝ Քրիստոս, իր երկնային փառքէն խոնարհելով դարձաւ հողեղէն, մէկը մեզմէ. ահա՝ այս է մեծագոյն եւ իրա՛ խորհուրդը զոր մարդիկ կամ չեն ուզեր տեսնել եւ կամ ալ կը մերժեն հասկնալ:

Հրեաներու համար անմրոնելի էր «չարչարանեներու ենթարկուած» եւ «մահուան դատապարտուած» Մեսիայի մը եւ կամ Փրկչին գաղափարը. մինչ Յոյներ, կտրուկ կերպով կը մերժէին ընդունի ծաղր ու ծանակի ենթարկուած Աստուծոյ մը անունն անգամ: Ո՛չ ալ մենի եւ կամ մեզմէ շատեր կ'ընդունին այդ:

Սակայն զարմանալիօրէն, մենի ի վիճակի ենի հասկնալու թէ ինչպէս Ռուսիոյ ձարերէն՝ Մեծն Պետրոս, ծպտուած իրը հասարակ գործառոր, կ'աշխատէր Շուէտի նաւաշինարաններուն մէջ, ապագային կարենալ իրականացնելու Ռուսական նաւատորմիղին արդիականացման ու զօրացման իր ծրագիրը: Մենի կը հիանանի ա՛յն մարդոց վրայ, որոնի իրենց կեանիքը վտանգի

կ'ենթարկեն կրակի կամ ջուրերուն մէջէն ազատելով վտանգուած երեխայ մը կամ անձ մը, ինչպէս երեք տարիներ առաջ ամբողջ աշխարհը ականատես եղաւ Նիւ Եղրքի խափանարարական գործողութենէն ետք, երբ հարիւրաւոր հրշէցներ եւ ոստիկաններ իրենց կեանիքը զոհեցին պարտականութեան գծին վրայ փրկելու ուրիշներ: Եւ նամանաւանդ, մենի կը հիանանի ֆաջութեանը վրայ ա՛յն զինուորաներուն՝ որոնի կրակի գիծին վրայ իրենց կեանիքը կ'ենթարկեն անմիջական վտանգի, ազատելու իրենց զինակիցները: Եթէ մենի կը հասկնանի եւ գիտենի զնահատել այս արարքները, ուրեմն որքան աւելի մենի պարտական ըլլալու ենի եւ երախտապարտ մեր Փրկչին՝ Յիսուս Քրիստոսի, որ մեր հոգիներու փրկութեան համար խոնարհեցաւ իր Աստուածութենէն եւ Խաչի անարգ մահը յանձն առաւ:

Նախ եւ առաջ խոնարի ու հեզ բնութիւն ունենալ, ահա ա՛յն էր էական ու գլխաւոր պատգամը Աստուածորդւոյն Խաչին: Կ'ըսուի թէ օր մը, մարդ մը կը մօտենայ մեր եկեղեցւոյ մեծանուն կարողիկոսներէն ու սուրբերէն մէկուն՝ ու անոր կը յանձնէ բողոքագիր մը, որուն մէջ ան կը բուէր կարողիկոսին կարծեցեալ յանցանիները, թերութիւնները, մեղքերն ու սխալները, որուն Հայրապետը արցունենու աչքերով կը պատասխանէ.

- Որդեակ, դուն միայն մեղքերուս եւ թերութիւններուս կէսը յիշած ես. Եթէ հարցնէիր աւելին կ'ըսէի...:

Կամ թէ ինչպէս, մեր հաւատովի հայրը՝ Ա. Գրիգոր Լուսաւորիչ, վախճանեցաւ առանձնացած բարայրի մը մէջ, հասարակ ճգնաւորի նման: Խոնարի ու համեստ կեանի պատմութիւնը այս սրբակրօն եկեղեցւոյ հայրերուն ամենաշքեղ ձևով քարգմանը կը հանդիսանան եւ հարազատ լոյս մը կը սփոնն Քրիստոսի Խաչի բուն իմաստին, Սիրոյ, անձուրացութեան եւ խոնարիութեան վրայ:

Յետոյ, Խաչը հարազատ արտայայտութիւնն էր անսահման սիրոյ մը: Հայր Աստուած մղուած այդ անսահման սէրէն, երկիր ուղարկեց իր Միածին Որդին խաչուելու մեջի համար: Ան զոհեց իր իսկ զաւակը մեջի փրկելու մեր Աղամական մեղքէն:

Ըստած է թէ Աստուածային սէրը գործօն ոյժ մըն է, որ Քառաբեւին (Խաչին) նման կը շարժի չորս ուղղութեամբ.

- Նախ եւ առաջ, ան կ'իշնէ երկինքէն դէպի վար, այսինքն Աստուծմէ դէպի Մարդը՝ որ գլուխ գործոցն է իր ստեղծագործութեան:

- Յետոյ, ան կը բարձրանայ երկրէն դէպի երկինք, անվերջ ուխտագնացութեան մը նման, որովհետեւ Մարդ արարածին միակ իղձն ու ճգտումը միշտ եղած է միանալ իր Արարչին:

- Ապա, ան կը շարժի աշակողմեան ուղղութեամբ, Մարդէն՝ դէպի Աստուծոյ անմիշական մօտիկութեանը մէջ եղող Մարդը:

- Եւ վերջապէս, ան կը շարժի ճախակողմեան ուղղութեամբ, դարձեալ Մարդէն՝ դէպի Մարդը, բայց այս պարագային դէպի անհաւատներն ու դէպի անոնք՝ որոնք մնացած են դուրս, խաւարին մէջ:

Մէկ խօսքով, անկեղծ սէրը չի կրնար միակողմանի նամրայ ըլլալ. երէ մենք անպայմանօրէն կ'ուզենք որ մեր

կեանիքը ներդաշնակ ընթանան Խաչի խորհուրդին հետ, պէտք է սէր ցոյց տանք բոլորին նկատմամբ, նոյնիսկ հանդէպ անոնք՝ որոնք մենք կը կարծենք թէ արժանի չեն մեր սիրոյն: Աստուած սիրեց մեզ՝ եւ իր զաւակը զոհեց մեզի համար. Յիսուս սիրեց մեզ՝ եւ իր կեանիքը տուաւ մեզի համար: Բայց մենք ի՞նչպէս կը փոխադարձենք բարձրագոյն սիրոյ եւ զոհողութեան այդ զոյգ արարիները:

Առաջեալները, սուրբերն ու մարտիրոսները բաշարար եւ խոնարի հոգիով անցան բազմապիսի նեղութիւններէ եւ դժուարութիւններէ, որովհետեւ անոնք գիտցան ըմբռնել Քրիստոսի Խաչին իրա՛ խորհուրդն ու իմաստը: Անոնց այդ մօտեցումը կը բովանդակէր հնազանդութիւն, որովհետեւ անոնք ինքնինքնին, իրենց ամրող էութիւնը յանձնած էին Հայր Աստուծոյ կամֆին:

Կը պատմուի թէ օր մը Մեծն Աղեքսանդր հրաման կու տայ իր զօրիքերուն անցնելու յարձակումի: Բոլոր զինուորները կը դիմեն դէպի պատերազմի դաշտ, բացի մէկէն, որուն՝ զօրավարներէն մին մօտենալով կը հարցնէ թէ ի՞նչ էր անունը: Զինուորին պատախանը կ'ըլլայ, «Աղեքսանդր»: Ասոր վրայ զօրավարը կ'ըսէ անհնազանդ զինուորին: «Կ'ամ անուն կը փոխես եւ կամ ալ կը միանա զինակիցներուդ»: Մենք նոյնպէս, իրը հետեւորդները Քրիստոսի հերակայ ենին նոյնանման հրահանգի. կամ կը հետեւինն Աստուածորդիին - ինչպէս իր հետեւորդները ըրին - կամ ալ պարտինն փոխել մեր «Քրիստոնեայ» անունը:

Ու վերջապէս, Խաչը խորհրդանիշն է խաղաղութեան, համերաշխ կեանիք եւ հաշտութեան: Ամրող մարդկային պատմութեան ընթացքին, պատմութեան ուսանողն ու հետեւողը, պիտի տեսնէ որ

խաղաղութիւնն ու հաշտութիւնը միշտ ձեռք բերուած են ի զին մեծ զոհողութիւններու եւ ի հարկին՝ արիւնահեղութիւններու։ Քրիստոս այս աշխարհի եկաւ իրը միշնորդ Աստուծոյ եւ Մարդուն միշեւ։ Ան եկաւ հաշտեցնելու Անառակ Մարդը իր երկնաւոր Հօր հետ, ու բափեց իր անմեղ արիւնը այն նոյն Խաչին վրայ, որ մօտեցուց Մարդը երկինքին ու երկնաւորին։

Քրիստոնէական տեսանկիւնէն առած՝ կեանին մը առանց Խաչին անիմաստ է, եւ հետեւարար անարժէք։ Դժբախտարար ներկայիս, մեր մարդկային ընկերութիւնը, որուն մաս կը կազմենք եւ մենք, կազմուած է ո՞չ-կատարեալ մարդոցմէ, այդ իսկ պատճառով անպայմանօրէն մեր երկրաւոր կեանքի ընթացքին պիտի ունենանք դժուարութիւններ եւ փորձութիւններ, հոգ չէ թէ որքան ալ մենք Աստուծմէ խնդրենք ըսելով, «Այլ փրկեա՛զմեզ ի չարէն», տակաւին երկրի

վրայ չարը պիտի շարունակէ իր սպառնալի ցոյութիւնը։ Այս է դժբախտարար կարգը այս անկատար ու չար աշխարհին։ Եթէ մենք միայն պիտի գանգատինք եւ բողոքենք այս կեանքի ընթացքին մեր դիմագրաւած դժուարութիւններուն համար, այն ատեն մենք իրաւ Քրիստոնեաներ չեն։

Մենք ո՞չ միայն պէտք է խնդրենք Հայր Աստուծմէ որ առնէ մեր խաչերը - և անի որ խաչերը մեզի տրուած առիթներ են ստանալու եւ ունենալու աւելի շնորհ եւ արժանիք յաչս Աստուծոյ, եւ ապա արժանանալու երկնային երանաւէտ կեանքին - այլ աղօրելու ենք Խաչվերացի այս տօնին, որ եթէ մենք, մեր սիրտերուն մէջ եղած խաչերը մէկդի դրած ենք, անզամ մը եւս բարձրացնելով գանոնին՝ վերադարձնենք իրենց տեղերը, եւ սրբազան շարականագրին հետ երգենք, «Փա՛ն սուրբ Խաչիդ. Ալէլուիա»։

Ո՞Վ Է ԱՍՏՈՒՄ

Սակաւարիւ հաւատացեալներ զիտեն թէ ո՞վ է Աստուած, յատկապէս այն բարեպաշտ ու բարեհոգի քրիստոնեաները, որոնք կը ներզգան անոր կենդանի ու խօսուն ներկայութիւնը իրենց հոգին մէջ։ Հաւատքը՝ Աստուծոյ անփոխարինելի պարզեւն է, երկինքին շնորհուած։ Աստուած յաւիտենականութիւնն է ու տիեզերքի տիրակալը, անծնունդ, անեղ, անպարագրելի, անպարունակելի եւ անմեկնելի։ Ան՝ մեզի հետ է, մեր մօտը, մեր բովը, մեր կեանքին ու նակատագրին տնօրինողն է եւ առաջնորդը։

Աստուծոյ հաւատալով եւ զԱստուած պաշտելով՝ կը դառնան իր որդեգիրը, իր հոգեւոր զաւակը, ընդելու-

զուելով անոր էութեան ու բնութեան հետ։ Շնորհիւ Քրիստոսի վարդապետութեան, մենք կը ճանչնանին մեր յաւիտենական Հայրը, ու կը փառաւորենք իր անունը՝ որպէս երկրի ու երկինքի Արարիչը։

Որքան ալ պայմանագրին եւ փորձեն մերօրեայ անաստուածները՝ իրենց պղտոր գաղափարներով ակօսել մեր իմացականութիւնը, մենք կը մնանք ժայռանիստ՝ մեր հաւատքին վրայ, ու չենք մոլորիր նշանաւութեան ճանապարհէն։ Մենք՝ մեր հաւատքին ամրող զօրութեամբ կ'ընդունինք եւ կը ճանչնանին նշանաւութիւնը, Քրիստոսի Աւետարանին անհերքելի վկայութեամբ։ Կրնանք որոշ տեսնել, այս անկայուն ու ապերախտ

ժամանակներուն, Աստուծոյ ճշմարտութիւնը՝ այն բոլոր դէմքերուն վրայ, որոնք բարոյական եւ իմացական մեծութիւններ են մարդկային հասարակութեան մէջ:

Քրիստոնէութեան երկիազարմեայ պատմութիւնը կը վկայէ թէ Քրիստոսի սիրոյ յեղափոխութիւնը՝ իր հարուստ մատուցումներով՝ բարեշրջեց հին աշխարհը եւ ստեղծեց նոր աշխարհ մը, նոր գաղափարներով, նոր սկզբունքներով, նոր բարոյականով՝ մարդոց ու ժողովուրդներու բարույն եւ բարձրացման համար: Յոյսը՝ զոր կուտայ մեզի Քրիստոսի եկեղեցին յաւիտենական կեանքի իրողութեան մասին՝ անշիշելի է, ու կը մնայ մշտնչնապէս առկայժ մեր հոգիներուն մէջ:

Աստուծոյ հետ մեր շերմին հաղորդակցութիւնը՝ կը ներմուծէ մեր կեանքէն ներս Քրիստոսի բերած խաղաղութիւնը, որ չի սարսիր ո՞չ շարժերէ, ո՞չ մարդկային կիրքերէ, եւ ո՞չ ալ մեղքին փորձութիւններէն: Եթէ հետեւինք Յիսուսի աւետարանական ուսուցումներուն ու պատգամներուն, մեր բոլոր մեծ թէ փոքր գործերը պիտի նուիրագործուին եւ ստանան մնայուն արժէք:

Երբ կը խոստովանինք թէ Աստուած մեր երկնաւոր Հայրն է եւ գերազոյն բարութիւնը, ատով վաւերական կը դառնայ մեր հաւատին իսկութիւնը: Աստուածապաշտութիւնը կը բանայ մեր ապագային յոյսերուն առջեւ գոյն երկինքը, ու հոգեւոր կեանքի աներեկոյ եւ անգիշեր աշխարհը:

Աւետարանական սկզբունքներու ուսումնասիրութիւնը կու տայ անտարակուսելի ապացոյցը թէ կրօնէը եւ գիտութիւնը զիրար չեն հակասեր, այլ երկու տարբեր մարզերու մէջ համերաշը:

Կը գործեն: Կարող է մէկը հանճարեղ գիտուն մը ըլլալ, ու միաժամանակ գիտակից ու բարեպաշտ քրիստոնեայ մը՝ անմահութեան գաղափարով շահաւորուած: Մտացի եւ բարեհոգի մարդը ունի իր հոգեկան եւ իմացական ապրումները. ան կրնայ իր խնճի ճայնին անսալով հաւատալ Աստուծոյ, ու բնազանցական ճշմարտութիւններու մէջ հաստատել Տիեզերակալին գոյութիւնը: Ո՞րքան խելապակաս պէտք է ըլլայ մարդ, որ կոյր բախտին վերագրէ մարդկային կեանքին ծագումը: Նոյնպէս յիմարութիւն պիտի ըլլար դիպուածի հետեւանք նկատել կեանքին երեւումը այս շնչող մոլորակին վրայ:

Ճշմարիտ քրիստոնեան հաւատով աչքով կը դիտէ իր ապագան, ու լաւատեսութեամբ կը բալէ Քրիստոսի Աւետարանին լոյսով ողողուած նանապարհէն՝ դէպի յարուցեալ կեանքի երանութեան աշխարհը. մինչդեռ անաստուած մարդուն հոգին լցցուն է իր նզովեալ ետով: Այսօր ալ՝ վաղնջական ժամանակներու եռանդով կը շարունակուին ուրացումները, հերձուածներն ու հալածանքները քրիստոնէութեան դէմ, բազմապիսի տարագներով ու գոյներով՝ նիւթապաշտ անաստուածներու կողմէ, եղեր են աշխարհական կամ կրօնական: Աւետարանին ճշմարտութիւնները կը բարողուին կլայեկուած դրամին ձգողական փայլով ու հրապոյրով: Դարուս մեծ ճշմարտութիւնը այն է, որ մարդը՝ ողջ էութեամբ՝ նիւթապաշտութիւն եւ մարմնապաշտութիւն կը հոտի...:

Ոմանք կ'ըսեն թէ անհաւատ կամ թերահաւատ չեն, եւ կը շեշտեն թէ եկեղեցի կը յանախին: Բայց երբ հարցուի թէ ի՞նչ բանի կը հաւատան, կը պատասխանին. «Գերազոյն Զօրութեան մը»:

Հերի՞մ է այս կարե ու կտրուկ պատասխանը. անշուշտ ո՞չ: Ի՞նչ հաւատք է ասիկա, որ պիտի չհաւատաս Աստուծոյ մը՝ որ մեզ լաւ գիտէ, մեզ կը սիրէ, մեզ կը հոգայ. եւ առաջնակարգ տեղ կը գրաւէ մեր սրտին մէջ. ինչ կը տնօրինէ մեր կեանքին բոլոր շարժումներն ու արտայայտութիւնները:

Կրնա՞յ մարդ այսպիսի մշուշպատ հաւատնով հաղորդակցիլ Գերագոյն Ոյժի մը հետ, եւ անձնական շփում ունենալ անոր հետ...: Նման համոզումով՝ մարդիկ կրնան միայն ձեւապաշտ փարիսեցիներ ըլլալ, եւ ոչ Քրիստոսի նշարիտ աշակերտները: Ի վերջոյ՝ այսպիսի հաւատք մը կը յանգի անաստուածութեան:

Հարցնենք կրկին. «Ո՞վ է Աստուած, որուն մենք՝ քրիստոնեայ հայերս՝ երկու հազար տարիէ ի վեր չերմեռանդ կը հաւատանի, եւ ազգովին զոհուեր ու ողջակիզուեր ենք՝ իր ներշնչեալ Աւետարանին սիրոյն»: Հայուն Փրկիչը՝ երկինքէն երկիր իշած նշարիտ Աստուծոյ մարդացեալ Որդին է, յախտեաններու եւ նախայաւիտեաններու Արարիչը:

Եթէ մէկը հարցնէր Յիսուսի ժամանակակից հրեաներուն՝ թէ կը հաւատա՞ն Աստուծոյ, անոնց անմիջական պատասխանը դրական պիտի ըլլար: Ամէնքն ալ կը հաւատային Աստուծոյ՝ իրենց շփոր համոզումներուն յենած. բայց այնպիսի Աստուծոյ մը, որ կերտուած էր համաձայն իրենց թիւրըմբումներուն եւ նիւթական պահանջներուն: Անշուշտ կը հաւատային, բայց ոչ Քրիստոսի յայտնարերած նշարիտ Աստուծոյն:

Կրօնական տարակարծութիւններու մէջ մոլորած սոփեսներ կան, որոնին կը ժիտեն Փրկչին աստուածութիւնը. կ'ընդունին զայն որպէս կատարեալ մարդ, բայց ոչ կատարեալ

Աստուած: Զայն կը նկատեն հասարակական բարեկարգիչ մը եւ խաղաղասէր յեղափոխական մը, եւ ոչ թէ հրեաներուն սպասած Մեսիան, որ պիտի գար ու վերահաստատէր Դաւիթի կործանած բագաւորութիւնը:

Չորս Աւետարաններուն մէջ որոշ կը խօսուի ու կը բարացուցուի նշարիտ Աստուծոյ կենդանի կերպարը, թէ ո՞վ է Աստուած, ո՞վ է Որդին, ո՞վ է Ս. Հոգին, այն իմաստով՝ որ բանաձեւուեցաւ տիեզերական համաժողովներուն մէջ: Ո՞վ որ կ'ուզէ նանչնալ զԱստուած իր անեղանելի էութեամբ, զայն կրնայ յայտնարերել միայն Քրիստոսի Աւետարանին միջոցաւ:

Ճիսուս՝ վերականգնելով անդամալոյնը, լուսաւորելով կոյրին տեսողութիւնը, բուժելով տասը բորոտները, յարուցանելով Ղազարոսը, բացայայտեց իր Աստուածութիւնը՝ հրաշագործ զօրութեամբ:

Հերիմ չէ գերագոյն ոյժի մը հաւատալը, կամ Աստուծոյ անկերպարան ու մակերեսային գոյութեան: Այդպիսի հաւատք մը մոլորութիւն է՝ բառին յունգոյն առումով: Պէտք է յատակ ըլլայ մեր հաւատքին մէն մի տառը. մենք կը պաշտենք ո՞չ թէ անգոյ Աստուած մը, այլ՝ անպարագրելի հոգիով եւ անմեկնելի իմաստութեամբ անձնաւորեալ նշարիտ Աստուած մը:

Երբ բարեպաշտ քրիստոնեան կը խոկայ ու կը խորհրդածէ, կը գիտակցի թէ հայրագորով Տէրը ի՞նչ պարտականութեան կոչած է զինք մարդկային հասարակութեան մէջ, եւ ի՞նչ կ'ակնկալէ իր բանաւոր արարածներէն, որ ապացուցանեն իրենց աստուածպաշտութիւնն ու մարդասիրութիւնը՝ համաձայն իր սիրոյ օրէնքին:

Երբ բազմանառագայթ հաւատնով

կը մօտենանք, կը հաղորդակցինք եւ կը համաձուլուինք մեր բոլոր զգայարաններով Յիսուսի աստուածային էութեան հետ, ոչ միայն երկրի վրայ ապահոված կ'ըլլանք խաղաղաւէտ երջանկութիւնը, այլեւ՝ երկինքի մէջ՝ մշտնշենական կեանքին երանութիւնը:

Քրիստոս՝ իր սիրոյ յեղափոխութեամբ մատուցած անրաւ բարիքներով՝ լիովին գոհացուց մեր հոգեւոր

պահանջները, եւ ծաղկեցուց մեր յոյսերը անմահութեան նառագայթներով՝ անցնող բան դարերու ընթացքին: Աճ՝ առանց բանակային ոյժերու՝ իր երկոտասան աշակերտներուն զօրակցութեամբ ստեղծեց քրիստոնեայ աշխարհ մը երկրի վրայ, եւ հոգեւոր յաւերժալոյս աշխարհ մը՝ երկինքի մէջ: Բի՛ր փառք իր աստուածութեան:

ՎԱՐԴԱՆ Ա. ՔՃՆՅ. ՏԻՒԼԿԵՐԵԱՆ

ՄԱՆԱՆԵԽԻ ՀԱՏԻԿԸ

«Աստուծոյ Արքայութիւնը կը նմանի հունտին որ երբ սերմանուի երկրի վրայ գտնուող հունտերուն փոքրագոյնն է
(Մարկոս Դ 30-32)

Մանանեխը փոքր է բանջարեղէն-ներէն, սակայն մեծ ոստեր կ'արակէ որոնց շուրջին տակ երկնքի բոչունները կրնան իրենց բոյները դնել: Այս օրինակով Յիսուս անգամ մը եւս կը հաստատէ թէ բարի գործ մը որքան ալ փոքր ըլլայ, կարելիութիւնը ունի մեծնալու: Ինք, օրինակի համար տասներկու աշակերտներ հաւաքեց իր շուրջը եւ սորվեցուց անոնց ինչ որ պէտք է գիտնային որպէս զի ապագային երթային աշխարհի այլ եւ այլ երկիրները եւ քարոզէին իր բերած փրկութեան քարոզը: Միայն տասներկու հոգի:

Այսօր ժիշ երկիրներ կան որ Յիսուսի անունը չեն լսած: Այդ փոքրիկ հունտը տարածուեցաւ ամէն կողմ եւ ան մեր օրերուն զօրաւոր հաւաքականութիւն մը կը ներկայացնէ իր լսելի ճայնով եւ մարդկութեան վրայ իր բարոյական եւ հոգեւոր ազդեցութեամբ: Անշուշտ ասոր գաղտնիքը կը կայանայ ոչ թէ հունտի փոքրութեան կամ մեծութեան մէջ, այլ այն ոյժին, այն կեանքին որ պահ դրուած է անոր խորքին:

Սուրբ Գիրքը կ'ըսէ. նետէ հացդ ջուրի վրայ եւ ժամանակ մը եստ շատ աւելին պիտի ստանաս: Ըրէ մէկ փոքր բարիք եւ պիտի տեսնես որքան յաջողութիւն պիտի գտնես կեանքիդ մէջ: Միւս կողմէ, սակայն, մի փոքր չարիք կրնայ ժեզ անդունդ առաջնորդել եւ մտային եւ հոգեւոր ցաւերով լեցնել օրերդ: Հայերս խօսի մը ունինք - տուն բանդողին տունը կը բանդուի: Ամէն մարդ հարուստ չէ եւ ուրեմն առատօրէն չի կրնար նուէրներ բաշխել ամէն տեղ: Քիչ ունեցողը իր ժիշէն բաժին կը հանէ եւ շատ ունեցողը՝ իր շատէն:

Աւետարանի այրի կնոց առակը այնիան յատկանշական է: Վստահ եմ որ ծանօթ ենք անոր բոլորս ալ: Ուրեմն՝ մեր քրիստոնէական հաւատքը իր սկզբնական շրջանին մեծ եւ անտանելի հալածաններու ենթարկուեցաւ, բայց որովհետեւ աստուածային նկարագիր եւ սկիզբ ունէր, ոչ մէկ աշխարհիկ ոյժ կրցաւ զայն արմատախիլ ընել մարդոց կեանքերէն, հակառակ անոր որ առաջին քրիստոնեանները կեանքի ահաւոր վնասներ

կրեցին, բայց չի յուսահատեցան:

Քրիստոնէութիւնը կը շեշտէ մեր անհատականութիւնը եւ իւրայատուկ շնորհները: Եթէ ամէն մի անհատ դէպի բարին եւ վսեմը գործածէ իր ունեցածը՝ հաւատացէ՞ որ իրական խաղաղութիւն կը տիրէ աշխարհի վրայ, մեր չորս դին կը գեղեցկանայ, մարդիկ իրարու հետ եղայրաբար կը վարուին հալածելու տեղ, բարոյականութիւնը եւ պարկեցտ վերաբերմունքը ամէնօրեայ իրողութիւններ կը դառնան:

Մանանեխի փոքր հունտը իր արմատները հողին խորքին կը միրճէ որպէս զի կարենայ կանգուն պահել իր անող եւ տարածուող նիւղերը: Յիսուս ալ իր մահէն եսť՝ կ'ըսէ եկեղեցւոյ Հաւատամքը, գնաց խորը դժոխքին փրկելու համար դատապարտուածները: Ան խոնարհեցաւ նախ եւ առաջ, իր երկնային փառքէն պարպուեցաւ եւ եկաւ աշխարհ մարդոց փրկութեան համար: Ըրաւ ամէն ինչ աշխարհի վրայ ապրած իր սահմանաւոր տարիններու ընթացքին, միայն մէկ բան ի մտի ունենալով, ուղեղ սայրաբած եւ մեղաւոր մարդու բալած ճամբան:

Խոնարհեցաւ, ծառայի կերպարանի առաւ, իր գործով սորուեցնելու համար թէ զէնքով չէ կարելի յաղթանակ ապահովել, այլ սիրով եւ գործակցութեամբ:

Երեւակայեցէ՞ մի վայրկեան, եթէ երուսաղէմ մուտքի օրին, փոքր էշի վրայ նստած քաղաքը մտնելու փոխարքն, ժողովրդական յեղափոխութիւն սկսած ըլլար, արդեօֆ այսօր իր քարոզութիւնը այսին ծաւալում պիտի գտնէ՞ր: Յիսուսի բագաւորութիւնը չէ հիմնուած պայքարի եւ անհամաձայնութեան վրայ, այլ հիմնուած է այն ճշմարտութեան վրայ որ ուշ կամ կանուխ արդարութիւնը կը յաղթանակէ:

Այն մարդիկը որ իրենք զիրենք մեծ եւ կարեւոր կը յայտարարեն, վստահօրէն մոռցած են յստակ իրողութիւն մը, թէ ոչ մէկ անհատ յաւիտենական կեանի ունի աշխարհի վրայ: Յիշենք առ ակը այն հարուստին որ մեծ ամբարանոցներ կը կառուցանէ եւ հպարտօրէն կը հիանայ իր իմաստութեան եւ ձեռք բերած առատ բերքերուն համար բայց չանդրադառնար որ այդ նոյն գիշերը իր հոգին պիտի աւանդէ, բոլոր շահածները որո՞ւ ժառանգ պիտի ճգէ:

Մանանեխի հունտը ցանուած է մեզմէ իւրաքանչիւրի հոգիններուն մէշ, խնամենք զայն սիրով, նուիրումով, անկեղ ծուրթեամբ եւ զոհողութեամբ, որպէս զի վկանները ըլլանք մեր յարուցեալ Փրկչի գօրութեան եւ յաղթանակին, այսօր, վաղը եւ սերունդէ սերունդ: Ամէն:

ՇԱՀԷ Ա. ՔՀՆՅ. ԱԼԹՈՒՆԵԱՆ

«ԳԱԼՈՅ Է ՆՈՎԻՆ ՄԱՐՄՆՈՎՆ»

Քսան դարեր շարունակ՝ հաւատացեալ Քրիստոնեաներ աղօթած են եւ խնդրած՝ «Եկեսցէ Արքայութիւնոյ» որ համաշխարհային հաւատացեալ-ներու կարգախօսն ու մարտակոչը դարձած է: Ընդհանրապէս «կարգախօս» կամ «մարտակոչ» զինեալ եւ վայրագ զօրաշարժի եւ պատերազմի պատրաստութիւն կը նշանակէ:

Սակայն՝ 20րդ դարու համաշխարհային բաղաքականութեան մէջ յայտնուեցան ու տեսնուեցան անգէն կարգախօսութիւններ եւ մարտակոչներ: Հնդկաստանի միլիոնաւոր բշուառներու մէջ յայտնուեցաւ Մահարմա Կանտին: Միացեալ նահանգներու սեւամորթներուն մէջ հանդէս եկաւ Մարթէն Լուտէր Քինդ, որոնք փորձարկել չանացին Լեւ Թուլսոյի վերատեսութեան ենթարկած, «անգէն եւ անձնազոհ» կարգախօսն ու մարտակոչը:

Ի՞նչ կը նշանակէ «Նովին մարմնով» գալը:

Հնդհանրապէս ընկերա- բաղաքական վարչակարգերը բռնի յեղաշրջող յեղափոխականներ, որոնք կը պատկանին աշխատաւորական եւ կեղենուած դասակարգին, երբ ձեռք առնեն իրենց երկրին կառավարելու դրութիւնը, անսպասելիօրէն կը մոռնան իրենց համեստութիւնը, ժողովրդային դասակարգին պատկանիլը եւ իրենց բաշած անիրաւութիւնները, ու կը դառնան անզբութեան եւ վրէժինդրութեան մարմնացումը:

Երբ ուսումնասիրենի ֆրանսական էլ Համայնավար Յեղափոխութիւնները, իոն կը տեսնեն անիրաւուած եւ բանտարկուած հասարակ մտաւորականներու բազմութիւն մը որ ներկայացած էր որպէս ժողովուրդին կարելից, արդարամիտ

եւ մարդասէր: Մարդկային ընկերութիւնը բարովելու, պաշտպանելու եւ խնամելու ոգին ցոյց տուող յեղափոխականներ երբ գրաւեցին պետական գահը, մոռցան խիդեն, կարեկցութիւն եւ տարրական մարդկայնութիւն:

Ֆրանսական Յեղափոխութեան՝ Մարաթ եւ Ճորժ Տանըոն, անգրօրէն գլխատեցին հազարաւորներ: Անխղեօրէն կոտորեցին եւ այրեցին հարիւրաւոր գիւղեր եւ աւաններ իրենց ամրո՛ղ բնակիչներովը: Որովհետեւ անոնին մերժած էին յեղափոխական վարչաձեւի ամրողատիրական դրութիւնը:

Համայնավար Յեղափոխութեան ազտագրական կարգախօսը դեռ չլրացած, սուտի եւ կեղծիքի կերտիչ՝ Սարլին եւ իր վոհմակը սովամահ ըրին Ուժրամիոյ տասը միլիոն բնակիչները, առաւել տասը միլիոն մտաւորականներ եւ ազատատենչ հայրենասէրներ, որոնին ախորուեցան Սիպերիոյ տանջարանները եւ դանդաղօրէն անյայուացան:

Համեստ կարծուած բազմաթիւ ողորմելիներ, պատերազմի շրջանին երբ հարստացան, մոռցան իրենց համեստ սակայն առաքինի ընկերներն ու բարեկամները եւ դարձան ցուցամոլ եւ անկարեկից հանդէպ կարօտեալներուն: Իրենին զիրենին նկատեցին «Քլաս» բարձրաստիճան:

Սոյն հայեացքով երբ կարդանի, Յիսուսի ակնարկուած «նովին Մարմնով» բառերը, յայնժամ բացայայտօրէն կը հասկնան թէ Յիսուս Քրիստոս՝ տիեզերքի Տէրն ըլլալով որպէս փառապանծ Իշխան, նաև է մարմնաւոր: Այլ խօսնվ, Անչէ ուրացած իր նախորդ Մարդեղութեան մարդկային սերունդը: Յիսուս իտէալական Յեղափոխականն է, ոչ թէ զէնիքի՛, բռնութեան եւ ուրիշներու

վրայ ապօրէնօրէն ննշող մը, այլ՝ սիրելով այս երկրայինները եւ մարմնաւորներ, ինչպէս կը կարդանք Յովհաննու Առաքեալին սրբազն Աւտորանին 17րդ Գլխուն ճրդ համարին մէջ, ուր Յիսուս կ'ըսէ.

«Քու անունդ յայտնի ըրի այն մարդոց զորոնք աշխարհէ ինձի տուիր. քուկդ էին, ու ինձի տուիր զանոնք եւ քու խօսքդ պահեցին»:

Յաղթական եւ անպարտելի մեր Տէրը չուրանար այս աշխարհի մարմնաւոր եւ մեղաթաթախ մարդկութիւնը՝ ի՞ր բարեկամները: Յիսուս իր «աննուազ մարդկութեամբ եւ անթերի աստուածութեամբ» պիտի վերադառնայ այս երկրագունդի վրայ «նովին Մարմնով», որովհետեւ երբ եկաւ առաջին անգամ յայտնելու Հօր Աստուծոյ սէրը համայն մարդկութեան, չէր եկած որպէս հրեղէն հրեշտակ, այլ «Ստեղծիչը ստեղծուածին մէջ մարմնացաւ», «Բանն Աստուծոյ»ն ոչ թէ մարմին առաւ, այլ՝ «մարմին եղել»... Յովի. Ա. 14: Մեր պանծալի Փրկիչը ոչ թէ մեզ՝ մարդկայիններս չ'ուրանար, այլ մեզ եղբայրներ ալ կը կոչէ, (Երր. Բ. 11-12), «Ահա թէ ինչու, ան ամօք չի համարեր եղբայրներ կոչել զանոնք եւ ըսել. Քու անունդ պիտի յայտնեմ իմ եղբայրներուս»:

Հաւատացեալներ՝ ունայն տեղ չեն ցնծերգեր «գալոց է նովին Մարմնով» երկու հազար տարիներ: Որպէս ուխտաւոր եւ նուիրեալ հաւատացեալներ՝ մենք պիտի սպասենք եւ յուսանք որովհետեւ Ան խոստացաւ, «Երբամ ու ձեզի համար ալ տեղ պատրաստեմ, դարձեալ կու գամ բովս կ'առնեմ ձեզ»:

«Դարձեալ կու գամ»ը՝ Յիսուսի պատուոյ խօսքն է: Վաթուն կամ ութառն տարիները, մարդ-արարածին համար երկար ժամանակաշրջան մը կրնայ թուիլ, ինչպէս թիրեռնիկի մը համար որուն

կեանքի երկարութիւնը երկու օր է, երկու օրը՝ յաւիտենականութիւն կը սեպուի: Նոյնպէս երկու հազար տարին մարդոց համար երկար կրնայ սեպուիլ, սակայն յաւերժին մէջ գործող Աստուծոյ համար, միայն րոպէ մը կը համարուի: «Գալոց» բառը հայերէն լեզուի մէջ խոր իմաստ կը պարունակէ:

«Գալ» եւ «զգալ» բառերը խնամիական սերտ յարաբերութիւններ ունին: Այս մասին Հր. Անառեան կը գրէ «Զգալ» կազմուած է «զ» նախդիրով՝ գալ բայից, հմմտ. գալ ի միտս, ի ինելս, ի գիտութիւն եւն ոները, յատկապէս՝ անձին զգալ: Զգալ=աշխ. ինքինինին գալ, ինելքի գալ: Զգալ բային հին կատարեալն էր զեկի որից կազմուած են՝ զեկուցանել «լուր տալ, իմացնել, պատմել»:

Հաւատացեալներ սպասած են ու պիտի սպասեն որքան հարկ ըլլայ, որովհետեւ Անոր Գալուստը ոչ միայն կ'սպասենք, այլ նաև կ'զգանք: Հոգեկան ներթափանցումի եւ ներհայեցողութեան վիճակ մը կայ որ դժուար է բացատրել փաստարկութեամբ: Իմանալի է միայն հոգեկան եւ աննիւթական վեհ, երերային փորձառութեամբ: Որովհետեւ կան իրողութիւններ որոնք աւելի խորապէս կարելի է երեւակայել, քան բացատրել, եւ այդ զգացումները աւելի գոյ են որպէս նշմարտութիւններ քան թէ կրնանք երեւակայել զանոնք: Հետազոտող գիտնական Տր. Քիւրինները յամառօրէն եւ յարատելորէն հետապնդեցին իրենց նախազգացումները, գտնելու համար ցարդ անձանօք տարրը: Թէեւ կարգ մը գիտնականներու համար երեւակայական ու ցնորածին հետազոտութիւն կը նկատուէր անոնց աշխատանքը, սակայն անոնք ի վերջոյ իրականացուցին իրենց զգացածն ու հաւատացածը:

Վարդան Մամիկոնեան եւ Հայ

հաւատացեալները, թէեւ կոռուեցան անհաւասար ուժերու դէմ, որ դիւանագիտականօրէն կրնայ սխալ սեպուիլ, սակայն անոնք արդարացուցին իրենց արարքն ու պայքարը: Իրենք մեռան, սակայն չկորան: Իրենք պարտուեցան, սակայն չկորսնցուցին իրենց հաւատքը, այլ առաւել ըլլալով կարողացան փոխանցել իրենց աննահանշ եւ անպարտելի հաւատքը հետագայ դարերու հակատագրին: Անոնց աներեր հաւատքով՝ Արարատեան Արմէնները շարունակեցին պահել Հայ ծեղը հաւատացեալ եւ զարդարել Հայաստանը իր եկեղեցիներով եւ դպրեվաններով:

Յիսուս Քրիստոսի վերադարձը՝ Անոր «Գալոցն» է: «Նովին մարմնով»ը ուշացած կրնայ ըլլալ: Սակայն ուշացած է անոնց համար, որոնց ժամանակը Արեւադարձային դրութեամբ կը գործէ: Հաւատացեալին ժամանակը հաւատքով

եւ Աստուծոյ խօսին վստահելո՞վ կը գործէ: Արարիշ Աստուծոյ հայեացքով մէկ օրը նման է հազար տարիի եւ հազար տարին մէկ րոպէի: Հաւատացեալ Հայ նախնիները աներկիւղ եւ անվարան հաւատացին երկնառաք դեսպաններուն աւետիսին որ մարտահրաւէրի մը չափ ուժ ունեցաւ Առաքեալներու կեանին մէջ: Առաքեալները իմացան հրեշտակներուն ըստածները:

Ո՞վ Գալիլեացիներ, ինչո՞ւ կեցած դէպի երկինք կը նայիք. այս Յիսուսը, որ ձեր մէջէն երկինք համրարձաւ, պիտի գայ նոյն ձեւով, ինչպէս որ տեսաք անոր երկինք երթալը»... Առաք. Ա. 11:

Ես կը միանամ այն անհամար Հայ ցեղակից հաւատացեալներուս, եւ կը ձայնակցիմ անոնց ցնձերգին, բաշալերելու համար տկարահաւատներն ու նորահաւատները, բացագանչելով աշխարհի:

«Գալոց է Ան նովին Մարմնով»:

ԱԼՊԵՏ ՆՈՐԱՏՈՒՆԿԵԱՆ

ՃՆՈՐՀԱԽՈՐԱՆՔ

Պատրիարք Սրբազան Հայրը Նոր Տարուան եւ Սուրբ Ծննդեան տօներուն առիթով, բարեմաղթութեանց եւ շնորհաւորանքի գիրեր եւ հեռագրեր յղեց Հոգեւոր եւ Կառավարական պետերուն, որոնց շնորհաւորագիրերը ընդունած է:-

- Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետ, Նորին Ա. Օծութիւն Տ. Տ. Գարեգին Բ. Արքազնագոյն Կաթողիկոսին:

- Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ Հայրապետ, Ն. Ա. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսին:

- Հռովմէական Կաթողիկ Եկեղեցւոյ Քահանայապետ՝ Նորին Սրբութիւն Յովկաննէս Պօղոս Բ. Արքազնագոյն Պապին:

- Թուրքիոյ Հայոց Ամեն. Տ. Մեսրոպ Պատրիարք Մութաֆեանին:

- Մուկուայի եւ Ռուսիոյ Օրբոտորք Եկեղեցւոյ Ամեն. Տ. Տ. Ալէքսէյ Բ. Արքազնագոյն Պատրիարքէն:

- Գալուստ Կիլապէնկեան Հիմնարկութեան նախագահ Մեծայարգ Տիար Միհայէլ Եսայեանին:

- Թեմակալ Առաջնորդներուն, Պետական եւ Ազգային Հաստատութեանց դեկապարներուն:

ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ
ԿԱթոլիկոս
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ Էջմիածն



SUPREME PATRIARCH
CATHOLICOS
OF ALL ARMENIANS

MOTHER SEE OF HOLY ECHMIADZIN

Խոր. 2151

Սուրբ Ծննդյան, 2005 թ.

ԱՄԵՆԱՎԱՏԻՎ

Տ. ԹՈՐԳԱՄ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԱՅՈՒԿՅԱՆ
ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔ

Երուսաղեմ, Իսրայել

Ամենապատիվ Սրբազն Պատրիարք,

Մայր Արք Սուրբ Էջմիածնից ուրախ սրտով Հայրապետական Սեր ողջույններն ու բարեմատրանքն ենք հոգով Զեք, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության ողջ միաբանության ու հավատավոր մեր հայորյաց և շնորհավորում Ասանքի և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոների բերկրավի առիթներով:

Տիրոջ փառավոր և լուսանորոգ Ծննդյամբ ցնծում է Սուրբ Եկեղեցին, քանզի Բանս անսյուրական ի մեջ մարդկան ճնվելով՝ իր իրական Ծնննող իմանալի ճնունդ դարձեց նաև մարդկային սրտերուն:

Գոհուրյուն Ամենակալին, որ հայոց Երկնակամարում ճշտագեն այածառ է աւագոր բերդեհեմի, որի Երկնային լույսը՝ միավորված Լուսավորչի Սուրբ Կանքելի ճառագայթներին, Առաքելական մեր Սուրբ Եկեղեցիով դեպ Երկնային Արքայություն և Շշմարտություն է առաջնորդում աստվածմնկալ ազգս հայոց:

Առ Բարձրյալն Աստված Մեր հայցն է, որ իր Ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ ու ապահով պահի Հայրենի մեր Երկիրը և անսասան Եկեղեցին Հայաստանյայց, որպեսզի Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին արդյունավետ շարունակի իր Քրիչական գործունեությունը հանուն հայրենավանդ սրբազն արժեքներուն հայության հոգեսոր կյանքի վերածաղկումի ու վերազարթոնքի և հայ ժողովրդի համընդիանուր երջանկության: Թող Մանուկ Հիսուսի Սուրբ Ծննդյան հրաշափոս խորիմբով բացվող նոր տարփա արշալույսը, արգասաքր և անշրջելի առաջնաբացի նոր սկիզբ վնան համայն աշխարհի և մեր ժողովրդի համար ի Հայաստան և ի Սփյուռք Եվ թող Փրկչական 2005 թվականը, որ նվիրական է ազգային-Եկեղեցական մեր կյանքում Հայոց Գրեքի Գյուտի 1600-ամյակի տոնակատարությամբ և Մեծ Եղեռնի 90-ամյա տարելիցի ուժենչածասք, զարացնի միասնականության ու հայրենանվյալամբ ուղիս և նոր ձեռքբնումներ ու նորանոր նվաճումներ ընծայաբերի ազգիս հայոց:

Սիրելի Սրբազն Պատրիարք, այլ աղորում ենք. որ հաստատուն և անբեկանից լինի Երկնառար խաղաղությունը Տերունակոյի սուրբ և նվիրական գայրերուն. և Տեր պարզելի Զեք քաջառողջություն ու հարանորոգ հաջողություններ Զեր բարձր առաքելության մեջ՝ ի շինուրյուն և ի պայծառություն Երուսաղեմի հայոց պատրիարքության և Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու:

*Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ
ծեզ եւ մեզ մեծ աւետիսիւ*

Երայրական ախրո ողջունիվ,

արքունիկոց՝

ՀԱՅՐԵՆԻ ԱՐք

ԿԱՊՈՂԵԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

digitised by A.R.A.R. @



ԿԱՌՈՂԻԿՈՍՄԱՐՄՆ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

ԱՆԹԻւրաս - ԼԻԲԱՆԱՆ

Թիւ 257/04

Անքիլիա20 Դեկտեմբեր, 2004

Ամենապատիւ

Տ. Թորգոմ Արքեպսկ. Մանուկեան
Պատրիարք Հայոց Երուսաղէմի
Երուսաղէմ

Սիրեցեալ եղբայր ի Քրիստոս,

Նոր Տարուան եւ Աստուածայայտնութեան տօներուն առիթով, եղբայրական շերմ սիրով կ'ողջունենք Ձեզ:

Աստուծոյ Որդույն մարդեղութիւնը Բերդեհեմի մէջ՝ ճշմարիտ կեանքին, յաւիտենական կեանքին գալուստն է աշխարհ: Արդարեւ, Աստուած, ինչպէս կը վկայէ Ծննդոց գիրքը, կեանքի պարգեւով օժտած էր առաջին մարդը: Սակայն, Աղամ մերժած էր աստուածատուր կեանքը իր աստուածային նպատակով եւ իր կեանքը վերածած էր մարդակեդրոն ու մարդանպատակ կեանքի: Բերդեհեմի համբով Աստուծոյ Որդին կու գար չարիքի ու մեղքի աղրիւր դարձած մարդուն կեանքը վերականգնելու, Առաքեալին բառով՝ վերաստեղծելու:

Այս օրերուն, երբ կեանքի այնպիսի ըմբռնումներով շրջապատուած ենք, ուր բացակայ են աւետարանական սկզբունքները, անհրաժեշտ է որ մենք դարձեալ մեր հայեացքները ուղղենք դէպի Բերդեհեմ՝ ճշմարիտ կեանքի յաւերժահոս աղրիւրը: Այս օրերուն, երբ մեր ազգի կեանքէն ներս կը բափանցեն այնպիսի կենցաղակերպեր, որոնք կ'ապականեն քրիստոնէական արժէքներով բրծուած հայու կեանքը, անհրաժեշտ է որ մենք մեր անհատական թէ հաւաքական կեանքը կենսագործենք այնպիսի արժէքներով, ուր կը ճառագայթէ Քրիստոսվ աշխարհին յայտնուած "առաւել կեանք"ը: Ահա այս առաքելութեան կոչուած է մեր եկեղեցին իր հոգեւոր սպասաւորներով:

Կ'աղօթենք առ Բարձրեալն Աստուած, որ 2005 տարին մեր ժողովուրդի կեանքէն ներս, ի Հայաստան եւ ի սփիւս աշխարհի, լիցնէ այնպիսի իրագործումներով, որոնք մեր ժողովուրդը կ'առաջնորդենք դէպի կեանքի ճշմարիտ աղրիւրը՝ Աստուծոյ մարդեղացեալ Որդին:

Կ'աղօթենք առ մարդացեալն Աստուած, որ Ձերդ Ամենապատուութեան պարգևէ առողջ ու երշանիկ տարիներ, եւ յաջողութեամբ պապէ Ձեր եկեղեցաշէն ծրագիրները՝ ի պայծառութիւն մեր Սուրբ եկեղեցւոյ:

Եղբայրական սիրոյ ողջունիւ,

ԱՐԱՄ Ա. ԿԱՐՈՂԻԿՈՍ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ



ՊԱՏՐԻԱՐքՈՒԹԻՒՆ
ՀԱՅՈՑ
ՍՏԱՆԴԱՏԻ.

ERmeni
PATRIKLIĞI
İSTANBUL

ARMENIAN
Patriarchate
ISTANBUL

ՀՅՈՒՆԻԿՈՆ ՊԱՊՐԱԳՅՈՆ ԿՈՆՖԵՋԻՆՈՊՈՆԵՔ ՀԵՂԱԿԱՐԱՎԻ ՊԵՂԱԿԱՐԱՎԻ ԼԱՐՄՆ ԵՄ ՀԵՂԱԿԱՐԱՎԻ ՊԵՂԱԿԱՐԱՎԻ ԱՐՄԵՆԻԱ ՀԱՅՈՑ ԵՐԵՄԱՆԻ ՄԱՆԵՐԻ ՎԵՐԱՎՈՐՈՒՄ ՎԵՐԱՎՈՐՈՒՄ

Ստանպուլ, 31 Դեկտեմբեր 2004

ՆԱ. ԹՈՐՃՈՄԲ.

ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՐՈՒՍԱՂԵՄ
Հին Քաղաք, Երուսաղէմ, Խորայէլ

Ամենապատիւ Սրբազն Հայր.

Փա՛ռք Աստուծոյ, Որուն շնորհիւ բաւական արկածալից տարւոյ մը աւարտին,
ողջմամք հասանք 2005 Փրկչական թուականի Ամանորի եւ Ս. Ծննդեան յուսալից
տօներուն:

Այսօր մ.ր միաբան հայրերուն հետ կատարեցինք Պատրիարքարանիս Ս. Հոգի
Մատրան օծումն ու պաշտամունքի բացումը, որով պաշտօնապէս աւարտած եղանք
Պատրիարքարանիս համալիրին նորոգութեան աշխատանքները, որոնք 17 Օգոստոս
1999 թ. Երկրաշարժէն յետոյ տեւեցին աւելի քան չորս տարի:

Փրկչի շնորհաց 2005 տարին Հայ Գիրերու Գիւտի 1600-ամեակի, Մեծ Եղեռնի
90-ամեակի, ազգային-եկեղեցական եւ մշակութային այլ իրադարձութիւններու
նշումներով կու գայ առիթ ընձեռւլու որպէսզի մ.րազն ժողովուրդը Քրիստոնեայ
Հայու խորազգաց ինքնութեամք համախմբուի իր Մայր Եկեղեցւոյ շուրջ:

Ամանորի առթիւ ներշնչում կը գտնենք Պողոս Առաքեալի հետեւեալ
խորհրդածութենէն- «Նոյնիսկ ևթէ մարմնապէս հետզհետէ կը քայլայուինք, բայց
ներքնապէս կը նորոգուինք օրէ օր: Ներկայի մեր կը ած թեթեւ նեղութիւնը
արտակարգօրէն գերազանց եւ յաւիտենական փառք մը կ'ապահովէ մեզի: Եւ մենք
մեր ուշադրութիւնը չենք կեղը բոնացնէր նիւթական իրականութեանց վրայ, այլ
հոգեւոր իրականութեան վրայ, որովհետեւ նիւթական իրականութիւնները
ժամանակաւոր են, մինչ հոգեւոր իրականութիւններ՝ յաւիտենական» (Բ. Կորնթ. Դ.
16-18):

Տօնական օրերու բարեկաստիկ առիթով, կը մաղթենք եւ կ'աղօթենք, որ
Բարձրեալն Աստուած պարզեւէ Զերդ Ամենապատութեան քաջառողջ եւ երկար
կեանք, բազմամեայ եւ արեւշատ գահակալութիւն:

Այսու գրիւ Զերդ Ամենապատութեան կը փոխանցենք Պատրիարքական
Աթոռոյս հոգեւորական դասուն, մ.ր համայնքային կառոյցներուն եւ հաւատացեալ
ժողովուրդի սիրոյն եւ ակնածանաց հաւատատիքը:

Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ
Օրհնեալ է յայտնութիւնն Քրիստոսի



ՄԵՍՐՈՊ ՊԱՏՐԻԱՐՔ
ՀԱՅՈՑ ԿՊՈԼՍՈՒՑ



SECRETARIAT OF STATE

No. 568.500

From the Vatican, 3 February 2005

Your Beatitude,

His Holiness Pope John Paul II has received your Christmas message and he has asked me to convey to you his most cordial and grateful thanks.

As we celebrate the fulfilment of the Gospel which God had promised through his prophets, the Holy Father prays that you and all those entrusted to your pastoral care may be filled with grace and peace.

His Holiness hopes that during this year marked by the fortieth anniversary of the Second Vatican Council's Decree *Unitatis Redintegratio* our common prayer may be one of thanks to the Lord for all that he has permitted us to accomplish in order to reduce the sorrowful distance which separates us, and that we may intensify our efforts to uphold communion as an irrevocable commitment.

With these sentiments and with profound gratitude for your Christmas message, I assure you of my faithful and fraternal affection in the Lord.

Yours sincerely in Christ,

Secretary of State

His Beatitude Torkom Manoogian
 Armenian Patriarch of Jerusalem
 Armenian Patriarchate
 Saint James Monastery
 P.O. Box 14235
 IL-91141 Jerusalem



**Патриарх
Московский
и всея Руси**

119034 Москва, Чистый пер., 5

**ЕГО БЛАЖЕНСТВУ,
БЛАЖЕННЕЙШЕМУ ТОРКОМУ II,
АРМЯНСКОМУ ПАТРИАРХУ ИЕРУСАЛИМА**

Ваше Блаженство!

Ныне Церковь Христова прославляет неизреченное рождение Превечного Богомладенца, пришедшего в мир, «дабы всякий, верующий в Него, не погиб, но имел жизнь вечную» (Ин. 3, 15). Видя столь великое человеколюбие Божие, ангелы на небе и люди на земле, по слову святителя Григория Чудотворца, «все вместе совершают радостный праздник, видя Бога на земле и человека, вземленного к небесам».

В эти святые дни прошу Вас принять мои самые сердечные и искренние поздравления с праздником Рождества Христова! Молитвенно желаю Вам светлой рождественской радости и помощи от Родившегося Христа в Вашем высоком служении.

С любовью о Христе Родившемся

ПАТРИАРХ МОСКОВСКИЙ И ВСЕЯ РУСИ

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ

Աւելի լաւ է պատառ մը չոր հաց
Գոհունակութեամբ, խաղաղութիւնով,
Քան լեցուն տուն մը՝ զոհ ու մեղրահաց,
Վէմ ու հիմ սարսող անհաշտ կոխով:
Ուրախ սիրտըն է դեղէն աւելի
Բուժիչ բալասան, դարման ճշմարիտ,
Նոյնիսկ մեղքի մէջ քաղուած մեռեալի:
Ահա՝ կը զղայ հոգին ամրարիշտ՝
Որպէս երաժիշտ, նաև տաղերգու.
Մունետիկըն է խաղաղ գոյութեան,
Եւ սիրոյ ձայնին որպէս խնկարկու՝
Կը վառէ ջահը լոյսի, գրութեան:
Ընդդէմ մթութեան եւ խաւարի դէմ,
Ընդդէմ քառսի եւ մասամբ նորին,
Ընդդէմ մեղանչաց խաղերուն դժիսմ,
Մաղմուսերգուի հաւատքով խորին:

Յօժար է հոգին, մարմինը՝ տկար.
Գաւաթը սակայն կը խմեմ ցմրուր,
Անցեալ մը ամրողջ կը դնեմ նժար:
Ես կը վերյիշեմ պանդոկ ու մսուր,
Ուր մարմին առաւ Հոգին մեծասիանչ,
Մարդեղանալով ան դարձաւ ծնունդ.
Թէեւ ծնունդ էր, բայց ոչ արարած,
Ե՞ւ հաց էր, ե՞ւ չուր՝ հոգեւոր սնունդ:

Ու կը բարձրանամ այս դառն ժխորէն,
Կը բարձրանամ վեր՝ ձգելով ետիս
Ինչ որ երկրային փառքն է համօրէն.
Իմ իշխանութեան օղակը մատիս,
Զոր ես կրեցի երկար ժամանակ,
Յանձնեցի արժան, նաև անարժան
Մրցակիցներուս միաժամանակ:

Կը բարձրանամ վեր: Ինկած է շղթան՝
Որ կը կրէի ո՞չ թէ ձեռքերուս,
Այլ՝ մտածումիս բաւիդներուն մէջ:
Ես՝ բութ-բբամիտ, ուսուցիչ թերուս,
Իմ իսկ մտքին հետ բացած բանավէն՝
Հիացող էի երկնային դրախտի...:
Հիասքափած եմ, զլիխիկոր նաեւ.
Կը բարձրանամ վեր, եւ գլխուս վերեւ
Մագող արեւն է տիեզերական,
Որ աղերս չունի ծանծաղ սրտի հետ.
Կակազ մտքի հետ նոյն եզրը չունի,
Դէպի անկումը չունի արահետ:
Մագող արեւն է՝ տիեզերք ունի,
Որուն տէրըն է Անսկիզը սուրբ.
Սահմաններ գծող, սահմանազատող,
Սահմանաբարեր՝ որպէս թէ ասուա՝
Անհունէ անհուն տեղաշարժ ընող,
Ծիրկաբինները իրենց ծիրին մէջ
Պահող պահպանող գերիշխանութիւն.
Համակարգումի շղթան է անվերջ,
Անսկիզը, անվերջ յարատեւութիւն:

Վեր կը բարձրանամ, ու վեր աւելի.
Այդպէս կը մատչիմ Գոյին բացարձակ:
Այնտեղ եճ արդէն դէմքեր սիրելի,
Որպէս տիտաններ ազատ-համարձակ:
Իրենց ըսպիտակ եւ մաքրամաքուր
Հանդերձներու մէջ՝ կը հնչեցընեն
Հիմն ու, փառերգը յաղթանակներու:
Ես իմ աչքերով ահա՝ կը տեսնեմ
Փառաւոր դէմքը հըրեշտակներու.
Նաեւ կը տեսնեմ, բայց չեմ կուրանար,
Արեւէն փայլուն լոյսը Գառնուկին,
Որ մսուրէն ետք... Ան մեզի համար
Եղաւ պատարագ, եղաւ փրկագին:
Արեան գին տուաւ, եւ այդպէս շրջեց.
Ճակատագիրը մարդկային ցեղի.
Տիեզերական աւետիս հնչեց,
Այդպէս բաղցրացաւ Օրէնքը լեղի...:

ՄԱՆՈՒԷԼ ԱԴԱՄԵԱՆ

ՄԱՅՐԻՆԵՐ

Մառերուն մէջ ամենէն սիրելիներն էք իմծի.
 Զեր պուրակին վասն զի, ես լուռ՝ հասակ նետեցի.
 Զեր բուներուն զուգահեռ, մէշէն, ճամբան փնտոելով
 Կը ժալէի ես կեանֆի գաղտնիքներուն հոգեխոռով

Ու քան չէի հասկընար զերք պատանի մը թերխաշ:
 Դուք դիտեցիք հայրաբար, տարուէ տարի հասակիս
 Բարձունին հետ՝ խորանալը հոգիիս.
 Զեր երգերուն մէջ բովիչ կ'որոնէի ես ի զուր

Խորհուրդն անել օրն ի բուն թագնեալ իմաստը կեանֆին:
 Հաւատարիմ մայրիներ, ճըմեններուն իսկ սաստիկ
 Դուք կը պահէք տերեւներն ուրկէ անգայտ կը ծընէք
 Զեր մեղեղին խորունկէն, որ կ'առինքնէր իմ հոգին:

Իսկ ամառուան տօքերուն՝ ձեր ժրտինքի բոյրն անխառն
 Կը տարածուէր յուլօրէն մթնոլորտին մէջ այրող,
 Եւ կը յուշէր թէ դուք միշտ կը ժալէիք ետեւէս
 Իրրեւ անխոնց յուշարար, որ չըլլայ թէ սայթաքին

Քայլերս կեանֆին խարուսիկ ճամբաներուն վրայ մոլոր:
 Ու ես մեծցայ ժայլ առ ժայլ, մոլորելով իսկ յանախ,
 Բայց դուք բերիք իսկոյն զիս շիտակ, անշեղ ուղղութեան,
 Թէկուզ պատուած վէրքերով, որ դեռ երբեմն կ'արիւնին:

Ու երբ գայ օրը վերջին, ու մարմինըս յանձնըւի
 Գերեզմանին մըրութեան, տիրէ խաւար ու անդորր,
 Պիսի հսկէ՞ք դուք վերէն, տիւ եւ զիշեր մշտարքուն,
 Որ ոչ ոք ա՛լ խանգարէ օրինեալ հանգիստը իմին:

ԱՆԵԼ

12 Մեպտ. 1999

ԳՐԱԿԱՆ

ՀԱՅ ՄՇԱԿՈՅԹԻ ԱՆՁՈՒԳԱԿԱՆ ՓԱՌՔԵՐԸ

Հայ ժողովուրդը մօտ 1642 տարի առաջ մանուկ մը ծնաւ՝ որ ո՞չ իշխանի գաւակ էր, ո՞չ զօրավարի, ո՞չ թագաւորի եւ ո՞չ ալ մեծատունի, այլ աղքատ երդիքի տակ աշխարհ եկած՝ համեստ ու հասարակ մարդու մը զաւակը, որուն ծննդեան համար ո՞չ դրօշակներ պարզուեցան, ո՞չ ալ թնդանօթներ արձակուեցան: Թերեւս այդ ծնունդով ուրախացողները եղան միայն երախային ծնողն ու ազգականները: Բայց այսօր, Հայաստանի եւ Սփիւրքի հայուրինը անոր փառքը կը հիւսէ, որովհետեւ այդ մանուկը հայ ժողովուրդի ազատարարը եղաւ: Ս. Մեսրոպ Մաշտոց. ահաւասիկ անունը մեր ազգին գերբնատիր զաւկին, նուիրապետական աստիճանով վարդապետ եւ ոչ իսկ եպիսկոպոս:

Հայերը գիր ու գրականուրիւն ունեցան Ե. դարու սկիզբը՝ հայ հոգեւորականներու ձեռքով: Առաջին մարդը, որ մտահոգուեցաւ իր ժողովուրդին ճակատագրով, հայ գրով ու գրականուրեամբ՝ եղաւ Ս. Մեսրոպ Մաշտոց: Ճիշդ է թէ տառերու գիւտի իրականացման մէջ աջակից եղան Սուրբին՝ Ս. Սահակ Հայրապետն ու Վուամշապուհ թագաւորը, բայց առաջին պատմուրիւնը կ'ընծայէ Մեսրոպ Մաշտոց Վարդապետին:

Դրերու գիւտէն առաջ, հայ եկեղեցիներու մէջ սուրբ ընթերցումները կը կատարուէին յունարէն եւ ասորերէն լեզուներով: Իսկ արքայատան լեզուն պարսկերէնն էր: Հին օրերուն՝ եթէ յունարէն եւ ասորերէն լեզուներով կարելի ըլլար հայ եկեղեցի եւ հայ կեանք պահել, երբեք Ս. Սահակ եւ Ս. Մեսրոպ պէտք պիտի չունենային հայերէն տառեր ստեղ-

ծելու: Անոնք հասկցան ազգին սպառնացող վտանգը, թէ ուշ կամ կանուխ այդ օտար լեզուները հայուրինը իր եկեղեցիով պիտի առաջնորդէին դէպի ապազգայնացում, դէպի ուժացում:

Երկու սրբուրիւններ երկինքէն տրուած են մեր ազգին - Ս. Էջմիածիններ, եւ հայ գիրը: Ս. Էջմիածինը երկրագունդի առաջին քրիստոնէական եկեղեցին է, որ շինուեցաւ Ս. Գրիգոր Լուսաւորիչի տեսիլքին համաձայն՝ 301 թուին, երբ Միածին Որդին ցոյց տուաւ ոսկի մուրենով՝ Տաճարին շինուրեան վայրը: Իսկ հայերէն գրերը՝ Ս. Մեսրոպի տեսիլքին մէջ յայտնուեցան 404 թուին, երբ լուսեղէն ձեռք մը պատին վրայ գրեց հայերէն տառերը: Այս երկնաւոր սրբուրիւնները, դարերու ընթացքին, հայ կեանքի յարատեւումին եւ Հայ եկեղեցւոյ անկախութեան անառիկ բերդերը եղան: Աշխարհի ամենադաժան բռնակալուրիւնները փշրուեցան մեր այս հոգեկան ամրուրիւններուն առջեւ: Ո՞չ մէկ քրիստոնէայ ժողովուրդի կեանքի մէջ՝ եկեղեցին եւ գիրը կատարած են այն փրկարար դերը, ինչ որ Հայ եկեղեցին եւ Հայ Գիրը կատարած են հայուրեան կեանքին եւ ճակատագրին մէջ:

Ամէն Հայ, ինչ դաւանանքի ալ պատկանի, պէտք է որոշ գիտնայ թէ Հայ եկեղեցւոյ ծոցէն ծնաւ հայ գիրը: Վանիներու մէջ, կանթեղններու եւ մոմերու լոյսին տակ գրուեցաւ ու պահուեցաւ հայ մշակոյթը: Հայ եկեղեցին, Քրիստոսի Աւետարանին հետ իր ծոցին մէջ պատսպարեց մեր ազգին սրբուրիւնները:

Գիր, գրականուրիւն, պատմուրիւն, գեղարուեստ, ցեղային առաջինուրիւններ, լեզուի, ազգի եւ հայրենիքի սէր, այս

յաւիտենական արժեքներուն պաշտպանութեան անառիկ ամրոցը հանդիսացաւ Հայ նահատակ Եկեղեցին: Քրիստոնէութիւն եւ հայութիւն, Եկեղեցի ու հայրենիք, կրօնի եւ ազգասիրութիւն՝ դարձան մէկ մարմին ու մէկ հոգի: Հայ Եկեղեցին ուրեմն, իր դարաւոր գոյութեան ընթացքին, եղած է եւ է մեզի համար թէ՝ Աստուծոյ տունը, եւ թէ՝ մեր ազգին տունը:

Մեսրոպները, Սահակները, Վարդանները, Կոմիտասները, Խաչատուր-

եանները, Համբարձումեանները եւ դեռ ուրիշ հպարտացուցիչ մեծութիւններ՝ յաւիտենական երախտագիտութեան արժանի արժեքներն են, ու մեր ազգային հպարտութիւնը կը կազմեն աշխարհի առջեւ: Հայ մշակոյր, հայ Եկեղեցի, հայ պետութիւն, հայրենիք եւ հայութիւն՝ անփոխարինելի սրբութիւններ են, որոնք պահուած են մինչեւ այսօր հայ գիրով, զօրացած ու զարգացած են հայ գիրով, եւ պիտի յաւերժանան միայն հայ մեծասիան լեզուով ու գիրով:

ՎԱՐԴԱՆ Ա. ՔՃՆՅ. ՏԻՒԼԿԵՐԵԱՆ

ՀՈՂԸ

«Հօր, մօր գերեզման ֆի՞չ բան է»
Ստեփան Զօրեան

Ստեփան Զօրեանի երկերու ժողովածուի իններորդ հատորին մէջ կայ շատ ուշագրաւ եւ յուզիչ պատմուածք մը՝ «Հողը» վերնագիրով, ուր կը պատմուի մայրամուտի սեմին կանգնած Ափօյի մէկ սիրագործութիւնը:

Օր մը, Ափօ, գիւղէն կ'անհետանայ՝ երկիւղի ու կասկածի ենթարկելով ընտանիքի անդամները եւ գիւղի ողջ ընակչութիւնը: Խիստ փնտութէ ետք, կ'ենթադրուի, որ Ափօ կամ կորուած է եւ կամ մեռած: Այս ծաճը կորուածի հաշտութենէն ետք, Ափօ յանկարծ վերստին կը յայտնուի՝ ի զարմանս ամէնին: Բայց ո՞ւր անհետացած էր այսքան օր՝ առանց լուրի: Ան յանդգնութիւնն ունեցած էր անցնելու սահմանը եւ այցի երթալու իր պապերու երկիրը: Ափօյի հասակակիցի այն հարցումին, թէ՝ «Աստուածդ սիրես, ասա տեսնեմ՝ ինչո՞ւ գացիր ախր: Բայց ունէիր փախի ժամանակ թագրած, չէ՞ նէ...», Ափօ կը պատասխանէ՝ «Ոչ մի թաքուցած բան: Է՛, մինակ թաքուցած

բանի համա՞ր պիտի գնալ երկիր: Հօր, մօր գերեզման ֆի՞չ բան է»: Հետաքրքրութիւնները սրուած ամէն կողմէ, հարցատարափ կը սկսի Ափօյի գլխուն: Ան սառն կերպով կը պատասխանէ, որ իրիկուն մը եր երկրացիներ հաւաքուած իին երկրի մասին կը խօսէին ու կը յիշէին «բողած տներ, անտէր այգիներ ու հանդեր, զուլալ գետ ու աղրիւր», նոյն գիշեր, հարկ եղած պատրաստութիւնները տեսնելէ ետք, կ'ուղղուի իր նախահայրերու հարազատ հողը, պապենական երկիրը՝ «Սուրմալուի գաւառը, Իգդիրը, իր գիւղը...»՝ իր կարօտը առնելու: Զինք հիմնական մտահոգող հարցը այն էր թէ՝ «իմ հօր, իմ մօր, իմ պապերու գերեզման չտեսած իմա՞լ մեռնիմ...»: Այնուհետև կը պատմէ թէ ինչպէս կ'այցելէ իր մանկութեան ամէն վայրերը կարօտով: Կը պատմէ թէ ամէն ինչ դեռեւս իր տեղն է, «բայց մէջը մարդ չիկայ... հանդեր, այգիներ առաջուան պէս կանաչ, կանաչ, բայց խնամող, մշակող չիկայ»:

Խորին լուրենէ ու հառաջանքէ ետք, Ափօ կը շարունակէ խօսիլ իր խորհրդաւոր ուղեւորութեան մասին. « Գացի պագայ մեր հող, պագայ մեր պապերու տան շէմք, պագայ իմ հօր, իմ պապերու գերեզման ու բուռ մի հող առի - եկայ»: Ափօյի պառաւած մայրը, որ մինչ այդ ուշի-ուշով կը հետեւէր զաւկին խօսիերուն, կը մօտենայ ու բաշկինակի մէջ դրուած հողը կը պագնէ՝ երեսը խաչակնելով: Համագիւղացիները ամէնքը նոյնութեամբ կը կրկնեն արարողութիւնը: Վերջաւորութեան, Ափօ կը յայտնէ իր վերջին ֆափաբը՝ « է՛, տղամ, ով գիտի, մինչեւ իմ մահ երէ, չգացինք երկիր ու ես մեռա՝ էս հող կը բալէք իմ վրայ... իմ երես... կ'ուզեմ երկրի հողին կարօտ չմնամ...»:

Աշխարհի տարածքին ցամ ու ցրիւ եղած հայութիւնը իր սրտին մէկ անկիւնը ծրարած է Ափօյի կարօտը՝ հին երկրի, աւանի, գիւղի, վանքի, հողի, ժարի, ծառի, բուփի, աղբիւրի, ջուրի, պապենական գերեզմանի, խաչքարի:

Հայրենարադ հայը կարօտովը կ'ապրի ու կը տոչորի կորուսեալ հողերուն, ուր շնչեցին ու հասակ առին, ապրեցան ու զարգացան, աշխատեցան ու տքնեցան, մեռան ու անմահացան մեր պատուական նախնիք՝ իրենց անջնջելի կնիքը ճգելով ամէն ինչի վրայ: Աւերակուած ու որրացած Արեւմտահայաստանի հողերը դեռևս բերրի են, կանաչազարդ, բայց մշակող ձեռքեր չկան, լծկան գոմէշներ ու եղներ չկան, հորովելները լուած են, աշխատանիք երգերն ու ուրախութեան պարերը՝ դադրած, կեանքի զարկերակը ընդմիշտ կանգ առած: Զկան այլեւս հեամենի բոյը գիւղի, հացրուիր, ամաչկոտ հարսը, արտի վարուցանք կատարող այրերու եւ տքնաջան մշակներու բազուկները, աղօրքի ու խոկումի հրաւիրող մշտահունչ զանգերը հազարումէկ եկեղեցիներու:

Չեացեր են խինդն ու ծիծաղը, ծիծաղի ու սարեակի երգն ու հաւի կչկչոց: Քաղաքները, տնակները, փողոցները, գոմերը պարպուած են, ամայացած, փլատակած, խորտակուած, ոչնչացած...: Ամէնքը, ամէնքը չեացեր են, ապատը դարձեր է անապատ: Հողը սակայն դեռ եւս ունի իր կենսական ուժը, հմայքը, կանչը: Անվերջօրէն կը կանչէ մեզ, ուր բաղուեր են մեր մշակութային կորողները, յուշարածանները, մագաղաթները, բիւրաւոր արժէքներն ու գանձերը...: Հոն բաղուեր են մեր պատմութեան սիրալի դէպքերը, յիշատակութեան արժանի պատմական անցերը, իրադարձութիւնները, հայ կորովի մտքի հրաշալի իրագործումները, մեծամեծ նուանումները: Հոն բաղուեր են յոգնատանց ու անգութօրէն փեռեկտուած մարմինները մեր նախահայրերուն, որոնք իրենց բովանդակ կենքը ապրեցան աղօրքով ու հաւատով, աշխատանիքով ու պայքարով, յոյսով ու սիրով, տքնութեամբ ու ստեղծագործութեամբ, եւ իրենց մահկանացուն կնեցին իրենց հարազատ հողին վրայ:

Հողի կանչը ուժեղ է: Հողը սուրը է ու նուրիական: Զկայ ազգ կամ հաւաքականութիւն առանց հողի կամ հայրենիքի: Առանց հողի ու երկրի ազգեր դատապարտուած են անէացման: Հողի կանչին հետ կայ նաեւ աղիողորմ ու սրտակեղեք կանչը մեր նախահարց գերեզմաններուն, սուրը անիւններուն, որոնք կը մնան լուած, անայց, անտէր, անմիխթար, անաղօրք: Անոնց վրայ իրեւ հաւատքի խորհրդանշան երբեմնի կանգնած խօսուն ու զարդարուն խաչքարեր այժմ կը մնան գետնի վրայ տապալուած, փշրուած, անպատուուած, պղծուած...: Զկայ ոչ ոք որ այցի երբայ լուած գերեզմաններն հայոց, վտիտ մոմ մը վառէ, խունկ ծիւէ, աղօրք մրմնչէ, կարիլ մ'արցունք բափէ: Զկայ

մէկը որ յիշէ այս կենդանի մեռեալները, որոնք հայոց պատմութիւնը կերտեցին իրենց խիզախութեամբ, անձնազոհութեամբ ու անմեռ կտակ թողուցին հայ ապագայ սերունդին այն հզօր պատգամը, որ խաղաղութեամբ, մարդասիրութեամբ ու անդադրում աշխատասիրութեամբ է որ ազգ մը կը ծաղկի, կը բարգաւաճի ու իր երթը այս աշխարհի վրայ կը դարձնէ յաւերժական:

Անմար է հարազատ հողի կարօտը: Հողի թարմ հոտը, անոր վրայ աշխատելու կարօտը, տենչը, պարզապէս զգլիխէ է ու աննկարագրելի: Այն հողը, որ իր ծոցին մէջ ծրարած է հայոց պատմութիւնը, մեր արդէն իսկ կարեվէր սիրտերուն մէջ վիհեր կը բանայ, «հին հին դարուց յիշատակներ» կ'արթնցնէ եւ բիւրաւոր կանչերով կը հրաւիրէ հայութիւնը այցի երթալու եւ անձամբ տեսնելու պատմական հին վայրերը, վերանորգուելու, վերստին հաղորդուելու ու դրոշմուելու հայոց անցեալի ոգիով:

Ափօն հասաւ իր մուրազին, իր միակ փափաքին ու սուրբ ուխտին: Ան խոնարհեցաւ ու «պագաւ» իր հօր ու պապերու գերեզմանը ու վերցուց բուռ մը սուրբ հող անոնց գերեզմանէն՝ հողի կարօտով չմնալու անդրաշխարհի մէջ:

Ո՞վ պիտի թերէ ափ մը անարատ հող հազարաւոր ու միլիոնաւոր հայոց գաւակներուն, որոնք կ'ապրին օտար

երկնակամարներու ներքոյ՝ հեռու մայր հողէն, մայր երակէն ու կեանքէն:

Ո՞վ պիտի միսիրարէ այն հոգիները, որոնք ջախախուած են եւ կամ ցրտացած, բարացած ու օտարացած՝ անողորմ ժամանակներու հոլովոյթին մէջ՝ հեռու հայկանութենէ, հայ մշակոյթէ, հայ շունչէ ու դաստիարակութենէ:

Ի վերջոյ, այս ծովածաւալ ու ամենակուլ երկիրներու մէջ, ո՞վ պիտի յիշեցնէ պանդուխտ հայորդիներուն, որոնք կ'ապրին տարտղնուած, կոտորակուած, ծուատուած ու բաժնուած, թէ իրենք ունին պատմական հին հոլեր եւ մանաւանդ՝ նորարողբոզ հայրենին, որ օրըստօրէ կ'անի հակառակ բազմապիսի ու անհամար խոչընդուներուն:

Ո՞վ պիտի յիշեցնէ որ այս վիրաւոր ու նորածիլ մայրենի երկիրը կարին ունի մեր ամրողանուէր սիրոյն ու գուրգուրանին: Մեր մայրենի հարազատ հողը որ ունին այսօր մեր ոտքերուն տակ, ամուր պահենի, անոր կառչած մնանի, գօրավիգ կանգնինի, չլինի զայն իր դժինմ նակատագրին, չյանձնենի զայն բամիին ու պատահականութեան, վասն զի ան՝ մեզի կտակուած սուրբ աւանդ է՝ ոգեղինացած, սրբագործուած ու պայծառակերտուած:

ԶԵՆՈԲ ՔՀՆՅ. ՆԱԼՊԱՆՏԵԱՆ

ՄԱՍԿՈՒԹԵԱՆ ՏԱՆԻՔՆԵՐԻՑ

Եղ բաստուրմայի հոտը խելքահան է անում: Յրանուշ տատի տանիքի տակ շարքով կախուած՝ խելքահան են անում մարդու: Հոտը մտել է քիթ ու դուրս չի գալիս, հո զոռով չի:

Ֆուտբոլի խաղը թողել, աղաւնիներիս բոյնը թողել, կուչ եմ եկել Յրանուշ տատի տանիքի տակ: Հոտը մտել է քիթս.- ճար չկայ:

Բոպիկ ոտներս ինձ տանում են ու կանգնեցնում Յրանուշ տատի դրան առաջ: Ձեռքս ճռողոցվ բացում է դուրս: Յրանուշ տատը թեքուել է աղբիւրին՝ չամանոտ ամանն է լուանում: Եղ բաստուրմայի հոտից քիթ ու բերնից լորձունքը ծորում է...

- Յրանուշ տատի .- թուքս կուլ եմ տալիս, թեւքով սրբում քիթս,-...
- Բաստուրմա չկա: Առ, եթ կուգես, ես չամանոտ ամանը քերի, կեր: Ախչի, են շուն ու կատուին քշեք, բաստուրմաներին վնաս չտան,- եղ արդեն հարսին է ասում:

«Լա՛ւ, Յրանուշ տատ, շուն ու կատուն չգիտեմ, բայց քո բաստուրմաներից մեկն ինձ մատադ ես անելու», - եղ արդեն մտքիս մեջ եմ ասում ու դուրս վագում:

Յրանուշ տատը ետևից էլի ինչ-որ բաներ է դողորում, բայց եղ արդեն հեշ կարևոր չէ:

Ես գիւղի փողոցով վագում եմ աղաւնիներիս բոյնը՝ ճամփին ջրափոսերը ջրմփացնելով ու գիշերային ծրագրերս մշակելով:

Խնդիրը բարդ է: Ես իմ մի մատ հասակով Յրանուշենց տանիքը դրսի պատով բարձացողը չեմ: Բակից մտնելը բացառում է: Սրանց Մուխթար շանը Աստուած տուել՝ չի խնայել. երկու իմ բոյին: Մեր տանից մինչեւ Յրանուշենց տանիք երկու տուն էլ կայ: Աղաւնիներիս բնից ուսումնասիրում եմ տեղանքը. անցնել կարելի է: Ցերեկով մի քանի անգամ փորձել եմ, բայց գիշերով, ըստ տատիս, սատանաներն ու արջամարողները ոտքիցդ քաշում եւ ուղիղ դժոխք են տանում:

Եղ արդեն լուրջ հարց է: Բայց բաստուրմաների հոտն ու շարանը այնքան գերող են, որ հազար արջամարող էլ լինի՝ ինձ կանգնեցնող չեն: Յետոյ էլ տատս իր հին պատմութիւններն է քրքրել, փեշերի տակից հանել: Ոչ մի սատանա էլ չկայ, եղ հո դպրոցում անցել ենք:

Ուրեմն գործի: Ծիշտ այն ժամանակ, երբ արեւը հսկայ ծուածելի պես սարի ետևն էր իջնում, անպերն էլ ծիշտ բաստուրմայի գոյն էին ստացել, իսկ տանիքներին կուչ եկած խոտի դեգերն ու եղանները ծիշտ արջամարողներ էին յիշեցնում, ես կամացուկ ծկեցի տնից ու պատին յենուած աստիճանով տանիք բարձրացայ: Մեր հարևանի պատը կպած է մերինին, ենպէս որ անցնելը դժուար չէր. մի փոքր ցատկ՝ ու ես թեւը կտրած Բալաբեկի տանիքին եմ: Պատերազմում է թեւը կորցրել: Օդաչու է եղել: Յրե՞ն, դուրսը նստած դանակը քսում է սանդու քարին: Կուզեկուզ անցնում եմ հոդ տանիքն ու հասուն լաշառ Վարդուշենց տանիք: «Լաշառ» անունը ես եմ դրել: Ի՞նչ էր եղել՝ աղունիներս ծրտել էին սրանց լուացքի վրայ: Ել ո՞նց կը լիներ, եկել էր տատիս բողոք: Երկու ժամ ման եկան որ ինձ քրակեն՝ չգտան: Մտել էի գինու կարասի մեջ:

Յետոյ նստեցին՝ սուրճ ու գրոյց, մոռացան: Լաշառ Վարդուշն էլ, թէ.

-Ախչի Արաքսի, ինչի՞ հաճար էի եկել: Թողեց գնաց իրենց տուն : Անձարդ կնիկ ա: Մարդու սև թուղթը պատերազմից եկաւ: Ինքն առ իր իինգ երեխան:

Արեւը կարծես միանգամից մտաւ սարի ետև ու ամեն ինչ մընեց: Յիմա հասել եմ Յրանուշ տատենց տանիք, բայց բան չեմ տեսնում: Եղ պահին որտեղից-որտեղ տատիս պատմած սատանաներն ու արջամարողները միտս ընկան: Յիմա հասել եմ Յրանուշենց տանիք, բայց «օխսկ» չեմ անում ցատկել: Կարծես երկու պատերի արանքում աշխարհիս բոլոր սատանաներն ու արջամարողները հաւաքուել ու սպասում են իմ ցատկին: Իսկ ծղուտ պատից այն կողմ բաստուրմաները բուրում են...

Այդ հոտն աւելի օրենք գտնուեց, մտքից հանեց տատիս վախտերն, ու հո՛պ, թռա Յրանուշ տատի տանիք: Ծղուտ պատի մէջ անցք բաց արի ու մտայ բաստուրմաների արքայութիւն: Ենիշտ է, լաւ չեմ տեսնում, բայց զգում եմ. ահա զլիսիս վրայ չղջիկների պէս կախուած՝ բուրում են... Ծօշափեցի ու գտայ ամենամեծ կտորը, գրպանից հանեցի դանակը, որ աւելի պատրաստել է սատանաների դէմ պայքարի հաճար, կտրեցի թելն ու մտցրի ծոց:

Իջայ տանիքներից՝ մոռացած աշխարհ ու սատանայ և ուղիղ՝ գոմ: Ըստ իմ հաշուարկների, եղախի խոշոր կտորն ինձ մէկ շաբաթ կը հերիթը: Ծամում էի աչքերս փակ, քիմքիս ու բերանումս զգալով բաստուրմայի անպատմելի համն ու հոտը:

Առաւոտեան ռումբը պայթեց:

-Ախչի Արաքսի, են թոկից փախածդ ու՞ր է, -հեղեղի պէս բակ էր մտել ու անեծքի պարկն էր բացել Յրանուշ տատը:

-Յրանուշ ջան, էլի լուսամուտ ա ջարդե՞լ, վա՞յ հողեմ նրա զլուխը:

-Բաստուրմանե՞րս չկան : Վա՞յ, աչքի լոյսը քոռանա, Յրաչ, վա՞յ: Այ ախչի, առտու կանուխ վեր ելնեմ ի՞նչ տեսնեմ...

Ու գնաց: Խօսք ու անեծք, իին ու նոր պատմութիւններ: Եղ ամենի վրայ Վարդուշն էլ տնկուեց սրանց կողքին, որտեղից-որտեղ յիշեց իր ծրտոտաց լուացքն ու էլի ինչ-որ գժութիւններ իմ անցեալից: Եղ կանչ ու անեծքի մէջ հասցրին սուրճ դնել ու բազմեցին սանդու քարին:

-Քրքրուես դու, հլա դուրս արի:

Ես, ամենախիզախ պարտիզանի պէս, կանգնեցի սրանց առջև ու երդում -պատարագ, որ լուր չունեմ, թէ ով է գողացել: Չեն էլ նկատում, որ ծոց ու շապիկս չաճանոտ է, ես էլ բուրում են...

Չեն գողացել ու վերջ:

Երեկոյեան հայրս մտաւ տուն: Տնեցիք պատմեցին եղածը: Դրանից յետոյ ամեն ինչ պարզ էր: Ես գիտի, որ հայրս չի խօսելու ու ես էլ չեմ արդարանալու: Ամեն ինչ պարզ էր: Պետք էր ուղղակի մի դոյլ ջուր բերել ու դնել հօրս առջև, հօրս շալվարից հանել կաշվե գոտին ու դնել դոյլի վրայ, իշեցնել վարտիքն ու փորի վրայ պառկել թախտին: Ամեն ինչ պարզ էր...

Անցել են տարիներ: Եղածն էլ մեծ բան չէր կարծես: Բայց, ա՞յ, ինչու են յիշում կեղտոտ ու բաստուրմայոտ շապիկով այդ լակոտին, լաշառ Վարդուշի ծերտոտ լուացքը, հօրս խոճոռ աչքերն ու յետոյքիս դադուած տեղերը, ինչից է, որ այդքան քաղցրութեամբ են յիշում տատերիս անեծք - օրինանքները եւ ինչու էին այդքան անուշ բուրում բաստուրմաները, ինքը էլ չգիտեմ:

Ինչ - որ մի քաղցր յուշ մանկութեան տանիքներից ինձ խելքահա՞ն է անում...

ՍՊԱՍՈՒՄ

Նրանք չորսն էին. երկու եղբայր, երկու քոյր: ճիշտ հեքիաթի պէս: ճիշտ հեքիաթի պէս էլ ամենափոքրն էր առաւել ծանր տանում եղածը: Միւսներն էլ էին տխուր, բայց փոքրիկ Գրիգորի աչքերի թախիծն ուրիշ էր: Այդ թախիծը այդպէս էլ նրա աչքերից դուրս չեկաւ:

Իսկ ինչ որ եղել էր, այնքան էլ հեքիաթի պէս չէր. կեանքի պէս էր, մարդկանց պէս: Այդպէս լինում է: Արբանանում ես ու մայրդ չկայ: Թողել գնացել է: Գնացել է աւելի լաւ ամուսին ու աւելի լաւ զաւակներ փնտուելու: Ի՞նչ ինանաս ինչի է գնացել: Գնացել է ու վերջ: Ու դու գլուխդ կախ քայլում ես թաղի միջով, ու դու ամաչում ես ուրիշների աչքերին նայել:

Գրիգորը գլուխը կախ էր քայլում: Մտածում էր, որ աւելի լաւ կը լինէր մայրը մահանար, քան թէ լքէր: Այդ ժամանակ չէր ամաչի մարդկանցից: Երանի մահանար: Ինքն ամեն օր գերեզման կը գնար, թարմ ծաղիկներ կը տաներ մօրը ու կը զրուցէր նրա հետ: Ու մայրը կը պատասխանէր: Կ'ասէր, որ քոյրերին չնեղացնի, կ'ասէր, որ տաք հագնուի, արդէն ձմեռն է մօտենում: Մէկ էլ կ'ասէր, որ իրեն շատ է սիրում, ու որ գեղեցիկ են ծաղիկները: Եւ ինքն ուրախ տուն կը դառնար:

Յիմա տարբեր է: Չի կարողանում խօսել մօր հետ: Յարցեր չի տալիս: Չի էլ հարցնում, թէ ինչու գնաց, կամ չի կարօտել իրեն: Մայրն էլ է լուր: Միայն գիշերը, վերմակի տակ մի քանի բառ. "Մամ, արի", մամ":

Ու մանկան արցունք, որ գլուրում էր աչքերից ու առաւտեան չորանում բարձին: Ու փոքրիկ մի վիշտ, որ կորում էր մեծ քաղաքի փոշոտ փողոցներում, մարդկանց առօրեայ հոգսերում ու անհեքիաք կեանքի վազքում:

Եկեղեցին թաղի մէջ էր: Առաւտեան ժամերգութեանը համարեայ մարդ չէր լինում: Մի երկու ծերունի ու Գրիգորը: Գալիս էր լուր, արշալոյսի շողի հետ Եկեղեցու դռան ծածկոցից ներս էր մտնում, յենում էր պատին, տխուր աչքերով նայում վառուող մոմերին: Ու այդպէս ամեն օր, ու այդպէս ամիսներ...

Այդ օրն ուրախ տեսայ իրեն, ցերմօրէն բարեւց: Աչքերը կրակ էին կտրել, ճակատը քրտինքի կաթիլներով էր պատել ու բարակ շապիկի տակից նկատելի էր սրտի բարախիւնը: Ասաց, որ մայրը եկել է ու անպայման պէտք է գայ իրեն տեսնելու:

Երեկոյեան հարցի դրացու:

- Եկաւ էլ, գնաց էլ: Դատ - դատաստանի հարցեր ուներ: Են լուս երեխսեքին ոչ էլ տեսաւ: Ես էդ տեսակ մօր..., - թքախառն արդար հայիոյանք:

Գրիգորն էլ Եկեղեցի չէր գալիս: Անցան օրեր: Յեքիաթը աւարտուած համարեցի: Բայց մի օր Եկեղեցու դռան ծածկոցը բացուեց ու արշալոյսի շողը ճեղքեց ներսի խաւարը: Ու մի թոյլ մարմին յենուեց պատին ու զոյգ տխուր աչքեր անվերջ նայեցին վառուող մոմերին...

ԸՆԾԱՆՈՒԵՐ ԱԲԴ. ԲԱԲԱԽԱՆԵԱՆ

ՄԿՐՏՈՒԱԾ ՀՐԵԱՆ

Տիրերիոյ բաղաժի կեդրոնական պողոտային վրայ, Գալիլիոյ լիճեղ փողոց մը վեր, կը գտնուէր հայազգի Դաւիթ Արքահամեանի կարաժը, ծանօթ որպէս՝ Կարած Ավրամի:

Յիսունիինգ գարուններ բոլորած անձ մըն էր Դաւիթ, որուն առաջին անգամ հանդիպեցայ Երուսաղէմի վեցօրեայ պատերազմէն երկու ամիս եսով:

Ատանայի շարդէն մազապործ փրկուած, ծնողիք՝ պատասխան գտած էին Պաղեստինի մէջ, ու հայկական չերմիկ բոյն մը հաստատած եաֆայի հայոց Ա. Նիկողայոս վանին մօս ու ու բախտաւորուած չորս զաւակներով:

Ընտանիքին երրորդ տղայ զաւակն էր ան, ճարպիկ, ուշիմ, լեզուանի, որ պատանի տարիքին, համրաւ շահած էր որպէս վարպետ կոփամարտիկ: Համրաւ մը՝ որ հրապուրած էր հրեայ աղջիկները, որոնցմէ մէկը աւելի ուշ՝ պիտի որսար ոչ միայն սիրտը հայագ գի կոփամարտիկին, այլ հոգին, կրօնիք, հաւատիք, մշակոյթը, լեզուն, մէկ խօսեով անոր էուրիւնը:

1946ի ներգաղթի օրերուն, երր ընտանիքը կը պատրաստուէր Հայաստան տեղափոխուիլ. Ռիֆքա անունով գեղեցիկ աղջիկ մը. «Եսրեր»ի դերակատարութեամբ, իր սիրոյ ոստայնին մէջ բռնեց Դաւիթը, ու պահեց զայն յաւիտեան:

Ընտանիքը, որ դէմ եղաւ այս ամուսնութեան, չյաջողեցաւ մարել այն կրակը, որ Ռիֆքան վառած էր երիտասարդ հայուն, սրտին մէջ: Ու Դաւիթ Արքահամեան, ամուսնութենէն առաջ բլիփատուելով եւ ընդունելով հրէուրիւնը, վերանուանուեցաւ Տավիտ Ավրամի:

Ծնողիք՝ նախան Հայաստան

գաղթելը, բախտաւորութիւնը ունեցան տեսնելու իրենց առաջին բոռը, զոր Դաւիթ եւ Ռիֆքա անուանած էին Աարոն: Խոկ մեկնելէն ամիս մը առաջ, երբ օր մը, Դաւիթ առանց իր կնոք, իր ծնողին մօս կը բերէ չորս տարեկան որդին, ընտանիքը անապարանեով երախան կը տանին Ա. Նիկողայոս վամիք ու տեսուչ հայր սուրբէն կը խնդրեն, որ շուտով մկրտէ զայն: Աարոնը կը մկրտուի Տրիսոռնեայ, կը դրոշմուի Ա. Միւռնոնվ ու կը ստանայ Ա. Հաղորդութիւն, ի՞նչ փոյք, որ ան յետոյ իր մանկական լեզուով պիտի պատմէր իր մօր, որ մարդիկ մոմեր բռնած, զինք մերկացուցած ու զուրին մէջ դրած էին ու բաներ մը երգած:

Ռիֆքայի պարտութիւնը անկասկած խոռվեցուցած էր ընտանեկան կեանիքը նորապսակներուն, որուն Դաւիթը լուրեամբ հանդուրժած էր ի սէր իր զաւկին:

Ծնողիքն Հայաստան մեկնելէն ետք, Դաւիթը ընակութիւն հաստատած էր Տիրերիայ, Գալիլիոյ ծովուն մօս, ուր բացած էր արհեստանոց կարաժը:

Իր գործին մէջ անգամ, ան շուտով տիրացած էր մեծ համրաւի: Միացեալ Ազգերու Կազմակերպութիւնը իրեն վստահած էր ինքնաշարժներու նորոգութիւնները ու իրեն շնորհած՝ յատուկ արտօնագիր մը, նոյնիսկ արգիլեալ գօտիններէն ՄԱԿի պատկանող աւրուած ինքնաշարժները դուրս բերելու տարածքաշրջաններէն:

Ամէն անգամ երր բախտը կ'ունենայի այցելելու Տիրերիայ, անպայման կը հանդիպէի Դաւիթին:

որուն հետ ազգականական կապ ալ ունեի:

1992ին երբ Աարոնի եւ իր դուստրերուն հետ այցելեցի իրեն, ան արդէն հանգստեան կոչուած էր: Տարիներու ծանր աշխատանքը իր դրոշմը դրած էր անոր դէմքին ու կծկուած մարմնին վրայ:

Դիտէի սակայն, որ ան անհուն ցաւ մը ունէր, անրուժելի վէրք մը՝ հոգիին վրայ բացուած: Հեռո՛ւ էր իր հարազատներէն, որոնց կարօտը աւելի կ'ընկնէր իր հոգին: Թէպէս հայութենէն անգամ հեռացած, սակայն հայու ոգին կը խօսէր իրեն, գուցէ իր մենութեան մէջ որ կը տառապեցնէր զինք: Սակայն սփոփանք կը գտնէր, երբ Երուսաղէմ այցելելով, հանդիպէր իր մտերիմներուն, խապրիկ մը բաղէր հայութենէն, հայրենիքէն, վանքի մշակութային ու միութենական կեանքին: Ապա իր լուման ներդնելով, լուռ ու մունչ կը հեռանար իր կսկիծին հետ:

Ամէն զիշեր շանք կը բափէր «Երեւանն է Խօսում» ծրագիրը ունկնդրելու, հետեւելով հայրենիքի անկախութեան ու Արցախի ազատագրութեան բախտորոշ օրերու դէպէրում:

Ու այդ մենակեաց կեանքին մէջ, ո՞վ զիտէ որքան արցունք կը բափէր, երբ ֆիզիքապէս կ'ուզէր հեռանալ տունէն, միանալ իր ազգակիցներուն, սակայն հոգին կը տկարանար մարմնին առջեւ, մինչ զաւակներուն ու բոռներուն կարօտը կը յուզէր զինք, կը խեղդէր իր հոգին ու վերջապէս... միտքը տեղի կու տար սրտի զգացումներուն առջեւ:

Աարոն, որ պետական բարձաստինան պաշտօնեայ մըն էր, անակնկալի բերաւ զիս, երբ իր հօր ներկայութեան, ինձմէ պահանջեց իր հօր ծագման ընտանելան ծառը:

Դաւիր յաճախ փորձած էր իր կեանքի զիրքը բանալ ու նշմարտութիւնը դրոշմել իր անդրանիկ զաւկին սրտին մէջ, որ ինք հայ էր, հայ ընտանիքէ սերած ու քրիստոնեայ մկրտուած, ու հիմա կը զղչար իր կատարած մազուրացումը:

Երբ Աարոնին հետ նստած կը գծէինք ընտանեկան ծառը, յաճկարծ Դաւիր երախայի մը նման սկսաւ լալ: Ու երբ անակնկալի եկած, հարց տուի թէ ինչո՞ւ կու լար..., Դաւիր խեղդուած այնով մը այս անգամ սկսաւ երգել, մինչ արցունքները այտերէն վար կը հոսէին...

- Այն հա՛յը, որ ազգն ուրանայ, եւ այլ ազգ դառնայ, մահուան օրին, հայ արցունքին նա չարժանանայ:

Այս երգը մեծապէս ազդած էր վրան, ու խոցած իր հայու սիրտը: Երգին ամէն մէկ բառը տարիներու ընթացքին, փամփուշտի մը նման միխրեւուած էին սիրտէն ներս ու ծակծկած իր հոգին, սիրտը, էւորիւնը: Ու հիմա ուրսուն տարեկան Դաւիր, երախայի նման կու լար, ամուսնութեան զղումը շրբունքին:

Զաւակներէն Աարոնը, որ լաւ գիտէր իր հօր պատմութիւնը, կ'ուզէր հաւատալ սակայն, որ հայրը հրեայ մըն էր, որ փոքր տարիքին կորսնցուցած էր իր ծննդքը, ու որդեգրուած հայ ընտանիքի մը կողմէ:

Երեք տարի ետք, երբ դարձեալ բախտը ունեցայ այցելելու Տիրերիայ. Դաւիր նոր վախճանած էր: Զաւակներէն Աարոնը բարի գտնուեցաւ զիս տանելու իր հօր շիրիմը:

Հրէական գերեզմանատուն մը, որուն խուլ մէկ անկիւնը բաղուած էր Դաւիր:

Տիրմաքարի վրայ կը շողար Դաւիրի Աստղը, փոխան՝ Ս. Խաչին, որ

կը յուշեր ինձի երեք տարի առաջ Դաւիթի լաց ու ողբը, երգն ու զգացումը: Յուզումս խեղդած կոկորդիս մէջ, խաչակնեցի երեսս ու Հայր Մեր մը մրմնջացի: Ու մինչ՝ երկու ծառի ճիւղեր կը փնտուէի այդ ամայի գերեզմանատան մէջ... ի զարմանի ինձի, Աարոն աչքերուս մէջ կարդալով միտքս, մատով խաչի նշան մը ըրաւ հողարումքին վրայ, մինչ աչքերէն հոսած արցունքը կը բրչէին գերեզմանը իր հօր:

- Երբա՛նք, - ըստ յուզուած շեշտով մը:
Լոռութեամբ, դուրս եկանի գերեզմանատունէն, ու վերջին անգամ ըլլալով հրաժեշտ տուինք իրարու: Աարոն, որ Եաֆայի հայոց վանինին մէջ բրիստոննեայ մկրտուած էր, վերջապէս հոգիին մէջ ընդունած էր արդեօֆ իր հօր հայ բրիստոննեայ ըլլալը...
«- Ո՞վ կարդալ սիրտը գիտէ...»:

ՆԱՀԱՊԵՏ ՄԵԼՔՈՆԵԱՆ

ՈՐՔ ԶԱՐԴԱՐԵՑԻՆ

1. Որք զարդարեցին տնօրինարար զիմաստս անեղին, հաստատելով յերկրի ըզգիր կենդանի հովուել ըզհօտ նոր իսրայէլի: Երգով բաղցրութեան հընչմամբ զաստուած օրինեսցուի:

2. Որք զերկրաւոր մեծութիւն փառաց խաւար կոչեցին, ապաւինելով ի յոյս անմահ փեսային աննառ բանին արժանի եղեն. Երգով բաղցրութեան հընչմամբ զաստուած օրինեսցուի:

3. Որք զօրութեամբ հօր իմաստութեան էին անեղի հաստատեցին զարոն սըրբոյն Գրիգորի թարգմանութեամբ նըշանագրութեան. Երգով բաղցրութեան հընչմամբ զաստուած օրինեսցուի:

4. Որք նորափետուր բանիւ զարդարեալ պայծառազգեցան եկեղեցին հայաստանեայց ի ձեռքն սըրբոյն Սահակայ. Երգով բաղցրութեան հընչմամբ զաստուած օրինեսցուի:

ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ ԱՍԱՑԵԱԼ

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ

ՍԻՓԱՆԱ ՔԱՂԵՐԸ

(Բանախոսութիւն կարդացուած երգի ուսուցման առիթով)

- Այս՝ տղայք, այս՝ ձեզ քաջ ծանօթ «Լուսն»՝ այսինքն յայտնի «Բեղրգայան Բեյի» բայերգն է: Երրորդ լարանի տղայքը հաւանօրէն կը յիշեն, թէ ինչպէս իմ Գերմանիա գնալուց առաջ, վերակացու պրն. Ազնաւորեանի գլխաւորութեամբ, հաւաքում էին երեկոները հիւսիսային դռան առջեւ եւ ուրիշ երգերի շարքին երգում էին այս երգը առանց բառերի, որովհետեւ այդ եղանակը քրդական լինելով՝ միայն սրինգով են նուագում: Մեր սիրելի պրն. Մ. Արեղեանն էլ խանդավառուելով եղանակով, իր պատանեկան գրչով բառեր գրեց այդ եղանակի համար: Երգը ժողովրդականացաւ, մանաւանդ պատանի սերունդը սիրով էր երգում դպրոցական պտոյտների գնալու կամ վերադառնալու ժամանակ՝ խանդավառելով բոլոր տեսանող-լսողներին: Ինչպէս ձեզ, այնպէս էլ ինձ այդ եղանակը շատ է շահագրգուել, սակայն ոչ այդ բառեղով: Եւ ահա ես խնդրեցի իմ սիրելի պաշտօնակցից, որ մի օր նստենի եւ բովանդակութիւնը հայացնելու աշխատեմ, եւ արինք:

Ինչպէս գիտէք, նախորդ բառեղով ժուրդ աշիրեներն են, որ Սիփանա սարի շուրջ իրար դէմ են դուրս գալիս եւ իրար գլուխ ուտում: Վերամշակուածի մէջ դարձեալ ժուրդ աշիրենն է յարձակուողը Սիփանի լանջերէն, մի հայ գիւղի վրայ: Հայ կտրիները գիշերուայ լուութեան մէջ բշնամու յարձակուելու լուրն առնելով, իրենց նժոյգները հեծած, բշնամու դէմ են ելնում եւ նրանց երազած առատ աւարի փոխարէն իրենց առատ արիւնով սէգ Սիփանա լանջերն են ոռոգում,

դիակներով գետինը ողողում են եւ մնացածներին ողջ կամ հաշմանդամ՝ անմոռանեալի դասով իրենց տները ուղարկում: Դուք գիտէք, թէ դարեր շարունակ, մանաւանդ տանկահայ անզէն գիւղացին ոչխարի պէս մորքուելն էր իմանում, աննարակութեան մէջ ինքն իրեն ուտելով, մորմոն սրտով իր գոյքն ու սիրելիները աչքի առցեւից յափշտակուելն ու տարուելն էր դիտում: Տանկական բռնակալութեան տակ հեծող բալկանեան ժողովուրդները, սրանից հազիւ ժառորդ դար առաջ տեսան, որ բաժակը լցուել է, մարդ ասածը չի կարող համբերել, ոտքի ելան եւ զէնքի ուժով, եւրոպայի քրիստոնեայ մեծ պետութիւնների օգնութեամբ, նուանեցին իրենց անկախութիւնը: Հայ եկեղեցականը, հայ բնարը, հայ գրիչը ի տես այդ բոլորի, այլեւս չէին կարող անվերջ արցունելու աչքերով, տոչորուող սրտով սոսկ դիտողի դերի մէջ մնալ: Զեզնից շատերը գիտեն, որ եկեղեցիների բեմից էլ նոր բարոզ հնչեց յանձին մեր վեհ. Հայրիկի՝ հոչակաւոր «հարիսայի»: Դա բանաստեղծ աշուղների լալկան բնարները ուազմի շեփորներով փոխարինել տուեց, նրանց ուազմի կոչերը ազատութեան անձնուրաց խմբեր հանեցին կարճ ժամանակի մէջ Տաւրոսի, Սասնոյ լեռների վրայ, ինքնապաշտպանութեան դրոշների ծածանելով այդ բարձունեներից: Ի տես այդ զարրօնքի, մենք չէինք կարող վանքի պարիսպների մերսը բաշուել, 1895 թուից այս կողմը հարիւր-հազարաւոր գաղթականութեան սիրտ պատող ողբն ու կոծն ենք լսել ու տեսել եւ միապաղադ շարական ու գեղջկական սիրոյ երգեր լսել ու լսեցրել:

Մենք էլ բող «Հիմի էլ լուսնի», «Հայ մեռնինի» կողքին մեր այս «Սիփանա բաշերով» մեր տուրքը տուած լինենք ինինապաշտպանութեան գաղափարին:

Այսիւնք երգի վերամշակուած բովանդակութեան մասին, որ իր առանձին կարեւորութիւնն ունի: Այժմ գանք նորա երաժշտական զգեստաւորմանը: Թէ՛ երաժշտութիւնը եւ թէ բովանդակութիւնը մի երաժշտի համար մեծ խայծ է սիմֆոնիկ գործի համար մտածելու, թերեւս ոչ այս բառի նեղ ու խիստ իմաստով:

Բայց «Սիփանա բաշերը» այդպիսի խայծ չէ միայն, նա իրեւ յօրինուածք իր գաղափարականով, իր միջավայրով, գործողութիւններով, յուզմունիներով ու ալեկոծութիւնների տեսարաններով յաղթանակի ու խրախնանի յաջորդականութեամբ եւ այդ ամբողջի տարողութեամբ, երաժշտի առջեւ շատ լուրջ խնդիրներ է դնում, եւ այդ ոչ միայն մարդկային ճայնով լուծուել չեն կարող, այլեւ նուագարաններ է պահանջում, որից մենք առայժմ զուրկ ենք: Եւ որովհետեւ զուրկ ենք, պէտք է առաւել եւս ուժ տանք այսպէս կոչուած «ա կապելլա»՝ այսինքն անգործիք խմբական երգեցողութեան իմաստալի արտայայտութեամբ, որն իր հերթին ունի իր գնահատելի առաւելութիւնները: Այսպէս թէ այնպէս, «Սիփանա բաշերը», ինչպէս ասացի, իր համեմատական բարդութեամբ մեզ զրադեցնող երաժշտական այն կտորը կը մնայ, որ ամենից աւելի հեշտութեամբ կարող է պարզել, թէ մեզնից, հայ երաժշտներից, պահանջում է երոպական դասական երաժշտութեան էութեան եւ պահանջների խոր եւ լայն ճանաչողութիւն: Մի անգամ էլ շեշտելով այդ անհրաժեշտութիւնը, անմիջապէս պիտի աւելացնեմ. վայ մեզ. հայ երաժշտներիս, եթէ

տիրանալով երոպական դասական երաժշտութեան էութեան եւ նրա կերպաւորման օրէնքներին, կանոններին, անգիտանանք, որ մեր ազգային երաժշտութիւնն էլ ունի իր առանձնայատկութիւններն ու սրանցից բխող կանոններն ու պահանջները: Նրանց կուրօրէն երոպականով փոխարինելը կը լինի մեծագոյն մեղանյումը, ինչ որ մեր երաժշտութեան զարթօնքի շէմին շատ անգամ է կատարուել եւ վախենում եմ, որ դեռ կը կատարուի: Այդ վտանգը սպառնում է մեզ ոչ միայն «Լո-լոյի» պէս բարդ, այլեւ ամենապարզ ժողովրդական երգերը բազմաձայնելիս:

Գալով ժողովրդական երգերի մշակութեան, այդ հարցի բնարկումը կը բողնենք ապագային, նախ «Սիփանա բաշերի», ըստ հնարաւորութեան, բազմակողմանի բնարկման վրայ կանգ առնենք: «Լո-լոյի» կամ «Սիփանա բաշերի» այդ բնարկութեան ժամանակ էլ մենք այն դէպենում հնարաւոր մեծագոյն արդիւնքին կը հասնենք, երբ մենք սկսենք այն՝ երոպական երաժշտութեան զարգացման, վերջինիս ազդակգործօնների, ստեղծուած դպրոցների վրայ մի ակնարկով, որ անհրաժեշտ է ոչ միայն ամէն մի երաժշտական, այլեւ ամէն մէկին, որն ընդհանուր զարգացման է հետեւում:

Ամենից առաջ պէտք է իմանաք, որ իրեւ որակաւոր՝ այն ժողովուրդների երաժշտութիւնն է ճանաչուած, որ նոյն այդ ազգի ժողովրդական երգերի շունչ ու ոգովն է հագեցուել: Բեռլինի իմ ուսանողական կեանեում ես առաջին անգամ մեծ գնահատականի արժանացայ, երբ պրոֆեսորս իմ փորձ կոմպոզիցիայի հիմքում հայ ժողովրդական երգը նշարեց:

Առաջին հարցը, որ ծագում է

այս փնտուտութերի ընթացքում, այն է, թէ ինչո՞վ բացատրել ազգային-ցեղային երաժշտութիւնների ուրոյն կառուցուածքի այսպիսի կամ այնպիսի կերպաւորումը, երանգաւորումը։ Պատասխանը կարող է հետեւեալը լինել։

- Մի շարք ազդակներով։

Ինչպէս իւրաքանչիւր ցեղի կամ ազգութեան ֆիզիքականը եւ հոգեկանը ամենից առաջ աշխարհագրական տեղագրական կլիմայական միջավայրով է պայմանաւորուում, այնպիսի էլ այդ կարեւոր դեր է խաղում մարդկանց հոգեկանի, զգացումների, գտումների, երաժշտական ճաշակի ձեւաւորման հարցերում։

Տարօրինակ պէտք է լինէր, եթէ Միջերկրականի եւ մասնաւորապէս Խտալիայի մշտնջենական ջինջ երկինքը, նրա վերեւը նաւող մշտապայծառ արեւը, վերջինիս առատօրէն չերմուրիւն սփոռող ոսկի ճառագայթները, նրա հրաշագեղ, երկրային բարիքներով լի բնուրինը, ալեծածան ծովը՝ իր ցամաքը փայփայող զովացուցիչ զեփիւռով, այնտեղ ծնուռող ու սնուռող մարդու հոգեկան կառուցուածքի, նրա զգայական կեանքի վրայ խոր ազդեցութիւն չգործէր։ Ուստի, Խտալիա այցելող զրօսաշրջիկ բանաստեղծը, նկարիչը, երաժիշտը չի կարող չտարուել, արրել նրա ժողովրդի կենսախինդ նկարագրով, նրա անվերջ, իր շրջապատը պարուրող այր թէ կնոջ ոսկեհնչիւն երգերով։

Եւ վերջապէս, մի թէ պատահականութիւն կարող է համարուել այն, որ Խտալիան մարդկութեանը տուել է ոչ միայն կարուզոյի եւ Զիլիի պէս անման տեսնորներ, Զուգեպաք Վերդիի եւ Լեռնկավալլոյի պէս աշխարհի բեմերը զարդարող հոգեպարար օպերաներ ստեղծագործող կոմպոզիտորներ, այլեւ այն, որ մի տասնեակ տարի առաջ

Խտալիան ամրող աշխարհի միակ կոնսերվատորիան էր, ուր վազում էին աշխարհի ամէն ծայրերից այրեր ու կիներ իրենց ապագայ խոստացող ծայները ֆլորենցիայի ու Միլանի կոնսերվատորիաներում մշակել տալու, նկարչական տաղանդները նոյն այդ քաղաքների Արուեստից նեմարաններում հմտութիւն ձեռք բերելու, իրենց վրձիններին հոչակ ապահովելու յոյսով։ Ես ինչու թէպէտ գերմանօ-սախոն դպրոցը դիմեցի երաժշտութեան մէջ կատարելագործուելու համար, սակայն մինչ այդ, իրեւ արեւակառ Հայաստանի ծնունդ, միակողմանիօրէն խոալական երաժշտութեան երկրպագու էի։

Ո՞վ կարող է ասել, թէ գերմանացին հպարտ չէ իր մուրթ-կանաչ անտառներով, տեղտեղ շրջապատուած լեռներով, գետերով ու լճերով։ Երկինքը շատ անգամներ է մքագնում եւ օրը ցերեկով էլ աւելի մոայլեցնում առանց այն էլ մոայլ մթնոլորտը։ Բայց երբ արեւը յաղթում է ամպին ու մշուշի թանձր վարագոյրը, եւ անհետացնում է նրա հետքերը, ո՞վ կարող է ժիտել նրա զեղեցկութիւնը։ Նոյնը կարելի է ասել էլ աւելի հեռաւոր Գրիգի ծայրագոյն հիւսիս նետուած նորվեգիայի համար, իր մթնաշունչ բնուրեամբ անհամար կտրուած ֆյորդներով, խոր կապուտակ լեներով բնուրեան մասին։

Այդ երկիրներն ամէն ժամանակ եւ միանգամից իրենց վրայից դէն չեն գցում մոայլ լողը այցելող զրօսաշրջիկի աշխին, իրենց գեղեցկութիւնը լրիւ յայտնագործելու համար։ Մինչ արեւաթարախ Խտալիայի ձմեռը մշտականաչ զգեստաւորումով, նարինչներով ծանրաբեռնուած ծառերը՝ իրենց կանաչ ու դեղնակարմիր զարդերով գարունամառուանց չեն տարրերում, մինչդեռ հիւսիսային գօտին՝ գարնան թէ ամրան

օրը մի ժամի անգամ մուայլում է իր դէմքը, մուայլելով իր ծոցում ապրող մարդու դէմքը, կնճին կուտակում նրա նակատին: Միեւնոյն արեւը այստեղ ամրան իսկ օրերին, շաբաթներով եւ նոյնիսկ ամիսներով սպասել է տալիս նոյն այդ հիւսիսի մարդուն դէմքը պայծառացնելու, նակատի խորշումները փոքր-ինչ հարթելու համար:

Չմեռը, որն իր սպիտակ պատանով՝ իւրայատուկ գեղեցկութեամբ է պարուրում ամրող շրջապատը, միեւնոյն ժամանակ դող ու սարսուն է բերում իր ծոցում բնակուող մարդուն, այդ զարմանահրաշ գեղեցկութեան մահաշունչ պաղութեամբ, սննդի ու չերմութեան դառը հոգսերով, նորից կնճիներով է ծածկում հիւսիսի մարդու նակատը, նրա տակ պարուրուած միտքը, ահարեկուած հոգին ու նրան կէս ընդարմացրած՝ զլորում ոչ միայն այդ բոլորից պաշտպանուելու մտորումների անդունդը, այլեւ ուղեղը տինեցնում այն հարցով, թէ այդ ի՞նչ դիւային խաղ է, որ խաղում է իր հետ այդ հրաշագեղ սպիտակով պարուրուած նոյնքան էլ դաժան բնութիւնը: Եւ ահա ինչպէս պատահմունք չէ, որ հտալիան մարդկութեան էլ ամենակենսախինդ, ամենաշերմաշունչ, ամենաաւիւնոտ երգիշ-երգչուիհներն է տուել, այնպէս էլ անվերջ խորհելու, առեղծուածներ լուծելու դատապարտուած հիւսիսի մարդկութիւնն էլ նոր դարի մեծագոյն փիլիսոփաներն է տուել, նրա երաժշտներ թերհովեն-Վագներ-Դրիգ՝ Հիւսիսի երաժշտներ էլ անշուշտ ծնուած ու սնուած լինելով միեւնոյն միշավայրում, օժտուած պիտի լինէին նոյն փիլիսոփայական նկրտումներով ու տրամադրութիւններով: Ինչպէս կարելի է, օրինակ, մի հակիրն ու հասկանալի բնորոշում տալ Վագների

երաժշտական փիլիսոփայութիւնը:

Վագներն իր երաժշտութիւնը կառուցել եւ շաղախել է միեւնոյն մտորումով, այն է՝ կեանքը միայն խինդ ու վայելք չէ, այլեւ ահեղ, գոտեմարտ է բնութեան արհաւալիքներ ծնող, սով ու հիւանդութիւններ բերող երեւոյթների, ինչպէս նաև մարդկային նենգ չարութիւնների դէմ: Ինչպէս բանաստեղծը կամ վիպասանը բարութիւն, գեղեցկութիւն, նշմարտութիւն, հոգու վեհութիւնը պատկերացնելու համար այն բառերն ու արտայայտութիւնները չի գործածում, ինչ բառեր ու արտայայտութիւններ է գործածում չարութիւն ու բռնութիւն, անգիտութիւն, տգեղութիւն, խարերայութիւն ու նենգութիւն կամ դաւաճանութիւն պատկերացնելու համար, այնպէս էլ երաժիշտը պէտք է գտնի այն եղանակը եւ այն դաշնաւորումը, վերջիններս էլ տայ այն ձայններին ու գործիքներին, որ լաւագոյն պատկերաւորեն թուած երեւոյթներն ու յատկութիւնները: Առնենք նկարիչը: Եթէ նա նպատակ է դրել իրեն՝ մի աղքատ ընտանիքի մարդկային բշուառութիւնը պատկերացնելու, ապա նա իր մտքովն իսկ չի անցկացնի այդ ընտանիքի բնակարանը մարմարի պատերով ու սիւներով, բնակիշներին բեհեղի ու բաւիշէ զգեստներով ներկայացնելու: Իր բուն նպատակին հասնելու համար նա այն կը ներկայացնի կիսաբանդ տուն, բնակիշներին՝ ցնցոտիների մէջ, իսկ սրանի էլ պատկերացնելու համար նա վառ գոյների մէջ չի բարախի իր վրձինը այլ կ'օգտագործի անհրապոյր մուայլ գոյները:

Հերթը հիմա գալիս է մեզ հետաքրքրող բուն առարկային՝ երաժշտութեանը եւ նրան սպասարկող երաժշտին: Երաժշտութեան նպատակը

միայն ունկնդիր բազմութեանը զմայլեցնող, վերացնող հնչիւնների համադրութեամբ լիս ու դաշտ հրդեհող արշալոյսի ու վերջալոյսի նկարագիր տալը, եւ կամ գեղածիծաղ առաւտու ու ծաղկաւէտ բուրաստաններ արտայայտելը, սէր, երջանկութիւն պատկերացնելը չէ: Կեանքը միայն երջանիկ զոյգեր միացնող հարսանիք չէ, այլ միեւնոյն պատերի միւս կողմը մարդկային ողբերգութիւնների ամենասրտակելէք տեսարաններ կան, ուր մարդկային գազանուրիթիւններից ծնունդ առած պատերագմներում հոսեցրած արեան նապաղինների մէջ հարիւրաւոր հոգիններ են գալարում, զէնքերի որոտն ու շաչինը, հրդեհուած, կործանուող շէնքերի տակ բաղուողների աղիողորմ նիշերն են հնչում: Երաժիշտը չի կարող լրիւ իր արուեստին տիրացած նկատուել, եթէ խուսափի եւ համապատասխան հնչիւնների համադրութեամբ չպատկերի կեանքի բոլոր կողմերը, պէտք է ասել եւ այն, որ եթէ կան երաժիշտներ, որոնց խառնուածքը այդպիսի ստեղծագործուրիթիւնների համար չէ, նրանք ստեղծուել են միմիայն մարդկային ականչը շոյող, ախորժալուր երաժշտական գործեր արտադրելու, շրջապատող բնուրիւնը նրանց հոգինները այդ սեռի արտադրութիւնների համար է կառուցել, ապա երկրագունդը ինքը խուսափելով այդպիսի միակողմանիուրիթինից՝ իր վրայ երկրամասեր է ստեղծել, որոնք, իրենց յատուկ գեղեցկութիւնների հետ միասին, մարդկային տիպարներ են ձեւակերպել իրենց գրկում, որոնց բնուրիւնը նրանց մղում է նաև կեանքի մոայլ կողմերը տեսնելու, նրանց մէջ խորասուզուելու եւ այդ երեւոյթները, երաժշտական գործինների օգնութեամբ, համապատասխան երաժշտական տարրերի ընտրութեամբ, կատարեալ կերպով պատկերացնելու, իսկ կատարելուրիւնը ինքնին գեղեցկութիւն

է եւ իւրայատուկ վայելքի աղրիւր: Եւ որքան յատկանշական է, առաջին համեար երաժիշտը, որ այդ ուղին բոնեց, ծագումով իտալիայի անմիջապէս հիւսիսի եւ Գերմանիայի հարաւի ծնունդ աւստրիացի Վան Բերիովենը, զգոյշ բայլերով առաջ շարժուեց, թէեւ չմերժուեց հարաւից, սակայն աւելի շերմօրէն ընդունուեց հիւսիսից: Մինչեւ հիւսիսի զաւակ Ռիչարդ Վագները յափշտակուած իր նախակարապետ-ուսուցչից, շատ աւելի համարձակ ու որոշակի բայլեր նետեց սկսուած ուղիով: Եւ ի՞նչ եղաւ հետեւանքը- իր առաջին եւ հետեւող գործերը սուլոցներով ընդունուեցին Փարիզում, միառժամանակ նաեւ իր հայրենիքում՝ Գերմանիայում: Ինչո՞վ կարելի էր բացատրել այս վերջին իրողուրիւնը, նրանով, որ հիւսիսի ժողովուրինները մինչեւ այդ զուտ իտալական-ֆրանսիական ախորժալուր եւ հեշտամարս երաժշտութեամբ էին սնուել: Անշուշտ դրանից քիչ առաջ տեղի ունեցած ֆրանկ-գերմանական պատերազմի ստեղծած մթնոլորտն էլ կարելի չէր իրեւ նպաստաւոր վայրկեան նկատել:

Ամփոփելով՝ ասենք, որ երաժշտութեան արտայայտութեան եղանակը, ոգին կախումն ունի բնուրիթինից: Իսկ ինչ վերաբերում է բովանդակութեանը, դա կախուած է ժողովրդի կեանքի պայմաններից: Քրերը իրը լեռնական, ունեն մի երաժշտութիւն, որը զօրեղապէս կրում է բնուրեան կնիքը: Իսկ իրեւ թափառաշրջիկ եւ խաշնարած՝ բրդերի երաժշտութիւնը անկայուն է եւ պտտուում է ոչխարների եւ այծերի շուրջը: Մրան իրեւ օրինակ թերենք Լուր-դալուրի յայտնի աւանդուրիթիւնը, ուր մի հովիւ իր աղայի աղջկան տիրանալու համար սրինգի նուագով ոչխարներին է դիւրում:

ԻՍԱՍՏԱՍԻՐԱԿԱՆ

ՅԱԿՈԲ ՆԵՐՍՈՅԵԱՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐԻ ԿԱՄՔԸ՝ ԸՆԴՀԵՄ ԱՆՀԱՏԻ ԿԱՄՔԻՆ

Մենք յաճախի ենք ասում, որ ֆիվիքական ձգողութիւնը, աշխարհի ձեւելու փողութիւնը անհատի սեփական շահերից ելնելով եւ համաձայն միւսի սեփական նախապատութիւններին, այդ նպատակի համար ուժ ձեռք բերելու տնչը, վերը նշուածների հրապուրանքը այնքան ուժեղ է, որ դրանց երթեւ արմատախիլ անելու ակնկալութիւնը իրազորելի չէ, թէպէտեւ այս առաջարկութեան ճշմարտութիւնը պիտի չարգիլէ նախանձախնդիր քրիստոնեային այդ աշխարհի համար աշխատելուն։ Նախանձախնդիր քրիստոնեան պիտի աշխատի (պայքարի) բռնութիւնից, առելութիւնից, անարդարութիւնից վերծ աշխարհի ստեղծման համար, ոչ թէ, որ դա վերջուն կարող է իրականանալ, այլ որովհետեւ բռնութիւնը, առելութիւնը եւ անարդարութիւնը հիմա համերաշխ չեն Յիսու Քրիստոսի ուսուցումներին, կեանքին, մահուանն ու Յարութեանը եւ աշխարհում Հայր Աստծո ներկայութեան հետ։ Չամի որ նախանձախնդիր քրիստոնեան այս աշխարհից չէ, նա կարող է անձնուացութեամբ աշխատել աշխարհում ցափ վերացման համար։ Աշխարհից նրա անդրանցական լինելը հիմք է ծառապում նրա լաւառեալութեանը ընդդեմ բոլոր խոչընդուների։ Այս անդրանցականութիւնը նրա յորսի հիմքն է։ Նա գիտի, որ ապագան լաւ է, որովհետեւ դա աշխարհի համար Սուրբ Երրորդութեան բացայացումն է։

Մենք վերը ակնարկեցինք մի շեշտադրում Հին Ուխտից, որը տեսանում է մարդկային կեանքի նշանակութիւնը նորիրումի մէջ՝ ապագայի կեանքի գործերի հրամիճակին, այսուղի երկրային կեանքի մէջ, որտեղ իրաքանչիւրը պէտք է հնապանդուի Աստծո պատուիրաններին։ Հայ այս տեսակետի երկիրը, որտեղ Մեսիան եկել է, պէտք է լինի խաղաղութեան եւ բարեկեցութեան մի երկիր, որտեղ մարդիկ հնապանդուեն Աստծո պատուիրաններին։ Այսպիսի աշխարհի համար քրիստոնէական տեխնլոր պէտք է լինի այնպիսին, որտեղ իրաքանչիւր որ պարու է սուրբ լինել։ Այսպիսով, հարց է ծագում. հնարաւո՞ր է խաղաղութեան եւ բարեկեցութեան մի աշխարհ՝ վեց-եօթ միլիադանոց սուրբ բնակիչներով։ Ի հարկէ, անհնար է ճշտել այս հարցին տրուած որեւէ պատասխանի ստորագութիւնը։ Բայց երեւակայական պատասխան կարող է տրուի, եւ այն պէտք է լինի ժխտական։

Աշխարհում դժբախտութեան զիսաւոր պատճառը, ընդհանուր կամքի և անհատական կամքի միջեւ եղած բախտուն է։ Դու զգում ես թէ, լիովին լիազօրուած ես հեշտութեամբ հրաժարուել անյաջող ամուսնութիւնից, բայց հասարակութիւնը հետամուտ է քո գործերին եւ ստիպում է թէկ՝ հասուցում վճարել (ալիսօննեան)։ Բացառապէս սուրբերից բաղկացած հասարակութեան մէջ ընդհանուր կամքի և անհատական կամքի միջեւ եղած բախտունը չի վերանայ։ Այս, նոյնիսկ սուրբերի հասարակութիւնը պէտք է ունենայ օրէնքներ եւ կանոնադրութիւններ եւ մի միջազգային օրէնք է պէտք, որ կարգադրի սուրբերից բաղկացած ազգերի արթեզակերպը։ Վարքը։ Որտեղ կան օրէնքներ եւ կանոնադրութիւններ, այսուղի կան յուսախարութիւններ ու բախտուններ։ Եւ ապա, այտեղ ամենայն հաւանականութեամբ, առկայ է կատարեալ այլասիրութեան ինդիրը։

Նվազադիմք երկու սուրբեր, եղիունն է ամբողջութեամբ այլասերներ, կանգնած են բաց դրամ առջև և մէկը միւսին ասում է. «միայն քեզանից յտառ, պարոն» և եթե նկանք շարունակեն միոյն մէկը միւսի օգորին, ապա նրանցից ոչ մէկը ներս չի մոնի: Բացառապէս սուրբերից բաղկացած աշխարհում, որոնք ամբողջութին այլասեր են համապուն, հաւանաբար սպանութիւններ եւ այլ արիւնապի պատուհապներ չեն պատահի, բայց այդ աշխարհը չի լինի անփոշընդու զարգացման աշխարհ՝ ապատ տիամ պատուհապներից և դժու պրոտ թիւններից:

Աւելին, դժբախտ պատուհապները պիտի շարունակեն պատահել, նոյնիսկ առնեասու որ աշխարհում է: Մրանից հետեւում է, որ նոյնիսկ սուրբերի հաստրակութեան մէջ ոչ բոլորը կը լինեն լիսկասար գոհ: Մա զօրացնում է քրիստոնէական ազն տեսակելով, ըստ որի՝ այն ինչ կեանքը դարձնում է իրապէս խմասութից, դրա ներդրումը չէ ինքնըստինքան դէպի բաւարարուած մի հաւաքական գոյութիւն երկրի վրա, այլ դրա հնարաւոր կարելիութիւնը՝ ժամանակի եւ տարածութեան աշխարհը անդրանցնելու: Աշխարհը մի սապարէկ է, որուել անհասոր շահում է փրկութեան թագը ոչ ակնկալելով, ոչ ծրացքելով եւ աշխատելով հեռաւոր սպազմում մի աեղի լա աշխարհի ստոշծնան համար, այլ կատարելով Աստծո կամքը ներկայում: Եւ այդ պատուհապնեանութեան վիճակը անհատին մղում է կարգադրութիւններ անել ի մոի ունենալով իրաքանչիր անհատի բարեկեցութիւնը ժամանակի նախատեսամեջ ժամանակամիջոցների համար: Այն ներառում է անհատի սեփական եւ որիշի մշակոյթը՝ ենելով միայն իր սիրով բաւարարուած լինելու հեռանկարից: Այսպիսով աշխարհի ճակատագիրը նա թողնում է Աստծո ձեռքերի մէջ՝ ըստ Քրիստոսի:

Մենք բոլորս ապրում ենք աշխարհում, եւ այսպէս թէ այնպէս աշխարհինը լինենք թէ ոչ, մենք չենք կարող չներքաշուել աշխարհի գործերի մէջ, որը յաճախս պարուսորեցնում է կատարել կասկածելի որոշումներ: Դրամի եւ ուժի փորձութիւնները շահարածին հանելով, ինչպէս դրամը և ուժը միշտ անում են ապահովութեան, շուալութեան, հեղինակութեան եւ գերակայութեան վզացումի, այս բոլորը արմատապէս յաղթահարելու համար չափազանց ուժեն են: Այն աստիճան, որ շատ ջանքեր են արուել վեմ քրիստոնէութիւնը հաշուեցնելու համար մեծ հարատութեան հետ: Գալուխիստները մի ժամանակ հաշուեցնելու համար մեծ հարատութեան հետ: Գալուխիստները մի ժամանակ հաշուեցնելու համար մեծ համապարհին, որ արագութիւնը ցոյց է տալիս համեստ եւ առաքինի կեանք եւ հետեւ արար այն աստուածային օրինութիւն է, եւ վերածնդի բարու քարոյիններ տակախն հաւատուն են դրան: Մի յայտնի բրիտանացի հերձու ածող գրել է. «Եթե Աստծո ած թէպ ճանապար ցոյց տայ, որով դու կարողանաս օրինասորապէս ձեռք բերել աեղին, քան որիշ մի ճանապարհով, կարուղար այն մերժես այդ ճանապարհը ու ընտրես նուազ օգուսկար ճանապարհը, ապա դու կը խաչաձեւս քո կոչումի նպատակներից մէկը եւ կը մերժես Աստծո տառեաը լինել»: Ինչ գեղեցիկ եւ ճարտար նուածուն: Դա պատահեց Ռիչարդ Բարքերին՝ Աւելարան քարոյդ մի քահանայի հետ, եւ նա այդ ցուց իր գործերից մէկուն՝ վերնագրուած «Քրիստոնէական Ուղեցոյց»: Դա աեղի քան երկու հարիսր տարի առաջ եր, նախքան Էկրոնի գործակառապները միանգանայն «օրինական կերպով» տառեակ միջինաւոր դոլարներ աւելացրեցին իրենց մեծարանական նիթական հարատութեանը կողոպուելով իրենց հապարաւոր աշխատառներին իրենց արդէն իսկ համեստ խնազողութիւններից:

Ծարունակ շրջահայեաց՝ ընդդէմ պարզ ենթադրութիւնների, թէ շրկողութեան եւ բրիստոնէութեան առաքինութեան միջեւ չկայ որեւ,

անհանաձայնութիւն, նախանձախմտիր քրիստոնեան չի վախենում առիթը ներկայացած ժամանակ (օգտագործելով Գոյապաշտոների կողմից ժողովրդականացուած մի արտայայտութիւն). «կեղուուել իր ձեռքերը»: Նա պէտք է միջամտի լինի իրերի էական հարցերի և փորձի ազդեցութիւն բանեցնել: Սակայն աշխարհի անորոշութեան մէջ կեղուուու ած ձեռքերը պէտք է շարունակ լուացուեն կրկնուող վղջումով: Աշխարհի Աւգեան ախորի միջու մէջութում քրիստոնեան պէտք է լաւատեսութեամբ լծուի եռամդու կրօնական աշխատանքին և բարոյական մաքրութեան համար, իբր սիրոյ Աստծու դեսպան՝ ի մոի ոնենալով Խաչի միջոցով կատարուելիք յաղթական փրկութեան խոստումը: Աշխարհիկ պաշտօնեամերից չի ակնկալում հետեւողականորէն կատարել իրենց պարտականութիւնները՝ ըստ այդ հրամանակարգի: Բայց դա եկեղեցու պետի պատասխանառութիւնն է հետեւել, որ պետութիւնների առաջնորդը յանկարծ չշեղուի բարոյական պարկեշտութիւնից: Չորրորդ դարի Հայոց Յուսիկ կաթողիկոսը, իր կեանքը սկիզբ այն բանի համար, որ նա համարձակուեց յիշեցնել թագաւորին, որ վերջինս պէտք է բարեկարգի իր ընթացքը և երկիրը կառավարի այնպէս, ինչպէս վայել է քրիստոնեայ թագաւորին:

ԴԵՊԻ ԲՐԵՍՈՆԵԱԿԱՆ ԲԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՂ ԲԱՍԱԼԻՆ

Ի վերջոյ, դէպի քրիստոնէական քաղաքականութիւն առաջնորդող բանալին թաքնուած է համառես Աւետարանների կողմից պատճուած հետեւեալ դրուագում: Այս դրուագի սովորեցրած դասի արձագանքները շարունակաբար լաւում են նաեւ Յովհաննէսի Աւետարանի մէջ: Այսպէս է հաղորդում Սուրբ Մատոշէլոսը.

Մինչ Յիսուս դեռ խօսքն ուղղում էր բազմութեամը, ահա նրա մայրն ու եղբայրները դրսում կանգնած են և ուզում են խօսել նրա հետ: Եր մէկն ասաց նրան. «Ահա քո մայրն եւ քո եղբայրները դրսում կանգնած են և ուզում են քեզ հետ խօսելք»: Նա այդ ասողին պատասխանեց և ասաց. «Ո՞վ է իմ մայրը կամ ովքե՞՞ր են իմ եղբայրները»: Եր իր ձեռքը երկարելով դէպի իր աշակերտները՝ ասաց. «Ահա իմ մայրը եւ իմ եղբայրները, որովհետեւ, ով կատարում է իմ հօր կամքը, որ երկնքում է, նա՝ է ինձ եղբայր եւ քոյ և մայր»:

Սուրբ Ղուկասի Աւետարանում մէնք ոնենք ուրիշ մի միջադէպի նկարագրութիւն եւս, որը թէ՝ արձագանքում եւ թէ՝ յատակեցնում է վերը բերուած հասուածը.

Եւ նա եկաւ, որ անցնէր բավմութեան միջով, մի բանի կանացը բավմութեան միջից իրենց ձայնը բարձրացրին և ասեցին նրան. «Օրինեալ է, թէպ ծնող արգանդը եւ քեզ մոռո կուրծքը»: Բայց նա ասաց. «Աւելի օրինեալ են նրանք, ովքեր լսում են Աստծո խօսքը և կատարում դրանք»:

Այսպիսի հասուածներում երեւում է Յիսուսի մշակած Յեղափոխութիւնը, որի համար էլ նա իր կեանքը ստուեց: Այս յեղափոխութիւնն էր, որ իր ժամանակականիցները չհանդուրժեցին և ամէն ինչ արեցին նրան մահուան դատավարուելու համար: Այն ինչ Յիսուս պատուիլում է, կարելի է համարել արտասովոր դժուարութեան մի սխագործութիւն և դա հետեւեալն է. մարդկային յարաբերութիւնները պէտք չեն հիմնուած լինեն սեղնական կամ ազգային մերձաւորութեան

վրայ: Դրանք պէտք է հիմնուած լինեն մեր հասարակաց մարդկայնութեան կամ, եթէ նոյն նոտածումը տարբեր կերպ ատեն՝ մի Աստծո Հայրութեան վրայ: Սա պէտք չէ շփոթել դեռ անկատար վիճակ ունեցող համաշխարհայնացման հետ: Սա աւելի շրջաններին ընորոշ իրողութիւն է: Դուք երկրամասի ժողովրդի համար «Եղբայր» կամ «քոյր» ես ոչ այն պատճառով, որ դու և նրանք էական խնատով տարբեր եք աշխարհի միւս մարդկանցից, այլ պարզապէս այնպէս է պատահել, որ նրանք քո հարեւաններն են և դուք միասին ոնքը ընդհանուր հիմնախմնդիրներ, որոնք լուծման են կարուտում և որոնք օգոստակար են բողոքի համար: Այդ իսկ պատճառով, Վաղ շրջանի եկեղեցիները յայտնի են իրենց աշխարհագրական տեղանուներով: Կայ Հռոմի եկեղեցին, Յունատանի եկեղեցին, Շայատանի եկեղեցին - նրանք ովեր ունեն պահանջուած հոգեւոր աջերը, կը տեսնեն, որ այդ եկեղեցիները նոյնն են: Օրինակ՝ «Հայատանի եկեղեցի» արտայառութիւնը, եթէ ճիշտ խօսենք, երբեք մի պարզ անուն չի եղել և չէ, դա տարածքային անուանում է, այն տարածքի ակնարկում է, որտեղ գտնուում եւ գործում է Քրիստոսի մէկ եկեղեցու մի մասը:

Եթէ քրիստոնէական տեսանկինից դիտենք, ապա մարդկային յարաբերութիւնները պէտք է միայն հիմնուած լինեն հոգեւոր մերձաւորութեան վրայ: Ըստ «Եղբայր»ու ու «քոյր»ը միայն նրանք չեն, ովքեր ունեն նոյն ծնողները, ինչ որ դու: Խրաքանչիւր անհաս պարագաների բերումով կարող է քո եղբայրն ու քոյրը լինել: Ըստ հարեւանը, թեկ հետ միասին իրեն կը ճանաչի իբրև Սուրբ Երրորդութեան երեխայ և գործակալ: Ապաշխարհած քրիստոնէաները հիմնականում ապրում են այս համոզումով, այսինքն համոզումը այն է, որ իմ հարեւանը իմ եղբայրը կամ քոյրն է: Սա այն համոզումն է, որի հիման վրայ կառուցուել են կուսանցներն ու վանքերը: Դրանք այնպիսի հաստատութիւններ են, որտեղ մարդիկ թէեւ «անծանօթ» են մինչևանց, այդուհանդերձ նրանք իրար համարում են քոյրեր և եղբայրներ (և որեւէ ուրիշ մէկին) և միասին հնապանդում են աքքահօրը կամ աքքանօրը, որն էլ իր կարգին, հնապանդում է եկեղեցու այն Եշխանութիւններին, որոնք ներկայացնում են եկեղեցին իբրև մի ամբողջութիւն: Այս համոզումի վրայ է հիմնուած յաճախ լսուած Քուեցկրերի ասացուածքը, թէ անծանօթը մի բարեկամ է, որին առաջին անգամն ես հանդիպուի:

Ըստ հարեւանը քո եղբայրն է վարդապետութիւնից մի կարեւոր հետաւորթիւն է բխում, որն է. Եթէ քո հարեւանը քո եղբայրն է, ուստի աշխարհում ամէն մէկը քո եղբայրն է, քանի որ աշխարհում խրաքանչիւր որ, այս կամ այն պատճառով, մի օր կարող է դառնալ քո նոր հարեւանը: Սա ճիշտ չէ նոյն ծնողներից սերածների համար: Եթէ դու և Արան ոնքը նոյն ծնողները, ապա միայն նա, և որիշ ոչ մէկը, կը մնայ և կը լինի քո եղբայր Արան: Նոյն բանը ճիշտ է քո ապօպին պատկանող անհատի պարագային: Եթէ դու սիրուն ես Զարի Էրեւանին քո հայրենակից լինեցու պարագային: Եթէ դու սիրուն ես Զարի Էրեւանին քո հայրենակից լինեցու համար և ոչ թէ, քո իսկական և հաւանական հարեւան լինելու պատճառով, ապա քո սէլը ոնք բացարձակ ալլամերժութիւն, այդ պատճառով էլ ապօպին ամուլութիւնը եւ իսկական քրիստոնէութիւնը իրար անհաջու են:

Անշուշտ, այս դիտողութիւններից պէտք չէ եպրակացնել, թէ հարեւանի սէլը անհամառեղեկի է հարապարի համդէայ ունեցած իրայառուկ սիրոյ հետ (կամ ամուսնու կամ ավգականների և կամ նոյն իրայառուկ սիրոյ հետ (կամ ամուսնու կամ ավգականների): Երբեք: Ըստ եղբայրներն ու քոյրերը քո

ամենանօտիկ պագականներն են, երբեմ մշտական «հարեւանները»): Երականում, առանց հարեւանի հանդէյ մեծ սէր ունենապու, այսպէս խչպէս Յիսուս Նկատի ոնէր, առուսմների, եղբարձների և բոյերի, պագականների և հայրենակիցների միջեւ նախասկզբնական սէրը շոտով կը վեսածուի տարածաբնութիւնների և նոխիսկ աւելի վատ: Միջազգային յարաքերութիւններն են Նկատի առնելով՝ հետեւազ հետեւութիւնը կարելի է անել, ոչ մի հարեւան պէտք չէ օգտագործուի կամ կրիաքերուի՝ ենթալզ պագակցական յարաքերութիւնների շահերի դիրքերից: Սա է այն սկզբունքը, որի պայմանների համաձայն առաջացած հսկայական ուժագործութիւնները, խչպիսին են ահարեւէլզութիւնը, անարդար պատերապը և ցեղասպանութիւնը, մենք դատապարտում ենք իրաւացի պայլութով:

ՈՐՉԱՆ ԳՈՐԾՎԱԿԱՆ

Հարցը պէտք է աւելի հետապնդել, երբեմ կը լինի՝ այնպիսի հասարակութիւն, որի անդամները անտեսեն սերնդական մերձաւորութիւնը՝ ի նպաստ հոգեւոր կապերի կամ բացառապէս տիեզերական, եւ ոչ իշխանական շահերի օգորին: Յիսուս Քրիստոսի հայրենակիցների մէջ իշխող տարրերի համար, պատիսի հասարակութեան հարց չկար, քանի որ դա, նախ եւ առաջ ցանկալի չէր: Այդ տեսակ հասարակութեան պաշտանողութիւնը պարփակէն մի սպառնալիք էր իրենց կրօնական նախասիրութիւններին և հաւաքական գոյատեմանը: Յիսուս խաչուեց եւ պատրաստ է մէկ անգամ են գամուելու Խաչին, որպէսպի ցոյց տայ, թէ փոխադարձ ընկերութիւնը, որը հիմնուած է այն ճանաչման վրայ, թէ անհատը եւ ուրիշները նոյն Հօր վաւակներն են, որը երկնքում է, (անջատ նոյն Իշխանի հապատակներից) եւ պրա հետեւանքով բարոյական վերաքերպունքը միակ պայմանն է, յառկապէն մարդկացին ներուժի իրագործման համար:

Ուժը, որին մենք կոչում ենք Սատանայ, ընութագրուել է իրեւ աշխարհի Իշխանը, պահնը՝ ժամանակի և տարածութեան Իշխանը: Վերջին դարի զիմաւոր մի աստուածարան Կառլ Բարթը, Նկատել է, որ Հին Ուխտում Աստծո ժողովուրդը սպառնալիքի տակ էր կամ նրանք միշտ վայրագ յարձակումների են ենթակուել այնպիսի պագերի կողմից, որոնք Տէր Աստծուն չին պաշտում: Սա փոխարինուել է Նոր Ուխտի մէջ ամրող մարդկութեան կողմից, Սուրբ Երրորդութեան մէկ ընտանիքը, որի միակ թշնամին Սատանան է: Առաջին պարագային, մենք ունենք մի ապօ, ընդդմ մի ամրող պագերի բայմութեան: Յաջորդում, մենք ունենք ամրող աշխարհը ընդդմ մի թշնամու՝ սատանայի, մարմնի աչքերի համար անտեսանելի: Եթէ Ա-ն եւ Բ-ն թշնամիներ են, ապա, նրանք պէտք է անդրադառնան, որ ըստ Նոր Ուխտի՝ նրանց թշնամութիւնը հետեւանք է այն իրողութեան, որ միասին հասարակաց թշնամի ոնեն, այսինքն՝ Սատանան: Նախ եւ առաջ, նրանք թշնամիներ չին լինի առանց Սատանայի աշխատանքի և եթէ նրանք թշնամիներ են, ապա պէտք է հաշուուն: Սատանան, որ մի լեզեն է, երկու կոտոշանի, դուրս ցցուած ականչներով և կպակով, նետի սուր ծայրով ուժեղ պոչ ունեցող մի արտած չէ: Ոչ էլ աշխարհի շուրջ սաւառնող ողի: Սատանան սանձապերծուած գործունեայ ուժականութիւն է: Նրան սանձապերծելու մի եղանակը յուպիչ հետառորութիւնն է եւ իր պատկերի համաձայն մեր թշնամու

վերակերտումը: Նա հետեւնք է մարդկանց անգիտակցութեան և չանդրադառնալուն, թէ նրանք կարող են շնորհի միջոցով պայմանաւոր գոյութեան թշնամութիւնները յաղթահարել: Իրար թշնամի բոլոր խմբերի հասարակաց թշնամին Սատունան է: Նա նաև հայթաթում է դրդապատճառները և թելադրում է պատճառները, որոնք նպաստում են այսպիսի թշնամութեամը:

Սովորաբար, աշխարհում մենք մեր անձերը սահմանում ենք, հաշուի առնելով մեր պատկանած խումբը և կամ էլ չպատկանած խումբը և կամ խմբերը: Ամբողջ արտաքին քաղաքականութիւնը հիմնուած է անձի ինքնութիւնը հաստատող այս տարբերակի վրայ: Ենթադրական թիւառոնէական աշխարհում որեւէ տեղ այլևս արտաքին քաղաքականութիւն չի լինի: Մեր խմբից տարբեր խմբաւորումներ կը լինեն, բայց ոչ օտար ազգեր: Պատերազմներ եւ ահարեկչական գործողութիւններ, եւ պատերազմների ու ահարեկչութեան տարածայնութիւններ պիտի լինեն ամրան ժամանակ, որքան առկայ արտաքին քաղաքականութիւնը Քրիստոնէական տեսիլքը ընտրի իրեն որպէս ուղեցոյց: Սրան հակառակ փաստարկութիւն ընդունելով համերձ, նոյնիսկ պատմութեան վրայ նետուած մի պարզ հայեացք, ցոյց է տապիս, որ մենք պատմութիւնից չենք սովորում (դասեր չենք քաղում): Պատմութիւնը կարող է թելադրել որոշ սկզբունքներ, որոնցով մենք պէտք է ապրներ, բայց պատմութիւնը այդ ուժը չունի, որ մեզ պարուադի որ մենք որոշեքինք իր առաջարկած սկզբունքները: Առաջին Համաշխարհային պատերազմի Յեղասպանութիւնը և երկրորդ Համաշխարհային պատերազմի Հղորուառ չկարողացան կանխել Ռումինիայի, Բուլղարիայի և Կոսովոյի մէջ կատարուած ցեղասպանութիւնները, ի հեճուկս աշխարհի չորս կողմը լսուող «Երթեք նորից» աղաղակների: Յիսուս Քրիստոսը շատ լաւ յառակեցնում է, որ աշխարհը ինքնին չի կարող ունենալ մի տեսակ համակարգ, որը կարողանայ թոյլարելլ խաղաղութիւն՝ բարի կամք ունեցող մարդկանց մէջ:

Ասգլելինից թարգմանեց՝ ՅՈՎՆԱՆ ՍԱՐԿԱՒԱԳ ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ

ԵԶՆԻԿ ՎՐԴ-Ի ԽՐԱՏՆԵՐԵՆ

Ասոուածաեր անձը իր կամքն կը զգուշանա՞ ինչպէս որ թշնամիէն:

Աւելի յաս է մարուր մորով նաչել, բան պիղծ մորով սղոթը մասուցանել, և վարձատույթին չտանապ եւ ի վրւ աշխատիք:

Սապմինայ նեղութեամբ չարչապէ, և սիրոտ՝ Ասոուծոյ երկխւղով, որպէս սի աներիկի մասա Սատունային մահաբեր նետերէն:

Ան որ երկխւղած անձը կը սիրէ, սիրոյ արձան կը կանգնէ: Ասոուծոյ և անհաջո թշնամութիւն (կը յացուաբար) Սատունային դէմ:

Սէրը և երկխւղի թափի բնութիւն դարձուր, որպէս սի խարեւութենէ չտառապիս:

Որչափի ինքինքն սրիկես, տառապիս, նեղոյիս և համբերէս, անապական գանձ կը պատրաստէս թափի համար երկնաքի մէջ, իսկ եթէ տրոնցէս և դժորիս, ի վրւ կը գործէս և չես վարձատուի իր:

Քրիստոսի չափչարանքներովը զօրացիր և համբերէ՝ Անոր համար, որպէս սի վայելես անանց բարիմները:

Ան որ գաբնան հանգիստ կ'ընէ, ձևուր առվն և սառնամանիքն կը մեռնի:

Ան որ պատեղ իր մարմինը կը պարապուացնէ, յախտենական հանգիստ չի մոներ:

Սիրով հնապանողէ, յոսով աղօթէ, հաւարոռ գործէ և երկնային հարսանիքին պիտի պայծառանա:

**Ը. Ռ. ՊԵՐՊԵՐԵԱՆԸ ՈՒՍՈՒՑԻՉ
ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԵԱՆ**

Ընդհանուր ուրուագիծ

Զգայութիւններ-----բանականութիւն՝
----իմտիլեկտ ----- ինտուիցիա ----- Հոգի կամ բնազդ

Ընկալում
Յիշողութիւն
Մտապատկեր
Հասկացութիւններ

Կեանքի Խճահայեցողութիւն

Հաստ Գիտմակամի, մոյմ յայտնատեսութիւնը կրօմի մէջ մերկայա-
նում է որպէս հաւատ, արուեստի մէջ համելս է գալիս որպէս
մերժելում, որպէս հիպեռզ: Սրուեստագէտ իմաստաւըրը այս մօտեցումը
ցուցաբերած է իր մի շարք աշխատանքների մէջ: (Օրինակ տե՛ս, Կոմի-
տաս Վարդապետ Ս.Ն. Տիգրան Պատրիարքի 1969 թվականի 145 էջ, էջ 36):
Փաստորեն ըստ Պերպերեանի հետաքարտ է գիտական ծանօթութիւնը, կամ
նաև աշխաղութիւնը եւ որպէս յայտնատեսութիւն: Ի միջի այլոց հայրենի
գիտնական Հ. Գ. Գարրիելեանը իմաստաւըրի իմացարանութիւնը բնենիս
յանգել է հետեւեալ կարծիքին. «Գիտական նաև աշխաղութիւնը հետաքարտ է,
բայց միայն որպէս քրիստոնեութիւն» (8), անչուշտ մասամբ բնույնելի
տեսակետ է, բայց Պերպերեանը որպէս մասնագէտ իմաստաւըր, երբէք
գիտական ծանօթութիւնը չփոխարինեց քրիստոնեութեամբ, այլ բնենց
քրիստոնեութեան դիրքերից, որ նոյնը չէ: Հ. Գ. Գարրիելեանը զարգաց-
նելով իր միտքը գրում է. «Նա ասում է, երեւ փիլիսոփայութիւնը
«կեանքի խկութեան» նաև աշում է, ապա այդ խկութիւնը երկու կողմ
ունի՝ հանոյք ու տառապանք: «Ճանաչողական բոլոր սիստեմներն ել
մինչեւ օրս այդ հարցին մօտեցել են միակողմանիորեն» մէկը տառապանքն
է տեսել, անտեսելով հանոյքը, միւսը հանոյքն է տեսել, անտեսելով տա-
ռապանքը: Քրիստոնեութիւնն այդ միակողմանիորենի յաղքահարումն
է, այդ պատճառով էլ դա բարձր գիտութիւն է, «իրատեսութեան եւ
անգերազանցելի խորութեան» աշխարհայեցողութիւնը, հաւատացնում է:
Բայց մտքի պատմութեամբ ինչ թէ շատ ծանօթ ամեն մէկը կը հարցնի՝
ինչպէս կարող է քրիստոնեութիւնը «կեանքի խկութեան նաև աշխաղութիւնը
լինել», երբ նա ժխտում է կեանքը: Այսպիսով, թէեւ Պերպերեանը իրեն
relativismի հակառակորդ է յայտարարում, բայց, ըստ եւրեան, ինքը եւս
գիտական նաև աշխաղութեան կողմնակից չէ, որովհետև այն փոխարինում է
քրիստոնեութեամբ» (9): Քրիստոնեութիւնը, սակայն կեանքը ոչ միայն չի
ժխտում, այլեւ երկրային կեանքին աւելացնում է հոգեւորը, վեր
երկրայինը, այն մարդկութեամբ բերում է յարութեան՝ վերակենդանացման
գաղափարը:

Այսպիսով յայտնատեսութիւնը Պերպերեանի մօտ աշխարհայեցք է,
կեցութաձեւ, ստեղծելու, արարելու ներքին գօրութիւն, նաև ապրելու,
աշխարհում մաքանելու, դժուարութիւններին դիմակալելու միջոց:

Պերպերեանը ի յայտ է բերում յայտնատեսութեան պրակտիկ
գործնական կողմը:

Դառնարով Հոգու եւ Կեանքի փոխարարերութեան, ապա իմաստա-
սւըրի մօտ կեանքը նախնական իրականութիւն է նախորդող Հոգու եւ
մատերիալին՝ նիւթին: Կեանքը ինքը ազդեցութիւնն է, կամ ազդելու
միտումը նիւթի վրայ: Հաստ որում այս ազդումը կ'ենթառը հակազդում,
որ պայմանն է զարգացման՝ էվոլյուցիայի: Յատակ է, որ Պերպերեանը
կողմնակից չէ: Սպեսիսերի մեթենական տեսութեան, ինչպէս եւ Դարտութին

մեկնարանութիւններով և լոյսուցիային՝ յեղաշրջմանը: Պերպէրեանը այստեղ Բերկոնի ամրողական հետեւորդն է, որ մեկնարաններով ի՞ր ուսուցիչ վարդապետուրիւնը՝ գրում է. «Կեանիքը կը նյութունի աւելի նոր ու բարձր ծեւեր ստեղծելու կարողութիւն մը, և անոնց միջոցաւ ափեզերքի մէջ բարձրանալու խոյանի մը, որ մարդուն մէջ կը հասնի իր էն վերի ստեղծման և տակաւին կը շարունակէ իր վերելքը: Աշխարհի լինելու րիւնը կոմ կենսաւոր տեսողութիւնը՝ ինչպէս նաև նիւրականութեան և կենսաւորութեան յարաքերութիւնը կը նմանցնէ հրդիոներու: Նախ, իրեւ ստեղծման առաջին ժայրք, նիւրականութիւնը ստեղծուած է՝ հրդիոներու առաջին նետուածքին և անմիջապէս մարդուն պէս: Սյդ իշնող նիւրականութեան դէմ նոր բոհոք մը արձակած է կեանիքը, որ զայն՝ նիւրականութիւնը՝ իր մէջ առնելով վեր հասնած է: Մարդս հոդի, այսինքն նոյն անգործ նիւրին կը վերածուի առանց կենսաւորութեան, ինչ որ է պարագան մահուան: Կեանիքը տակայն նոյնութիւն չէ, այլ ծաղկում, փրքում, այլազանութիւն: Կենսաւորութիւնը ուրեմն վերի աստիճանի մը կը բարձրացնէ նիւրականութիւնը. բայց ոչ նոյն աստիճանին: Ապրումի, կեանիքի զանազան աստիճաններ կան:»(10)

Պերպէրեանին առաւել հետաքրքրում է մարդը՝ որպէս «ստեղծագործող յեղաշրջում»-ի արդիւնք. դժբախտաբար Գիտնականը այստեղ Բերկոնի նման հետեւողական չէ, մասնաւուն որ ունի իր սեփական կարծիքը. բայց չի զարգացնում այս:

Հայ իմաստառերը աւելի գործնական է, կարելի է ասել եմպիրիկ, որ փորձում է որոշակիացնել հասկացութիւնները, մօտեցնել անհատի և հասարակութեան պահանջներին: Օրինակ ինչպէս Բերկոնի կեանիքի պրոեցիալ ունեցող Elan-ը հանդիպելով Պերպէրեանի «ստեղծագործ խոյանիքին». շարժում է, ստանում նոր արտայայտութիւն:

Դատանակ Հոգիին և նրա տեղին.՝ Պերպէրեանը Հոգու համար որոշում է ներքին երկին երկինիքը, որ միացնելով Փիզիկական երեք տարածքներին և կյցրեյնի ժամանակին (չորրորդ) նկատում է որպէս հինգերորդ. «Բայց երբոր հոգին կու զայ և ինքոյնին կը գիտակցի իրեւ ԵՍ, այս չորս տարածքներէն դուրս ուրիշ տեսակ՝ հոգեկան տարածք մը կը յայտնուի: Հետեւարար հոգին մէկ կողմէտ տիեզերքի այս չորս տարածքներուն մէջն է՝ զգայարաններով, բայց միւս կողմէտ կայ ներքին հոգիին յատուկ տարածք մը, որուն մէջ կան իրականութիւններ, որոնք թեւ արտաքին աշխարհին չեն յայտնութիւն բայց այնան իրականութիւնն որքան արտաքին աշխարհին մէջ յայտնուած իրականութիւնները: Անոնք հոգեկան ներքին երկին երկինիքն կը պատկանին: Սյդ երկինիքն մէջ է օրինակ մեր անշեալը իր յիշառակներով: Սյն ինչ որ մեր ամենուայ կացութիւնը կը կոչենի այդ դուրսի տարածքներուն և ներքին տարածքներուն իրարու հանդիպումն կայ: Սպիրա ուրիշ՝ հինգերորդ մէկ փանն է կամ տարածքը տիեզերքին:»(11)

Իսկ տիեզերքը ինքը ըստ Պերպէրեանի՝ կազմուած է զանազան նիւրական մակարդակների «դիգումովը» ուր «վերի մակարդակ մը վարի մակարդակը իր մէջ կ'առնէ և որոշ համադրոյրի մը մէջ կը կազմաւորէ ու այսպէս իր մակարդակը կը շինէ:»(12):

Տիեզերքի կազմախօսութիւնն տարու համար Պերպէրեանը օգտուում է իր ժամանակի Փիզիկայի և Քիմիայի նուանումներից, որ ինքնին փաստ է, հայ մտաւորականի ժամանակակից գիտութեան ծանօթութեան և լայն գիտելիքների մասին: Սյակէս օրինակ նա Էլեկտրա-մագնիսական ուժային միուրինների համանակամք առաջ է խաչում «կենսային ուժային միուրիններ»ի համանակամք առաջ է խաչում «կենսային ուժային միուրիններ»ի տեսութիւնը, կամ վարկածը ասենք. «Բայց տիեզերքի մէջ կայ ուրիշ ուժ»ի տեսութիւնը, կամ վարկածը ասենք. «Բայց տիեզերքի մէջ կայ ուրիշ ուժ» ուժը մը որ իր յատուկ դաշտերը կը շինէ, և որ մտնելով տեսակ ուժը մը որ իր յատուկ դաշտերը կը շինէ, և որ կազմաւորութիւններ կու տայ, նիւրական մոլեկուլներուն մէջ, անոնց նոր կազմաւորութիւններ կու տայ, ինչ որ երեւան կու զայ մեր գիտցածով այս մոլորակին մէջ:

«Բայց այսօր, հետզետեւ պատճառներ ունինք ենթադրելու թէ այդ ուժը մոլորակներու մէջ ալ կայ՝ կենսաւոր էակներ յառաջ բերելու

համար: Ասիկա կենսային ուժն է որ ֆիմիական տարրերու պատահարար իրար գալով յառաջ եկած արդիւնք մը չէ, այլ ուրիշ բնութեամբ ուժ մըն է որ իրեւ նիւր ունի մեր նաևշցած ֆիմիական մարմինները, բայց անոնց նոր տեսակ կազմաւորութիւն մը տալու եւ այդ կազմաւորութեան գանազան տեսակներով՝ բուսական, կենդանական: Հետեւարար տիեզերքի կառուցուածքին վրայ նոր փլան մը ունինք, որուն երեւյթները նոր են կարդացուածքին չեն վարի փլանի օրէնքներուն, այլ նոր ուժի մը.» (13):

Ի վերջոյ, հասնելով տիեզերքի հիմքին, Պերպէրեանը դնում է «գերազանց ու բացարձակ» եւրեխան հարցը, կամ Աստուծոյ հարցը: Սակայն նախքան այն ներկայացնելը, տեսնենք թէ ընդհանուր առմամբ հեղինակը ինչպէս է մատուցել իր էարանութիւնը: Խմաստասէրը այստեղ ներկայանում է որպէս մի շարք իմաստասիրական աւանդութիւնների նոր քարգման, որ միահիւսում է Արիստոտելի մետաֆիզիկան, ֆրանսական հոգեպայտութիւնը, երեւութապաշտութիւնն ու Բերլունի «դրապաշտ մետաֆիզիկան» եւ մինչեւ իսկ կրօնական խորհրդապաշտութիւնը:

Պերպէրեանը որպէս եւրեխան ընդհանուր յատկութիւններ նշում է «Միութիւնը» «Ճշմարտութիւնը», «Քարիքը» եւ որպէս «ստորոգային յատկութիւններ» «Քանակութիւն», «Որակութիւն», «Ընժգնութիւն», «Յարաբերութիւն», «Գոյացութիւն»: Դրանք պարզաբնելով եւ ներկայացնելով ըստ տեսակների անցնում է սահմանելու եւրեխան սկզբունքները, որտեղ հետեւում է Արիստոտելի մետաֆիզիկային, որտեղ «սկզբունքը այն սկզբնական տուեան է, որմէ եւ որով եւրիթիւնը եւրիթիւն կ'ըլլայ»: (14)

Հստ որում բաժանում է «արամարանական», «նիւրական», «քնազանցական» սկզբունքները: «Բնազանցական» սկզբունքները լինում են երկու տեսակի՝ «ներգոյական» եւ «արտագոյական». «ներգոյական» սկզբունքները ունեն երեք զոյգ՝ «կարողութիւն եւ կատարք», «նիւր եւ ձեւ», եւ «իսկութիւն եւ գոյութիւն»: Իսկ եւրեխան «արտագոյ» սկզբունքները դասաւորում է՝ «նիւրական», «Զեւական», «Արդիւնարար» եւ «Վախճանական», առաջին երկուքը լինելով արդէն «ներգոյ սկզբունքներ» դուրս է քողնում, եւ ծանրանում վերջին երկուսի վրայ: Վերջապէս տալով նրանց աստիճանները կամ տեսակները, եզրափակում է իր ընդհանուր էարանութիւնը:

Հոգիի, Կեանիի, Ժամանակի, Տարածութեան, Տիեզերքի, Յաւերժութեան հարցերը բննարկելով Պերպէրեանը հասնում է՝ «Տիեզերքնեն անդին բան մը կա՞յ» ինդրին եւ առաջարկում լուծման երեք միջոց՝ Կրօնական հաւատափիթներով, խմաստասիրութեան եւ խորհրդապաշտութեան նաևապարհներով: Երէ առաջին միջոցը կիանենով, պատմականօրէն փաստուած է ու բնական, իսկ երկրորդը՝ անիրածեցած, ապա խորհրդապաշտականը, հաւատի է:

Կրօնը մարդկային միւղաւորուած հոգիների միացումն է՝ կամաւոր միացումը, «արմատին», Աստուծոյ: Խմաստասիրութիւնը իր բոլոր համակարգերով եւ բոլոր ժամանակների մէջ որոնել է մէկ կամ միակ սկզբունք, որով հնարաւոր լինի բացարքը այլազանութիւնները: Սյս սկզբունքը «Աստուծոյ» գաղափարն է: Պերպէրեանը գտնում է որ խմաստասիրութեան պատմութեան մէջ բացարձակ անսատուածութեան (Athēismos) դրութիւն չի եղած, մինչեւ իսկ Պեմոկրատեան կամ Եպիկութեան վարդապետութիւնների մէջ: «Անսատուածութեան դրութիւնները աւելի նոր ժամանակներու կարգ մը նիւրապաշտ վարդապետութիւններու մէջ կը գտնենք: Անսատուածութիւնը բացառութիւն է փիլիսոփայութեան մէջ»(15):

Ուստի անսատուածութիւնը իրեւ բացառութիւններ խնդրոյ առարկայ չդարձնելով՝ խմաստասէրը շարունակում է զարգացնել իր միտքը. «Փիլիսոփայութիւնը էապէս ընդգրկում մըն է բովանդակին, զոր ոչ թէ իրեւ ժառ կ'ըմբռնէ, այլ իրեւ Տիեզերք մը (Cosmos), այսինքն իրեւ միաւորեալ ամբողջ մը: Անմիջապէս որ իրեւ միաւորեալ ամբողջ մը

ընդգրկէ զայն, այս կամ այն ձեւով պիտի անպայման յանդի միաւորութեան սկզբունքի մը՝ Մի-ի, անո՞ր մէջէն տեսնելու համար տիեզերքը: Հետեւարար տիեզերքի թնական այլազանութիւնն ու բազմութիւնը անդրանցող միութեան սկզբունքի մը պիտի յանդի եւ այդ սկզբունքը Աստուած է արդէն իր ամէնէն լայն նշանակութեան մէջ: Առո՞ր համար է որ Փիլիսոփայութիւնները ամենն ալ, իրավանչիւրը իր կերպով, Աստուծոյ գաղափարին կը յանդին»(16): Պերպէրեանի իմաստասիրութեան ձևակերպումը հակիրն է՝ «Փիլիսոփայութիւնը էապէս ընդգրկում մըն է բռվանդակին»:

Գիտնականի կարծիքով, հարկաւոր է տիեզերքի «ամբողջութիւնը միութեանը ըմբռնել» եւ «տիեզերքին մեկնի եւ տիեզերքի զանազան հանգամանքներու նկատողրեննէն հանել անհրաժեշտութիւնը տիեզերքէն վեր, անդրգոյ, բացարձակ էութեան մը գոյութեան»: Նկատողութիւններից առաջինը՝ տիեզերքի սկզբնաւորումն է «իրբեւ նիւթական իրերու ամբո՞ղջ մը», եւ բանի որ ոչինչից չի կարող յառաջ գալ տիեզերքը, «ուրեմն այս տիեզերքը սկիզբ մը ունեցած է: հետեւարար պէտք է այս տիեզերքէն անդին ուրիշ էութիւն մը եղած ըլլայ որ այդ սկիզբը տուած ըլլայ իրեն»(17):

Նոյն հետեւողութեամբ, Պերպէրեանը ասում է թէ կենսաւոր էակների գոյութիւնը, նրանց տեսակաւորութիւնը եւ եղափոխութիւնը եւս ենթադրում են Աստուծոյ գոյութիւնը, ու «կեանքը առաջ եկած պիտի ըլլայ տիեզերքէն անդրգոյ էութենէ մը»: Եւ այս անդրգոյ էութեան ստորոգելիններից են՝ նիւթաստեղծ ու կենսաստեղծ լինելը: Այսպիսով, կեանքի պատճառը Պերպէրեանի համար անդրգոյ էութիւնն է կամ գիտակցութիւնը՝ Աստուած որ կեանք է, շարժում, ազատութիւն, արարում: Նրա «ստեղծագործ միջամտութեամբ» ստեղծուել են «քանաւո՞ր հոգի»-ները՝ մարդիկ: Մարդը այս ստեղծագործական եղափոխութեան գլխաւոր արդիւնքն է: Եւ վերջապէս տիեզերքը «իրբեւ հունաւոր, կ'ենթադրէ իրմէ վեր անդրգոյ պատճառաւորութիւն մը, որ զինք յառաջ ըբրած ըլլայ»: Պերպէրեանը տիեզերքը իր լինելութեան մէջ նկարագրելուց յետոյ, խօսում է տիեզերքի կազմի (Structure) մասին: Տիեզերքը կարգաւորութիւն ու միութիւն ունի, այն «քառոս» չէ: Այսողե գոյութիւն ունեն համընդհանուր օրէնքներ, որին ենթակւում են նիւթական բոլոր մարմինները: Տիեզերքի կազմի մէջ ներգրաւուած նիւթական, կենսաւոր, հոգեկան շերտերը կամ «դաշտերը» ներկայացնում են «գաղափար ուժը», այսինքն ունեն որոշակի ուղղուածութիւն, դրանք նաև փոխազդում են: Այս տիեզերքը նման է Պատունի ներկայացրած համակարգին, բայց գաղափարները Պերպէրեանի մօտ յոկ իմացական ձեւեր չեն, այլ իրար հետ փոխյարաբերուուի, արդիւնաւորող ուժեր-Այն ատեն կրնանք մտածել թէ այդ բոլորը իր գերագոյն ձեւին մէջ առնող գաղափար մը պէտք է գտնուի, որ տիեզերքին իրբեւ տիեզերք ներկայացնուած կարգին բացատրիչը եւ միանգամայն գոյացուցիչը ըլլայ: Այդ մի, գերագոյն գաղափարը Ա.Ա.ՏՈՒ.Ծ է: Աստուծոյ մէջ է տիեզերքը, զինք յառաջ ըերող գաղափարներով եւ ոչ թէ Աստուած տիեզերքի մէջ է: Ժամանակին մէջ ալ չէ Աստուած, այլ ժամանակը իր մէջ է, ինչ որ պարագան է նաև մեր հոգիին: Մեր ապրած ժամանակը մեր հոգիին մէջ է: Մեր հոգին փոխուող, անցնող ժամանակը իր մէջ կը պահի՝ ինք իրբեւ անփոփոխ, անանց էութիւն: Հոգին է նաև որ ներկայ է մարմնին՝ իրբեւ անոր գոյացուցիչ ձեւը. մարմինը ի՛ր մէջն է ինչպէս տիեզերքը՝ Աստուծոյ մէջ»(18): Այստեղ միջէն իսկ քրիստոնէութեան դասական մօտեցման հակառակ ձևակերպումն է կատարում հոգին չէ մարմնի մէջ, այլ մարմինը հոգու:

Անշագրաւ է Պերպէրեանի Աստուծոյ որոնման մեկնութիւնը միսրի՞ խորհրդապաշտական նաևապարհով, որ ըստ հեղինակի ստոյդ է եւ մեզի տրուած է յայտնատեսութեան ձեւով: Այս պարագային իրավանչիւր

անհատ իր հոգիի մէջ «Սատուծոյ ներկայութեան զգացումը» ունի: «Ներկայութեան զգացումը երկու ձեւով կը յայտնուի մարդուն, «Միսրի ձեւ», որ մենաշնորհն է ունաց, ժիշերու, և որ կարող ենք անուանել «Սատուծոյ գերբնական փորձ», և երկրորդը՝ «Սատուծոյ բնական փորձը», որ բնական ներկայութիւնն է Սատուծոյ բոլոր մարդոց մէջ, բայց առաւել կամ նուազ ձեւով գիտակցուած իւրաքանչիւրին մէջ»(19):

Խմաստասէրը վերլուծելով վերոյիշեալ ձեւերը, փասում է նրանց վստահելիութիւնը ու արդիւնաւորութիւնը՝ Սատուծոյ որոնման կրօնականի եւ խմաստասիրական միջոցներու նկատմամբ: Խորհրդապաշտութիւնը նրա կարծիքով նաևազողութեան ձեւ է, բանի որ առօնչում է յայտնաւեսութեան, ուստի այն պէտք է ընկնել ինչպէս որ է.«Բայց ոչ իմացական կամ բանական ծանօթութեան, այլ ներկին յայտնաւեսութեան. եւ իրբեւ յայտնաւեսութիւն՝ ստուգութիւն (Evidence) մը բերող եւ ոչ թէ ճրի»(20):

Սատուծոյ նաևազողութեան փորձը ունեցողը, միսրի պահերուն ապրում է «անհուն սիրոյ» զգացումը: Ուրեմն «Սատուած Սէր» է յայտարարում է խմաստասէրը եւ ամբողջացնում.«...Սատուած իրաւ այդ անդրագոյնն է. որուն բացարձակ եռթեան վրայ հաստատուած է բովանդակ տիեզերքը, բայց անդրգոյն մը որ տիեզերքի բոլոր կետերուն վրայ ներկայ է, գերազանցօրէն եւ անհունօրէն բարձր բան տիեզերքը, բայց անոր բոլոր կետերուն վրայ, որոնց հոգի կ'ըսենք, մտերմօրէն ներկայ, անոնիօրէն հեռու. միհենյն առեն անհունօրէն մօտ:»(21):

Պէրպէրեանը յենուելով խմաստասէր կտուար լը Ռուափ վրայ ընդհանրացնում է Սատուծոյ մասին մարդու գիտելիքների տեսութիւնն, ասելով. «Կտուար լը Ռուափ. Բերկսոնի աշակերտ եւ Սորպոնի մէջ Մարթմարիի դասախոս ու փիլիսոփայ, որ Բերկսոնի դասթերացքին փոխանորդողը եղած է Գոլդ Տը Ֆրանսի մէջ եւ անոր մահեն վերջ ալ յաշորդը. մարդկային իմացականութիւնը եւ կամեցողութիւնը վերլուծելով կը գտնէ. որ այդ կամեցողութեան խորը տեսակ մը բացարձակ նշմարտութեան համոզում կայ. թէ իւրաքանչիւր միտքի մէջ խորապէս տեսակ մը ընդհանրական միտք կայ եւ տեսակ մը բացարձակ նշմարտութեան իմացում. որով այդ նշմարտութեանց ամրող հիմը եղողը Սատուծոյ իմացումն է: Սմենախոր կերպով բոլոր միտերը մէկ միտք են: Անշուշտ. թէ այս այսպէս է՝ շատեր չեն գիտակցիր, բայց այս խոր նշմարտութեամբ է որ կը մտածեն: Սմեն մարդու միտք տիեզերական միտքի մը լոյսով կը մտածէ, Պղասոնի ըսածին պէս, ինչպէս որ Մրեւին լոյսով կ'երեւայ ամէն բան, այնպէս ալ բոլոր միտերուն մէջ ներկայ լոյս մը կը մտածէ: Սատուածային միտքը մարդոց մէջ ներկայ է»(22): Դեկարտի բնածին գաղափարներից իմաստասէրը բողնում է մէկը՝ Սատուծոյ գաղափարը: Մխալուած չենք լինի երէ ասենք Պէրպէրեանը սահամանում է իր դրոյրը «Հաւատում եմ, հետեւարար գոյութիւն ունիմ»: Հաւատէր մարդու գործունեութեան շարժիչ ուժն է:

Մարդու մէջ առկայ Սատուծոյ իմացումն է, որ կը մղէ «իտեալականի երթալու», ծգտելու դէպի բարձրագոյնն ու կատարեալը: Խնչին եւ իր ողջ կեանքը ծգտեց Պէրպէրեանը: Մարդու յատկանիշն է դէպի Բարին, ծշմարիտը ծգտելը, բանի որ Սատուած ներկայ է հոգիների մէջ: Եւ մարդ նմանում է Սատուծոյ՝ արարելու իր մղումով, երէ Բերկսոնի մօտ բարձրագոյն եռթիւնը՝ «Սատուած իմաստասէր» է, ապա Պէրպէրեանի մօտ արուեստագէտ է, ստեղծագործ ուժ է, այդպէս եւ մարդը: Ստեղծագործ կեանքը կամ կեանքի նկատմամբ ստեղծագործ մօտեցումը մարդու երջանկութեան գրաւականն է եւ իր կրչումը: Ստեղծագործարար կատարեալի ծգտումը ինքնին երջանկութիւն է. այս, երջանկութիւնը կեանքի մէկ երեսն է, կայ եւ տառապանքը, յոգնութիւնը, նիզը, բայց այն յաղթահարելի է: Հայրենիքում Շ. Պէրպէրեանի իմաստասիրութեամբ հպանցիկ գրաղուած Հ. Գ. Գարրիկեանը, նրան համարում է յոնետես իմաստասէր «...Պէրպէրեանը հաւատացնում է, որ կեանքը տառապանքի եւ երջանկութեան միասնութիւնն է: Կեանքը դիտելով սոսկ

տառապանքի տեսակետից, մենք կը յանգենի շոպենհաուերեան յոռետեսութեան, իսկ եթէ դրա մէջ միայն երշանկութիւն տեսնենք, Կ'ընկնենք մէկ այլ միակողմանիութեան մէջ, որը դարձեալ ընդունելի չէ», ասում է նա: «Յոռետեսը կեանքէն իսկ կը միտի խուսափի՝ ազատելու համար ցաւեն. լաւատեսը հաւասարապէս կը խուսափի ցաւեն, և իր այդ ընթացքին մէջ իր հետերուն վրայ միշտ ունենալով ցաւը, կը հասնի, կը գտնէ յոռետեսը, միասին շարունակելու փախուստը», - գրում է Պերպէրեանը: Այլ կերպ ասած, լաւատեսութիւնը կամ հանոյքը վերջին հաշուով նոյն յոռետեսութեան ու դրա հիմքին՝ տառապանքին չի յանգեցնում: Ուրեմն, չի կարելի դրանցից մէկն ու մէկն ընդունել, որովհետեւ բոլոր դեպքերում ել արդիւնքը նոյնն է լինելու, այլ խօսք ասած, լաւատեսութիւնն առհասարակ անհնար է:»(23)

Սակայն ինքը Պերպէրեանը յանգում է տարրեր կարծիքի. «Այսպէս պէտք է շարունակել Յոռետեսին մտածումը, «Ապրիլը գործել է, գործելը նգնիլ է, նգնիլը ստեղծել է, ստեղծելը հրնուիլ է»»(24), միթէ այս լաւատեսակն հայեաց չէ՝ կեանքի նկատմամբ:

Պերպէրեանի դատողութիւնների ընթացքը ի վերջոյ հասնում է «Վախճանարանական հարցին» որ բաժանում է հետեւեալ մասերի.

«-Մարդկային հոգիներու այս աշխարհի կեանքի վերջաւորութեան հարց.

-Մարդկութեան գոյութեան կամ կեանքի նպատակի հարց.

-Մարդկութեան վերջաւորութեան հարց»(25):

Հանգամանօրէն բնենիով իւրաքանչիւր խնդիր, Պերպէրեան յանգում է հոգիների անմահութեան և մարդու կողմից յաւերժական արձեկներ ստեղծելով կեանքի իմաստին: Հոգիների անմահութեան փաստերից մէկը «ժամանակի զգացումն» է, իսկ «յիշողութեան գոյութիւնը փաստ մըն է որ ես-հոգին» «ժամանակէն վեր կեցած է»: Քանի որ ոգին իր «արարքներէն գիտենք՝ պարզ, մի, անհիւթական», ապա այս պարզութիւնն ու միութիւնը ինքն իրեն չի կարող ոչնչանալ, եթէ «գերբնական գօրութիւն մը շմիշամտէ»:

Սյասէս եթէ մարմննեղէն գոյութիւնը ընդհատուի մահով – «հոգեղէն մարմինը» կը շարունակէ իր գոյութիւնը, իրենից չքաժանուող յիշատակներով հանդերձ: Ուրեմն յիշատակները ուղեղին մէջ չեն, այլ «կեդրոնական ԵՍ»-ի, հոգիի մէջ են: Յիշատակները վերապրում են հոգիի հետ միասին, մահը ոչընչացնում է միայն մսեղէն մարմին, նկատում է իմաստակը և նոյնիսկ օրինակներով կարելի է համարում կերպարանափոխութեան տեսութիւնը, մասնաւորապէս խօսում Տիրան Զրաբեանի եւ Ռութէն Զիլինկիրեանի՝ Սեւակի, տարօրինակ զգացումների ու յիշատակների մասին:

Դառնալով մարդկութեան գոյութեան նպատակին, Պերպէրեանը նշում է՝ յաւերժական, անանց արժեկների ստեղծումը: Մարդկութիւնն էլ անհատ հոգիների պէս ձգում է բարյական բարձրագոյն գաղափարների իրագործմանն ու միութեան: Ուրեմն հաւատէր ինքն է որոշում բարյականութեան օրէնքները:

Սւարտելով իմաստակը հաստատում է. «Եթէ վերջին խնդիրը նիւթական աշխարհին համար կայ, հոգիներու աշխարհին՝ երկինքին համար չիկայ ան: Երկի՞րն է որ ժամանակին մէջն է, և վերջ ըստւածը ժամանակի՝ կարգին կը պատկանի: Հոգիներու աշխարհին համար վերջի խնդիր չիկայ երբէք»(26):

ԾԱԽՈԹՈՒԹԻՒՆՔ

1. Ծահան Ռ. Պէրպէրեան, Պատմութիւն իմաստասիրութեան, Անքիլիս 1977, 294էջ, էջ 6
2. Հ. Գ. Գարրիկեան Հայ Փիլիսոփայական մտքի պատմութիւն, Կատոր 4-րդ, Երեւան 1965, էջ 401
3. Հ. Գ. Գարրիկեան, Հայ Փիլիսոփայութեան պատմութիւն, Երեւան 1976, 499 էջ, էջ 480
4. Հ. Գ. Գարրիկեան, Հայ Փիլիսոփայութեան պատմութիւն, Երեւան 1976, 499 էջ, էջ 480-481
5. Շ.Ռ.Պէրպէրեան, Բնագանցութիւն, Անքիլիս 1978, էջ 19
*Այսուհետեւ այս աշխատութիւնից մէջբրումներ կատարելիս նշելու ենք տեխսում փակագծերում հրատարակութեան էջը
6. Շ.Ռ.Պէրպէրեան, Պատմութիւն իմաստասիրութեան, Անքիլիս 1977, 295էջ, էջ 274
7. Նոյն տեղում
8. Հ. Գ. Գարրիկեան, Հայ Փիլիսոփայութեան պատմութիւն, Երեւան 1976, 499 էջ, էջ 482
9. Հ. Գ. Գարրիկեան, Հայ Փիլիսոփայութեան պատմութիւն, Երեւան 1976, 499 էջ, էջ 482 - 483
10. Ծահան Ռ. Պէրպէրեան, Պատմութիւն իմաստասիրութեան, Անքիլիս 1977, 294էջ, էջ 275
11. Շ.Ռ.Պէրպէրեան, Բնագանցութիւն, Անքիլիս 1978, էջ 126
12. Շ.Ռ.Պէրպէրեան, Բնագանցութիւն, Անքիլիս 1978, էջ 123
13. Շ.Ռ.Պէրպէրեան, Բնագանցութիւն, Անքիլիս 1978, էջ 124-125
14. Շ.Ռ.Պէրպէրեան, Բնագանցութիւն, Անքիլիս 1978, էջ 99
15. Շ.Ռ.Պէրպէրեան, Բնագանցութիւն, Անքիլիս 1978, էջ 138
16. Շ.Ռ.Պէրպէրեան, Բնագանցութիւն, Անքիլիս 1978, էջ 140-141
17. Շ.Ռ.Պէրպէրեան, Բնագանցութիւն, Անքիլիս 1978, էջ 145:
18. Շ.Ռ.Պէրպէրեան, Բնագանցութիւն, Անքիլիս 1978, էջ 149
19. Շ.Ռ.Պէրպէրեան, Բնագանցութիւն, Անքիլիս 1978, էջ 152:
20. Շ.Ռ.Պէրպէրեան, Բնագանցութիւն, Անքիլիս 1978, էջ 154
21. Շ.Ռ.Պէրպէրեան, Բնագանցութիւն, Անքիլիս 1978, էջ 155
22. Շ.Ռ.Պէրպէրեան, Բնագանցութիւն, Անքիլիս 1978, էջ 156
23. Հ. Գ. Գարրիկեան, Հայ Փիլիսոփայութեան պատմութիւն, Երեւան 1976, 499 էջ, էջ 481
24. Ծահան Ռ. Պէրպէրեան, իմաստասիրական ժողովածու, Հուսկ Բանք, Անքիլիս, 1992, 349էջ, էջ 200
25. Շ.Ռ.Պէրպէրեան, Բնագանցութիւն, Անքիլիս 1978, էջ 159
26. Շ.Ռ.Պէրպէրեան, Բնագանցութիւն, Անքիլիս 1978, էջ 175

ԶԱՔԱՐԻԱ ՔՀՆՅ. ՍԱՐԻԲԵԿԵԱՆ

ՊԱՏՄԱԿԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ ՀԱՅՈՑ ՍԵԲԱՍՏԻՈՅ ԽԱՌ ԺՈՂՈՎ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՐԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ

17 Հոկտեմբեր] 1912

Ամենապատիս Տէր,

Տէլի Յովիամնէս Սլրապան] Արքեպիսկոպոս Արշարունի

Ազգային Պատրիհարք Հայոց Թուրքիոյ և

Նախագահ Ազգային] Կեղր[ոնական] Վարչութեան

Ի Կ. Պոլիս

Ձեր Բ[արձր] Սլրապանութեան Սեպտեմբեր 11 թու ակիր եւ 3 թու ահամար շրջաբերական յանձնաբարութեան համեմատ, վիճակիս Գալ[առական] Վարչ[ական], Կրօն[ական] և Քաղ[աքական] ժողովներու ընթացիկ ամսոյ 2 օրը խառն նիստ կամբելով խորհրդածութեան առարկայ ըրինք այն հարցերն, որոնք նոյն պաշտօնագրով յանձնուած են Գալ[առական] Վարչութեանս նկատողութեան:

Որչափ որ կարելի եղաւ մեկ հասկնալ՝ խնդիրը կը ներկայացուէր սա երկու կողմերով.

Ա. Ի ՞նչ պէտք է ընէ կառավարութիւնը, և

Բ. Ի ՞նչ պէտք է ընէնք մենք ազգովին, որպէսի վերջ գտնէ Հայաստանի՝ ընդհանրապէս՝ և մեր վիճակի՝ մասնաւորապէս՝ հայուսուհարութեան դրութիւնը:

Ա.

Հայկական վեց նահանգներու կարգին՝ Սեբաստիոյ նահանգը թէեւ համեմատապէս նուազ անհանդարու կը կարծուի առ հասարակ, բայց որովհետեւ փորձն իսկ ցոյց տուած է թէ մօտաւոր անցեալի մէջ պաշտօնավարող, մէկ կամ երկու կուսականներու անհատական կորուին և բարեացականութեանը հետեւանքը միայն եղած է այդ հանդարսութիւնը և անոնց պաշտօնավարութեան շրջամին չափ կարճաւու և վաղացուկ, իրաւոնք կու տանք մեսի խորինքու, թէ մեր նահանգին եւս կացութիւնը ընդհանուր առնամք յար եւ նման եղած է Հայկական միւս նահանգներու վիճակին հետ և թէ, մեր սահմաններուն, արմինքն Փոքր-Հայքի մերայնց դրութիւնը եւս վերծ չէ եղած, ինչպէս 1908-ի Սահմանադրութեանն առաջ, նոյնապէս և մասաւանդ յետոյ, կեանքի և ընչից անապահովութեան, կրօնի և պատոյ անապաշտանութեան այնպիսի դէպքերէ և պատահարներէ, որոնք հայարձակ նահանգներու հայութեան տեսական վերքն ո վիշտն եղած են, սկիբրէն ի վեր:

Առաջնորդարանս արդէն կառարած է իր պարուականութիւնը ժամանակին հետպիետ տեեղեկաբրելով Պատրիհարքական բարձրագոյն իշխանութեամտ մեր վիճակի ժողովրդեան ազգային կեանքը տառապեցնող այս կարգի դժուարութիւնները, և թէպէս՝ դժբախտաբար՝ ասոնցմէ շատ բիշերուն համար միայն կարելի եղած է դարման կամ զոհացուն ձեռք բերուիլ, բայց մենք այն համոցում ոնինք թէ՝ Ազգային] Կեղր[ոնական] Վարչութեան դիմուներուն յաճախ ապարդին լինելը հետեւանք են միայն և միայն կառավարութեան կողմէ աւանդական դարձած անտարբերութեանը նաև

անհոգութեանը դէպի այս զաւառները եւ հոն բնակած ժողվորդեան ընկերային եւ տնտեսական կեանքի քայրայումի մասին մնուցուած նպատակաւոր անփութութեամբ:

Ճիշտ այս համոզումն է որ կը թելադրէ մեսի, առաջարկել հոս այնպիսի միջոցներ, որոնք կարենան ծառայել ընդմիշտ ջնջելու զաւառական հարստահարութեանց դրութիւնն իսկ, եւ ոչ թէ պատահական դարմաններ մասուցանել տեղի ոնեցած դիպուածներուն:

Հայ մեկ լաւագոյն եւ արմատական, եւ գուցէ միակ միջոցը այս վերքը բուժելու այն է որ կա'ն Բեռլինի 61-րդ յօդուածը, կա'ն 1880-ի Թումիլիի նահանգմիերուն համար պատրաստուած բարեկարգութեան օրէնքը, եւ կա'ն 1895-ի հայկական կոտորածներէն վերջ Անգլիոյ, Ֆրանսայի և Ռուսիոյ Կ.Պոլսոյ երեք մեծ դեսպաններու միջոցաւ պատրաստուած բարեկարգական յիշաստակագիրը լիումին եւ լրջօրէն գործադրուի Հայաստանի համար եւս: Բայց որոհեան անցեսպ եւ ներկայի հանճգանանքները այսպիսի բարերար տնօրինութեան մը հնարաւորութեան նկատմամբ տակաւին լաւառես չեն ըներ զնես, կը կարծենք թէ, հայարնակ զաւառներու ապահովութեան եւ հայ ժողովրդեան կեանքի անդորրութեան օգտին՝ կառավարութիւնը պէտք է կառարէ գեղ հետեւեալ կարգադրութիւնները.

ա. Նահանգային քննչութեան պաշտօն մը հաստատէ:

Ինչպէս զօրաբանակներու մարտաշախուութեան պաշտօնը վերածուեցաւ բամսակային քննչութեան գործին, նոյնպէս կուսակալութեան պաշտօնը վերածուի նահանգային քննչութեան գործին, իրերու այժմեան վիճակին մէջ, կուսակալի պաշտօնը ոչ այլ ինչ է, եթէ ոչ դիմանական պրադում մը, որ կը բաղկանայ կուսակալութեան ամէն կողմերէ եղած պաշտօնական կամ ամեստական, ժողովական կամ ժողովրդական խնդրագիրները մակարել եւ յանձնադրաբէլ: Պէտք է նահանգին կեղունական զաւառը եւս կազմէ առանձին կառավարութիւն մը, իսկ կուսակալը իբրև ընդհանուր քննիչ, շրջի շարտնակ նահանգին բոլոր մասերը, հսկէ եւ հակակշռէ բոլոր գործերու վրայ, եւ իբր լիազօր տնօրինէ եւ կարգադրէ ամէն ինչ, գործադրելով օրէնքն ու արդարութիւնը միայն: Ժողովուրդն այն առեն պիտի հասկնայ թէ՝ իր վրայ մուածող կառավարութիւն մը կայ արդարեւ, պաշտօնեացք սպասարի զգացումով եւ ճշուութեամբ պիտի հոգածու ըլլան իրենց պարտականութեանց մասին:

բ. Ժանաւարմբրիի պաշտօնէից թիւը պէտք է համեմատական ըլլայ ժողվորդեան թուին, եւ համապատասխան տեղային հանճգանանքներուն:

Այսինքն առ 2 կամ 300 անձ պէտք է լինի մէկ ուստիկան պինուոր, եւ ա'յս, ոչ միայն բաղաբներու այլեւ գիտելու մէջ, իսկ այն վայրելու մէջ, ուր լեռնային դիրքի կամ հասարակաց հաղորդակցութենմէ հեռաւորութեան պատճառաւ, առավելութեանց կարելիութիւններն առելի շատ են, պէտք է այս համեմատութիւնը աճի ըստ պահանջելոյ պարագայից: Հայ է նաեւ որ ձիաւոր շրջիկ ժանաւարմբրի մըն այ զոյտթիւն ունենայ նահանգին կարգ մը մասերուն մէջ, որոնք առնեն առելի արկածալից եղած են յաճախ, զոր օրինակ մէր նահանգին մէջ Տարիխուտէի կողմերը Ազգէ տաղ, Նանդալի կողմերը, ինչպէս նաեւ Թոգարժի Սամաւագին մէջ՝ Հերէկի եւ Նիքարի կողմերը, ուր յաճախադէպ եղած են կապմակերպեալ ոճրագործութիւնը:

գ. Ինչպէս պինուորութեան, նոյնպէս ժամատարմըրիին եւ փօլիսին մէջ պէտք է պահել բաղկացուցիչ տարրերու համեմատութիւնը:

95-ի հայկական կոտորածերէն վերջ, իբրև բարեկարգական ձեռնարկ կառավարութիւնը ընդունած է արդէն բրիտանէաներէն ալ ժամատարմա և փօլիս անուանելու սկզբոնը, եւ այս՝ շատ չափաւոր սահմանի մը մէջ գործադրու ած ըլլալով հանդերձ, պէտք է խոստվանել թէ՝ մերթ ընդ մէրթ ունեցած է իր օգուտները: Վաստի ենք որ, եթէ տեղացի ժողովուրդներէն՝ իրենց թիւին համեմատութեամբ տեղւոյն վրայ գործածուին միշտ պասպահ պաշտօնեամեր աւելի թուով եւ աւելի արդար եւ աննկատ ընտրութեամբ, արդինքը շատ աւելի մեծ եւ շատ աւելի օգուակար կ'ըլլայ, զիսաւորաբար այնու, որ կառավարութիւնը կը զգուշանայ հետեւել: հայահալած ուղղութեան մը, որ շատ անզամ այս կարգի պաշտօնէից միջոցա կը գործադրուի, եւ յետոյ այնու, որ ինչպէս պինուորագրութեան յայտնի արդինքներէն մին եղաւ, մերացինք բաղաքացիական աւելի համարձակ դիրք մը կը ստանան այս կարգի պաշտօններու եւս վայելունով:

դ. Պէտք է ընդունուի հաւասար պինաթափութեան եւ կամ հաւասար պինակրութեան սկզբոնքը:

Կարգ մը ցեղեր, որպիսիք են՝ մեր կողմերուն համար՝ չերեկներ, չէիներ, գարափափափները եւ այլն արտօնու ած են պաշտօնապէս սպիտակ վէճ եւ հրավէն կրելու, իբր թէ պահպանելու համար իրենց ցեղային աւանդական սովորութիւնները, նոյնիսկ բաղարներու եւ ընկերային վայրերու մէջ, իսկ ընդհանուր առմանք բոլոր իզանները կը վայելն ամէն կարգի դիրութիւն, ամէն տեսակ վէճներ գործածելու թէեւ ոչ պաշտօնապէս: Ըրիսոռնէից համար ոչ միայն յանցանք մըն է այս, այլև նոյնիսկ պատճառ դատապարտութեան: Արդ, այս կամ ազն տարրին պինուորական բնապնները բաջակերէզու եւ միսախն զգացուները աւելի նկուն վիճակի մէջ պահելու այս բաղաքականութիւնը պատճառ կը դատնապ առէպ այլ եւ այլ անկարգութեանց: Եւ որովհետեւ անցեայ եւ աւանդականացած առելութիւններու իրարու դէմ անսիրելութիւն միայն սնուցած այս տարրերը սպառապիններէն ալ աւելի անտեղութիւններ կրնան ծնել, լաւագոյն կը համարենք որ, հաւասարապէս, ամէնքն ալ պինաթափ լինին, պայմանաւ սակայն ամենախիստ պրդաբութեամբ ի գործ դրուի այս սկզբոնքը:

ե. Պէտք է ջնջել համիտիչ հեծելազօրքը.

Սահմանադրութեան վերահոչակրումէն յետոյ, այս գունդը իր անունը միայն փոխեց, այնպէս՝ ինչպէս որ փոխուեցան անունները այն վայրերուն, որոնք գահընկեց բրնձարին անուամբը կը կոչուին: Բայց ինչպէս այդ վայրերը մնացին նոյն, տարրեր նոր անուններու տակ, նոյնպէս նաև համիտիչը, հեծելազունդը թեթեւապիններու նոր կոչումին տակ չդադրեցաւ լինել: Ճանու պատու հաս մը հայաբնակ գուառներու մէջ: Քանի որ Օսմանէանը վինուորագրութեան օրէնքը գործադրուեցաւ առ հասարակ, պէտք է որ վերին Հայաստանի բխրուերն եւ Փոքր Հայքի շրջանակի մէջ զարսփափափներն ալ, որոնցմէ հայթայթու ած են այդ գունդին վինուորները, պրկուին իրենց տեղուոյն վրայ իրենց վինուորական ծառապութիւնը անկանոն եւ անձագլաւակ կերպով կառարելու վայրագ մնաշնորհին, հաւասարապէս ենթարկուին կամուսա որ վինուորագրութեան ընդհանուր օրէնքին:

գ. Ուժագործները պէտք է պատժուին արդարապէս և խատի:

Վերջին բամփ մը տապիհներու մէջ մանսա անդ, ոճրագործներու հանդէպ կառավարութեան ի գործ դրած ընթացքը սաեղի զանոնք շփացնելու և բացալերելու ծառայած է: Հու մէր շրջանակին մէջ, Խալիլ Ծիֆաթ փաշախի և Ռէշի Աքիֆ փաշախի ուղղամիտ և կորուի գործունեութիւնը սկսած է արդէն պատմական և նոյնինչ տառապելական դառնայ: Վաստի ենք որ եթէ հեծեալ ոստիկանութիւնը պարկելաշորէն կառապրէ հեռավայրումի իր գործը, այնպէս ինչպէս այդ երկու կուսականներու օրով կը լինէր, երկիրը շուտով կը մաքրուի ու պարկելաշոր խումբերէ: Կը կարծենք նոյնպէս որ այս մասին աեղի գործուներուն կ'ըլլայ, եթէ ոստիկանական պաշտօնեամելը անձնական պատասխանառութեան ենթապկուխն, ինչպէս կ'ընէր՝ ինքնազդութիւներէն՝ Ռէշի Աքիֆ փաշան, եւ եթէ կառավարութիւնը յանձն առնու կեանքի և ինչքի տեսակետով լիսաւոց հաստոցում կատարէ իր անսուրբերութեան պատճառա խոշունքու ած համայնքներուն կամ սնհատներուն:

Ե. Պէտք է լուծում ստանայ հողային հարցը:

Հայարնակ գաւառներու մասապահուղութեան մերժ պատճառ եւ մերժ հեռաւանք դարձած այս խնդիրը, ամէնէն փափուկ հարցն է, եւ արժանի վերջին ծայր պարշատու նկատումնան: Գրասուած հողելուն մէջ կան ունանք, որոնց լեռու դարձուիլը անկարտելի սիսի ըլլար ներկայ օրէնքներու գործադրութիւնը բաւական սիսի ըլլար, կան դարձեալ այնպիսիներ, որոնք նոր հակառակութիւններու կրնան ծնունդ տայ: Կառավարութիւնը պէտք է դրամ, պինուրական ոժ, տեղական սպրեցութիւններ և բարոյական միջանուղութիւններ հաւասարապէս սրբածարդէլի ընէ կեղունէն ողարկուած եւ տեղական մարմիններէն աշխացուած խառն յանձնախումբի մը միջոցա, կարճ ժամանակի մը մէջ վճռականօրէն վերջացնելու հանար այս խնդիրը:

ը. Պէտք է ամբողջացնել դատարանական կապնակերպութիւնը:

Մեր նահանգին մէջ կան տակաւին տեղեր, ինչպէս Թորառ, Շահին-Գարահիսար, իրենց բոլոր գավաններովը եւ մեր կեղունական սանձագի գավաններուն մէծագոյն մասը, որ դատարանական կազմը կը պակի բոլորովին կամ շատ անու ամսական բան մըն է միայն: Հարկ է որ տեղացիները չգործածուին իբրեւ դատաւոր, վարձատուին լիաթոշակ, որպէսի կաշառի ամիսկապութիւնը նուափ, ամէն ապգէ անձինք անխարտաբար կոչուին այդ պաշտօնին, դատական ընճութեան պաշտօնը ոչ միայն նահանգային այլ նաև գաւառային շրջանակներու մէջ գոյութիւն ունենայ եւ շրջիկ դատարան մը կարգ մը խնդիրներ եւ դատելու ուսումնախոր եւ վճռէ տեղույն վրայ նոյնինկ, վասնի վկաններու տեղափոխութեան եւ խնդրոյն ծնունդ տուող միջավայրի եւ այլ հանգանանմբերու անգիտութեան եւ այս կարգի զանազան դժու արութեանց պատճառա է, որ չի գործադրուիր արդարութիւնը: Նոյնպէս դիւրութիւններ պէտք է տրուին, որպէսի դատական գործերու մէջ մանաւ անդ, ինսդրարկուները հասկան եւ հասկցուին իրենց մայրէնի լեզուա, որովհետեւ գույքէ միշտ գիտացիք մանաւ անդ ասկէց է որ կը կորսնցնէն իրենց իրաւունքը:

թ. Պաշտօնէից թիւր պէտք է համեմատական ըլլայ բաղկացուցիչ տարրերու թիւին:

Կառավարութիւնը հաւասարութեան ակդրունքը արդարապէս կը գործադրէ միմիայն ընտրութեանը մէջ այն յանձնախումբերուն, որոնց պաշտօնն է հանգանակութիւն կամ նպաստահաւաքութիւն կատարէ: Ցառով և ծիծադրու կը դիտենք միշտ որ այսպիսի պարագաներու մէջ միմիայն

բրիտանեացը խլամներուն հետ հաւասար այսոք կ'ունենան: Թէ՛ քաղաքային, թէ՛ դառնական], թէ՛ ոստիկանական եւ թէ՛ եղնոական եւ թէ՛ դիւնական պաշտօնեից մէջ բրիտանեից թիւը աննշամարելի ըլլալու չափ աննշան է: Թէ՛ մեզ համար տեսակետով մը փափարելի է անշուշու որ մերայինք պետական պաշտօներէ աւելի առեւտրական եւ աշխատական ասպարեզներու մէջ յառաջանան, բայց միեւնոյն ժամանակ տոհպողական է անշուշու որ թէ՛ ժողովրդային ընդի[անուր] օգուտի եւ թէ՛ ազգ[ային] արժանապատութեան տեսակետով մերայինք եւս հաւասարապէս ունենան իրենց դիրքը, պետական պաշտօներութեան բոլոր ճիշերուն մէջ, բանի որ ո՛չ ընդունակութիւնը եւ ո՛չ յարնարութիւններն է որ կը պակսին առ այդ:

Ժ. Կառավարութիւնը պէտք է գործադրէ Առաջնորդարանի կողմէ՝ իր իրաւասութեան սահմանին մէջ՝ տրուած որոշումները, երբ հարկ ներկայացուի:

Քանի որ Ազգ[ային] Սահմանադրութիւնը մաս կը կազմէ Պետական Օրենսգրքին, ինչպէս պետական դառնարանի մը կամ ժողովի մը կողմէ տրուած որոշում, նոյնպէս ազգային առանձնաշնորհմանց սահմանին մէջ եղած ունէ իմնդրոյ մասին տրուած որոշում, որ կը բդիսի ազգ[ային] Սահմանադրական ժողովէ մը, երբ իր կողմէ գործադրութիւն անկարելի ըլլալով՝ առաջնորդական թագրիրով կը ներկայացուի կառավարութեան, պէտք է աս գործադրէ զայն, առանց ասոր, առաջնորդական կամ ազգ[ային] իշխանութիւնը ո՛չ միայն կառավարութեան եւ օտարաներու այլ նոյնիսկ իրեններուն առջև կը կորսնցնէ իր ապդեցութիւնը, ունենալով միմիայն իրաւաբանական նշանակութիւն, կուրկ պատճական ապրութենէ: Եղած են պարագաներ՝ ամուսնական, որբերու ժառանգութեան եւ թողոններու կարգադրման ինտիմներ, որոնց համար կառավարութիւնը ինքինքը պարուառու չէ զգացած գործադրէլ մեր տնօրէնութիւնները, մեր «մերքին գործերուն չմիջանուելու» փարիսեցիական ձևաբանութեամբ:

Ժ. Պէտք է վերջ տալ խլամացնելու արարթներուն:

Պատմական ասուզութիւն մըն է թէ թուրք ցեղին թուական աճումին միջոցներէն մէկը եղած է անցեալին մէջ, ոչ-խլամ ժողովրդային զանգուածներուն բռնի եւ խմբովին խլամացումը: Այդ երեսոյցը թէ՛ կորսնցուցած է իր նախկին ընդի[անուր] թափը, բայց դեռ կը պահէ իր մասնաւոր, այլ յաճախատէպ, իրականութիւնը: Են ցաւալին այն է մանաւանդ, որ ամէնն տիսուր առիշմները կը շահագործուին այդ նպատակին համար: Այս տեսակետով դեռ ամէնուս յիշողութեան մէջ թափն են կիշիկեան աղէտրին միջոցին կառարուած կրօնափիխութիւնները: Ստոյգ է որ մերայինք, շատ հակուադէպ պարագաներու մէջ, տնտեսական եւ երբեմն ամուսնական եւ նոյնիսկ տռփական զգացումներով կամաւ կը մղուին կրօնափիխութեան: Բայց շատ աւելի յաճախատէպ են այն պարագաները, յորս բռնի կը յափշուակուին անոնք: Վասնափի այն թուրք երիտասարդուր որ բրիտանեաց աղջիկ մը կ'առնու կնութեան, վերծ կը մնայ վինու որութենէ եւ այն: Այդ, որպէսփի կրօնի պատութեան սկզբունքը յագուի արդարութեամբ, պէտք է որ ոչ միայն ջնջուին այդ դիրքութիւնները, այլ նաև ինքնարելարար կատարուած կրօնափիխութիւնները: Առաջնորդական պարագաներին կամաւ կը մղուին կրօնափիխութեան: Բայց աւելի պատօրին եւ անկաշկան կերպով համովելու եւ խլատելու զայն:

Առանց շեղելու առաջարեալ հարցէն, կը փափաքինք ներկայացնել նաև հետևաալ առաջարկութիւնները, որոնք կը կարծենք թէ գեթ անուղղակի կերպով յարաբերութիւն ունին անոր հետ:

Ժ. Պէտք է զօրքը ծառայեցնել տալ իր տեղոյն վրայ:

Որչափ գոհ կը թուի ըլլալ ժողովուրդը պինուորական ծառայութենին, նոյնափ դժգոհ է, և իրաւամբ, պինուորական բոլոր շրջաններու մէջ՝ այլուր փոխադրուելու անպատճեութիւններէն, որոնցմէ յառաջ կու զան ընտանեկան կեանքի, երկրագործական և առեւտրական գործերու մերժ փշացուն եւ յաճախ խանգարուն: Շենք կրնաք պահանջել անշուշտ, որ պատերապմի պարագային նահանգի մը զօրքը չտեղափոխուի այլուր, բայց կը խորհինք թէ ոչինչ անպատճեութիւն կայ որ երիտասարդները իրենց պինուորական կրթութիւնը սուսանն իրենց տեղոյն վրայ: Այս կարգադրութիւնը թէ՝ աւելի եւս սիրելի պիտի դարձնէ պինուորական կեանքը, և թէ՝ նոյն առեն առաջը պիտի առնու իրանդութեանց և անփնտան կենցաղի անպատճեութիւններէն յառաջ եկած այն թշուառութիւններուն, որոնք տարաշխարիիկ կեանքի հետեւ անքն են, և որոնք ա՛լ աւելի անհանդութելի կը դառնան պինուորական կենցաղի յայտնի խառութիւններուն պատճառաւ:

Հու կրնանք յիշել նաւա պինուորական ծառայութեան ժամանակը կարձելու պէտքը, որ այնքան տոփառդական պահանջ մը դարձած է այլեւս, ինչպէս նաւա պինուորներու ապրելակերպի անհանդութելի վիճակը, հայարձակ զաւառներու մէջ: Այս օրերու ս տակաւին նոյնիսկ, տեսամք կարգ մը հայ պինուորներ, որոնք Ծոմելիի զօրաբաժիններուն մէջ կրթուած էին, և շատ գոհ կ'երեւեին իրենց այնտեղի կեանքին, մինչդեռ այս կողմէրու զօրաբաժիններու մէջ ծառայութեան կամչուած պինուորներ չափազանց դժգոհ են, անմաքրութեան, անկարգութեան և այս կարգի տրտունքներով: Որպէսի մեր երիտասարդները չխրոշին պինուորութեան և այս պատճառաւ չկրեն փափուտի ծանր հետեւ անքները, որպէսի չհեռանան դէպի արտօսահման, և այս կերպով չանայացնեն իրենց սունն ո հայրենիքը, հարկ է որ սիրելի և տանելի գործուի պինուորական կեանքը: Երերը պյանախի հանգանակը մը սուսած են, որ չենք կարծեր թէ կը սիսալինք, երբ նուածենք թէ կառավարութիւնը խորապէս գոհ է զուցէ հայ երիտասարդներու գունդագուն իրենց հայրենիքն դէպի արտօսահման հեռանալու շարժումն, բամի որ այդ կերպով, մեր միջոցաւ նոյնիսկ, պյանք կը պարպուի Հայաստանը հագերին:

Ժ. Կրթական սուրբի մեր բաժինը պէտք է տրուի առաջնորդարաններու:

Թէ եւ հարատահարութիւններու խնդրին չի վերաբերի այս հացը էապէս, բայց որոհետեւ կառավարութիւնը յանոն կրթութեան ահազին գումար կը զանձակ ժողովուրդին եւ կրթութեան համար շատ չնշին բան մը միայն կը ծախսէ, իրաւունք է ըստ թէ ինք կառավարութիւնն է նոյնիսկ, որ այս տեսակետով կը հարատահարէ ժողովուրդը, անկէց առնելով սուրբ յանիրատիք, բանի որ չի գործածեր զայն իր նպատակին:

Գիտենք թէ համապարտանական և բարձրագոյն կրթութիւնը պետական է, և կառավարութեան կը պատկանի այդ մասին կառարուելիք ծախսերը հոգալ, բայց որովհետեւ նախակրթութիւնը ապօային է իրարանչիւր բարձրացուցիչ տարրի համար, պէտք է իրարանչիւրը ինք մատակարարէ, իր նախակրթութեան ծախսը: Արդ, կառավարութիւնը որ կը զանձակ մեր կրթական ամբողջ տուրքը, բարձրագոյնին համար յանկացնելով մէնէ սուսածին կլար, պէտք է մեսի վերադարձնէ միսս կէսը, որպէսի անով կարող ըլլամք հոգալ մէզ նախակրթութեան ծախսերը, և որպէսի կրթական համաձայնումի ամփրական և անհեթեթ բարձրականութեան պատրուակով մեր նախակրթութեան գործը չփոսնգուի, պէտք է հաճեցնել կառավարութիւնը որ յարգելով սպօվային]

Սահմանադրութեամբ և եկեղեցական առանձնաշնորհումներով մեզ տրուած իրաւոնքների, թոյլ տապ որ Առաջնորդապահներու միջոցաւ կառավարուին և մասակարարուին մեր վագրապահները: Իսկ այս բանին համար յոյժ սննդրամեջու է, որ կրթական տուրքի մեր բաժինը յանձնուի Առաջնորդներուն և անոնց ձեռքով՝ պատկանեալ մարմիններուն:

Ժի. Փակեցէ, առաջ տեղեկացրիս այս առաջին մասը, անդիմադրեցի մդում մը կր զգանք մեր մէջ յայտպարտեցու յէ, երկրին հարատահարութեանց, անպայտարութեանց և սմբանութեանց պիտի չկրնայ վերջ տալ կառավարութիւնը մինչեւ որ ամէն կրտքի պաշտօնատանց մէջ չգործադրուին Երրուստական ճշուութեան և խստութեան սկզբո՞նքն ու մեջողն, իսկ այս բանին համար ամերամեջու է ներկայութիւնը ամէն պաշտօնատանց մէջ անկաշառ, կրտքու և մադրասէր երրուստի մը: Հանդապին պարտուց վարչութեան և Օմիսամեւամը դրամատան կարմը, ճանապարհներու շինութեան և զանազան շահայիտական մեծ ձեռնարկներու առթիւ գործածուած Երրուստի աշխատութիւնը ընդհանրացուցած և արմատացուցած են ո՞չ միայն քրիստոնեաց պղեն սահմետական ողջափոփ դասակարգին մէջ աս զաղափարը յէ, երրուստական կանոնադրութեանց շնորհի միայն կրտքի պիտի ըլլաց բարեկարգեց այս երկիրն, պահնին ի սպառ սմիկուացնել ժողովրդին:

Չենք գիտեր յէ մեր այս անկատօրէն անկեղծ և երկրին յարացչինութեան համար սմբերապահօրէն բարի այս բաղձանքները ինչ սատիճանով և որչափ ժամանակի մէջ պիտի կարենան իրականանալ, բայց կը խորիինք յէ մեր պարտքն է միշտ սմբարադառնալ մեր պահանջներու վրայ և յանուն այն իրաւունց պոր մեր պատութիւնը և ժամանակի ողին կու տան մէսի սպայտապէս և այսուորէն մղել մեր պագային գոյութեան կրիւը, խաղաղ և օրինական բոլոր միջոցներով, ցոյց տալով պետութեան յէ ինչ պէտք է ընէ ինք, իր փառքին ու բարգաւաճնանը երկար դարեց պանքան հաւատարմօրէն ծառապած հայ ժողովուրդին անդրդրութեանը համար:

Մեր փորձառութեան փոքր ի շատ մեզ թելադրած գաղափարների պապէս յայտնելէ, վերջ ի մասին կառավարութեան պարտականութեանց կ'անցնինք Ձեր Բարձր Սրբավանութեան շրջաբերականի մէջ յառաջ բերուած երկրորդ ինդրուն՝ պահնին յէ, ի նչ պէտք է մենք ընենք պազմին, մեր գոյութեան և պագային կեանքի բարեկառնան համար:

F

Խոստովանիլ պարտինք յէ բանի մը դարեց յաջորդաբար բռնապետական յուծի տակ ապրած լինելով, և սկիզբէն ի վեր ասիսկան բաղաքակրթութեան ծանր և մթին միջառվայրի մը մէջ ապրած ըլլալով, մեր ժողովուրդը վաղուց կորոնցուցած է բաղաքական, կամ աւելի ճիշտ բաղաքացիական ըմբռնումը կեանքին: Արդ, առանց անջառողական գաղափարներու, որոնց տիսուր հետեւ անքները չափէն աւելի կրեցինք ժամանակէ մը ի վեր, պէտք է ջանալ մշակել մեր ժողովուրդին բոլոր խաւերուն մէջ բաղաքացիական կեանքի հասկացողութիւնը: Այդ բանին համար մեր պագային իշխանութեան պաշտօնական կեալունք, ի Տաճկառատան Պատրիարքարանը լինելով, պէտք է նախ ինոն գոյութիւն ունենայ այդ գաղափարը և անոր միջոցաւ մեր բոլոր Առաջնորդապահները տարածեն ամբողջ թքքահայ ժողովրդեան մէջ պագային բաղաքականութեան մը որոշ և առողջ ողովութիւնը: Իրաց այժմո կացութեան

մէջ ամէն Առաջնորդարան կաղծես ունի իր ուրոյն եւ պատահական ուղղութիւնը աւելի կամ նուազ չափով մը այս կամ այն հոսանքին կամ ապրեցութեան համեմատ ձեւ ակերպուած: Պատրիարքարանը իբրեւ գոտիս եւ կեղրոն ապօպային քաղաքականութեան, ինք պէտք է դեկավարէ ամրող կարգը, իրակ ներշնչուած եւ իրուով նախ գործադրուած որոշ ծրագրով եւ ուղղութեամբ:

Ըստայի եւ հպատակի մէր դարձաւոր ընդարձացումէն դէռ նոր արթնցած, այժմ ոնինք քաղաքան դիմութիւններ գաւառներու մէջ իսկ գործադրելու Պատրիարքարանի կողմէ մեկ ցուցուելիք մի որեւիցէ աղօպիսի ուղղութիւն, միայն, որպէսպի կարելի ըլլայ, առանց ներքին պառակուումներու, մշակել ապօպային եւ քաղաքացիական լուրջ դրութիւն մը կը խորիինք թէ հարկ է դիմել ի մէջ այլոց հեռուեալ միջոցներուն.

ա. Ապօպային հասուածներու միջեւ յարաբերութիւնները ամրապնդել:

Բայց դաւանական ամիամաձայնութիւններէ, որոնք վերջապէս մուտքած են ա՝ լ, ապօպային քանի մը մասերուն մէջ, կամ ինչ ինչ կողմէր, որոց վրայ անկարելի չէ համաձայնիլ. ասոնք են զիսաւորաբար. Ապօպային կրթութեան, ապօպային] ներքին բարեգործութեան, ապօպային] ուրոյ մշակութեան եւ վերջապէս ապօպային] քաղաքականութեան հարցեր: Առաջնորդարանները ամկախաբար իրենց եկեղեցական եւ կրօնական հանգամանքէն, արտօնեալ պէտք է ըլլան բարոր յարաբերութիւն մշակելու ապօպային հասուածներու պաշտօնական մարմիններուն հետ կամ, աւելի ճիշտն ըսկելով, քաջակերելու՝ հետպիետէ աւելի ընդարձակ սահմանի մը մէջ նշմարուած դէպի ապօպային նայր զանգուածը ուղղուած համակրութեան այն ոգին, զոր այդ հասուածները սկսած են արդէն ցոյց տալ: Իսկ այդ համակրութական վերաբերմունքը փոխադարձաբար աւելի հիմնական եւ պաշտօնական ձեւի մը վերածելու համար անօգուտ չէ, եւ զուցէ կարեւոր է նոյնիսկ, որ սահմանադրական տեսուչ Խորհուրդներու եւ կրթական Մարմիններու մէջ ընդունուին այդ հասուածներուն պատկանեալ կարող եւ հայրենասէր ապօպայիններէն: Ապօպային կեանքի վերահաս կապմալուծութեան առաջքը առնելու եւ ներքին բարոյական ուժեղացման ամիրամեցու միջոցներէն մէկն է այս, մէր կարծիքով: Եւ որպէսպի զաւառական շրջանակներու մէջ այս ձեռնարկը աւելի յաջող եւ ապահով արդիւնքի մը կարենայ յանգի, լաւ է որ Ապօպային] Կեղրունական Վարչութիւնը, իր շրջանակին մէջ իսկ նախ, նուիրագործէ եւ իրագործէ այս սկսքունքը:

բ. Առաջնորդարաններու միջեւ յարաբերութեանց կապերը ամրապնդել:

Ապօպային] Գաւառ[ական] իշխանութիւնները պատահական առիթներով է, միայն որ իրազու հետ յարաբերութեան մէջ կը գոտնին, այսինքն՝ երբ պէտքը պահանջէ, ամուսնական, ժառանգական, ուսուցչական եւ այլ այսպիսի պատեհութիւններով է որ Առաջնորդարանը կը հաղորդակցին միմեանց հետ: Կարգ մը ինտիմներու մէջ, զոր օրինակ, վիճուուագրութեան, եկեղեցական կրթութեան, ընտանեկան բարոյականի, դարլուական ծրագիրներու եւ հասարակական այլ եւ այլ ինտիմներու մասին վիրար լուսաւորելու եւ զաւառական միջավայրին համեմատ ամէն հարց պարզաբանելու եւ ըստ այն Պատրիարքարանի վճռական տնօրինութեանց ենթարկելու համար, լաւ ազդյն է անշուշտ, որ Առաջնորդարանները - զոնէ ամոնք, որ աշխարհագրական նոյն զօտիի մէջ կը զանուին - իրարու հետ մշտական եւ կապմակերպեալ յարաբերութեան մը մէջ լինին: Թէ, այս կարգի յարաբերութեան մը ամենամեծ

օգուտներ միայն կրնան սպասուիլ, ներկայիս նաև քաղաքական տագմանապայից ժամանակներու մէջ, երբ՝ անհրաժեշտ հարկ կայ որ ժողովուրդին ազգային վարչութեան պարտասխանառութիւնը ունեցող մարմինները իրավեկ ըլլան եւ իրավեկ ընեն վիրար ժամանակին եւ պարագայից բոլոր պէտքերուն եւ պահանջներուն, այս մասին աւելորդ իսկ է տարակուսել:

Իսկ որպէսպի Առաջնորդարաններու այս յարաբերութեանց գործը որոշ եւ օրինական վիճակ մը կարենայ առանալ, հարկ է որ ազգային Պատրիարքարանի միջոցաւ պարտաստուած եւ պարտադրուած հրահանգի մը համեմատ կատարուի այց:

գ. Պատրիարքարանի եւ Առաջնորդարաններու միջեւ եղած յարաբերութիւնները մշտական եւ կանոնաւոր ձեւի վերածել:

Թէեւ գոյութիւն ունին Պատրիարքարանի եւ Առաջնորդարանաց միջեւ յարաբերութիւնը, բայց աւելորդ չի լինի յարունել թէ ասոնք եւս յաճախ պատահական, այսինքն պէտքերու առջիւ զգացուած պահանջներու համեմատ միայն կը կատարուին: Այս կերպը պահելով եւ շարունակելով հանդերձ, անհրաժեշտ է որ Առաջնորդարանը շարաթական տեղեկատութեամբ եւ ամէն կարգի հմտորց, մասնաւոր ազգային կեանքի հետ լորջ վերաբերութիւն ունեցող հարցերու մասին, գործէ օրագրական ծանօթութիւններով ազգային իշխանութեան կեղորնը իրավեկ ընեն ժողովուրդին գաւառային կեանքին: Միսս կողմանէ Պատրիարքարանը պարսի իրենց յարմար դատած միջոցներով, բայց կանոնաւոր եղանակաւ, գեր ամիսն անգամ մը իր վերին հսկողի իրաւունքն ու պարտականութիւնը ի գործ դնէ, քաղաքական կեանքի կեղորներէ, այսինքն մայրաքաղաքէն հեռու շրջանակներու մէջ ապրող գաւառային իշխանութեանց թելադրելով, վեկուցանելով եւ հրամայելով այնախի տնօրինութիւններ, որու ընել կը պարտադրեցնեն օրու ան կեանքը, ժամանակին պէտքը եւ նոյնիսկ գաւառներէն ստացուած տեղեկութեանց արդիւնքները:

Այս մասին մեր միտքը աւելի պարզեց համար չենք քաշուիր ըստ թէ եղած են պարագաներ, ինչպէս Օսմանեան] Սահմանադրութեան վերահոչակումի եւ կիլիկեան աղետքի տարիներուն, յորս Պատրիարքարանէ իշուր սպասուած եւ չառացուած հրահանգներու անգոյութեան առջեւ, հարկադրուած ենք դիմելու կա՛մ հիւպատուական, կա՛մ միխոնարական եւ կա՛մ երբեմ նոյնիսկ քաղաքային կուսակցութեանց եւ յաճախ վաճառականական թղթակցութեանց աղբարներու, օրու ան կացութիւնը ըմբռնելու եւ ըստ այն մեր դիրքն ու դրութիւնը ճշտելու համար:

Թէ այս կարգի յաճախ իրավու հակասող եւ շփոթ տեղեկութեանց առջեւ՝ ինչպիսի վիճակի մը կը մասնուի Գաւառական] Ազգային մարմին մը, որ իրեն յանձնուած ժողովուրդի մը պարասխանառութեան հոգն ու կոչումն ունի, եւ այն՝ կեանքի ճշնաժամային պահերուն մէջ, այնախի միջավայրերու մէջ, ուր անցեալ արհաւիրքներու վելյիշումն իսկ լոկ կը վիատեցնէ ամէնքն, դժուարին չէ կարծենք մակարերել:

դ. Ազգային քաղաքական կուսակցութեանց հետ խորիրդակցիկ, ի հարկին:

Որչափ ուղիղ է ընդունել թէ Ազգային] քաղաքական կուսակցութիւնը կապմապէս եւ պաշտօնապէս պէտք չէ միջանուն ազգային պաշտօնական Մարմանոյ գործերուն, նոյնքան բանառու է Ականութ թէ՝ պարագաներ կամ, յորս անուրամապի է այդ կարգի Միութեանց օժանդակութիւնը ազգային իշխանութեան: Տակաւին միտքերու մէջ բարու են Կիլիկեան աղետքի եւ ուրիշ սպասափի օրերու միջոցին անոնց մատուցած ծառայութիւնները՝ ժողովուրդը

պրոտաքնդելու առթիվ, բանիւ և գործով: Միայն, պէտք չէ մոռնալ նաև յօլ՝ անտնք այդ օժանդակութիւնը կարող եղան կատարել, եթիւ յաջողեցան նախ իրենք համաձայնիվ իրաբու հետ, և յետոյ համակերպի Ազգային իշխանութեանց ողջակի կամ անողջակի թելադրութիւններուն, յօդու ժողովրդեան կեանքի պահպանութեան:

Հու չենք ուկեր յիշել այն ծառապութիւնները, պորս կրնան անտնք ընկ, եթէ ինաստուն ողջանութեամբ շարժին միշտ ապգային կրյութեան և ժողովրդային լուսաւորութեան տեսակետով, այլ կը բաւականանք պայմանական միայն յթէ, այս կուսակցութիւնը կարող են օգուսկար ըլլալ շատ գեղեցիկ կերպով՝ ժողովրդին ինքնապաշտպանութեան և քաղաքացիական քաջութեան գործին մէջ, եթէ Առաջնորդարանը կարողանան ապդել իրենց վիպ անվերապահ, անկողմնակալ և - հարկ է աւելցնել - ոչ կուսակցական այնպիսի ոգիով մը որ ճշգրիտ արտապայտութիւնը ըլլալ ապգային՝ ընդհանուր, և՝ այսպէս ըստնք «ուղղափառ» պացման:

Պէտք է որեւան շատ չունանոի Ապգային Մարմիններուն, եթիւ ի պահանջել հարկին, պէտք զգան անոնք, միշտ չափաւորութեան և ողջանութեան սահմանին մէջ անշուշտ յարաբերութիւն ոնենապ այդ Միութեանց հետ:

ե. **Օտարապգի քաղաքային կուսակցութեանց հետ մշակել յարաբերութիւն:**

[Օսմանեան] Սահմանադրութեան վերահոչակումէն անմիջապէս յետոյ և հետոփետու, գուառներու մէջ գոյութիւն առին զանազան օտարապգի քաղաքական կուսակցութիւններ: Հու տեղը չէ մտածել, յթէ անտնք որչափ հաւատարմօրէն ծառապեցին իրենց կոչումին, ստուգութիւնն այն է սակառն, որ անտնք շատ հարապատ կերպով կը ներկայացնեն մտածնութիւնը այն միջավայրերուն, որ ծնան իրենք, և այն դրութեան, որ կարմակերպեց վիրենք: Այդ, յթէ՝ օգտուելու այն բարի տրամադրութիւններէն պորս կրնան ոնենապ, արդարեւ այս կուսակցութեանց անդամներէն սակառ ոնանք, և յթէ զգուշանալու համար այն յորի և ցաւայի պատահականութիւններէն, պորս կրնան խորիիլ և կատարել այս կուսակցութեանց պատկանողներու գուցել մեծագոյն մասը, Առաջնորդարանը իրենց յարմար երեցած միջոցներով պէտք է յարաբերութիւն ոնենան ապդ կարգի Միութեանց հետ եւս, անշուշտ ոչ պաշտօնական հանգանանքներով:

Յթէ որչափ գործնական է ապդ մտածումը, գեղա մեկ համար պարզ և բար բաւականին, մօտաւոր անցեալի ապացուցները ոնենապով տակառին մեր առջեւ:

գ. **Շրջանկատ արյթնամուրութեան պէտքը:**

Կուսակցութեանց շրջանակէն դուրս կը մնան օտարապգի ամրութիւն՝ կառավարութեան, վիճուորականութեան և ժողովրդեան բարձր ու միջակ շրջանակները: Առաջնորդարանը միջոցների պէտք է ոնենան միշտ ողջակի և պաշտօնական եղանակներով անշուշտ, յարաբերութիւն մշակել անոնց հետ: Հիմակ մասնաւանդ, որ օտարապգի քաղաքային կուսակցութեանց վարկը և ժողովրդային համարումը չէ մասացած իր նախակին դիլիքին մէջ, այս վեցին շրջանակները ա'լ աւելի կարեւոյ նշանակույթին մը տուացած են, ժողովրդին հասարակական կեանքին ու գործունէութեան համար:

Գիտակ ըլլապու համար ժամանակին կացութեան, կարենապ բարոններու համար ժողովուրդին բոլոր խաւերուն տրամադրութիւնները, կարենապ որոշեցած համար քաղաքական այն ուղղութիւնը, որուն համեմատ կառավարութիւնը կը

վարէ հանրային կարծիքը, յաճախ յոյժ գաղտնապէս եւ որմէ կ'ապդուի նամանաւանդ վինուորականութեան եռանդը, անհրաժեշտ է որ Ազգային Մարմինները կարենան փափկութեամբ եւ մեծ պարշութեամբ մշակել յարաբերութիւն այդ շրջանակներուն հետ:

Է. Քաղաքացիական գիտակցութիւն մշակել ընդհանուր ժողովուրդին մէջ:

Ամսէնս տիեզեր զգացումը, որ մեր ժողովուրդը պահած է երկար առեն ստորևացած վիճակի մը մէջ, հպատակի «րայացի» գաղափարն է եղած, թէպէտ վինուորական ծառայութեան մասնակցելնէս ի վեր այդ զգացումը բարեփոխուած է փոքր ի շատէ, բայց վերջապէս լուրջ ջանքերու պէտք կայ տակաւին, հասկցնելու համար ժողովուրդին իր իրաւունքն ու պարտականութիւնները՝ հանդէպ պետութեան: Այս բանին համար օգուակար եւ կարեւոր են անշուշտ աղդաբրութիւններ եւ նոյնիսկ դասախոսութիւններ, բայց ամենակարեւոր է որ ողդակի ժողովուրդին կեանքին հետ առընչութիւն ունեցող, զոր օրինակ վինուորագրութեան, ժառանգորդութեան, արքունի տրոց, տասանորդի եւ այլ իրաւական եւ պատժական օրէնքները՝ ազգային իշխանութեանց կողմէ նոյնիսկ թարգմանուելով մատչելի պայմաններով հրատարակուին եւ տրուին ժողովուրդին:

Թէե զուցէ անպատէի է աւելցնել, բայց աւելորդ չնկատուի թող ըսել թէ այս կարգի իրաւուրակութիւնը նիւթական տեսակետով ունէ ծանրութիւն չեն պատճառել ազգային պիտութիւնն, թէրեւս ընդհակառակն, այնքան մեծ է անոնց պէտքը եւ այնքան շատ ժողովուրդին փափաքը, զանոնք ունենալու համար:

Ը. Հայ գիւղացի ժողովուրդը գիտակ ընել քաղաքային համգանակներուն:

Տեսնուած է յաճախ որ պանական շրջանակի օտարապօի անձնիք մամաւանդ, նպատակաւոր սուլուկ տարածապահ են գիւղացի ժողովուրդեան մէջ, քաղաքական կացութիւնը իրականէն տարբեր գոյնի տակ ցուցունելով, ասկէց տուած եկած են այլ եւ այլ անպատէհութիւններ, յուպում, արտագաղթի շարժումներ եւ այլն:

Առաջնորդաբանք պէտք է կա՞ն կեղրոն իրափրելով գիւղացի քահանաները եւ գիւղադիմները եւ կա՞ն շրջաբերական գրութեանց միջոցաւ պէտք տեսնուած ժամանակ տեղինելութիւններ հաղորդեն գիւղական հասարակութեանց, ժամանակի հանգանանքներու մասին, թէ՝ զգուշացնելով համար վիրենք անդէպ երկիւթներէ, թէ՝ պատապնելով համար վիրենք փափուկ պարագայից առցի եւ թէ՝ այս կերպով վերջապէս տեղի չտալու համար անսպիսի վիճակներու, որոնք կը վասակն ժողովուրդին բարօրութեան եւ անտորդ կեցութեան:

Այս պէտքը այնքան սեղի անհրաժեշտ կը դառնայ գաւառային այն շրջանակներուն համար, որքան սակաւադէպ է հոն, լրագրաց մուտքը եւ մեծ կեղրոններու հետ յարաբերութեանց առիթը:

Ասոնք են մեր տեսութեամբ, գլխաւորաբար այն միջոցները, որոց գործադրութիւնը կապիւոր է, որպէսպի գաւառացի հայութեան ազգային կեանքը ներքնապէս լինի ուժեղ, զգաստ եւ արթուն, ընդհանրապէս ունէ ժամանակի համար, եւ մասնաւորպէս վասնաւոր նկատուած առեններ:

Ներկայ հարաբերութեական պատահարներու հանդէպ ասոնք անուղդակի միջոցներ են անշուշտ, վասնափի իրրեւ ներքին կապնակերպութեան եւ քաղաքացիական քաջութեան սատարող պայմաններ ընդհանուր դարման մը

միայն կրնան հայթայթել անոնք այդպիսի ցաւալի արկածներու առջեւ, որոնք, պէտք է խոստվանիլ, որչափ արդինք են արտաքին կանխամկատեալ դիտումներու, նոյնքան հետեւ անքն են նաև ներքին վաստութութեան, այսինքն քաղաքացիական ինկած կեանքին:

Ներկայ հարստահարչական անկարգութեանց դէմ ազգովին ինքսինքնիս պաշտպանելու միակ միջոցն է, ըստ մես, հետեւեալն.

թ. Գիւղերու մէջ հայ պահակներու, եւ քաղաքներու հայ թաղերուն մէջ գիշերային հայ պահակներու կապմակերպութիւն:

Այս մասին աւելորդ կը տեսնենք պատճառաբանեալ ապացոյցներ յառաջ բերել, նկատելով որ խնդիրը չափազանց պարզ է, եւ պէտքը՝ հարկեցուցիչ: Միայն աւելորդ չինի յիշել անցողաբար, թէ այս կարգի պահակներու եւ պահնորդներու հաստատումը պէտք է պաշտօնապէս ճանչցուի պետութենին, եւ նոնիսիկ անկէց հայթայթուի անոնց համար կարեւոր նկատուած վէնքն ու պիտոյքները, քանի որ այս մասին երբ տարբեր կարգադրութիւններ լինեն, կրնան սխալ հասկացողութեանց եւ անպատճեռութեանց ծնունդ տալ:

Այս ամէնէն դուրս ինքնապաշտպանութեան կամ ինքնօգնութեան համար, կարելի է եւ կարեւոր նոյնիսկ, պարագայից համեմատ կատարել տեղույն եւ միջավայրին յարմար կարգադրութիւններ, որոց մասին աւելորդ կը յամարինք խօսել հու, քանի որ ժամանակն ու պարագաները միայն կրնան թելադրել այդ ամէնը:

Վերջացնելով մեր տեղեկագիրը, չունինք յաւակնութիւն ամբողջովին պատկերացուցած ըլլալու մեր պէտքերն ու պահանջներն, բայց կը խորինք թէ՝ ըստնք անկեղծութեամբ եւ անվերապահ կերպով, ինչ որ մեր առօրեայ կենաց զգացումը եւ մեր պաշտօնավարութեան փորձառութիւննը ըստ տուին մես:

Տեղեկագրիս Բ բաժնին մէջ կատարած թելադրութիւններին մէկ քանին գործադրուած են շատ անգամ, մեր շրջանակին մէջ, եւ գորհացուցիչ արդինքի իսկ յանգած, իսկ միանները, ինչպէս նաև այն ամէնքը կորս ներկայացուցած ենք Ա. բաժնին մէջ, արտայայտութիւնն են ընդհանուր բաղձանքներու եւ լորջ նկատողութիւններէ եւ կարծեաց փոխանակութիւններէ վերջ կապմուած հանովմանց:

Մաղթելով որ բազմատանց Հայ ժողովրդեան կեանքի անդորրութեան եւ բարեկաւման մասին Ազգային] Պատրիարքարանիդ սոյն կենսական եւ յիշատակելի ձեռնարկը պասկուի գորհացուցիչ յաջողութեամբ:

Խորին յարգանաց հաւատուօք եմք. նախագահ Խառն Ժողովոյ.

Առաջնորդ Սեբաստիոյ. [Ատ.] Թորգոն Եպիսկոպոս

Դիւան Կրօնական Ժողովոյ.

Ատենապետ [Ատ.] Թէոփիլէ Ըհն. Օտապաշեան,

Ատենադպիր [Ատ.] Երաւափառ Ըհն. Այլվագեան,

ԱՆՀԱՍՔ. Ատ.] Մատթէոս Ըհն. Կրկրեան, [Ատ.] Կուտամդիսանոս Ըհն.

Բիւրքեան, [Ատ.] Թէոփիլէ Ըհն. Ծերուկեան, մէկ անդամ գիւղ, մէկ անդամ հրաժարած

Դիւան Քաղաքական Ժողովոյ.

Ատենապետ [Ատ.] Ուկան Արտան,

Ատենադպիր [Ատ.] Միհրան Գ. Ղոնջեկիլեան

ԱՆՀԱՍՔ. [Ատ.] Զ. Պ. Միհրան, [Ատ.] Ռ. Յ. Թորխեճեան, [Ատ.] Դ. Օ.

Նազարեան, մէկ անդամ բացակայ, մէկ անդամ հրաժարած

Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՄԵՆ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆՔ-ԲԵՄԱԿԱՆՔ

Ուր. 3 Դեկտ. 2004.- Նախատօնակին ի Ա. Յակոր հանդիսապետեց Տ. Սեւան Եպս. Ղարիպեան:

Ծր. 4 Դեկտ. 04.- Ընծայումն Ա. Աստուածածնի: Առաւտուն Տ. Սեւան Եպս. Ղարիպեանի զինաւորութեամբ Միարան Հայրեր ինքնաշարժերով իշան Գերսեմանի ձորը ու «Հրաշափառ»ով մուտք գործեցին Ա. Աստուածածնայ Տաճար:

Օրուան հանդիսաւոր Ա. Պատարագը մատոյց Տ. Սեւան Եպս. Ղարիպեան:

Տ. Պարէտ Մ. Վրդ. Երէցեան հանդիսապետեց բարերար Կիւլապի կիւլպէնեանի եւ իր գերդաստանի ննջեցելոց տարեկան հոգեհանգստեան:

Կիր. 5 Դեկտ. Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Յարութիւն, մեր վերնամատրան մէջ: Հանդիսապետն էր Տ. Արիս Եպս. Շիրվանեան: Ժամարարն էր Տ. Թէոդորոս Արդ. Զաքարեան:

Ուր. 10 Դեկտ.- Նախատօնակին ի Ա. Յակոր հանդիսապետեց Տ. Սեւան Եպս. Ղարիպեան:

Ծր. 11 Դեկտ.- Առաքելոցն Թաղէոսի եւ բարբադիմեսուի: Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Գլխադիր: Ժամարարն էր Տ. Հանդիսապետն էր Տ. Նորայր Արդ. Գաղապեան:

Կիր. 12 Դեկտ. 04.- Ա. Պատարագը մատուցուեցաւ ծախակողմեան դասին մէջ գտնուող Ա. Աստուածածնայ խորանին վրայ: Ժամարարն էր Տ. Հայկազուն Արդ. Եղիայեան:

Ծր. 13 Դեկտ.- Նիկողայոսի Միամանելագործին: Ա. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ա. Մակարայ մատրան մէջ, Երկու օրեր առաջ գուգադիպած հարցն եղիպատացոց տօնին առիբով: Ժամարարն էր Տ. Վանիկ Վրդ. Մանկասարեան:

Վերաբերումը կատարուեցաւ Ենթին գաւրին մէջ գտնուող Ա. Նիկողայոսի Սեղանին վրայէն:

Կիր. 19 Դեկտ. 04.- Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Յարութիւն, մեր վերնամատրան մէջ: Հանդիսապետն էր Տ. Արիս Եպս. Շիրվանեան: Ժամարարն էր Տ. Բագրատ Արդ. Պուրեկեան:

Դշ. 21 Դեկտ. 04.- Նախատօնակին ի Ա. Յակոր հանդիսապետեց Տ. Արիս Եպս. Շիրվանեան:

Դշ. 22 Դեկտ. 04.- Յղութիւն Ա. Աստուածածնի ի Ամենայէ: Առաւտուն Տ. Արիս Եպս. Շիրվանեանի զինաւորութեամբ Միարան Հայրեր ինքնաշարժերով իշան Գերսեմանի ձորը ու «Հրաշափառ»ով մուտք գործեցին Ա. Աստուածածնայ Տաճար: Օրուան հանդիսաւոր Ա. Պատարագը Տիրամօր Սուրբ Գերեզմանին վրայ մատոյց Տ. Արիս Եպս. Շիրվանեան:

Ուր. 24 Դեկտ. 04.- Նախատօնակին ի Ա. Յակոր նախագահին Պատրիարք Արքազան Հայրը:

Ծր. 25 Դեկտ. 04.- Ա. Յակոբայ Մծրնայ Հայրապետին: Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Գլխադիր: Ժամարարն էր Տ. Էմմանուէլ Արդ. Արքազանեան:

Վերաբերումը կատարուեցաւ Մայր Տաճարի դասին մէջ Սուրբին նկարով կառուցուած շարժական Սեղանին վրայէն:

Կիր. 26 Դեկտ. 04.- Ա. Պատարագը մատուցուեցաւ աշակողմեան դասին մէջ գտնուող Ա. Աստուածածնայ Սեղանին վրայ: Ժամարարն էր Տ. Լնձանուէր Արդ. Բարախանեան:

Ծր. 1 Յուն. 05.- Արգարու Թագաւորին: Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Գլխադիր: Ժամարարն էր Տ. Խահակ Արդ. Միանասեան:

Կիր. 2 Յուն. 05.- Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Յարութիւն, մեր վերնամատրան մէջ: Հանդիսապետն էր Տ. Սեւան Եպս. Ղարիպեան: Ժամարարն էր Տ. Գևոնդ Արդ. Յովհաննիսեան:

Դշ. 5 Յուն. 05.- Պատրիարք Արքազանը նախագահին Մայր Տաճարին մէջ պաշտուած Աւագ Տօներու առաջին հանդիսաւոր նախատօնակին, որմէ եւն Միարանութիւնը Ա. Արոնոյ «Օրհնեցէլ զՏէր» շարականի երգեցողութեամբ բափօրով բարձրացաւ Պատրիարքարան:

Եշ. 6 Յուն. 05.- Ա. Դաւթի Մարգարէին և Յակոբայ Տեառնեղորօր: (Տօն Առաքելական Ա. Արոնոյ Ա. Երուսաղէմին:

- Հայտ սովորութեան, առաւտուեան ժամերգութեան ընթացին, Պատրիարք Արքազան Հայրը, շուրջան և եմիփորոն զգեցած բարձրացաւ Տեառնեղորօր Արոնի պատուանդանին ուր մնաց մինչեւ ժամերգութեան աւարտը, եւ ընդունեց Միարանութեան և դպիրներուն շնորհաւորութիւնները: Լուսարարապետ Տ. Նորհան Արդ. Մանուկեան «Քրիստոս Աստուած մեր» մաղրանդի ընթացին մասնաւոր բարեմաղրաւորինները ըրաւ նորին Ամենապատութեան երկար եւ բարօր

կենաց համար: Օրուան հանդիսաւոր Ա. Պատարազը Աւագ Սեղանից վրայ մատոյց եւ բարողեց Էլուսարարապետ Սրբազնը: «Հայր Մերքէն առաջ Պատրիարք Սրբազն Հայրը նախագահեց Ա. Արքույս հանգուցեալ Պատրիարքաց հոգիներուն համար կատարուած հոգեհանգստեան պաշտամունքին:

Ուր. 7 Յուն. 05.- Պատրիարք Սրբազն Հայրը նախագահեց Մայր Տաճարին մէջ պաշտուած Ա. Ստեփանոսի նախատօնակին: Տօնին բուրժաւանկիր վարդապետներն էին Կորիւն Արդ. Բաղդասարեան եւ Տ. Էմմանուէլ Արդ. Արաշանեան:

Ծր. 8 Յուն. 05.- Արքոյն Առեփանոսի նախասարձաւագին եւ Առաջին Մարտիրոսին: Առաւտօնեան ժամերգութեան աւարտին Սուրբ Արքույս բարեշնորի Սարկաւագները եւ ուրարակիրները. երկու բուրժաւակիր վարդապետները. մարզարտազարդ սարդարատներով եւ տապանակութիւնով ի ճենին կատարեցին «Սարկաւագաց հանդէսը»: Արարողութեան նախագահեց Պատրիարք Սրբազն Հայրը:

Ա. Պատարազը մատուցուեցաւ Աւանդատան մէջ Ա. Ստեփանոսի խորանին վրայ: Ժամարաբն էր Տ. Բագրատ Արդ. Պուրենէնեան:

- Գիշերասկիզբին ժառանգաւորաց վարժարանի նաշասրահին մէջ տեղի ունեցաւ Միարանական ընթրիք՝ Սարկաւագաց Տօնին առրիւ:

Ժառանգաւոր Սաները երգեցին «Միրտի Սիրտ» բայերգը. գարողին տեսուչը Պարէտ Մ. Վրդ. Երէցեան կատարեց բացման խօսքը, կենաց առաջարկելով Սարկաւագաց եւ Պատրիարք Հօր: Սարկաւագապետներէն խօսեցաւ Տ. Կորիւն Արդ. Բաղդասարեան, սարկաւագներու անունով խօսեցաւ Աւետիք Սրբ. Ալէնեան:

Ուսուցիչներու անունով խօսեցաւ Պրմ. Սեղրակ երկանեան, նույն ժայնամարզութեան Հրեայ ուսուցիչ՝ Ճ. Շիր. Պատրիարք Սրբազնը ըրաւ իր փակւման խօսքը եւ հանդէսը վերշացաւ Պահպանիչով:

Կիր. 9 Յուն. 05.- Ժամերգութիւնը եւ Ա. Պատարազը մատուցուեցաւ ի Ա. Հրեշտակավետաց: Ժամարաբն էր Տ. Պարէտ Մ. Վրդ. Երէցեան:

- Գիշաւոր Առաքելոց նախատօնակին հանդիսապետց Տ. Արիս Եպս. Շիրվանեան:

Բշ. 10 Յուն. 05.- Ա. Առաքելոցն Ասրամակին: Մայր Տաճարի Ա. Պատրիարքի վերնամատրան մէջ Ա. Պատարազը մատոյց Տ. Կոմիտաս Վրդ. Շլապէնեան:

- Կէօրէ Եսէ, Պատրիարք Սրբազն Հայրը «Հրաշափառ»ով մուտք գործեց Մայր

Տաճար, ուր Որդուց Որոտման տօնի հանդիսաւոր նախատօնակին նախագահելէ Եսէ, Ա. Արքույս «Որ էնն յէութեան» շարականի երգեցողութեամբ Միարանութիւնը բափօրով բարձրացաւ Պատրիարքաբան:

Գշ. 11 Յուն. 05.- Տօն Սրբազն Հայրը Որդուց Որդուցն Որոտման: Մայր Տաճարի Ա. Պատարազը մատոյց եւ բարողեց Պատրիարք Սրբազն Հայրը: Առենթերակայ վարդապետներն էին Տ. Թէուլորոս Արդ. Զաքարեան եւ Տ. Աւետիք Արդ. Խփրանեան: Բուրժաւակիր վարդապետներն էին Տ. Նորայր Արդ. Գագակեան եւ Տ. Խաչակի Արդ. Միհնասեան:

Պատրիարք Սրբազն Հայրը ամփովանի տակի խաչափայտի մատունի ի ճեռին, նախագահեց Եղանակարձ մեծահանդէս բափօրին: Որմէ Եսէ, ըստ պատշաճի ծնկաչով «Տէր Ողորմեա» երգուեցաւ:

Ապա Միարանութիւնը եւ ժողովուրդը բափօրով Ա. Արքույս «Որ էնն յէութեան» շարականի երգեցողութեամբ բարձրացաւ Պատրիարքան Հայրը, օրինուած Եշիար բաժնեց բոլորին, փակելով շարքը Աւագ Տօներուն:

Եշ. 12 Յուն. 05.- Իրիկնադէմին, Պատրիարք Սրբազն Հայրը եւ Միարանութիւնը ներկայ եղան ժառանգաւորաց վարժարանի մեծ սրահին մէջ տեղի ունեցած «կաղանդի» հանդէսին:

Ուր. 14 Յուն. 05.- Կաղանդ Նոր Տարի. Ըստ Հիմ Տումարի: Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ պատարազեց եւ բարողեց ժամօրինող Տ. Վանիկ Վրդ. Մանկասարեան:

Ապա Միարանութիւնը եւ ժողովուրդը բարձրացաւ Պատրիարքան, երգելով Ա. Արքույս Մալղբերգը: Ա. Թարգմանչաց Վարժարանի աշակերտներէն մին ծաղկեփունչը մը ներկայացնելով, գողտրիկ ուղերծ մը կարդաց, իսկ ժառանգաւորաց Վարժարանի Հայաստանին եկած սաներէն մին արտասանեց «Կեանենի Օրերն» երրուածը Պատրիարք Սրբազն Հօր:

Նորին Ամենապատութիւնը ըրաւ իր պատշաճ խօսքը եւ բաժնեց նարին:

Ծր. 15 Յուն. 05.- Ա. Բարսեղի Հայրապետին: Ա. Պատարազը մատուցուեցաւ ի Ա. Դիխայիր: Ժամարաբն էր Տ. Աւետիք Արդ. Խփրանեան:

Կիր. 16 Յուն. 05.- Ա. Պատարազը մատուցուեցաւ ի Ա. Յարութիւն, մեր վերնամատրան մէջ: Հանդիսապետան էր Տ. Արիս Եպս. Շիրվանեան: Ժամարաբն էր Տ. Թէուլորոս Արդ. Զաքարեան:

Գշ. 18 Յուն. 05.- Ճրագալոյց Ա. Մանենիան: Առաջատար 9.30ին Պատրիարք

Մրրազան Հօր գլխաւորութեամբ Միարանուրինը նամրայ ելաւ դէպի Բներդեհէմ:

Ճամրու կէսին, Յունաց Ս. Եղիա վանցին առջեւ դիմաւորութեան եկած էին Պէյրձալայի, Պէյր Սահուրի ժաղամապետները, Բներդեհէմի փոխ-քաջակապետը եւ պետական ներկայացուցիչները:

Խարայէլեան հինգ ոստիկան ճիւալուներ ընկերակցեցան Պատրիարք Մրրազան Հօր իննաշարժին երկու կողմերէն, մինչեւ Ռաֆէլի գերեզմանը, որմէ ետք բափօրը Պատեստինան չորս ճիւալուներով առաջնորդուցաւ դէպի Բներդեհէմ:

Քաղաքի մուտքին Հայ երիտասարդաց Միուրեան, Հայ Մարմնակրութական ընդհանուր Միուրեան, եւ յոյն Օրրոտուն համայնքի, Սալէզիան եւ Աէյր ժօգէֆ Աղջկանց վարժարաններուն սկսուտական խումբերը բափօրը առաջնորդեցին դէպի Ս. Մննդեան հրապարակը, ուր դիմաւորուելով Բներդեհէմի ընդհանուր ոստիկանապետէն, ժաղամապետէն ու ներկայացուցիչներէն, կազմուեցաւ բափօր, միարանուրեան անդամներով եւ ժառանգաւորաց սաներով:

«Խորհուրդ Մեծ» շարականի երգեցողութեամբ բափօրը բարձրացաւ Մննդեան Տանարի Հայկական վանցը:

- Եթու միջօրէի ժամը 2ին Պատրիարք Մրրազան Հօր գլխաւորութեամբ «Հրաշափառ»ով մուտք կատարուեցաւ Ս. Մննդեան Տանարէն դէպի Ս. Այրը: Ճրագալոյցի Ս. Պատարագը Ս. Այրին մէջ մատուցանեց Անրիիխասէն ուխտաւորաբար եկած Տ. Եղիշէ Վ. Վրդ. Մանենիկեան:

Գիշերուան ժամը 10ին վերսկասն արարողութիւնները:

Կէս գիշերին պետական ներկայացուցիչներու մասնակցութեամբ, եւ Պատրիարք Մրրազան Հօր նախագահութեամբ, Միարանուրինը իշաւ Ս. Մննդեան Այրը:

- Պատրիարք Մրրազանը տուաւ իր պատգամը: Արարողութեան աւարտին հիւրերը շնորհաւորեցին Պատրիարք Մրրազան Հայրը եւ մեկնեցան:

Դշ. 19 Յուն. 05.- Տօն Մննդեան եւ Աստուածայայտնութեան: Աւագ Սեղանին վրայ պատարագեց եւ բարողեց Գերմանիայէն ուխտաւորաբար եկած Տ. Օշական Վրդ. Կիւլկիւթեան: «Զօրոհնելք»ի արարողութեան հանդիսապետներ Անրիիխասէն ուխտաւորաբար եկած Տ. Եփրեմ Արք. Թապահեան: Լուսադէմին բոլոր բարձրացան Հայոց Տեսչարան: Բակին մեջ կը կարդացուի Ս. Մննդեան Աւետարանը.

Եւ կ'երգուի «Փառք ի Բարձունս» եւ Միարանուրինը կը վերադառնայ Երուսաղէմ:

- Ս. Յարութեան Տանարին մէջ Ս. Գերեզմանին վրայ կը պատարագէ Տ. Կոմիտաս Վրդ. Ծէրպէրնեան եւ կը կատարուի «Զօրոհնելք»ի արարողութիւն: Արարողութիւնները կ'աւարտին Տանարին Տեսչարանին մէջ Ս. Մննդեան Աւետարանի ընթերցումով եւ «Փառք ի Բարձունս»ի երգեցողութեամբ: Ս. Յակոբանց Մայր Տանարի Աւագ Սեղանին վրայ պատարագեց եւ «Զօրոհնելք»ի արարողութեան հանդիսապետներ Տ. Կոմիտաս Վրդ. Ծէրպէրնեան:

Եշ. 20 Յուն. 05.- Յիշատակ Մեռելոց: Մայր Տանարի Աւագ Սեղանին վրայ պատարագեց Աւագ Թարգման Տ. Գուսան Վրդ. Ալճանեան:

Եր. 22 Յուն. 05.- Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գիխադիր: Ժամարարն էր Տ. Օշական Վրդ. Կիւլկիւթեան:

Կիր. 23 Յուն. 05.- Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տանարի անխակողմեան դասին մէջ գտնուող Ս. Ասուուծածնայ Սեղանին վրայ: Ժամարարն էր Տ. Գուսան Վրդ. Ալճանեան:

Գշ. 25 Յուն. 05.- Նախատօնակին Ս. Յակոբ նախագահեց Պատրիարք Մրրազան Հայրը:

Գշ. 26 Յուն.- Տօն Անուանակոչութեան Տեառն: Լուսարարապետ Մրրազան Հօր գլխաւորութեամբ Միարանուրինը «Հրաշափառ»ով մուտք գործեց Ս. Յարութեան Տանար: Օրուան հանդիսաւոր Ս. Պատարագը մատոյց եւ բարողեց Տ. Արիս Եպս. Ծիրվանեան:

Դէպի վանիք դարձին, Հայոց Թաղի մուտքէն Միարանուրինը «Լոյս ի Լուսոյ» շարականը երգելով բարձրացաւ Պատրիարքանի դակինը, ուր Պատրիարք Մրրազան Հայրը նախագահեց «Տնօրինելք»ի արարողութեան: Ներկաները ստացան նարինչ: Ապա Միարանուրինը «Խորհուրդ Մեծ» երգելով իշան Միարանական սեղանասուն, ուր եւս «Տնօրինելք» կատարելով մասնակցեցան աւանդական «հարիսայի» նաշին:

- Նախատօնակին ի Ս. Յակոբ նախագահեց Տ. Սեւան Եպս. Ղարիպեան:

Եշ. 27 Յուն. 05.- Տօն Մննդեան Ս. Յովհաննու Կարապեափն: Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տանարի Ս. Կարապետի նորանին վրայ: Ժամարարն էր Տ. Նորայր Արդ. Գաղափան:

Եր. 29 Յուն. 05.- Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գիխադիր: Ժամարարն էր Տ. Վաճիկ Վրդ. Մանկասարեան:

Կիր. 30 Յուն. 05.- Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութին, մէր

վերնամատրան մէջ: Հանդիսապետն էր Տ. Մեւան Եպոս. Ղարիպեան: Ժամարարն էր Տ. Համբարձում Վրդ. Քէշչշեան:

Ծր. 5 Փետր.- Արրոց Հայրապետացն Աքանասի եւ Կիւրդի: Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Գլխադիր: Ժամարարն էր Տ. Էմմանուէլ Արդ. Աքանասի:

Կիր. 6 Փետր.- Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Էջմիածին: Ժամարարն էր Տ. Կորին Արդ. Բաղդասարեան:

Ծր. 12 Փետր.- Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Գլխադիր: Ժամարարն էր Տ. Խահակ Արդ. Մինասեան:

Կիր. 13 Փետր.- Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Յարութիւն մեր վերնամատրան մէջ: Հանդիսապետն էր Տ. Արիս Եպոս. Շիրվանեան: Ժամարարն էր Տ. Ընծանուէլ Արդ. Բարախանեան:

Ծր. 19 Փետր.- Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Գլխադիր: Ժամարարն էր Տ. Զեւնդ Արդ. Ցովհաննիսեան:

Կիր. 20 Փետր.- Ա. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի ձախակողմեան դասին մէջ գտնուող Ա. Աստուածածին Սեղանին վրայ: Ժամարարը եւ բարողիչն էր Տ. Կոմիտաս Վրդ. Շէրպէրնեան:

Ծր. 5 Փետր.- Երեկոյեան ժամերգութեան աւարտին, ընծայեալ Տրգ. Արմէն Մինանեան խարտալիակութեամբ Տ. Արիս Եպոս. Շիրվանեանի առընթերակայութեամբ Տ. Բագրատ Արդ. Պուրենէքեանի եւ Տ. Նորայր Արդ. Գաղաքեանի. ծնրագնաց յառաջացաւ Սուրբ Էջմիածին եկեղեցւոյ դուռնէն դէպի տուեանը, ուր բազմած էր ձեռնադրի Սրբազն Պատրիարք Հայրը:

Ընծայեալը ձեռնադրի Սրբազն Պատրիարք Հօր հարցումներուն պատասխանելով նզովեց Ռուդափան եկեղեցւոյ կողմէ նզովեալ «չար աղանդներն ու հերթուածողները», յայտարարեց «աշակերտի եւ հետեւիլ» Հայաստանեայց եկեղեցւոյ Ռուդափան դաւանութեան եւ Սրբազն Հայրապետներուն, եւ արտասանեց հաւատոյ հանգանակը:

Կիր. 6 Փետր.- Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Էջմիածին ժամարարն էր Տ. Կորին Արդ. Բաղդասարեան: Ա. Պատարագի ընթացքին խարտալիակ Սրբազն Հօր եւ առընթերակայ վարդապետներու ուղեկցութեամբ ընծայեալը առաջնորդուեցաւ փոքր ատեան: Աւետարանը հանրութիւն յետոյ ընծայեալը բարձրացաւ Աւագ խորան եւ կատարուեցաւ

ձեռնադրութեան արարողութեան առաջին մասը, որու ընթացքին ընծայեալը ի նշան աշխարհէ հրաժարման դարձաւ դէպի ժողովուրդը՝ բազուկները վեր բռնած, այնուհետեւ կատարուեցան Աւետարանական համապատասխան ընթերցումները եւ աղօրէններ:

Սուրբ Պատարագը շարունակուեցաւ մինչեւ «Աղջոյնի» պահը: Ապա, երգեցողութեամբ Աւագ խորան բերուեցաւ Սուրբ Միունիք, որով օծուեցաւ ընծայեալի նակատը, աշ եւ ծախ ափերը: Օծման արարողութեան ընթացքին ձեռնադրող Պատրիարք Սրբազնը ընծայեալին օծեց Տէր Վահագն Քահանայ անունով: Նոր ձեռնադրեալին տրուեցաւ պատարագելու իշխանութիւն (Սկիի): Ապա Տահանայական ձեռնադրութիւն ստացած ընծայեալը տուաւ իր անդամնիկ օրինութիւնը եկեղեցւոյ մէջ հաւաքուած բազմութեան: Օծման արարողութեամբ յետոյ Պատրիարք Սրբազնը տուաւ իր յորդորական խօսքը:

Նորընձայ բահանան իր «Քառասունեցի» պատրաստութեան շրջանը պիտի անցեն Բերդեկէմի Ա. Ծննդեան Տաճարին Հայոց Վանինին մէջ:

Ուր. 25 Փետր.- Նախատօնակին ի Ա. Յակով նախագահեց Պատրիարք Սրբազն Հայրը:

Ծր. 26 Փետր.- Ա. Սարգսի Զօրպալարին: Ա. Պատարագը մատուցուեցաւ Ա. Սարգսի մատրան մէջ: Ժամարարն էր Տ. Գուսան Վրդ. Ալեանեան: Հստ սովորութեան կատարուեցաւ Հոգեհանգստեան պաշտօն, հանգուցեալ ազգային բարերար Գալուստ Կիւլպէնկեանի եւ իր ծննդաց Սարգսի եւ Տիրուհոյ եւ գերդաստանի ննջեցելոց հոգիներուն ի հանգիստ: Նախագահեց Պատրիարք Սրբազն Հայրը:

- Տեսողնեցառաջի մեծահանդէս նախատօնակին, «Անդաստանին» եւ մոմավառութեան նախագահեց Պատրիարք Սրբազն Հայրը:

- Քիշերակիզերին Մայր Տաճարին մէջ կատարուեցաւ «Եկեսցէ»ի եւ Հակման կարգը: Հանդիսապետեց Տ. Մեւան Եպոս. Ղարիպեան:

Կիր. 27 Փետր.- Տեսողնեցառաջ: Օրուան հանդիսաւոր Ա. Պատարագը Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ մատոյց եւ բարողեց Տ. Մեւան Եպոս. Ղարիպեան:

ՊԱՇՏՕՆԱԿԱՆՆՔ

Դշ. 22 Դեկտ. 2004.- Մնադեան տօմակատարութիւններու նախօրեակին, Բերդիեկմ եւ Նրուսպահէմ բաղադրներու մէջ տեղի ունեցաւ «Վասն կենաց եւ Խաղաղութեան» իտալական համերգաշարը: Ընդառաջելով Նրուսադէմի բաղադրաբառ Ուրի Լուփոլիանսէմի հրաւերին, Պատրիարք Սրբազնա Հայրը Ենրկայ գտնուեցաւ Խոտալիյէն ժամանած նուագախումբի եւ անոր ընկերակցող Ալովակիոյ երգախումբի համերգին: Պատրիարք Սրբազնա Հօր կ'ընկերակցէին Արիս Եպս. Ալճանեան եւ Խսահակ Արդ. Մինասեան: Համերգը կայացաւ Նրուսադէմի Թատրոնին մէջ, ուր Ենրկայ էին Խոտալիյ պետական, քաղաքական եւ մշակոյթի Ենրկայացուցիչներ:

Դշ. 23 Դեկտ.- Նոր Տարուան եւ Ս. Մնունդի առիթով Նրուսադէմի հոգեւոր պետերը միասնարար բաֆորով մեկնեցան դէպի Ռամալլա բաղաքը: Պաղեստինի Առժամամանակամար Նախագահին, Վարչապետին եւ Խորհրդարանի Նախագահին, հիւրասիրութեամբ պատուեց հիւրերը: Ներքանարութեամբ յետոյ, ամէնքը միասնարար այցելեցին Պաղեստինի Խեթավար Խշխանութեան առաջին նախագահ Եսաւէր Արաֆարի գերեզմանին: Պատրիարք Սրբազնա Հօր կ'ընկերակցէին Արիս Եպս. Ենրկանեան, Գուսան Վրդ. Ալճանեան եւ Խսահակ Արդ. Մինասեան:

Դշ. 27 Դեկտ.- Կաթոլիկ եւ Բողոքական Եկեղեցներու Ս. Մնադեան տօնին առիթով, Ս. Յակոբեանց Միարանութիւնը գլխաւորութեամբ Պատրիարք Սրբազնա Հօր, շնորհաւորութեան գնաց Ֆրանչիսկեան Կիւսքուտին, Լատինաց Ամեն. Պատրիարքին, ուր հաւաքուած էին միւս յարանուանութեանց Ենրկայացուցիչներ եւս: Այնուհետեւ, Պատրիարք Սրբազնա Հայրը ընկերակցութեամբ Արիս Եպս. Ենրկանեանի եւ Խսահակ Արդ. Մինասեանի շնորհաւորութեան գնաց Պապական նուիրակին:

Դշ. 30 Դեկտ.- Խորայէլի նախագահ Մօշէ Քացարի կողմէ, ի պատի Քիստոնեայ Համայնքներու կրօնապետներուն, նախագահական ապարանին մէջ կազմակերպուած Նոր Տարուան հիւրասիրութեան մասնակցեցաւ Պատրիարք Սրբազնա Հայրը, ընկերակցութեամբ Արիս Եպս. Ենրկանեանի և Խսահակ Արդ. Մինասեանի: Սրարողութեան Ենրկայ էին Ս.Քաղաքի հոգեւոր պետեր, համայնքական պետեր, հիւրատուներ եւ այլ պետական անձեր:

Բշ. 3 Յնվր. 2005.- Աւստրիոյ Ընդհանուր եւ կիազօր դեսպան Տիգ. Քըրը Հէնկի նախաձեռնութեամբ, մտերմիկ հանդիպում տեղի ունեցաւ Աւստրիոյ Ազգային ժողովի նախագահ Տիգ. Բրոֆ. Անդրէան Խոլին եւ Պատրիարք Սրբազնա Հօր միջև: Տէր եւ Տիկին Խոլ պաշտօնական այցով Խորայէլ կը գտնուէին: Անոնք մասնաւոր հետաքրութեամբ

ցամկացան մօտիկէն ծանօթանալ Հայ Եկեղեցւոյ հոգեւոր եւ մշակութային ժառանգութեան, ի մասնաւորի այցելեցին Ս.Թորոս Եկեղեցւոյ Զեռագրատուն:

Դշ. 12 Յնվր.- Բերդիեկմի շրջանի Խորայէկան գինուորական Խշխանութեան Ենրկայացուցիչներ Հայկական Մնունդի նախապատրաստութեան եւ շնորհաւորանի առիթով Պատրիարք Սրբազնա Հօր այցելութեան եկան:

Դշ. 13 Յնվր.- Պաղեստինի Խեթավար Խշխանութեան նորընտիր նախագահ Մահմուտ Ապասի ընտրութեան առիթով, Երուսադէմի հոգեւոր պետերը միասնարար մեկնեցան դէպի Ռամալլա բաղաքը: Ներկաներուն տրուած մամլոյ ասուլիսի ժամանակ, Եռնաց եւ Լատինաց Պատրիարքներէն ետք, Պատրիարք Սրբազնա Հայրը իր շնորհաւորանիները բերաւ յանուն Միարանութեան եւ համայնքին: Պատրիարք Սրբազնա Հօր կ'ընկերակցէին Արիս Եպս. Ենրկանեան, Գուսան Վրդ. Ալճանեան եւ Խսահակ Արդ. Մինասեան:

Ծր. 15 Յնվր.- Կէսօրէ առաջ, Ռամալլա բաղաքի մէջ, Պաղեստինի Խեթավար Խշխանութեան նորընտիր նախագահ Մահմուտ Ապասի նորման արարողութեան Ենրկայ գտնուեցան Նրուսադէմի հոգեւոր պետերը: Բացի Պաղեստինեան Օրէնսդրական ժողովի անդամներէն, նախագահական ապարանին մէջ ներկայ էին հարիւրաւոր օստարեկրեայ պետական եւ բաղաքական Ենրկայացուցիչները: Երդման արարողութեամբ ետք, Պատրիարք Սրբազնա Հայրը ընկերակցութեամբ Խորայէլի մէջ Միացեալ նախանձներու նախկին Խեպան Պրն. Եգուարդ Ճէրէնեանի, Արիս Եպս. Ենրկանեանի եւ Խսահակ Արդ. Մինասեանի անձնապէս շնորհաւորեց Պաղեստինի նորընտիր նախագահը:

Ծր. 17 Յնվր.- Ընդառաջելով Երուսադէմի բաղադրաբառ Ուրի Լուփոլիանսէմի հրաւերին, 2005 նոր Տարուան առիթ, Քաղաքապետարանին մէջ կազմակերպուած հիւրասիրութեան Ենրկայ գտնուեցաւ Պատրիարք Սրբազնա Հայրը, ընկերակցութեամբ Արիս Եպս. Ենրկանեանի, Գուսան Վրդ. Ալճանեանի եւ Խսահակ Արդ. Մինասեանի: Սրարողութեան Ենրկայ էին Ս.Քաղաքի հոգեւոր պետեր, համայնքական պետեր, հիւրատուներ եւ այլ պետական անձեր:

Ծր. 21 Յնվր.- Հայոց Ս. Մնադեան տօնի առիթով Պատրիարքարան շնորհաւորանի եկան Լատինաց Ամեն. Սրբազնա Պատրիարքը եւ Ֆրանչիսկեան փոխ-Քուստոսը իրենց անդամներով, եւ Կաթոլիկ եւ Բողոքական, Հապէշ, Ղարի եւ Ասորի Ուղղափառ Եկեղեցներու հոգեւոր պետեր եւ Ենրկայացուցիչները: Պապական նուիրակ Մօնսր. Փիլեքրո շնորհաւորանի այցելութեան եկան:

Ծր. 24 Յնվր.- Նոյնական շնորհաւորանի եկան Քաղաքապետարանի եւ Կրօմից նախարարութեան Ենրկայացուցիչները:

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆՔ

ԾՆՈՒՆԴԻ ՅԱՃԱԽՈՐԴՆԵՐ

Ծնունդի Յաճախորդներ կը կոչենք այն քրիստոնեաները որոնք պարտականութիւն կը զգան, եւ կամ զիշում ու շնորհ կ'ընեն, տարին մէկ-երկու անգամ եկեղեցի երթալու:

Յատկանշական է աշխարհական անձի մը յանդիմանական արտայայտութիւնը այսպիսիներուն նկատմամբ, եւ անոր ազդարարութիւնը եկեղեցւոյ պաշտօնեաներուն, որոնք իրենց ծանուցումներով եւ ծիսականներուն դրկուած հրաւիրագրերով կը խնդրեն անցնց մասնակցութիւնը եկեղեցւոյ պաշտամունքներուն:

Այվըր Պրառւն, Բրիտանացի քատերական բնեադատ մը, այս երեւոյթները ի մտի ունենալով կը գրէ:-

Ծնունդին եկեղեցի գացողներ կը լեցնեն նստարանները որոնք առ հասարակ պարապ կը մնան: Շատեր եկեղեցի կ'երթան միայն մեծ տօներուն եւ հանդիսական օրերուն:

Ասիկա խարէութիւն է: Ուրիշ կերպ կարելի չէ մտածել: Այսպէս ընել՝ կը նշանակէ եկեղեցին գործածել անձնական բմահանոյթիդ համաձայն: Այն որ կը հաւատայ իր եկեղեցիին, պէտք է իր հաւատէր արտայատէ ամէն շարաբ, եւ ոչ թէ միայն այն ատեն երբ իր տրամադրութիւնը արքննայ եւ իր զգացումները զինք մղեն եկեղեցի երթալու Ծնունդին եւ Զատկին: Ումանք եկեղեցին կը գործածեն մկրտութիւն կատարել տալու, ամուսնութիւն եւ քաղաքան արարողութեանց ներկայ գտնուելու համար: Անկէ անդին չեն մօտենար Աստուծոյ տունին:

Ասիկա զեղծարարութիւն է: Ու վարկարեկիչ վերաբերմունք մը եկեղեցւոյ գոյութեան ու նպատակին նկատմամբ:

Անոնք որոնք պիտի չենթարկուին կամ չեն հանդուրժեր եկեղեցական կարգապահութեան, տիսիրլինին, առնուազն պարկեշտ պէտք է գտնուին յափշտակողներ չը դառնալու եկեղեցւոյ պարգեւած առանձնաշնորհումներուն:

Եթէ Հաւատէր անիմաստ քան է անոնց համար, եւ եթէ արժանի չեն նկատեր իրենց ուշադրութիւնը կեդրոնացնել Հաւատէրին վրայ՝ սովորական եւ անհրապոյր Կիրակիներուն (չյիշելով տակաւին շարաբուան միւս օրերը), ինչպէ՞ս կրնան, այդ անտարբեր ու պատեհապաշտ հոգիները, իրաւոնք տալ իրենց իրենց, մասակցելու հանդիսական օրերու հրապոյրին եւ ուրախութեանց:

Հոգեւորական մը ըլլալու պէտք չկայ, մատնանշելու համար անտրամարանական վերաբերմունքը մարդոց, որոնք ըստ կամս կ'օգտագործեն կրօնէր, հաւատէր, եկեղեցին, պարբերաբար զանոնք գործածելով քայց առ հասարակ անտարբեր մնալով:

Ի՞նչ բացատրութիւն կրնան տալ իրենց վարմունքին, երբ մկրտութեան եւ ամուսնութեան համար եկեղեցիին կը դիմեն, եւ անկէ յետոյ կը մոռնան զայն, չեն մասնակցիր Կիրակնօրեայ պաշտամունքներուն, եւ կը դժկամակին անոր համեստ կարիքներուն իրենց օժանդակութիւնը տալու:

Մարդիկ ազատ են իրենց զիրենք ամրողովին կտրելու կրօնէէն, հաւատէրէն, եկեղեցիէն: Եւ եթէ այդպէս ընեն, անտրամարանական պիտի չըլլայ իրենց արարքը: Բայց ողջմիտ դատողութեան սահմանէն դուրս կ'իյնայ՝ մէկ կողմէ ընդունիլ եկեղեցւոյ Սրբազն Խորհուրդները, եւ միւս կողմէ տարին

երկու անգամ՝ պատահաբար ծունկի գալ անոնց առջեւ, ու յետոյ ամրողովին մոռացութեան յանձնել զանոնք, տարուան միւս յիսուն Կիրակիներուն:

Կրօնէր, ոեւէ կրօնէ, եթէ անիկա է՛ այն ինչ որ ինքը կը դաւանի թէ է, այնպիսի վեհազդու բան մըն է, զոր կա՞մ պէտք է մերժես, այդ եղրակացութեան հասնելու համար հարկ եղած քննութիւնները, խորհրդածութիւնները, հաւաստումները կատարելէ յետոյ, եւ կամ պէտք է ընդունիս զայն պատշաճ նուիրումով։ Այլապէս, զայն ընդունիլ եւ տնտեսալ, անոր կապուիլ բայց անհարկի հոգերով ժամավաճառ ըլլալ, եւ մակերեսային համոզումով անոր շուրջը բափառիլ, այնպէս ինչպէս Մնունդի Յանախորդները կ'ընեն, ինքզինք դնել է անտրամարանական եւ գիտակցութենէ զուրկ կացութեան մը մէջ։

Ահա նմուշ մը ցաւալի այն մտայնութեան զոր կը յայտնաբերեն ծխականներուն ղրկուած Մննդեան կարգ մը հրաւիրագրեր.-

Մեր Տիրոց Յիսուս Քրիստոսի Մննդեան Տօնն է այսօր։

Կը ԽՆԴՐԵՆՔ որ ներկայ գտնուիք պաշտամունքին. պիտի չուզէի՞ք բոյլ տալ որ Տէրը մասնակից ըլլայ այսօր մեր ուրախութեան։

Ո՞վ է ինդրողը, եւ որմէ՞։

Այլը Պրառն կը հարցնէ. «Պէտք չէ՞ր ինձի ըսուէր, հաստատապէս եւ

նոյնիսկ սպառնալից, թէ քրիստոնէական պատմութեան եթէ կը հաւատամ, ուրեմն գերազոյն առանձնաշնորհում մըն է որ ինձի կը տրոխ՝ բաժին առնելու սեանչելի վեհութեան մէջէն այս հոգեւոր առիթին՝ եւ թէ՝ ես աններելի յիմարութիւնը գործած պիտի ըլլամ կորսաննելով պատեհութիւնը այսպիսի հաղորդութեան մը մասնակից լինելու»։

Այս տեսակ հրաւէր մը ստացողը եթէ անհաւատ մըն է, այն ատեն ան բացորոշ կերպով կը մերժէ կրօնէին հրաւէրը եւ յանձն կ'առնէ իր արարքին հետեւանները։ Նուազագոյն պարկեշտութիւնը այս կը պահանջէ։ Պրառն կը շարունակէ. «Եթէ ես ոեւէ չափով հաւատացող մըն եմ թէ Քրիստոս ապրեցաւ եւ մեռաւ մարդկութեան համար, եւ մարդուն փրկութիւնը կարելի դարձուց իր կրած չարչարաններուն շնորհիւ, այն ատեն ես պարտիմ երկիւղահար մնալ հրաշալիքին դէմ այս խորհուրդին։ Զիս պէտք է զգաստութեան հրաւիրել, ինձի յիշեցնելով իմ առանձնաշնորհումս, եւ պէտք է կարեւորութեամբ հրահանգել որ մասնակցիմ պաշտամունքներուն իրրեւ մէկ մասը իմ պարտականութեան եւ կարգապահութեան։

Խնդրել որ հանին ներկայ գտնուիլ պաշտամունքներուն, ախտանիշ մըն է քրիստոնէական պարտուղականութեան։

Թ.Ա.Մ.

ԱՄԱՆՈՐԸ՝ ՀԱՅՈՑ ԱՆՑԵԱԼԻ ԱՊՐՈՒՄՆԵՐՈՒՆ ՄԷՋ

Ամանոր, Տարեմուտ, Տարեգլուխ, նոր Տարի, Կաղանդ բառեր են, որոնցմով կը յատկանշուի տարւոյն առաջին օրը: Այս օրերէն ամէնէն աւելի գործածական բառը Կաղանդն է: Կաղանդ բառը կը սերի լատիներէն Գալէնտաէ (Calendae) բառէն՝ որ իր կարգին կու գայ յունարէն գալիօ բառէն՝ կանչել նշանակութեամբ: Հիմ օրերուն, ամէն ամսագիտուն, ժողովուրդը կը հրաւիրուէր Հոռոմի Կապիտոլի տաճարը եւ բուրմ մը հանդէս գալով, հրաւիրեալներուն կը խօսէր այդ ամսուան ընթացքին կատարելի տօնակատարութիւններու մասին: Հոսկէ կու գայ կանչել բառին կապը կաղանդ բառին հետ: Կաղանդ բառը իր ներկայ իմաստով կը նշանակէ տարեգլուխ: Այդ պատճառով այս տօնը կը նշուի յատուկ հանդիսութիւններով եւ զանազան սովորութիւններով: Կաղանդ բառը, ըստ Հիւաշմանի, իր յունարէն ծագումով, կը նշանակէ ամսուայ առաջին օրը, որ հայերու համար պարզեւաշնորհման օր կը նկատուի, այդ պատճառաւ ալ այս օրուայ նուէրները կը կոչուին կաղանդէէ՞՝ կաղանդել (նուէր տալ) բառէն մեկնելով:

Անցեալի մէջ հայերու մօս նաւասարդ ամսուայ առաջին օրն էր Ամանորը: Նաւասարդ պարսկերէն կը նշանակէ նոր տարի, իսկ հնդկերէն նաւա սարդան՝ կը նշանակէ ջուրերու տօն: Նաւասարդը հայկական առաջին ամիսն է: Հայոց տասներկու ամիսներն են՝ նաւասարդ, հոռի, սահմի, տրէ, քաղոց, արաց, մեհեկան, արեգ, ահեկան, մարերու, մարգաց, հրոտից: Հայկական հիմ աղրիւրները կը յիշատակեն նաև ամսուայ իւրաքանչիւր օրուայ անունը:

Նաւասարդեան տօնակատարութիւնները մեծաշուրջ կերպով կը կատարուէին Բագրեւանդ գաւառի Բագաւան կամ Դիցաւան գիւղաքաղաքին մէջ: Հստ Ագարանգեղոսի, Ամանորը ամբողջ հայութեան համար իրական մեծ ուրախութեան օր էր. «Յուրախութեան նաւասարդ աւուր»: Այս տօնախմբութիւններուն կը մասնակցէր արքայական տունը՝ իր աւագանիով, նախարարներ սեպուհներ ու ամբողջ ժողովուրդը: Այս տօնը մեծ նշանակութիւն ունէր հայերու համար: Տօնական այդ օրը յուշող յատուկ երգի մը պատափիկը հասած է մեզի՝ Գրիգոր Մագիստրոս մեծահամբաւ մատենագրի նամակներէն մէկուն մէջ.

«Ո տայր ինձ զծուխ ծխանի
եւ զառաւօտն նաւասարդի,
Զվարգելն եղանց եւ զվարգելն
եղջերուաց.

Մեք փող հարուաք եւ թմրկի
հարկանէավ

Որպէս օրէն է բագաւորաց:»

Նաւասարդ ամիսը 11 Օգոստոսին կը սկսէր: Հայոց նոր տարին կը սկսէր 11 Օգոստոսին: Հստ հայկական աւանդական աղրիւրներու, նոյն այդ շրջանին կը զուգաղիպէր հունաժի տօնը: Այդ օր Հայաստանի ամէն կողմէն ժողովուրդը կը հաւաքուէր Բագաւանի մէջ, ուր հունաժի պտուղներէն զոհ եւ նուէր կը մատուցանէր: Դարձեալ ըստ հայկական աւանդական աղրիւրներու, հայոց Ամանորը կրկնակ տօնակատարութիւններով կը յատկանշուէր: Նոյն օրը տօնն էր նաև հայու Արամազդ եւ Անահիտ չաստուածներու, որոնք կը յիշատակուէին որպէս «դիցն ամանորա... դիցն վանտրի»: Այսպէս՝ նաւասարդեան

տօնակատարութիւնները, որոնք ժամի մը օր կը տեսէին, հայերու համար ազգային համախմբութեան, միասնութեան եւ միակամ ոգիի արտայայտութեան առիթներ էին, որովհետեւ այդ աշխարհախումը տօնակատարութիւնները իրենց բազմազանութեամբ եւ այլատեսակութեամբ կը վերակենդանացնէին հայրենական այնպիսի սովորութիւններ, արարողութիւններ, որոնք ամբողջ ազգը վերածած էին մէկ հոսի եւ մէկ հովիսի:

Հետագային, Քրիստոնէութեան Հայաստան մուտքով, ճաւասարդեան տօնակատարութիւններէն շատեր «Քրիստոնէացած» կերպով մնացին մեր ժողովուրդի բարեպաշտական սովորութեանց եւ հաւատալիիններու մէջ: Այդ տօններէն են Տեառնընդառաջի Տէրմտասի հրավառութիւնը, բարեկենդանեան խաղերը, Համբարձման վիճակախաղերը եւ Վարդավառը: Ա. Աստուածածինի վերափոխման տօնի խաղողօրհնէքը եւս էին հունացի տօնէն մնացած յիշատակ մըն է: Քրիստոնէութեան ընդունումով՝ Նաւասարդ Իի տօնը փոխարինուեցաւ Ա. Յովհաննէս Մկրտչի եւ Ա. Արանագինէի տօնով, զոր հաստատեց Ա. Գրիգոր Լուսաւորիչ՝ յատուկ հրահանգով մը. «Տօն մեծ հոչակել»:

Անշուշտ, դժուար է նշգրիտ կերպով ըսել, թէ մեր ժողովուրդը ե՞ր սկսաւ 1 Յունուարին տօնել նոր Տարին: Մէկ բան որոշ է, որ 1 Յունուարը որպէս նոր տարւոյ սկզբնաւորութիւն՝ համեմատաբար աւելի վերջին ժամանակներու տօնութիւն մըն է: Հին տարիներուն, ազգերը տարբեր քուականներով եւ սովորութիւններով կը տօնէին նոր Տարին: Բարեկացները՝ կը տօնէին զարնան գիշերահաւասարին: Հրեաները երկու առիթներով կը տօնէին նոր Տարին. առաջինը կրօնական

իմաստով՝ զարնան գիշերահաւասարին, իսկ երկրորդը՝ բաղաժական թշրին լին: Հոռոմէացինները՝ 1 Մարտին: Բիգանդացինները եւ ուրիշ յոյններ 1 Սեպտեմբերին: Նոյնակս եւ ոուսերը մինչեւ 1699: Հին գերմանացինները՝ ամեռուայ արեւադարձին: Հին պարսիկները՝ աշնան, Սասանեան շրջանէն սկսեալ՝ 21 Մարտին: Հնդիկները՝ գարնան գիշերահաւասարին (Մարտ) յաջորդող նոր լուսնին: Երովպիացինները՝ 12 Սեպտեմբերին, իսկ չինացինները 10 Դեկտեմբերին:

Նոր տարին 1 Յունուարին տօնելու սովորութիւնը Յուլիան (Յուլիոս Կեսար, Ն. Ք. 46) տոմարով հաստատուեցաւ: Քրիստոնէական եկեղեցին ինքը եւս 1 Յունուարը որպէս նոր Տարի ընդունեց, սակայն բուռն կերպով դատապարտեց Հոռոմի մէջ նոր Տարուայ առիթով Յանոս չաստուածին նուիրուած աշխարհիկ հանդիսութիւնները, շուայտ խնջոյժներն ու անքարոյ դիմակախանդերով կատարուող տօնախմբութիւնները: Այս հեթանոսութենէն անցան Քրիստոսի Մննդեան տօնին՝ 25 Դեկտեմբերին: Այս աշխարհիկ խրախնաններն ու դիմակախանդերը բաւական երկար ժամանակ մնացին Փրկչի ծննդեան տօնի ուղեկիցները: Այսօր գրեթէ դադրած են այդ սովորութիւնները. մնացած են միայն այդ բոլորի հետքերը: Կաղանդ պապան իր դիմակաւոր եւ այլանդակ պարերով, ընտանեկան խրախնամբները՝ մտերմիկ շրջանակի մէջ: Համաձայն գրաւոր աղրիւններու՝ 1 Յունուարի տօնակատարութիւնները որպէս Ամանոր, ԺԶ դարուն ընդունեցին Եւրոպայի մէջ, Ֆրանսայի մէջ 1564ին, Հայաստանի մէջ 1575ին, Գերմանիոյ մէջ 1648ին, Ռուսաստանի մէջ 1699ին, Խուլիոյ մէջ 1750ին, Անգլիոյ մէջ 1773ին:

Դժուար է նշգրիլ, թէ ե՞ր է որ

1 Յունուարը որպէս Ամանոր կամ Կաղանդ մուտք գործած է մեր մէջ։ Մէկ բան որոշ է սակայն, որ մինչեւ ԺԹ. դար, Հայաստանի զանազան շրջաններուն մէջ նաւասարդը կը ճշուէր որպէս նոր Տարի։ Կ'եճթադրուի որ ԺԷ. դարու կիսուն՝ 1 Յունուարը որպէս նոր Տարի՝ մուտք գործած ըլլայ հայերու մօտ։

ԻՆՉՊԻ՞Մ ԿԸ ՏՕՆՈՒԻԷՐ ԿԱՂԱՆԴԸ

Կաղանդի կամ նոր տարուայ տօնախմբութիւններու մէջ երկու էական կարեւոր կէտեր կան, առաջին՝ տօնը կանխող սովորութիւններ, երկրորդ՝ տօնի հետ կատարուող սովորութենական արարողութիւններ։

Կաղանդի նախընթաց օրը լուացի եւ հացրուխի օր էր, եթէ նոյնիսկ լուաց չըլլար եւ եթէ առատ հաց ըլլար։ Մայրիկը մարդակերպ հացիկներ կը պատրաստէր, աչք, ժիթ, բերան, ձեռք ու ոտք յարմարցմելով անոնց։ Այս հացիկները կը կոչուէին ասիլ-ասիլ։ Տան տղաներու համար՝ հիւսեր (խմորի երեք երկար ու բարակ կտորներ՝ մազի ձեւով հիւսուած)։ Թէ՛ խմորէ քանձր հաւկթածեւ բաւկները եւ թէ՛ հիւսերը բախտաբեր կը համարուէին, երբ եփելու ատեն սկսէին ուռիլ։ Հայ գիւղացին չէր մոռնար նաեւ իր անասունները՝ գոմէշներն ու եղնները, որոնց համար կլկլալ կամ բլիթ կը շինէր, տեսակ մը կլոր եւ մէշտեղը ծակ հացիկներ։

Ուրիշ գեղեցիկ սովորութիւն մըն էր Կաղանդին նախորդող գիշերը կամ 31 Դեկտեմբերի երեկոյեան ժամերուն տղաներու այցելութիւնը տունէ տուն։ Այս պտոյտներու ընթացքին տղաներ շնորհաւորութիւններ ու նուէրներ կ'ընդունէին տան անդամներէն։ Տունէ տուն պտըտելու ընթացքին տղաներ երդիքներէն իրենց մաղթանքը ըսելով՝ բուխերիկներէն բոկով տոպրակ մը,

կողով եւ կամ գուլպայ կ'իշեցնէին, որուն մէջ տաճտիկինը իր նուէրմերը կը լիցնէր, ընդհանրապէս չոր պտուղ եւ կարկանդակ։ Երբեմն տղաները կատակի համար տոպրակին մէջ կատու մը կամ կօշիկ մը կը դնէին։ Հետաքրքրական էին այդ առիթով երգուող ժողովրդական երգերը, որոնք թէ՛ արուեստով, եւ թէ՛ բովանդակութեամբ մանկական էին ու անպահոյն։

ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ ԿՈՒ ՏԱԲԻ ԲԱՆԻ ՄԸ ԱՄՈՂՋԱՆԵՐ ԱՅդ ԵՐԳԵՐԷՆ։ ՎԱՆ

«Հալելա, հալելա,
Մեր տունը ելորդ լէնա,
Զեր տունը մաճտար լէնա...»

ԱԿՆ

«Այսօր կադ, առտուն կաղոնտ է Տաճտիկին, տաճտիկին,
Ելի՛, գնա մարազն ի վար,
Կարճ բոնէ, երկայն կըյէ:
Կամըցուկ, ուր մատիկդ չի կըյես,
Ով որ տայ շէն մընայ:
Ով որ չի տայ հաւուն տոտողիկը
չորանայ»։

ՍԵՐԱՍՏԻՒ

«Նէնէներ-մամաներ, կալ նիոս
կաղանդող տուէք։
Տարին օրիկ մըն է, ամէն տարի բարով
հասնի աս օրերս»

Նոր տարուայ առիթով տուններ այցելելու եւ շնորհաւորելու գեղեցիկ սովորութիւնը մեծերու մօտ եւս կար, սակայն Կաղանդի օրը գիւղացինները յատուկ նուէրներով բահանային եւ գիւղապետին կ'այցելէին։ Երգնկայի մէջ սովորութիւն էր խնձոր եւ նարինց տանիլ որպէս նուէր։

Հայկական կաղանդի առանձնայատկութիւններէն մէկը Կաղանդի

ուտեստեղէնն էր: Կաղանդի սեղանի ուտելիքներու մէկ մասը կանուխէն պատրաստուած ու պահուած կ'ըլլար, ինչպէս չոր պտուղներ՝ ըմկոյզ, չամիչ, կաղին, նուշ, բուզ, շարոց, պատեղ, իսկ խմորեղէններն ու յատուկ ուտելիքները 30-31 Դեկտեմբերին եւ կաղանդի օրը կը պատրաստուէին:

Խմորեղէններու միջեւ ամէնէն նշանաւորն էր «Դարի» կոչուած հացը, որ նոր Տարին կը խորհրդանշէր: «Դարի»ն ցորենի ալիւրով ու ջրով կամ կարով շաղուած մեծ, բոլորշի եւ տափակ հաց մըն էր, որուն երեսը ընկոյզով, չամիչով կամ զանազան նկարներով զարդարուած կ'ըլլար: Այս հացին վրայ երբեմն խաչ մը կամ նոր Տարուայ բուականը փորագրուած կ'ըլլար: «Դարի»ի մէջ դրամ կը դրուէր որպէս բախտի նշան եւ որուն որ այդ դրամը բաժին իյնար, ան կ'ըլլար նոր տարուայ տէրն ու ընտանիքի բախտաւորը:

Այստեղ կ'արժէ յիշել, որ «Դարի»ի այս սովորութիւնը Միջինքին եւս կ'իրագործուէր՝ Վանի, Մալաթիոյ, Վաղարշապատի եւ Հայաստանի ուրիշ գաւառներուն մէջ:

Հայկական կաղանդի իւրայատուկ խմորեղէններէն էր նաև գարան, որու պատրաստութեան նիւթերն էին՝ ցորենի ալիւր, «արդար իւղ», հաւկիթ, կար եւ խորիսի: Վահան Վրդ. Տէր-Մինասեան իր «Անգիր դպրութիւն եւ հին սովորութիւններ» անուն գիրքին մէջ կը գրէ. «Գարան է կաղանդի փառքն ու փայլը: Գարայի խմորը, եթէ օրը ուտիք ըլլար, որովհետեւ Աստուածայայտնութեան ու Զատկին եւս գարա շինելու սովորութիւն կար, կարով շաղուած կ'ըլլար, իսկ եթէ պահի օր ըլլար, ինչպէս կաղանդինը, մեղրով շաղուած կ'ըլլար, որուն կ'ըսուէր խորիս կամ

խորիսի: Գարայի երեսի վրայ կը նկարուէին տեսակ-տեսակ կենդանիներու եւ թռչուններու ձեւեր եւ շատ անգամ տաճարներու նկարներ: Գարայի ձեւն կ'ըլլար կլորակ, երբեմն խաչաձեւ, ձուաձեւ, եռանկին կամ բառակուսի: Երգնկայի գարան բառակուսի կ'ըլլար»:

Բացի «Դարի»էն ու «գարայ»էն՝ նոր Տարուայ առիթով կը պատրաստուէին նաև ուրիշ խմորեղէններ, որոնք տարրեր վայրերու մէջ այլ անուններով կը կոչուէին:

Հայ ժողովուրդի նոր Տարուան կապուած հաւատալիքներէն էր կաղանդի իրիկունը տան կրակարանը կաղնտելը, օջախի մը մէջ գերանի ծայրը դնելը եւ օրերով վառելը՝ գիշեր-ցերեկ: Ուրիշ հետաքրքրական հաւատալիք մըն ալ այն էր, որ կաղանդի նախորդ գիշերը, կէս գիշերին բոլոր վազուն ջուրերը վայրկեան մը ոսկի կը հոսէին, ով որ նիշտ այդ վայրկեանին աղրիւրէն ջուր առնէր, այդ ջուրը ոսկի կը փոխակերպուէր: Այս պատճառաւ, Հայաստանի բազմարին շրջաններուն մէջ կէս գիշերին, արհամարհեկով գիւնն ու բուժը, երիտասարդներ եւ երիտասարդուիններ ամաններով աղրիւր կը շտապէին, սպասելով այդ հրաշալի պահուն, որպէս զի իրենց ամանը լեցնէին եւ առանց ետեւ նայելու կամ մէկուն հետ խօսելու՝ տուն վերադառնային:

Հայաստանի այլ շրջաններուն մէջ եւս ջուրի ոսկի դառնալու այս հաւատքը կապուած էր Ծնունդի խթման հետ, ինչպէս էջմիածնի եւ Շիրակի գիւղերու մէջ: «Դալարագեազի մէջ կը հաւատային, թէ նոյնը տեղի կ'ունենար Համբարձման իրիկունը»:

Տղաներ եւ աղջիկներ, աղրիւր երբալու ընթացքին մկրատ կը տանէին իրենց հետ, ջուրը «մկրատելու»: Ուրիշներ՝ ցորեն, գարի կամ բիլիր կը

տանէին եւ աղրիւրի կամ գետի մէջ
լեցնելով կ'ըսէին.

«Քեզի կու տամ ցորեն, գարի,
Դուն ա ինձի տու բարի

Շնորհաւոր նոր տարի»:

Կայ տակաւին՝ Կաղանդի գիշերը
պաղ աղրիւրի մէջ լուացուելու
սովորութիւնը, անշուշտ՝ հիւանդութիւն
կամ տաքութիւն ունեցողներու
պարագային:

**ՆՈՐ ՏԱՐԻՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՆԱԶԱՆ
ՇՐՋԱՆՆԵՐՈՒ ՄԷջ**

Հայաստանի զանազան գաւառ-
ներուն, քաղաքներուն եւ գիւղերուն
մէջ Կաղանդի մասնայատուկ տօնա-
խմբութիւններ կը կատարէին: Նկատա-
ռելի կ'ըլլար սովորութիւններու եւ
ուտելիքներու որոշ միատեսակութիւնը:
Քննական ուսումնասիրութիւններու
համաձայն ճշգուած է որ, մինչեւ ժԹ
դարու վերջերը, բազմաթիւ տեղերու
մէջ, 1 Յունուարը որպէս նոր Տարի
այնքան ընդունելութիւն չէր գտած:
Նաւասարդի 1ը որպէս նոր տարի կը
տօնուէր եւ տօնուած է այսպէս՝ Արցախի,
Սիսիանի, Զանգեզուրի, Գանձակի եւ
Գողքնի մէջ: Նաւասարդ 1ը կը
համարուէր նոր տարուայ սկիզբ եւ
որպէս այդպիսին՝ կը յատկանշուէր
այդ տօնին յատուկ ուտելիքներով եւ
սովորութիւններով: Ղարապաղցին
Նաւասարդը կը տօնէր իր տան մէջ, ուր
տնեցինները ծալապատիկ կը նստէին
օշախի շուրջ՝ ուտելու համար
Նաւասարդի պատմական կորկուտը (միս
եւ ցորեն միասին եփած): Վերոնշեալ
շրջանները ընդհանրապէս միատեսակ
կերակուրներ, սովորութիւններ եւ
արարողութիւններ ունէին, անշուշտ
որոշ տարբերութիւններով:

Արցախի մէջ նաւասարդը, որ
ժողովրդական բարբառով «ազիզ տօն
է դարապաղցիի եւ գանձակեցիի

համար», կը տօնուէր նոյեմբերի մէջ,
այգեկութեն յետոյ: Մասնայատուկ
նաշի եւ մրգերու պատրաստութիւնը
հասարակաց էր բոլորի մօտ: Ընդհան-
րապէս նաշերէն, ընտանեկան խրախ-
նանքներէն յետոյ տեղի կ'ունենային
հաւաքական շնորհաւորութիւններ:

Արցախի շրջանին մէջ
գիւղացինները զիրար կը շնորհաւորէին
խնձոր տալով մէկզմէկու:

Վանի մէջ Կաղանդը իւրայատուկ
տօնակատարութեան կերպեր ունէր:
Տեղական գաւառարարառառով Կաղանդը
տարէ-գլուխ կը կոչուէր: Ամէն տուն
այդ իրիկուն իրեն յատուկ պատրաստութիւններ կը տեսնէր:
Սեղանը լեցուն կ'ըլլար միրգով եւ
օրուայ յատուկ նաշերով, ինչպէս
ուրով նաշ, ուրով եւ փոխինդի
ալիւրով շաղուած ֆաղը, խառը հատիկ,
ողաճ, (ցորենի եւ կանեփատի խար-
կածը): Տան մեծի օրինութեամբ,
տնեցինները կը սկսէին ընթել, որմէ
յետոյ օրուան յատուկ արարողութեամբ,
բոլորը կ'ուղղուէին դէպի մրգասեղան,
որ իր բազմազան եւ գրաւիչ միրգերով
բոլորին ուշադրութիւններ կը գրաւէր:
Անոնք այսպէս՝ ուտել-խմելով եւ
զուարհանալով՝ գիշերը կ'անցընէին:
Կաղանդի առաւօտեան շատերը եկեղեցի
կ'երթային, յետոյ բարեկամները իրարու
խմբական այցելութիւններ կու տային:
Յունուար 2ի առաւօտեան, աշակերտները
եւս, իրենց ուսուցիչներուն միրգ, պտուղ,
աւելի հարուստները գլխարկ, թաշկինակ
կը նուիրէին:

1 Յունուարի առաւօտեան,
աղջկներ ու տղաներ կլոն ու բեկեղ
(տեսակ մը Կաղանդի հաց) առնելով՝
ալրիւր կ'երթային, շուրով կը բրցէին
այդ հացերը եւ տուն կը բերէին
պահելու համար մինչեւ տարեվերջ,
որպէս զի հացակարօտ չմնային: Այս

արարողութենէն ետք, տղաները եւ աղջիկները կ'երթային իրենց կնժահօր աջը համրութելու եւ կու տային անոր՝ իրենց մօր պատրաստած խլիրդը եւ յետոյ կ'երգէին.

Շարոց բերէք, բաստեղ բերէք,
Նոր հարսներին փայտ տուէք

Բաղէշի եւ իր շրջակայ գիւղերուն
մէջ Կաղանդը՝ տարեգլխի իրիկունը կը յատկանշուէր այդ օրերու համար յատկապէս պատրաստուած միրգով եւ աչքի զարնող ուտելիքներով:

Մուշի մէջ Կաղանդը կը կոչուէր
կախընդող: Կաղանդը լաւ անցընելու համար կախընդցուն պէտք է քաղցր-անուշ ըլլար, որպէս զի ամրող նոր տարուայ ընթացքին մարդիկ քաղցր ըլլային: Նոյն իրիկունը մանուկները մրգեղէններ հաւաքելու յատուկ տոպրակներով, տանիքի երդիքներու վրայէն, տան մէջ կը կախէին իրենց տոպրակները՝ երգելով:

Կախընդող, տող ու տող

Կայներ եմ տանիքի պոլոգ
(Ժայրը)

Մի հատ թալիք կախընդող

Քամին բռոց զիմ քոլոգ (բրդէ գլխարկ)

Նոր տարուան առաւօտեան, տղամարդիկ կը հաւաքուէին մերձակայ հարուստի մը ախոռին մէջ, ուր իւրաքանչչիւր տուն իր կարողութեան համաձայն, կախընդի եւ իր եփած կերակուրէն ձէքով թաւահաց, կանեփէ հատիկ ձոշուր, կաղամբով փլաւ, ուրով ժիւֆքա եւլն. կը բերէր: Այնուհետեւ, անոնք երկար սեղանը կը շտկէին եւ կը սկսէին ուտել՝ կրկնելով հետեւեալ մաղթանքը. «Բարի նոր տարի եղնի աշխարհին եւ երդի նորիկ (ամէնէն յետոյ) մեզ»: Կիներ տունը կը մնային՝ տան մեծ ու փոքր անդամներուն կախընդելու համար՝ մրգեղէններով:

Նշանուած հարսի, փեսայի կամ նորապսակներու ծնողները կաղանդցու նուէրներով զիրար կը շնորհաւորէին:

Քղիի մէջ Կաղանդի յատուկ նաշերու, խմորեղէններու եւ աւանդական շնորհաւորաններու կողմին՝ կար նաև գիշեր չեղած՝ վառած մոմերով աղրիւր երթալու սովորութիւնը, բանի որ հին աւանդութեան մը համաձայն կ'ըստի որ ով որ նոր տարուայ նիշդ կէսին այստեղ գտնուի, կը տեսնէ աղրիւրի ծորակներէն ջուրի հետ միասին ուկի վազելը: Նոյն միջոցին կանայք ափով գարի կը լեցընէին ջուրին մէջ՝ ըսելով. «Առ զարի՝ տուր բարի», երկարի կտոր կը ճգէին ու կ'ըսէին՝ «առ երկար՝ տուր դովլար»:

Կաղանդի վաղ առաւօտեան ժողովուրդը եկեղեցի կը փութար, ուր հանդիսաւոր պատարագ տեղի կ'ունենար: Պատարագէն յետոյ ամէն մարդ ուրախ-զուարթ տուն կը վերադառնար: Տան նահապետը կը նստէր իրեն համար յատկապէս պատրաստուած տեղը: Յետոյ բոլոր տնեցինները կարգով կու գային համրուրել՝ տան նահապետին ձեռքը, զայն շնորհաւորելով: Ապա, անոնք կը բազմէին Կաղանդի յատուկ նաշերով պատրաստուած սեղանին շուրջ՝ ուտելու եւ խմելու համար:

Երգնեկացիններու մօս եւս կար այն աւանդական հաւատալիքը թէ Կաղանդի կէս գիշերին ջուրի տեղ ուկի հոսէր աղրիւրէն: Այդ պատճառաւ, այստեղ կինները աման մը կը դնէին հոսուն ջուրերուն տակ, որպէս զի ոսկիններէն գոնէ մէկ բանին այդ ամանին կառչէր: Կաղանդի յաջորդ առաւօտեան, երիտասարդ կիններ եւս սերմնահատիկներով աղրիւրներու մօս կ'երրային՝ կաղանդելու համար:

Խարբերդի ու թալուի գիւղերուն մէջ եւս նոր տարուան տօնակատարու-

թիւնները կը նոյնանային յատուկ ուտելիքներու, խմորեղէններու եւ մրգեղէններու պատրաստութեան եւ աւանդարար զիրար շնորհաւորելու մէջ։ Այս գիւղերուն մէջ տղաքը տոպրակներ ի ձեռին, տանիքներու վրայէն իրենց դրացիններու տունները կ'այցելէին շնորհաւորելու համար զանոնի եւ նուէրներ ընդունելու։

Զէյթունի մէջ Ամանորը կը համարուէր զուտ ազգային յաղթանակի օր։ Զէյթունցին նոր Տարին կ'ընդունէր որպէս անկախութեան տարեգլուխ եւ

այդ տօնի մասին գիտելիքներ կը փոխանցէր իր զաւակներուն։

Հայկական կաղանդը հայ ընտանիքներու համար գեղեցկագոյն առիթ էր վերակենդանացնելու եւ վերապրելու իրենց հաւատքը, աւանդութիւններն ու սովորութիւնները, վերանորոգելու իրենց հաւատքը։ Այլ խոսնվ՝ ամանորեան շրջանը նոր յոյսերով, երազներով ու տեսիլքով առաջ նայելու շրջան էր։

ՄԱՔՐՈՒՀԻ Պ. ՅԱԿՈԲԵԱՆ

ԿԵԱՆՔԻՆ ԱՐԺԵՔԸ

Ծատեր ըսեր են ու ես ալ կ'ըսեմ,
Թէ աշխարհն է մի մեծ թատերաբեմ.
Ամէն արարած բեմ կը բարձրանայ,
Եւ իրայատուկ դերը կը խաղայ։
Մին իմաստունի, միւսը սովեստի,
Կ'ըլլան առարկայ շռայլ գովեստի։
Երբ Վարագոյրին դանդաղ աճկումով,
Կ'աւարտի խաղը, ծափով, աղմուկով,
Անձնիր դերասան կը բաշոի խուզը,
Կը հագնի կրկին իր հին հագուստը։

Այս անցողական աշխարհի վրայ,
Դերասաններ ենք մեր վարքը վկայ։
Մէկը իր կեանքով, մաքուր հաւատքով,
Միւսը ձեւապաշտ հիւանդ իր հոգուով.
Մին ազնուական, բարեգութ, գթած՝
Ուրիշ մը ագահ, անգութ արարած։
Ծատեր դիմակով, շատեր անդիմակ,
Զես գիտեր ո՞վ է նրէշ եւ ո՞վ նրեշտակ։
Բայց մեր մահով, երբ կեանքը կ'աւարտի,
Կ'երեւայ գործը ամէն անհատի,
Թէ ի՞նչպէս խաղաց իր դերը դժուար,
Երկըրի վրայ բառս ու խաւար։
Կը ցոլայ կեանքը մահէն ետք յատակ,
Ինչպէս աւազը զոլալ չուրի տակ։

«Մանրավէպ»

ՎԱՐԴԱՆ Ա. ՔՃՆՅ. ՏԻՒԼԿԵՐԵԱՆ

ՏԵՂԵԿԱՆՔ ԿՈՐԻՒՆ ԱԲԴ. ԲԱԴԴԱՍԱՐԵԱՆԻ

ԴՐԱԽԱՎԱՅԻՆ ԱԿՆԱՐԿ

«Դրախատային ակնարկ» յախճապակիէ որմնանկարը, նկարուել է Տիկ. Մարի Պալեանի կողմէ, որի վրա Տիկ. Պալեանը աշխատած է վերջին 40 տարիներու ընթացքին: Որմնանկարը նորիուեց Երուսաղէմ քաղաքին և տեղադրուեց Քորեշ փողոցի Դուրեանաշէն կառոյցի արտաքին ճակատի վրայ: Այն իր չափերով մեծածաւալ մի աշխատութին է (4 մ. լայնութին, 6 մ. երկարութին) և նկարուած է 1000 յախճապակիէ սալիկներու վրայ: Որմնանկարը պահանջել է բժախնդիր նկարչութեան վարպետութին, ինչպէս նաև տեսիլը ու հնարագիտութին: Երաքանչիւր սալիկ նախագծուել և ապա նկարուել է Տիկ. Պալեանի կողմէ վերջինիս ընտոնեկան արհետառնոցում՝ դժուար պայմաններում, առանց ուեւէ կողմնակի օգնութեան: Երուսաղէմի ընակիչներուն գեղեցկութեան աշխատանք մը նորիելու իր բաղձանքն է, որ օգնած է իրեն յաղթահարելու բոլոր դժուարութինները: Յախճապակու խրաֆանչիւր սալիկը նախագծուելուց և նկարուելուց յետոյ վարպետում թրծուել է և ապա տեղադրուել իր տեղը՝ կապելով դրախատային մի ամրողութին:

«Դրախատային ակնարկ» որմնանկարի բացման արարողութինը տեղի ունեցաւ 2004 թուականի Նոյեմբերի 29-ին, որին ներկայ էին Պատրիարք Սրբազն Հօր հետ՝ Լուսարարապետ Նորիհան Ալիք. Մանուկեան, Սեւան Եպս. Ղարիպեան, Երուսաղէմի քաղաքաբետ Յուրի Լուփիանակին, Երազէլի Զքուաշրջութեան Նախարար Գեղեռն Եղուան և որիշ քարձուատիճան պետական անձեր և հիւրեր: Բացման արարողութեանը շնորհաւորական խօսքով հանդէս եկաւ Պատրիարք Սրբազն Հայրը: Իր խօսքում նա մասնաւորապէս նշեց. «Նպելով այս որմնանկարին, փորձում եմ արագ հայեացր ձգել դրախատի վրայ, մինչ ապրում եմ երկրում: Փորձում եմ հետեւել և երեւան հանել դրախատային կեանքի մանրամասները, որ նկարապարուած են այս որմնանկարում:»

«Անշուշտ անհնար է այն ամրոցութեամբ ընկալել, սակայն որմնանկարի պատզամբ շատ յատակ է և ընկալելի, և այդ պատզամբ հետեւեալն է. Աստծու տիեզերքում բոլոր արարածներու համար հնարաւոր է իրականացնել իրենց ճակատագիրը, ներդաշնակօրին բաժնեկոյ և վայելելով գեղեցիկի, որախութեան, յոյսի և իրագործման օրինութինները, որախ և խաղաղ համակեցութեամբ:»

«Պալեան ընտոնիքը, 1915 թուականի սուկալի եղեռնի վերապրոդներէն են, որոնք 1918-ին Յովիանմէսեան և Գարագաշեան ընտոնիքներու հետ, հաստատում են Երուսաղէմում, իրայիրուած լինելով վերանորոգելով “Dome of the Rock” մվկիթի որմնանկարները: Երուսաղէմում հաստատուելով, փաստորէն նրանք համուխանում են նաև յախճապակու արհետոր այս երկիր ներմուծողները»:

Ինչպէս արդէն նշեցինք որմնանկարում պատկերուած է դրախատը, որտեղ երկիրն ու ծովը միախառնուած են: Այն ներկայացնում է տիեզերային, հովերգական համապատասխեր, որն առընչութին չունի իրեն շրջապատող հնջուն իրականութեան հետ: Երկիրն ու ծովը միացնող տրամագիծը հասում անցնում է ամբողջ որմնանկարը, շրջանակուած երկու սահմանագծող ծառերու պատկերներով. արմաւենի և նոճի, կիստոնի և նոան ծառերով, ծաղիկներով և այլ բոյերով հանդերձ: Պատկերում վիշերը շրջում են մարգագետնում և եւ այլ բոյերու հանդերձ: Պատկերում վիշերը շրջում են մարգագետնում և յոշուները բոյն են հիւսում ծառերու վրայ: Որմնանկարի ներքնանասում

երկու սիրանարգեր են պատկերուած տարրածուած պոչերով, խակ եղրողի սիրանարգի պոչը ծառապում է իբրև կիվակիւ որմաննկարի համար: Ծովում, երկու հին նաւակներու կողքին թռչող ձկներ կան:

Օրմաննկարչութեան մէջ նոճու և արմաի ծառերը աւանդաբար ներկայացրում են իբրև կեանքի և յախտենականութեան խորիրդանիշներ: Տիկ, Պարեանը իր կերպարներով կերտած է մի համադրութիւն մասպոն շարժման մէջ, որմաննկարում պատկերուած մարմիններու օգնութեամբ:

ԲԵՍԱԼ ԵԱԼՉԸՆԻ ԱՅՑԸ ԵՐՈՒՍԱՂԵՍ

Անկումբերի 25-ից 30-ը (2004 թ.) Երուսաղէմի Հայ Ռամկավար Ազատական Կուսակցութեան հրատերով Երուսաղէմ այցելեց թուրք գրող և գրականագիւղ Շեանալ Եալչընը: Շեանալ Եալչընին կ'ընկերակցեր Գերմանիոյ առաջնորդ Գերշ. Գարեգին Արք. Բեքչեանը:

Ժամանակն առաջին իսկ օրը հիւրենկալուեցին Հայոց Պատրիարքարանի մէջ Պատրիարք Սրբական Հօր կողմէ: Համդիաման աւարտին Բաղչաթաղի Վարդապետաց սեղանատան մէջ միաբանական ճաշկերոյթ տրուեց ի պատիւ հիւրերի, որին ներկայ էին միաբան Հայրեր և Երուսաղէմի Ռամկավար Ազատական Կուսակցութեան վարչութեան անդամներ:

Անկումբերի 26-ին Ժառանգաւորաց Վարժարանի պրահի մէջ տեղի ունեցաւ Շեանալ Եալչընի դասախոսութիւնը: Բացման խօսքը և Շեանալ Եալչընի ինքնակենապրութիւնը ներկայացու Յակոբ Անդրէասեանը: Շեանալ Եալչընը ներկայացուց Հայոց Մեծ Եղեռնի վերաբերեալ իր գրած երկու՝ «Հոգիս Շեպոնվ Կը Խայտայ» և «Սարի Հարսը» գրերը, ինչպէս նաև դրանք գրելու շարժադիմները, իսկ բանախօսութեան վերցում ամբողջ թուրք ապկի անունից ներողութիւն խնդրեց Հայ ժողովուից՝ կարդալով իր գրիի յառաջարանի հետեւեալ հասուածը.

«Միեւի Հայ եղբայրներս,

Սեր հարիւրամեակի մեծագոյն ցաւը, մադրելութեան ճակուին սեւ մուրը եղող ջարդերուն, «աքսորի ընթացքին ծրագրուած կերպով սպաննուած», կեանքը կորսնցուցած բոլոր Հայերու և Ասորիներու յիշատակին առջև կը խնարիիմ, ձեր ցաւերը կ'ընդունիմ որպէս իմ ցաւերը: Որպէս թուրք գրագէտ, իմ անունով ձեզմէ եւ մարդկութենէ ներողութիւն կը խնդրեան»:

Բանախօսութիւնը հայերէնի կը թարգմանէր Գարեգին Արք. Բեքչեանը, որն, ի դէպ, հայերէնի թարգմանած և հրատարակած է «Հոգիս Շեպոնվ Կը Խայտայ» գիրքը, իսկ «Սարի Հարսը» գիրքը եւս պիտի թարգմանուի:

Բանախօսութեան աւարտին, Շեանալ Եալչընը նաև առիթ ունեցաւ կրտցելու բանախօսութեան մասնակիցներու հետ, ինչպէս նաև մակարելու «Հոգիս Շեպոնվ Կը Խայտայ» գիրքը, որն այս առջիւ վերահրատարակուած էր և կը վաճառուի:

Անկումբերի 27-ին մէկ օրով Շեանալ Եալչընը ընկերակցութեամբ Գարեգին Արք. Բեքչեանի, Երուսաղէմից ուղերորուեց Յորդանանի մայրաբաղար Ամման, ուր բանախօսեց իր երկու գրերի մասին:

Անկումբերի 28-ին Շեանալ Եալչընը հիւրենկալուեց Պր. Յակոբ Շօհմեւանի կողմէ Բեյողեկիմի իր ընակարանում: Նոյն օրը Շեանալ Եալչընը նաև այցելեց Բեյողեկիմի Ծննդեան Տաճար և Տաճարին յարակից Հայոց վանքը:

Դեկտեմբեր 29-ին, ի պատճ հիւրերի, Երուսաղեմի “Christmas” հիւրանոցում հիւրասիրութիւն տրուեց, որուն իրենց մասնակցութիւնը բերին Պատրիարք Սրբազն Հայոց, Հ. Հ. Պատոյ Հիւպատոս Յօլակ Մոմեանը, և հայ ազգայիններ:

Մասնակիցները իրենց սրտի խօսքն ու երախտագիտութիւնը յայտնեցին Բեմազ Եաշընին իր այդրան խիստի և նորիապարու գործի համար և յոյս յայտնեցին, որ ապագային ուրիշ թուրք մուառականներ եւս իր օրինակին հետեւելու բացութիւնը կ'ունենան և իր օրինակին հետեւելով՝ արդարութիւնը և իրականութիւնը կը մասուցեն թուրք ժողովրդին և աշխարհին ու կամորք կը հանդիսանան հայ և թուրք ժողովուրդներու բարեկամութեան և հաշուութեան:

Դեկտեմբերի 30-ին հիւրերը վերադարձան Գերմանիա՝ իրենց հետ տանելով Սուրբ Երկրից առաջած անմոռանալի յուշեր և տպաւորութիւններ:

ԺԱՌԱՆԳԱՌՈՐԾ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԱՍԱՆՈՐԵԱՅ ՀԱՆԴԵՍ

2005 թուականի Յունուարի 13-ին, տեղի ունեցաւ Ժառանգաւորաց Վարժարանի Ամանորի հանդէսը:

Պատրիարք Սրբազն Հօր և Սիաբան Հայութու համդիսաւոր մուտքէն վերջ ժառանգաւոր սաներ երգեցին Հայաստանի Հանրապետութեան հիմնը և Ժառանգաւորաց Վարժարանի բայերը, որուն յաջորդեց Վարժարանի Տեսուչ Պարիս Շ. Վրդ. Երեցեանի բացման խօսքը: Այսուհետեւ սաները համդէս եկան ամանորեան ուրախ և զուարթ երգերով, իսկ մի բանիսը՝ յաջող կերպով դասական կոտրներ կատարեցին դաշնամուրի վրայ:

Ուրարակիի սաներէն Նարեկ Մկրտչեանը ընթերցեց ամանորեայ ողերձը, որմէ վերջ ժամանեց Կաղանդ պասիկը, որն իր ամանորեայ բարեկամայրները յայտնեց Պատրիարք Սրբազն Հօրը, Սիաբան Հայութուն և բոլոր ներկաներուն: Յայտագրի վերջին համարը անակնկալ է Պատրիարք Սրբազն Հօր համար. Հայաստանէն նոր ժամանած աշակերտներէն Նու էր Բալաշեամը բնասուր տաղանդով և հրաշաի կերպով ասմունքեց Սրբազն Հօր գրչէն ելած «Աւանքիս Օրերն» բանաստեղծութիւնը:

Ապա Պատրիարք Սրբազնը իր փակման խօսքում մասնաւորապէս շեշտուց. «Ուրախ ենք, որ այս տարի հնարխաւոր եղաւ Հայաստանէն նոր աշակերտներու ժամանումը, որոնց հետ նաև ժամանեցին նոր ուսուցիչներ, և սահկա պատեհ առիջ է, որ աշակերտները օգսութին իրենց նոր ուսուցիչներէն, օգսութին առաւելացոյնս, նոյնիսկ պահանջեն աւելին, բան ուսուցիչները կու տան, ու երբ աղդակէս վարուէք և աւելի բան սովորէք այս տարուաց ընթացքին, ապա այդ դէպրում միայն 2005 թուականը յաջող և բեղմաւոր տարի եղած կ'ըլլայ մեր դպրոցի և ձեր՝ աշակերտներու համար»:

Հանդէսը աւալսուեց Սուրբ Աթոռոյ օրիներիցի և «Հայո Մեր»-ի երգեցողութեամբ ու Պատրիարք Սրբազնի «Պահպանիչով»:

Ամանորեայ տօնախմբութիւնները շարունակուեցան նաև կէսփիշերին: Աւանդութեան համաձայն՝ Երուսաղեմի հայ զաղութը իր Ամանորը կը սկսէ Վանքի մեծ բակին մէջ, որ ժամը 00-ին Ամանորը ապրաւարտող Ար. Յակոբի վանքակներու դողանջներու ներքոյ Ժառանգաւոր սաները կ'երգէն «Փառք ի բարձունա» օրիներգութիւնը, որին կը յաջորդէ նաև ամանորեայ խօսքն ու բարեկամայրներ:

Ի դեպ՝ միայն Երուսաղեմի փոքրաթիւ հայ գաղութն է, որ Ամանորը կը տօնէ Յոնուար 14-ին, բանի որ Երուսաղեմի մեջ եկեղեցական տօները կը տօնուին իին տոմարով, այսինքն՝ նոր տոմարի համեմատ տասներեք օր տարբերութեամբ (աւելի ոշ):

ԽԱԽԱՍԱՊԵՏ ԻՈՆԱ ՄԵՑԳԵՐԻ ԱՅՅԸ ՀԱՅՈՅ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆ

2005 թուականի Յոնուարի 24-ին Երուսաղեմի Հին քաղաքի Հայոց Պատրիարքարանում տեղի ոնեցաւ հանդիպում՝ Երուսաղեմի Հայ Պատրիարք Թորգոն Արք. Մանոկեանի և Խախանապետ Իոնա Մեցգերի միջև:

Խախանապետին և նրան ընկերակցող հիւրերին Վանքի առաջ դրան մօտ նախ դիմաւորեցին Պատրիարքարանի Էքտոմինիկ և Արտաքին Յարաբերութիւններու վարիչ Արիս Եսր. Շիրվանեանը և Աւագ Թարգման Գուան Վրդ. Ալճանեանը: Այսուհետեւ հիւրերը դաւագների ուղեկցութեամբ առաջնորդուեցին Պատրիարքարան: Պատրիարքարանի մեծ դակիհճում հիւրերին դիմաւորեցին Պատրիարք Արքապան Հայրը և Լուսարարապետ Սրբազն՝ Նորիան Արք. Մանոկեանը:

Ասս Պատրիարք Սրբազնը իր ողջոյնի խօսքում մասնաւորապես շեշտեց կրօնների միջև փոխադարձ յարգանքի կարեւորութիւնը, ինչն էլ հնարաւոր է դարձնում տարբեր կրօնների հետեւորիների խաղաղ և ներդաշնակ համակեցութիւնը:

Պատրիարք Սրբազնը հանդիպումը որակեց պատմական և յոյ յայտնեց, որ այն կ'ունենայ շարունակութիւն:

Իր պատախան ողջոյնի խօսքում Խախանապետ Իոնա Մեցգերը նախ շնորհակալութիւն յայտնեց Պատրիարք Սրբազնին ջերմ ընդունելութեան համար և իր խօսքում նշեց. «Շատ եմ փափաքում կոչ ողդեղ իմ իրեայ եղբայրներին, որ յարգեն բոլոր մարդկանց, և ինչպէս մենք չենք ուսում, որ աշխարհում մեկ խանգարեն և խոչընդու յարուցեն Աստուծոյ մեք պաշտամունքի մեջ, այնպէս էլ մեկ է արգելուած ունէ բռնութիւն կամ անարգական վերաբերմունք դրսեւողէ մեր երկրի մեջ գործող տարբեր կրօնների, մասնաւորապես քրիստոնէական կրօնի, Քրիստոնեաների և կրօնականների նկատմամբ: Նման որեւէ արարք արժանի է դատապարտման»:

Հանդիպումը տեսեց աւելի քան 45 րոպէ: Հանդիպման աւարտին երկու կրօնապետները փոխանակեցին նույնեւը՝ ի նշան սիրոյ և համագործակցութեան: Նշենք, որ այս հանդիպումը տեղի ոնեցաւ հայ հոգեւորականների վրայ իրեայ երիտասարդ կրօնականների կողմից իրականացուած յարձակումների և քրիստոնէութեան խորիրդանիշ եղող խաչի վրայ թքելոց յետոյ:

Հանդիպմանը անդրադարձան Խորապէջի «Մարտիվ» և «Հապեց» օրաթերթերը: «Հապեց» թերթի հաղորդած տեղեկութեան համաձայն, նախընտան հանդիպումը, Երուսաղեմում իրեայ երիտասարդ ծայրայեղականների կողմից թոռցիկներ են տարածուել, որոնցում Խախանապետը մեղադրում է Քրիստոնէութեանը աջակցելու գործում:

ՈՒԽԱԳՆԱՅՈՒԹԻՒՆ ԴԵՊԻ ՅՈՐԴԱՆԱՆ ԳԵՏ

Ուխագնացութիւնը ուխատի մի ձեւ է, որը կնքում է հաւատացեալի և Աստուծոյ միջև: Ուխագնացութիւնը առաջին դարի քրիստոնեաներից մեջ

հասած աւանդութիւն է: Բրիտաննեաները հեթանումերի հալածանքներից խոյս տպու համար, գաղտնաբար այցելում էին Սուրբ Երկիր և հոգեաբէս հաղորդուում Բրիտանի կեանքի հետ կապ ունեցող պրութիւններին և պրավաբերին: Բրիտաննեական վաղ ժամանակներից մեզ հասած այս աւանդութեանը հետեւելով՝ Երուսաղէմի Միաբանութիւնը ամէն տարի Ծննդեան և Աստուածայտութեան տօներից յետոյ ուխտագնացութեան էր մեկնում Յորդանան գետ, ուր կատարում էր Զրօհնեաց հոգեպարագ արարողութիւնը: Սակայն Վերջին մի քանի տասնամեակներին, քաղաքական անձնաստ պայմաններու պատճառով ուխտագնացութեան այդ աւանդութիւնը դադարել էր, և միայն այս տարի, 2005 թուականի Յունուար 30-ին մեծ թուով ոխտագներու մասնակցութեամբ տեղի ունեցաւ ուխտագնացութիւն:

Հասնելով այս վայրը, ուր աւանդութեան համաձայն մկրտուել է մեգ Տէր Յիսու Բրիտանը՝ Յովիաննէս Մկրտչի կողմէ, որն այժմ վինուորական արգելեալ գօսի է և միայն յասուկ պատուութեամբ կարելի է մուտք գրծել, նախ կատարուեց Արցախեան ապատամարտիկների հոգեհանգաւեան արարողութիւնն է ապա տեղի ունեցաւ Զրօհնեաց արարողութիւնը, որի ընթացքին սուրբ Միտոնը «Առարելոյ աղանոյ» շարականի երգեցողութեան տակ միտոնապահուեց Յորդանան գետ, որից յետոյ բոլոր ոխտագորները լու ացուեցին միտոնուած գետի ջրով, ինչպէս նաև Վերցրեցին իրենց հետ գետի միտոնուած ջրից՝ հաւասարով դրս պրարար և հրաշագործ զօրութեամբ:

Արարողութեան աւագուին Միաբանութիւնը ուղեւորուեց Երիքովի Ռումինական կիսակատոյց եկեղեցին և դիմաւորուեց Վանահօր կողմէ, աղոյ և հացով: Վանահայրը նախ սուեց հակիրճ քացարութիւն ընդհանուր վանքի և վանական համայիրի շինարարական և հետագայ ծրագրերի մասին: Փոքրիկ հիւրասիրութիւնից յետոյ Միաբանութիւնը ուղեւորուեց Երիքովի ճաշարամներից մեկում ճաշելու և մի քանի ժամ համելի ժամանակ անցկացնելուց յետոյ վերադաս Երուսաղէմ:

ԱՐՑԱԽԵԱՆ ԱԶԱՏԱՍԱՐՏԻ 17-ՐԴ ԱՄԵԱԿ

Արցախեան շարժումը նախկին Խորհրդային Միութիւնում կայացած առաջին ընդվկումն էր յանոն ապառութեան և արդարութեան: 1988 թուականի Փետրուար ամսին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պաշտօնապէս դիմել էր Խորհրդային Կառավարութիւն, բռնապէտ Իոսիֆ Ստալինի պարուադած պատճական անարդարութիւնը ուղեցու և այդ տարածաշրջանը Խորհրդային Հայաստանին վերամիառելու խնդրանքով: Այս խաղաղ և օրինաւոր խնդրանքին Խորհրդային և Աղբեջանական կառավարութիւնները շատ խիստ հակապդեցին և այդ հակապդեցութիւնը վերաճեց Ղարաբաղի դէմ ուսպնական նախայարձակման:

Սակայն Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը արիաբար պաշտպանեց իր նախահայրերի հողում ապաս ապրելու իրաւունքը: Ապաս ապրելու դարարացիցների ձգուումը առաջնորդեց նրանց, և 1991 թուականի Մեպուեմբեր 2-ին Լեռնային Ղարաբաղը հոչակեց իր անկախութիւնը: Նոյն թուականի հեկտեմբեր ամսին 10-ին կայացաւ անկախութեան հանդարձուէն:

Վեց տարուայ դաժան և արիմայի մարտերից յետոյ Լեռնային Ղարաբաղի արիասիրու և կորովի ժողովրդի հայ մարտիկների կառարած սիրտանքները ու պատերազմում շահած յաղթամակը սոխացեցին Աղբեջանին, որ նա 1994 թուականին վինադադի պայմանագիր կնքի Լեռնային

Նարաբաղի հետ: Լեռնային Նարաբաղի յաղթամակը հրաշալի օրինակ է այն քանի, որ մեզ հսկայ կենսականօրէն կարեւոր հարցերում հայ ժողովուրդը կարող է լինել հսկայ մասմասության գիծ է պահանջում: Լեռնային Նարաբաղի յաղթամակը հրագործուեց աւելի քան 6000 հայ նախառակ մարտիկների արեան գնով, որոնք սակայն անհահացան եւ իրենց արեամբ կերտեցին արցախեան ազատամարտի պատութիւնը Նարաբաղի ազատազրման պատերազմում:

Ամէն տարի Հայաստանեաց Առարելական Եկեղեցին Հոգեհանգստեան արարողութիւն է կատարում ի հանգիստ ազատամարտիկների հոգիների: Երուաղէմի Առարելական Աթոռը այս տարի Հոգեհանգստեան արարողութիւն կատարեց Յորդանան զետի ափին՝ մեծ թուվ ուխտադրների մասնակցութեամբ: Արարողութիւնը հանդիսապես Պատրիարք Սրբազն Հայոց:

Բխոր խաղաղութիւն եւ խնկարկութիւն նրանց անմոռաց յիշատակին:

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՊՐ. ՊԵՐՃ ՍԵՆԻՐԱԿԵԱՆԻ ԱՅՑԸ ԵՐՈՒՍԱՂԵՄ

Երուաղէմի իր այցելութեան ընթացքին՝ Փետրուար 4-ին, Հայ Բարեգործական Ընդհանուր Միութեան նախագահ Պր. Պերճ Սեղրակեանը հանդիպում ոնեցաւ Երուաղէմի Առարելական Սուրբ Աթոռի Պատրիարք Թորգոն Արք. Մանուկեանի հետ: Հանդիպման ընթացքին քննարկուեցան Երուաղէմի Սուրբ Աթոռին, ինչպէս նաև հայ գաղութին Վելարերող հարցեր:

Բայշաբաղի վարդապետաց սեղանատան մէջ ի պատի Պր. Պերճ Սեղրակեանի միաբանական ճաշկերոյթ կազմակերպուեցաւ, որի ընթացքին Պր. Սեղրակեանը իր խօսքում շեշտեց Պատրիարքարանի կարեւոր դերը հայ հոգեւոր, մշակութային եւ պատահին արժեքներու պահպանման եւ տարածման գործում, ինչպէս նաև պատասխանառու դերը հայ քրիստոնէական հաւատքի պատմական կերպու հանդիսացող Երուաղէմի եւ Երուաղէմում գոնուող պրեալյայիրու պահպանման գործին մէջ: Նա նաև իր գոհունակութիւնը յայտնեց Պատրիարքարանի առանձնած հայորդեաց կրթութիւն ճամրեցու կարեւոր առարելութեան հսկայ, որը թէեւ ծախատալի է, սակայն Պատրիարքարանը մեծ գիտակցութեամբ կ'իրականացնէ թէ՛ գաղութի հայ պատմական հայեցի կրթութեան պատուարութիւնը, եւ թէ՛ Ժառանգաւորաց Վարժարանի մէջ տրուող հոգեւոր կրթութիւնը, ուր կը պատրաստուին Հայ Եկեղեցու ապագայ հոգեւոր սպասաւորներ, որոնք պէտք է տուանձնեն պրատեղեաց պաշպանութեան պատասխանառութիւնը, ինչպէս նաև ծառայեն աշխարհի տարրեր ծայրելի սփոռուած հայութեանը՝ մատակարարելով անոնց հոգեւոր կարիքներուն:

Պր. Սեղրակեանը հանդիպում ոնեցաւ նաև Կալուածոց Տեսուչ Բագրատ Արք. Պուրճէքեանի հետ եւ ծանօթացաւ այդ բաժնամունքի առջև ծառացած դժուարութիւններուն:

Նոյն օրու այ երեկոյեան Պր. Սեղրակեանը եւ Պատրիարք Սրբազն Հայոց ընթացքին Ժառանգաւորաց Վարժարանի սամերու եւ ոստիչական անձնակազմի հետ: Պր. Սեղրակեանը ընթացքին ընթացքին իր խօսքում նշեց. «Սայր Աթոռ Սուրբ Էջմիածնէն յատոյ, Երուաղէմի Սուրբ Աթոռը ամենակարեւոր կրօնական կերպուն է, որն էլ կը հանդիսանայ մեր ինքնութեան

պահպանման կիպակելով, ինչպէս նաև մեր հոգեւոր արժեքներու պարզացման գրաւականը»:

Նյու օրը Պր. Սեղմակեանը վերադարձաւ Միացեալ Նահանգներ՝ իր հետ տանելով Սուրբ Երկրին ստացած տպաւորութիւններ եւ անմոռաց յուշեր:



ARMENIAN GENERAL BENEVOLENT UNION

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾՎԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹԻՒՆ

55 East 59th Street, New York, NY 10022-1112 U.S.A. Tel: 212 319-6383 • Fax: 212 319-6507/08. E-Mail: agbuny@agbu.org

Փետրուար 14, 2005

Ամենապատիւ

Տ. Թորգոն Արքապիսկոպոս Մանուկեան

Պատրիարք Հայ Երուսաղեմի

Ա. Քաղաք

Ամեն. Սրբազն Պատրիարք Հայր,

Հոգեկան անփոխարինելի գոհունակութեամբ վերադարձնելով Երուսաղեմի մեր այցելութենեն, որուն ընթացքին քաղցր հանդին ունեցանք ծանօթանալու զինուրեալ Միարանութեան անդամներուն, ինչպէս նաև Ս. Յակոբայ Եկեղեցին, Վանքին, կրթական գոյգ կառոյցներուն եւ Հայոց վանքապատկան Թաղամասին:

Մեր թէեւ կարճատեւ, բայց յոյժ յիշատակելի այցելութեան առիթով շնորհակալ ենք ձեր ցուցաբերած ջերմ ընդունելութեան եւ իրականացած անձնական հանդիպումին համար:

Ճակատագրական այս դժուարին ժամանակներուն, Զեր գլխաւորութեամբ Միարանութեանդ ցուցաբերած նուիրումն ու զոհաբերութիւնը մեծապէս գնահատելի է, քանի կը հաւատանք թէ Հայ Երուսաղեմը մեր ազգային գոյութեան եւ ինքնապահպանութեան ամենեն հիմնական եւ անփոխարինելի սրբավայրերէն մէկն է եւ բոլոր անոնք որոնց կը ծառայեն Ս. Աթոռին ուղղակիորէն սատար կը հանդիսանան ազգապահպանման սուրբ գործին:

Մաղթելով Զեզի արեւշատութիւն եւ կենսունակութիւն Զեր Եկեղեցանուէր առաջելութեան մէջ, եւ

Խորին յարգանօֆ,

Պերճ Սեղմակեան

CENTRAL BOARD OF DIRECTORS:

PRESIDENT - BERGE SETRAKIAN VICE PRESIDENTS - SARKIS DEMIRDJIAN, ARSHAVIR GUNDJIAN, TREASURER - NAZAK NAZARIAN, SECRETARY - JOSEPH BASRALIAN

HONORARY MEMBER - HIS HOLINESS KAREKIN II, Catholicos of All Armenians

CHAIRMAN OF THE BOARD - LOUISE MANOOGIAN SIMONE VICE CHAIRMAN - NAZAK NAZARIAN. MEMBERS - United States: M. MICHAEL ANSOUR, CAROL BAGDASARIAN ASLANIAN, RICHARD MANOOGIAN, BENON SEVAN, SAM SIMONIAN, SINAN SINANIAN, DICKRAN TEVRIZIAN, Belgium: EDOLARD JAKHIAN, France: LEVON KEBABDJIAN, Syria: KARIG YACOUBIAN.

DIRECTORS EMERITI - HAYGACHEN OUZOUMANIAN, BARRY ZORTHIAN IN MEMORIAM - BOGHOS NUBAR, Founder, ALEX MANOOGIAN, Honorary Life President

DIRECTORS EMERITI - HAYGACHEN OUZOUMANIAN, BARRY ZORTHIAN IN MEMORIAM - BOGHOS NUBAR, Founder, ALEX MANOOGIAN, Honorary Life President

ԶԱՆ ՎԱՐԴԱՆ 1945-2004

Զան Վարդանը, որ Փէնսիլվանիայ Հարիսբուրգ շրջանի յաղափառ գործադրար էր, 2004-ի Դեկտեմբեր 15-ին իր մահկանացուն կնքեց “Polyclinic” հիւանդանոցուն:

Զան Վարդանը տաննինգ տարի տառապում էր կոկորդի բաղցելոյից:

Ծնուել է 1945 թու ականին, Լիբանանում՝ զաղթական ծնողների ընտանիքում: Պատանի տարիքում կարճ ժամանակ աշխատում է իրու օդանավի մասուցող, ապա ընդունում Քեյրութի Ամերիկեան Համալսարանի և արտարագիտական բաժին: 1968 թու ականին արտագաղթում է Ամերիկա և իր ուսումը շարունակում “Michigan Tech” համալսարանում: Այնուհետեւ ուսումը շարունակում է “Penn State University”-ում, որտեղից առանում է և արտարագիտութեան իր M.A. աստիճանը:

Ուսումառութիւնից յետոյ Զան Վարդանը նետում է առեւտի ասպարեզ և 1975-ին հիմնում իր առաջին ընկերութիւնը: Նա իր բոլոր ծրագրերն ու երազմերը իրականացնելու համար պատրաստ էր դիմել ամէն սկրողութեան: Նրա թերեւս չիրականացած ամէնսամեծ ծրագիրը «Վարդանի Աւան»-ի կառուցում էր, որ պէտք է իրականացնեն իր կինը՝ Տիկ. Մարալը, և աւագ որդին՝ Յովիկը, որոնց փոխանցուեց իր ժառանգութիւնը և որոնք պէտք է պահպէն իր ծառալած գործունէութեան շարունակականութիւնը:

Զան Վարդանը ընտանիքին նուիրուած բացառիկ անձ էր: Նա յաճախ գրասենեակում աշխատելու փոխագրէն նախընտրում էր տանը աշխատել, որպէսզի աւելի մօտ լինէր իր Տիկնոցը և զաւակներին:

Հակառակ այն իրողութեան, որ Զան Վարդանը հիւծուել էր և տառապում էր անողոք հիւանդութեամբ, այդուհանդերձ, նա միշտ ցերմուամոց մանակցութիւն էր բերում համայնքային գործերուն: Նա բաղաքի մէջ հաստատել է Վարդան Ազգային Դրամատուն և «Բարեւ» բացառիկ ճաշարանը: Իր նուիրատութիւններով օժանդակել է բարեսիրական հաստատութեանց, քաղաքի բարեկարգութիւնը, Հայաստանեաց Եկեղեցոյ Ամերիկայի Թեմին, Արցախի հերոսամարտիկներին, 1988-ի երլրաշարժի աղէտէալներին: Նա խոշոր նուիրատութիւններ էր անում նաև Հարիսբուրգ քաղաքին, “Michigan Tech” համալսարանին, Ամերիկայի բաղցելոյի փորձագիտական ընկերութեանը և տարբեր միջազգային բարեգործական ընկերութիւններին: «Ես կարծում եմ որ իրաքանչիւր անհատ, որ կեամքում յաջողութիւններ է ունեցել, պարտականութիւն ունի իր հարստութիւնից բաժին համելու կարիքաւորներին և հիւանդներին», - մի առիջով ասել է Զան Վարդանը:

Զան Վարդանը նաև բանաստեղծ էր և արտեսադի տարբեր բնագաւառի նմուշներ հաւաքոր: Նա նաև տեսիլքի մարդ էր, ու երբեմ նրա տեսիլքները աւելի մեծ էին քան համայնքը կայտու էր ակնկապէլ:

Զան Վարդանը 1997 թու ականից Երուաստիմի Պատրիարքութեան Կալուածոց Սատուկարարման Սալոնի սատենապետն էր: Նա իր պաշտօնավարութեան ժամանակաշրջանում կարեւոր ներդրում է ունեցել բաժմանմունքի գործերուն:

Փետրուարի 2-ին Զան Վարդանի հոգւոյն ի հանգիստ Սրբոց Յակոբէանց Մայր Տաճարում Հոգեհանգստեան արարողութիւն կատարուեց համայստութեամբ Պատրիարք Միքայել Հօր:

Յիշառակն արդարոց օրինութեամբ եղիցի:



Պատրիարքության ՀԱՅՈՅ

ARMENIAN PATRIARCHATE

№

Թուական
Date

17 Դեկտեմբեր 2004

Սիրելի Տիկին Մարալ
եւ հարազատներ ձան Վարդանի

Թէեւ ոչ անակնկալ, բայց սիրելի մը անվերադարձ բաժանումի վիշտով է որ կը ցաւակցինք, եւ "ցրտասուրիւն" կ'ըսենք թանկագին մեր բարեկամին:

Իսկական հայորդի մըն էր, իր նախնիներու Մուսա Լեռան հերոսատիպ ոգիով: Դժուարութեանց դէմ յաղթահարող կամքով:

Ընտանեսէր եւ մարդասէր:

Զեններէց եւ հենարամիտ, չարքաշ եւ երախտագէտ հայու գիտակցութեամբ, ան իր անսակարկ նպաստը աւելցուցած է Փէնսիվանիոյ նահանգին, եւ մանաւանդ Հէրքիսպուրկ մայրաքաղաքին բարեկարգման ծրագիրներուն:

Նոյն ոգիով նպաստած է նաև Երուսաղէմի Հայ Պատրիարքութեան Կալուածոց Մատակարարման Յանձնախումբին իրքի Ստենապետ, իր մատուցած օգտակար եւ ազգանութեր ծառայութեամբ:

Թէեւ ոչ-հայարձակ ամերիկան ժաղաքի մը ընկերութեան մէջ իր ասապարեզին պարտադրած կեանքի պայքարէն կլանուած, ան չմոռցաւ սակայն հայ ազգային ու հոգեւոր իր հարազատ տունը:

Իր բոլոր վարչական, տնտեսական, եւ գործնական գործառնութեանց եւ մտահոգութեանց բոհուլուկին մէջ, ան հոգիով կը վերանորոգուէր, խօսելով եւ պատմերով իր ժողովուրդի դարաւոր պատմութեան խրախուսիչ դրուագներու մասին, եւ անոր հանճարեղ գաւակներուն իրագործումներէն՝ արուեստներու եւ գիտութեան մարզերու մէջ:

Իր ստեղծագործ ժողովուրդի հոգեկան եւ հոգեւոր այս ստեղծագործութիւններուն հետ իր ունեցած հաղորդակցութենէն, իր մէջ եւս կը խմորուի շնորհը բանաստեղծ հոգիին: Եւ մենք հանոյքը ունեցած ենք մեզի դրկաները կարդալու, եւ այդ մասին իրեն հետ խօսակցելու:


Կ'ուգէր որ իր ոչ-հայ շրջապատը եւ բարեկամները գինքը իրքի հայ նանշային:

Կը ցանկար որ ամէն հայ, Աստուծմէ տրուած հայու այդ հոգելով իր կեսնէր ապրէր:

Նոյն սիրով եւ ցանկարեամբ կը գուրգուրար իր ընտանիքի բոլոր անդամներուն եւ գաւակներուն վրայ:

Սյասիսի բանկագին եւ հայորդի բարեկամի մը հարազատներուն հետ վշտակցելով, Սուրբ Երկրի եւ Քրիստոսի անձին հետ կապուած սրբավայրերէն մեր աղօթքն է, եւ Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Միաբանութեան մաղթանքն է, որ Աստուած ընդունի եւ հանգչեցնէ ձան Վարդանի հոգին, անոր ընտանիքի անդամներուն պարգևելով Սուրբ Հոգիին շնորհները, եւ զանոնք պահելով առողջ հոգիով եւ մարմինով:

Օրինութեամբ եւ Սիրով
Հայությաց թեառ ու առաջնորդություն
 Թորգում Պատրիարք Մանուկեան



ՃԱՆ ՎԱՐԴԱՆ (1945 - 2004)



Տ. ՎԱՀԱԳՆ ՔՆՅԱ. ՄԻՆԱՍԵԱՆ

Տեր Վահագն Քնյա. Մինասեան (առավամի անուն՝ Արմեն) ծնած է Հայաստան՝ Գորիսի շրջանի Բարակունչ գիւղին մէջ: Զաւակն է Տեր և Տիկին Սերոբ և Սուվարդ Մինասեաններու: Նախնական կրթութիւնը ստացած է զիւղի միջնակարգ դպրոցին մէջ, որն աւարտալէ վերջ ընդունուած է Երևանադէմի Ժառանգաւորաց Վարժարան: 5 տարի ուսանելէ և Վարժարանը աւարտելէ վերջ իր ցանկութեամբ և վաճական իշխանութեան հաւանութեամբ ընդունուած է իբրև միաբան՝ Բեթղեհէմի Սբ. Ծննդեան Տաճարին մէջ: Երեք տ կէս տարի ծառապելէ վերջ Աստծոյ կամքով 2005 թու ականի Փետրուար 6-ին ձեռնադրուած է քահանայ՝ ձեռամբ Պատրիարք Արքապան Հօր:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

- Հայրապետական կոնդակ	Ամենայն Հայոց	
Գրոց Գիւտի 1600 Ամեակի	Կրղկու. Գարեգին Բ.	3-5
- Հայրապետական կոնդակ	Գարեգին Բ.	
Եղեռնի 90 Ամեակի	Վեհ. Կարողիկոս	6-8
- Մննդեան Պատգամ	Գարեգին Բ.	
- Մննդեան Պատգամ	Վեհ. Կարողիկոս	9-11
- Christmas Message	Թ.Ա.Մ.	12-15
		16-18

ԿՐԾՆԱԿԱՆ

- Ժութկալութիւն եւ	Թ.Ե.Գ.	19-20
Աշխատասիրութիւն	Նուրիհան Արք. Մանուկեան	21-23
- Խաչվերաց	Վարդան Ա. Քհն. Տիւկէրեան	23-26
- Ո՞վ է Աստուած	Շահէ Ա. Քհն. Ալբունեան	26-27
- Մանաճէխի Հատիկը	Ալպէռ Նորատունկեան	28-30
- «Գալոց է Նովին Մարմնով»		

ՇՆՈՐՀԱՀՈՐԱՆՔ

- Ամենայն Հայոց Վեհ. Կարողիկոսէն		31
- Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհ. Կարողիկոսէն		32
- Կ. Պոլսոյ Հայոց Սրբազն Պատրիարքէն		33
- Հռոմի Սրբազն Պապէն		34
- Ռուսիոյ Սրբազն Պատրիարքէն		35

ԲԱՆԱՍՏԵՂՄԱԿԱՆ

- Խաղաղութիւն	Մանուկլ Ադամեան	36-37
- Մայրիներ	Անել	38

ԳՐԱԿԱՆ

- Հայ Մշակոյթի Անզուգական Փառքերը	Վարդան Ա. Քհն.	
- Հողը	Տիւկէրեան	39-40
- Մանկութեան Տաճիբներից	Զենոր Քհն. Նալպանտեան	40-42
- Սպասում	Հնձանուէր Արդ.	
- Մկրտուած Հրեան	Բարախանեան	43-45
- Արք Զարդարեցին	Նահապետ Մելքոնեան	46-48
	Շարական Թարգմանչաց	48

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ

- Սիփանա Քաջերը	Կոմիտաս Վարդապետ	49-53
-----------------	------------------	-------

ԻՄԱՍՏԱՍԻՐԱԿԱՆ

- Հնդիանուր Կամֆը ընդդէմ Անհատի կամֆին	Անգլերէնից	54-56
- Դէպի Քրիստոնէական Քաղաքականութիւն	Թարգմանեց	56-57
- Որբան Գործնական Յակոր Ներսոյեան	Յովնան Սրկ.	58-59
- Եզնիկ Վրդի խրատներէն	Բաղդասարեան	59
- Շ.Ռ. Պէրպէրեան Ռւսուցիչ	Զաքարիա Քհն. Սարիբէկեան	60-66

ՊԱՏՄԱԿԱՆ


- Տեղեկագիր Սեբաստիոն Առաջնորդարանի 1912	Թորգոմ Եպիսկոպոս Առաջնորդ	67-78
- Ա. Յակորի Ներսէն		79-83

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

- Մնունդի Յաճախորդներ	Թ.Ա.Մ.	84-85
- Ամանորը Հայոց Անցեալի Ապրումներուն Մէջ	Մաքրուիի Պ. Յակորեան	86-92
- Կեանքին Արժէքը «Մաճրավէպ»	Վարդան Ա. Քհն. Տիւլկէրեան	92

ՏԵՂԵԿԱՆՔ ԿՈՐԻԻՆ ԱԲԴ. ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆԻ


- Դրախտային Ակնարկ		93
- Քէմալ Եալչընի Այցը Երուսաղէմ		94
- Ժառ. Վարժարանի Ամանորեայ Հանդէս		95
- Խախամապետ Մեցգերի Այցը Պատրիարքարան		96
- Ուխտագնացութիւն դէպի Յորդանան Գետ		96
- Արցախեան Ազատամարտի 17րդ Ամեակ		97
- Հ.Բ.Ըիրութեան նախագահ Պր. Պերճ Սեղրակեանի Այցը Երուսաղէմ եւ նամակը Պատրիարք Սրբազնին ուղղուած		98-99
- Ճան Վարդան (1945-2004) կենսագրական		100
- Պատրիարք Սրբազն Հօր նամակը Տիկին Մարալ Վարդանին		101
- Նկար Ճան Վարդանի		102
- Տ. Վահագն Քհն. Սինանեան		103
- Բովանդակութիւն		104-105



ԲՀ. 27 Դեկտ. 04.- Բերդեհէմի Ս. ՄԱՆՈՒԵԼ Տաճարի տարեկան ընդհանուր մաքրութիւն, Հայ, Յոյն, և Ֆրանսիսկեան Միարանութեանց մասնակցութեամբ:



Եր.-Եշ. 25-29.- Գերմանիայէն Առաջնորդ Գարեգին Արք. Պէտեանի եւ Թուրք բանաստեղծ եւ գրագէտ Քէմալ Եալչընի այցը Երուսաղէմ ՌԱԿի հրաւերով։ Հանդիպում Պատրիարքարան, բնրրիմ Միարանական սեղանատուն։ ղասախօսութիւն ժառ. Վարժարանի սրահին մէջ՝ «Հոգիս Քեզմով Կը Խայտայ» գիրքին ադիրով։



Եր. 8 Յնվր. 05.- Տօն Ս. Ստեփանոսի. Սաղաւարտ ի զլուխ եւ բուրվառ ի ձեռին, (Զախէն Աշ) Սահակ Ուր. Յովակիմեան, Պատէլ Ուր. Կարապետեան, Նարեկ Ուր. Մկրտչեան, Պատէլ Սրկ. Գաւրեան, Յովիհաննէս Սրկ. Գևորգեան, Կորին Արդ. Բաղդասարեան, Էմմանուէլ Արդ. Արաշամեան, Աւետիք Սրկ. Ալէքսեան, Գրիգոր Սրկ. Աւագեան, Արտակ Սրկ. Յակոբեան, Սամուէլ Ուր. Սաֆարեան, Արարատ Ուր. Զարգարեան:

- Պատրիարք Սրբազն Հօր հետ ի Պատրիարքարան, եւ ընթրիքին ժառ. Վարդարանի նաշասրահին մէջ:



b2. 6 Յնվր. 05.- Տօն Ա. Արոռոյ Տեառնեղրայր Յակոբոս Աօաքելոյն. Տարին մէկ անգամ
Պատրիարք Սրբազնանը Առաւտան ժամերգութեան ընթացքին կը կանգնի Ա. Արոռոյ
Պատուանդանին:




ԲՀ. 3 Ձնվր. 05.- Պատրիարք Սրբազն Հօր այցելեցին Աւստրիոյ Իսրայէլի դեսպան Տիգրան Հենկլի ընկերակցութեամբ, Տիգրան Անդրէաս Խոլ, ճախազահ Աւստրիոյ Ազգային ժողովին:



ԲՀ. 12 Ձնվր. 05.- Հայկական Մնունի կարգադրութեանց եւ շնորհաւորանի համար Պատրիարք Սրբազն Հօր այցելեցին Բերդեհէմի շրջանի Իսրայէլեան զինուորական ներկայացուցիչներ:



b2. 13 Ձնվր. 05.- Կաղանդի զիշեր ժառ. Վարժարանի սրահին մէջ:




Ալր. 14 Ձնվր. 05.- Նոր Տարուան Ա. Պատարագէն յետոյ, Պատրիարքարանի Դահլիճին մէջ, Սրբոց Թարգմանչաց աշակերտներու անունով ուղերձէն, եւ ժառանգաւոր սահի մը ասմունքէն յետոյ, Պատրիարք Սրբազնը աւանդական նարինջ բաժնեց ներկաներուն:




Շր. 15 ՅԵՎՐ. 05.- Ռամալլա քաղաքի մէջ, Պաղեստինան Իշխանութեան նորընտիր նախագահ Մահմուտ Ապասի երդման արարողութեան ներկայ եղող հոգեւոր պետքելն Ֆրանչիսկոս Կիւսրոս Փիլքրո Փիցցապալլա, Թորգում Պատրիարք, Հատինաց Միշէլ Սապահ Պատրիարք, Անկիլինաներու նպիսկոպոս Ռիահ Ապու էլ-Ասալ:



Պաղեստինի նախագահ Մահմուտ Ապասի շնորհաւորամբի պահում՝ Թորգում Պատրիարքի աշխան՝ եղուարդ ձերէնեան, Խորայէլի մէջ Միացեալ նահանգաց նախկին գեսպան, ճախին՝ Թուրքիոյ հիւպատոս Հիւսէյն Պուչալի, Պոլիսէն բուրիզմի նախարար, և Մահմուտ Ապաս:



ԳՀ. 18 Յնվր. 05.- Երուսաղէմի Իսրայէլիան ոստիկանազետմեր, Հայկական Մնացական ծրագալոյցի առաօռն Պատրիարքարան կ'այցելեա Հմուրառուաճի եւ բափօրլ առաջնորդելու դեպքի թիրահական:



Դշ. 18 թվը. 05.- Դէպի Բերդեհեմ Ս. Եղիայի Վաճին առջեւ ներկայացուցիչներ Բերդեհեմէն, Պէյր Ճալայէն, Պէյր Սահուրէն կը դիմաւորեն բափօրը եւ Խորայէլեան ճիւռորներ կ'առաջնորդեն մինչեւ Ռաֆէլի գերեզմանը:



Մենդեան հրապարակին վրայ դիմաւորում Բերդեհեմի Քաղաքապետէն, Ռստիկանապետէն եւ Զինուրապետէն եւ բափօրով մուտք Հայոց Վաճ:





Գլ. 18 թնկր. 05.- ՄԵՆՔՆԱՅ Տօմին առիքով՝ Բերդելէմի Հայոց Կամհ մէջ շնորհաւրամբի մարդաբնիք Քաղաքասպատ Հաննա նասսըրի, իւ Պաղեստինինա հայագահ Մահմուտ Ապասի անոննով՝ Տիր. Էմիլ Ճարինիի կողմէ:



ԴՀ. 18 Յնվր. 05.- Հայկական Մճութիւնի առիրով Բերդեհեմ քափօրով մուտքը, առաջնորդուեցաւ Հ.Ե.Մ. եւ Հ.Մ.Ը.Մ. սկառտական խումբերու եւ երեք տարրեր համայնքներու սկառտական խումբերու շերրով մինչեւ հրապարակ:



Դը. 18 Յնվր. 05.- Հայկական Սնոնւդի կէս-գիշերուան պաշտամունք Քրիստոսի Մօնղեան Քարայրին մէջ, Պաղեստինեան Իշխանութեան ներկայացուցիչներու ներկայութեամբ:



Գլ. 18 Ձեզը. 05.- Մնադեան Տօնին առիրով Բերդեհէմի Հայոց Վանքի Յորոգուած ներքնասրահի մէջ հիւրասիրութիւն:




Ուր. 21 Յնդր. ՕՏ.- Հայկական Մեռունդի առիրով Պատրիարքարանի Դահլիճին մէջ շնորհաւորածի այցելուրին Պապական նուիրակի, Լատինաց Պատրիարքի, Ֆրանսիսկեան Միաբանութեան, այլ յարանուանութեանց եւ Ղպտի, Ասորի, Հապէշ Ուղղափառ եկեղեցիներու Հոգեւոր Պետքերու եւ ներկայացուցիչներու։



Բ2. 17 Յնվր. 05.- Հրէական նոր ՏարուաՅ առիթով երուսաղէմի Քաղաքապետ Ալբի Լուփալիանսիի շնորհաւորանների հիւրասիրութիւն:




Բ2. 24 Յնվր. 05.- Ասմանազի Խսրայէլացիներու Խախամապետ Իօնա Մօրցկէրի քարեկամական յարաբերութեանց ի նշան այցելութիւնը Պատրիարք Սրբազն Հօր, ընկերակցութեամբ Քաղաքապետարանի, կրօնից նախարարութեան ներկայացուցիչներու և ոստիկանապետի:



Բ2. 3 Փետր. 05.- Միացեալ Նահանգաց Եկեղեցնեաց Ազգային Խորուրդի նախագահը ձելմա եպս. Հօյք եւ Կարոլիկ, Բողոքական եւ Ուղղափառ եկեղեցիներէն անրկայացուցիչներու խումբ մը (Վիգէն Եպս. Այժմագետների մասնակիցների վրա կազմութիւնը) նույնագույն անհրուն Պատրիարք Միքայել Առաքելյանը հետ իր հայոց անդամանութիւնը ունեցած եւ հիմայիրուեցան:



Ուր. 4 Փետր. 05.- Հ.Բ.Ը.Միուրեան նախագահ Տիար Պերճ Սեղբակեանի այցը
Երուսաղեմ, խորհրդակցութիւն եւ հիւրասիրութիւն Պատրիարք Արքազան Հօր հետ,
Միաբանական Սեղանատուն, եւ ժառ. Վարժարանի սանուց եւ ուսուցիչներու հետ:



Կիր. 30 օնկր. 05.- Ուխտագնացութիւն դէպի Յորդանան Գետ, Միաբանութեամբ եւ
ժողովուրդով:

«Սիոն» Ամսագրի բաժամորդագրութիւն

- Մինմ ամսագրի խմբագրութիւնը կը փորձէ սրբագրել և ամբողջացնել ցամկը իր բաժամորդագրութիւն:
- Եթէ կը ցամկաք որ ձեր ամումը ունեմածը ցամկիմ մէջ մեր բաժամորդագրութիւն, հանդեց Սերբեի կողմօն յստակ եւ գիշազիր տառերով ամբողջացնել եւ փութով մեր Սոր հասցեիմ դրկել: P.O.Box 14235 Jerusalem, Old City, Isr.
- Նախորդ տարիներում ՍԻՈՆ ամսագրը ձրի զրկուած է հարիւթերով հասցեներուն: Նկատի առած մամաամի զումանոր էջերու տպագրութեամ սղութիւնը պարտաւոր ենք ձեզմտ բաժամորդագրի խմբել:

Խմբագրութիւն

**ՊԱՏՐԻԱՐԿՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՅ ԵՐՈՒՍԱՂԵՄ
ԲԱԺԱՄՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ ՍԻՈՆԻ**

Ամում. - -----

Տիտղոս. - -----

Կազմակերպութիւն. - -----

Հասցե. - -----

Հանդեց մերփակ գտնել մեր փոխգիրը. -----

Իբր բաժամորդագիմ ՍԻՈՆԻ -----

ՊԱՐՁ կամ ՕԴԱՅԻՆ ԹՂԹԱՑԱՐՈՎ ՂՐԿԵԼՈՒ -----

Ստորագրութիւն

Բաժմեղիմ. -

Պարզ Թղթատարով

US\$108*
US\$200

ՄԵԿ տարի
Երկու տարի

Օդայիմ Թղթատարով

US\$ 128
US\$ 240

*Կամ՝ ձեր երկրին համապատասխամ զումարով:



NOTICE TO SUBSCRIBERS

The Armenian Patriarchate of Jerusalem is drawing up a new updated list of subscribers to its official gazette, SION.

In order to ensure that your name is on the list, you are kindly requested to fill in the form below and send it back to us, with your remittance, as soon as possible.

Please write to our new address: POB 14235, Jerusalem, Israel.

We would like to point out that while in previous years it has been the custom to distribute the gazette virtually free of charge to hundreds of subscribers, escalating costs and, particularly, the introduction of colour printing, has imposed upon us the obligation of trying to recover part of these costs.

The Editor

"SION" SUBSCRIPTION RENEWAL FORM

Name: _____	Address: _____
Title: _____	_____
Organisation: _____	_____

Please enter my/our subscription for "SION," for a period of year(s).
My/our check for covering the cost of subscription and
Surface/Airmail charges, made out to the Patriarchate, is enclosed.

Signature: _____

RATES: Surface Mail Air Mail

Official seal: _____

1 year: US\$108* 1 year: US\$ 128
2 years: US\$200 2 years: US\$ 240

*Or equivalent in your local currency.